



Հայկական գիտահետազոտական հանգույց Armenian Research & Academic Repository



Սույն աշխատանքն արտոնագրված է «Ստեղծագործական համայնքներ
ոչ առևտրային իրավասություն 3.0» արտոնագրով

**This work is licensed under a Creative Commons Attribution-NonComercial
3.0 Unported (CC BY-NC 3.0) license.**

Դու կարող ես.


պատճենել և տարածել նյութը ցանկացած ձևաչափով կամ կրիչով
ձևափոխել կամ օգտագործել առկա նյութը ստեղծելու համար նորը

You are free to:

Share — copy and redistribute the material in any medium or format

Adapt — remix, transform, and build upon the material

1573



17


P-79

001

7U4-8B

2010

$\frac{100}{98 - h}$ UP?



Ի Ա Ր Ա Ս Ա Խ Թ Ի Ւ

Մ Ա Ր Դ Կ Ա Զ Ի Ն

五十年來之政治思想
A Political History





Busato dis.

Viviani inc.

Επιφαν. το Ιησούς παιδεύεται ἦν
359

ԵՐԱՎՈՄԱԿՐԵՐԵ
ԱՅՐԴԱՅԻՆԻ



Busato dis.

Viviani inc.

Պատմական

1844

Pnywutj-wc krkwi

17

Բ-ՂԻՄԱՍՈՒԹԻՒՆ

4.

ՄԱՐԴԿԱՅԻՆ

ՈՐ ԿՐ ՍՈՐՎԵՑԸՆՔ ՄԱՐԴՈՒՄ ԽԵԼՔԸ ԱԳԵԿԻ
ԲԱՆԵՑԸՆԵԼ, ԿԱՏԱՐԵԱԼ ՄԱՐԴ ԸԼԼՈՒ.,
ԵՒ ՄԵՇՈՒԹԵԱՆ ՀԱՍՆԻԼ.

Ի ՅԻՇԱՏԱԿ

ՊԱՐՈՆ ՅՈՎԱՆԵՓԱՅ ՄԵՐՀԱՄՔԹՁԵԱՆ



Ի ՎԵՆԵՏԻԿ

Ի ՍՈՒԲՐԵ ՂԱԶՄԱՐ

1859-036

100s

9120-W3

02 ԱՍԵԼՆ ԱՅԼ ԱՌՆԵԼՆ Է

ԵՐԱՆԵԼԻ

ՄԵԾ ԵՒՍ Է ԽՈՀԵՄՈՒԹԵԱՄԲ

ԳՈՐԾԵԼ, ՔԱՆ ԻՄԱՍՏՈՒԹԵԱՄԲ

ԽՈՐՀԵԼ,

18480
1000

2001

ԱՌ ԸՆԹԵՐՑՈՂԱ

Փիլիսոփային մէկն ատենօք խելքով զուրցեց, թէ Գիշ+ ՏԸ ան ապէնն առաջ- արէն իր օգոստը իւնէ, Երբ- իր ժնալուող սանէ- նայ, միանգամայն և իւնէն յարմար կարդացողը :

Չատոնցուընէ գիրք մը կը խնդրէին մե- րազնեայք, « Գիրք մը, կըսէին, շատ հար- կաւոր մարդուս, բայց միանգամայն ամմէ- նուն ալ հասկանալի, որով և ամմէնուն ալ օդտակար » :

Կարծեմ մենք չիսխալեցանք մեր մաս- ծութեանը մէջ ըսելով՝ թէ ատ շատ հար- կաւոր ըսած գրքերնին՝ ամմէնուն հասկա- նալի, պէտք է ըլլայ՝ Մարդը յարդ ընելո- գիշ+ ՏԸ աւխարհաբար լեզուով :

Ասանկ գիրքը մենք ոչ միայն շատ հար- կաւոր, այլ և առաջին հարկաւորը կը սե-

պենք մարդուս, որ ըլլայ իբրև դաստիթէ՛
ոչ Եթէ արտաքինքաղաքավարութեան կամ
մարդավարութեան, այլ բուն մարդկու-
թեան. այսինքն՝ խելք սորվելու, խելքը բա-
նեցընելու, զինքը և զիրենները և զիւր գործ-
քերը և զիւր գործակիցներն ալ խելքով
կառավարելու, ճշմարիտ և ուղիղ քաղա-
քականութիւնը (ՔօԼԻՒԻ+ԱՆ) ինչ է՝ գիտ-
նալու և անով վարուելու ամմէն տեղ, կա-
ռավարութեան մէջ, պաշտօնի մէջ, խոր-
հըրդի մէջ, առուտուրի մէջ, և այլն։ Այս-
պիսի գիրք մը՝ է առաջին հարկաւոր դասա-
տեարը մարդուս, բայց որ գրուած ըլլայ աղ-
դու և զօրաւոր կերպով, ուղիղ քաղաքա-
կանութեան կանոններով, բանաւոր սկատ-
ճառներով, միանգամայն և կենդանի օրի-
նակներով. և կը յուսանիք թէ աս մեր նը-
ւաստ աշխատասիրութիւնը հաւաքեալ ի-
մաստնոց գրուածներէն՝ այսպիսի գիրք մը
ուղղողներուն բաղձանքը հիմա լեցընէ։

Եւ կը յուսանիք գարձեալ՝ որ չէ թէ մի-
այն լեցընէ, այլ և իւր օգտակար վախճա-
նին հասնի. վասն զի թէ որ ուշադիր կար-
դան, որովհետեւ ամմէնուն համար գրուած
է, ամէնմէկ վիճակի մարդիկ իրնան ասկէց
իրենց պատուղը քաղել, թէ ծեր ըլլայ թէ
երիտասարդ, թէ եկեղեցական թէ աշխար-

Հական, թէ հարուստ ըլլայ թէ ռամիկ, թէ
արուեստաւորը և թէ վաճառականը, թէ
պաշտօնատարը և թէ խորհրդականը, թէ
հպատակն և թէ իշխանը կամ՝ առաջնորդը՝
որ և իցե կարգի, և այլն։ Ամմէնքը մարդիկ
են, ուրեմն և մարդկութեան ուսումն ամմէ-
նուն առաջին հարկաւորն է։

Կրկնեցինք շատ անգամ, թէ մարդուս
առաջին հարկաւորն աս է։ Վասն զի կերե-
նայ թէ՝ ինչպէս ամենիմասան ած առաջ
քնական օրէնքներով և վերջը գրաւոր օրէնք-
ներ տալով, ասանկով առաջ տրամադրեց
պատրաստեց զմարդը, և յարմար ըրաւ կա-
տարելագոյն օրէնքին, այսինքն քրիստոսա-
կան օրինացն և աստուածային վարդապե-
տութեանցը, այսպէս ալ մարդ մը՝ որ ճըշ-
մարիտ քրիստոնեայ և հոգեւոր և աստուա-
ծապաշտ ըլլալ կուղէ՝ առաջ պէտք է որ
մարդկութիւնը սորվի, մարդ կատարեալ
ըլլայ ըստ կարի, մարդ ճանչնայ, աշխարհ
ճանչնայ, զինքը ճանչնայ, իւր կըքերուն և
անոնց գեղերուն տեղեակ ըլլայ, մարդկային
առաքինութիւններն ինչ է՝ խմանայ, սորվի
և 'ի գործ զնէ։

Ասանկ առաջ կըթուելով, վերջը ոչ մի-
այն աստուածապաշտութեան օրէնքներն և
կանոնները սկահելու աւելի յարմար կըլ-

լայ, այլ և խելքը բացուելով լուսաւորուելով, նաև իւր անձին և իւր տանը և իւր գործոցը կրնայ իմաստութեամբ առաջնորդելու, և անով աշխըրքիս վրայ առաջ երթալու, և գեղեցիկ բախտ մը և վիճակ մը իրեն ձարելու, քանի որ կենդանի է:

Աս պառւղներս ահաւասիկ կուտայ իրեն կարդացողին և պահողին աս պզտիկ՝ միանդամայն կրնանք ըսել՝ և մեծ դիրքը ուստի և վերնագիր ունեցաւ. Իմաստութիւն մարդկային՝ խելքն աղեկի բանեցընել, մարդ կապարեաւ ըլլաւ, և մեծութեան հասնիլ:

Մարդս պէտք է աղէկ դիանայ որ շատ անդամ՝ մանաւանդ գրեթէ ամմէն անդամ՝ իր խեղչ մնալուն աս աշխըրքիս վրայ և մեծութեան մը չիհասնելուն պատճառը, կամ թէ մեծութեան մըն ալ հասաւնէ, այնպէս անհանգիստ և թշուառ կեանք անցընելուն պատճառը, և այ առջև յանցաւոր և մարդկանց առջևն ալ բարի անուն և բարի համարմունք չունենալուն պատճառը, իր անխելքութեամբ վարուիլն է, իւր խելքը չիբանեցընելն է, իր խելքն աւելի դէշին քան թէ աղէկին բանեցընելն է, ուղիղ քաղաքականութիւնը չիգիտնալն է, առափիւութիւնը ըսածնիս ինչ է՝ չիճանչնալն է, իր կըքը ըուն՝ փառասիրութեան, արծաթսիրու-

թեան, բարկութեան և այլն, ծառայ և գերի ըլլալն է. ինչ ճամբով իր հանդիսան իր երջանկութիւնը կրնայ գտնել ըստ կարի աս ցաւալից կենացս մէջ՝ ամենելին չեղիտնալն է, և այլն:

Եւ ահա աս ամմէն բանս աղեկ կը ցցընէ և կը սորվեցընէ աս պզտի գիրքս. և ինձի կերենայ թէ՝ ինչպէս ճշմարիտ և կատարեալ քրիստոնեայ մը՝ պէտքը չէ ձեռքէ ձգել ան ոսկեղէն գիրքը թաւը գէմբաշին ըստածնին, ասանկ ալ կատարեալ մարդ ըլլալ ուզողը՝ աս փոքրիկ գիրքս պէտք է միշտ հետն ունենայ, կարգայ մտադրութեամբ, հասկընայ գրուածները, հերիք չխենալէ մէկ կամ երկու անգամ կարդալը. և իբրև թէ դաս մը իրեն վարժապետէն առած՝ այնպէս միտք առնէ սերտէ, և ըստ տեղւոյն և ըստ ժամանակին 'ի գործ դնէ. անով մարդ ըլլայ, բարի օրինակ ըլլայ տեսողաց, սիրելի ըլլայ ընկերաց, բարի քաղաքացի ըլլայ, շենութիւն ըլլայ իր քաղաքին, բարի անուն հանէ իր ազգատոհմին, փառքն ըլլայ իր ազգին՝ օտար ազգաց դիմացը, և 'ի վեր քան զամենայն՝ փառքն ըլլայ այ, ինչպէս որ տէրն մեր կըսէ, թէ Տեսայն մարդին պարծու Յեր բարին, և իշտառարեսային զան:

100
101
102
103
104
105
106
107
108
109
110
111
112
113
114
115
116
117
118
119
120
121
122
123
124
125
126
127
128
129
130
131
132
133
134
135
136
137
138
139
140
141
142
143
144
145
146
147
148
149
150
151
152
153
154
155
156
157
158
159
160
161
162
163
164
165
166
167
168
169
170
171
172
173
174
175
176
177
178
179
180
181
182
183
184
185
186
187
188
189
190
191
192
193
194
195
196
197
198
199
200
201
202
203
204
205
206
207
208
209
210
211
212
213
214
215
216
217
218
219
220
221
222
223
224
225
226
227
228
229
230
231
232
233
234
235
236
237
238
239
240
241
242
243
244
245
246
247
248
249
250
251
252
253
254
255
256
257
258
259
260
261
262
263
264
265
266
267
268
269
270
271
272
273
274
275
276
277
278
279
280
281
282
283
284
285
286
287
288
289
290
291
292
293
294
295
296
297
298
299
300
301
302
303
304
305
306
307
308
309
310
311
312
313
314
315
316
317
318
319
320
321
322
323
324
325
326
327
328
329
330
331
332
333
334
335
336
337
338
339
340
341
342
343
344
345
346
347
348
349
350
351
352
353
354
355
356
357
358
359
360
361
362
363
364
365
366
367
368
369
370
371
372
373
374
375
376
377
378
379
380
381
382
383
384
385
386
387
388
389
390
391
392
393
394
395
396
397
398
399
400
401
402
403
404
405
406
407
408
409
410
411
412
413
414
415
416
417
418
419
420
421
422
423
424
425
426
427
428
429
430
431
432
433
434
435
436
437
438
439
440
441
442
443
444
445
446
447
448
449
450
451
452
453
454
455
456
457
458
459
460
461
462
463
464
465
466
467
468
469
470
471
472
473
474
475
476
477
478
479
480
481
482
483
484
485
486
487
488
489
490
491
492
493
494
495
496
497
498
499
500
501
502
503
504
505
506
507
508
509
510
511
512
513
514
515
516
517
518
519
520
521
522
523
524
525
526
527
528
529
530
531
532
533
534
535
536
537
538
539
540
541
542
543
544
545
546
547
548
549
550
551
552
553
554
555
556
557
558
559
559
560
561
562
563
564
565
566
567
568
569
569
570
571
572
573
574
575
576
577
578
579
579
580
581
582
583
584
585
586
587
588
589
589
590
591
592
593
594
595
596
597
598
599
599
600
601
602
603
604
605
606
607
608
609
609
610
611
612
613
614
615
616
617
618
619
619
620
621
622
623
624
625
626
627
628
629
629
630
631
632
633
634
635
636
637
638
639
639
640
641
642
643
644
645
646
647
648
649
649
650
651
652
653
654
655
656
657
658
659
659
660
661
662
663
664
665
666
667
668
669
669
670
671
672
673
674
675
676
677
678
679
679
680
681
682
683
684
685
686
687
688
689
689
690
691
692
693
694
695
696
697
698
699
699
700
701
702
703
704
705
706
707
708
709
709
710
711
712
713
714
715
716
717
718
719
719
720
721
722
723
724
725
726
727
728
729
729
730
731
732
733
734
735
736
737
738
739
739
740
741
742
743
744
745
746
747
748
749
749
750
751
752
753
754
755
756
757
758
759
759
760
761
762
763
764
765
766
767
768
769
769
770
771
772
773
774
775
776
777
778
779
779
780
781
782
783
784
785
786
787
788
789
789
790
791
792
793
794
795
796
797
798
799
799
800
801
802
803
804
805
806
807
808
809
809
810
811
812
813
814
815
816
817
818
819
819
820
821
822
823
824
825
826
827
828
829
829
830
831
832
833
834
835
836
837
838
839
839
840
841
842
843
844
845
846
847
848
849
849
850
851
852
853
854
855
856
857
858
859
859
860
861
862
863
864
865
866
867
868
869
869
870
871
872
873
874
875
876
877
878
879
879
880
881
882
883
884
885
886
887
888
889
889
890
891
892
893
894
895
896
897
898
899
899
900
901
902
903
904
905
906
907
908
909
909
910
911
912
913
914
915
916
917
918
919
919
920
921
922
923
924
925
926
927
928
929
929
930
931
932
933
934
935
936
937
938
939
939
940
941
942
943
944
945
946
947
948
949
949
950
951
952
953
954
955
956
957
958
959
959
960
961
962
963
964
965
966
967
968
969
969
970
971
972
973
974
975
976
977
978
979
979
980
981
982
983
984
985
986
987
988
989
989
990
991
992
993
994
995
996
997
998
999
999
1000



Թ Ա Ս Տ Ո Ւ Թ Ի Ւ Ն

Մ Ա Ր Դ Կ Ա Յ Ի Ն

Դ Ա Ս Ա .

Ո ւ ս մ ո ն ։ Հ ա յ ։

Մարդս որ տղայութեան հասակէն անցնելով, և ան հասակին յարմար եղած մանտըր մունտը ուսմունքները բաւականապէս սորվելով մեծյաւ պատանի եղաւ, կրնայ անկէց ետե աշխըրքիս վրայ իւր բախտը ձարել գտնել . միայն թէ խելքը բանեցընէ, և խելքին հետ ջանք ալ ունենայ, և խելքին չետ գիտնայ նաեւ թէ որ ուսման դլխաւորապէս ետեևէ պիտոր իյնայ և սորվի:

Հիմա դուն, ով պատանի, առ հասակիդ մէջ սկսիս պիտոր զքեզ ցոյց տալ աշխըրքի . և որպէս թէ թատրոնի մը մէջ մտնես պիտոր, ուր կը տեսնես որ ամմէնմէկ խաղցող մէյմէկ բան կը ձեւացընէ, քուկին ձեւացմունքդ ո՞րն արդեօք պիտոր ըլլայ, չեմ գիտեր: Բայց ո՞րն որ պիտոր ըլլայ նէ, եթէ

մեծ մարդու մը , Եթէ իշխանի մը , կամ թէ
վարի աստիճանի մարդու մըն ալ , որով
հետև պարկեցա պատանի և աղէկ խելքի և
աղէկ բնաւորութեան տէր կը տեսնեմ ըզ-
քեղ , պէտք է ջանաս որ վարպետ և վայե-
լուչ կերպով մը ցոյց տաս զքեղ աշխարհի ,
և քու պաշտօնդ փառաւոր ընես :

Գիտնաս պիաի որ աշխըրքիս լսայ սորվե-
լու բաներն անհամար են , պիտանի և ան-
պիտան . գուն ան ուսմանց ետեւէ ընկիր սի-
րով և ջանքով որ զքեղ մարդ կատարեալ
կընան ընել . մարդ առաքինի , և մարդ ըն-
կերութեան պիտանի և շահաւոր : Ուստի ո
և իցէ ուսմանցդ մէջ նախ և առաջ ջանա
փուճ բաներու և պարապ խնդիրներու ժա-
մանակդ չիծախես . խելքդ չիծանրաբեռ-
նես : Օրինակ իմն՝ թէ որ մաթէմաթիքայի
մէջ մէկդի ձգելով ուրիշ պիտանի բանե-
րը , սկսիս խելքդ հոգնեցընել , ժամանակդ
ծախել , ետեւէ իյնաս իմանալ՝ թէ արդեօք
ինչ համեմատութիւն կայ դւնին և գունդին
մէջը : Թող տուր ինչ կարծիք որ ունեցեր
է առ բանիդ վրայ Արքիմիդէս վարպետը .
դուն ասով այնչափ խելք մը չես սորվիր ,
և այնչափ շահաւոր բանի մը պատուական
ժամանակդ չես ծախեր :

Դարձեալ՝ ուրիշ հմտութեանց մէջ պա-
րապ բաներու խելքդ չիհոգնեցընես . և բա-
նին կեղևներուն ետեւէ չիյնաս . միջուկը ջա-
նաս ձեռք ձգել , անոր ժամանակդ ծախես .
հեղինակին մէկն առ բառս ասանկ դրեր է ,
առ բառս ասանկ շեշտեր է , և այլն , պէտք

էր ասանկ գրել, ասանկ կարդալ. սկսիս
վիճաբանութիւն ընել: Ասանկ փուծ բա-
ներու ժամանակդ ծախելով դպրոցին մէջ
ի՞նչ խելք կրնաս սորվել. ջանաս պիտոր ա-
ւելի բառին նշանակութեան և իմաստին ե-
տեւէ իյնաս. ի՞նչ արդեօք կուզէր ատ մար-
դը հասկըցնել ասանկ գրելով, և այլն:

Դարձեալ՝ պատմութեանց մէջ մէկդի
ձգելով խելացի և պիտանի և քեզի շահա-
ւոր պատմութիներն և անհամար դիպուած-
ներն և օրինակները, սկսիս պարապ և միայն
զուարձալի բաներ կարգալով ժամանակդ
ծախես: Թողլով ուրիշ պիտուական բանե-
րը, օրինակ իմն՝ սկսիս փնտըռել գիտալ,
թէ արդեօք ան քաջ չերակլէսին լախտը՝
որով որ առիւծները կըսպաններ, արդեօք
քանի ոստ (պուտախ) ունէր, և այլն. ա-
սոնցմէ ի՞նչ խելք կրնաս սորվել: Խելացի
պատանի մը ասանկ ոչինչ, ասանկ տղայա-
կան բաներու ժամանակը չի ծախեր:

Չի վայլեր փիլիսոփային և ուսումնական
մարդուն պզտիկ և չնչին բաներու միտքը
հոգնեցնել. այսպիսի խնդիրներն և ասոր
նման տեսակ տեսակ գիտութեանց մէջ ալ
հազարումէկ անսպիտան և անշահ խնդիր-
ները՝ պզտիկ և տղայական գաղափարներ
կը խոթեն մէր մտքին մէջը. և ուրիշ շահ և
օգուտ մէզի չեն բերեր, բայց եթէ քիչ
նիւթ մտածելու կու տան մէզի՝ երբոր մի-
նակ ենք. և քիչ նիւթ խօսելու կուտան
մէզի՝ երբոր ուրիշներու հետ կենցաղավա-
լութեան մէջն ենք: « այսիս պիտի թէ այն»

սլիսի գիտելիքներն արդեօք մեր խելքը կաւելցընե՞ն, կամ թէ լաւագոյն վիճակի մը մեզ արժանաւոր կընե՞ն :

Գիտութիւնը՝ հոգւոյն գանձն է, ընտրողութիւնն և ուղիղ դատումն անոր բալլիքն է, և ասիկայ է որ ուրիշ ամմէն հմտութեց և տեղեկութեանց գեղեցկութիւն մը կուտայ, ինչպէս քար բանելու արուեստը պայծառութիւն և գեղեցկութիւն կուտայ դեռ չիբանուած աղամանդին (էլմասին) :

Պէտք է դարձեալ մեզի որ այնչափ ուշադրութիւն և այնչափ ջանք ունենանք՝ առի մոռնալ և մեր մտքէն հանել մեր ծուռ սորվածները, որչափ որ ջանք կը ցցընենք աղէկ բաները սորվելու : Պէտք է աս բանիս կանուխեկ փութաջան ըլլալ, քանի որ ծուռ սորվածնիս մեզի չէ ունակացած՝ մեր մտքին մէջն արմատ չէ ձգած : Վասն զի մեր պղտիկուց կը թութեան և դաստիարակութեան սորվածնիս՝ այնպիսի բան է որ շատ դժուար կը վերնայ կը ջնջուի, անոնք ինչւան մեր օրորոցէն մեր հետը մէկտեղ կաձին կը մէծնան, և զմեզ չէն թողուր՝ բայց եթէ գերեզմանին մէջ :

Վերջապէս աւելի կատարեալ գիտութիւն է ան գիտութիւնը՝ որ զմեզ աւելի մարդ կընէ և առաքինի կընէ՝ քան թէ գիտնական, և գլխաւորապէս այսպիսի գիտութիւնն ան է (որ աս գրքիս մէջ վարը սկսոր բաւականապէս զուրցենք), այսինքն՝ երբոր մէնք մեր ամմէն բանին մէջ խոհեմութիւնը ձեռք կառնենք, և երբոր մեր բաղ-

ձանեքները մեր ուղածները մեր կրթերը այն պիսի կարգի կանոնի և չափու մէջ կը դնենք, որ մեզ մարդկութենէ դուրս չիհանեն, այլ իրօք մարդ կատարեալ ընեն, և այնպէս ալ զմեղ աշխըքի ցցընեն :

Մեթաֆիզիկական բառած պարապիսը գիրները և գիտելիքները, բանի չեկող մաքի բարակութիւններ են, ամեննեին նման են սարդիոստայներուն (էօրիւմՃէկ), որ որ չափ ալ բարակ ըլլան և փափուկ՝ շահ մըն ալ չունին : Կուղես ալ նէ՝ այնպիսի անպըտուղ գիտելիքները նմանցուր ան տեսակ ծաղկանց՝ որ գրեթէ ոչինչ արմատ մը ունենալով, անոր համար հաստատուն և մընայուն գեղեցկութիւն մըն ալ չունին :

Այնպիսի սպարապ բարակութիւններու ժամանակ չիծախելով, պէտք է որ այնպիսի բաններ մտքերնիս ժողվենք ունենանք, ուսկից որ օգուտ մը կրնանք տեսնել : Օր մը ատենօք Անտիսթենէս փիլիսոփային հարցուցին՝ թէ « Ի՞նչ շահ, ի՞նչ պատող քաղեցիր դուն քու ուսմունքներէդ » : Պատասխան տուաւ՝ թէ « Ան շահն, ան պատողը, որ ես մինակ ինքիրէնս ալ կրնամ զիս զբաղեցրնել և միսիթարել, թէսկա և մարդ մըն ալ չունենամ որ զիս իր քաղցր ընկերութեամբն զբօսեցընէ » :

Մարդուս համար պզախ բան չէ, մանաւանդ թէ որ աղէկ մը մտածես՝ շատ մեծ բան է, երբոր ինքը մինակ ալ ինքիրէն իր հետը կրնայ հանդիսատ և ուրախ կենալ, և ժամանակը բարեսկս անցընել իր գեղե-

շիկ և խելացի մտածութիւններով։ Ահա ւասիկ աս մեծ բանը միայն կարդացող մարդը կրնայ ունենալ։ Միայն թէ դու ջանառքից բան մըն ալ ընելու։ այսինքն քու գիտցածներուդ քու սորվածներուդ օգնութիւն կանչէ քեզի դրսուանց նաև դիտողութիւնն ու փորձառութիւնը, այսինքն՝ լսածդ տեսածդ միայն մի լսեր, միայն մի տեսներ, աղէկ դիտէ քննէ և մէկմէկու հետ բաղդատէ մտքիդ մէջն և աղէկ մը հասկըցիր, աս է դիտողութիւն ըսածնիս։ Ասկէց 'ի զատ՝ նաև դուն ալ անձամբ գիտցած բանդ լսած բանդ նայէ փորձէ, աս է փորձառութիւնը։ Աս կերպ սորվելու և այսպիսի ուսումը՝ այնչափ գերազանց և այնչափ վեր է ան ուսմանէն որ մէկը գրքի մէջի եղած կանոններովը սորվի, որչափ որ անձամբ աշխարք քալող՝ խելացի և դիտող մարդ մը իր աշխարհագրական գիտութեամբը վեր է ան մարդէն, որն որ տանը մէջ նստելով միայն աշխարհացոյցները ձեռքը կառնէ կը խառնէ և անոնցմէ միայն բան կուզէ սորվիլ։

Քու գրքատունդ բոլոր աշխարքսէ։ Մարդկանց հետ կենցաղավարութիւնը՝ նստիլ եւ լելը՝ է մէկ կենդանի ուսում մը։ իսկ քու դիտողութիւնդ աս բաներուն մէջ՝ խիստ աղէկ վարժապետդ է։

Գիրքն աղէկ բան է, բայց աւելի աղէկ է գիրք կարդալը, և ասկէց աւելի աղէկ է ուշադրութեամբ կարդալը։ Մեր մտքին առաջին գաղափարները տուողը գրքերն են։ Օրինակով մը հասկըցընեմ։ զրքերը կուտան-

մեզի նիւթերը (քէրէստէները) գեղեցիկ մէծագործ պալատ մը շինելու. բայց աշխարք ճանչնան այնպիսի բան մըն է որ՝ որպէս թէ մեզի ճարաարապետութեան (մէջ մարութեան) արուեստը կը սորմվեցընէ. ան նիւթերուն կարգը չափը և մէկմէկու քով գեղեցիկ դնել շարելը մեզի ցոյց կուտայ կը վարժեցընէ. ասկէց 'ի զատ մեր համար մունքը կեւելցնէ. և զմեզ խելացի մարդու աեզ դնել կուտայ ուրիշներուն՝ մեր ամմէն գործողութեանց մէջ:

Գիրքն աղեկ բան է ըստնք, իրաւ է բայց
աղեկ գիրքը ինչպէս աղեկ բան մը նէ, այս-
պէս ալ չիկայ աշխըրքիս վրայ բան մը՝ որ
այնչափ վնասակար ըլլայ, և այնչափ շատ
մարդկանց կործանմանց պատճառ ըլլայ,
որչափ չար գիրք մը։ Չար գրքերուն ելլելը
աշխըրքիս վրայ իրեք սոսկալի անիրաւու-
թիւն սորվեցուց մարդկան մէկ մը առ ած,
որ է հաւատքի մէջ թուլութիւնը. և մէկ
մըն ալ առ մարդ, որ է հպարտութեամբ՝
մէծաւորաց չիհպատակիլը և ամէն օրէնքէ
ազատ ըլլալ ուղելը. և երրորդ՝ առ անձն,
որ է իր մարմնոյն միայն ծառայել անա-
սունի մը պէս, և մոռնալով զհոգին՝ բոլո-
րովին մարմին կտրիլ։ Ուրեմն այսպիսի գըր-
քեր կարդալէն, դուն որ մանաւանդ պա-
տանի ես, առաւել պէտք ես զգուշանալ,
քան թէ թոյն մը խմելէն. վասն զի աս վեր-
ջինը թէ որ մարմինդ կը մեռցրնենէ, առջի-
նը հոգինդ կը մեռցրնե։ Այնչափ անհամար
վնասներ առւին մարդկային ընկերութեան

այսպիսի չար գրքերն որ, դժոխքէն դուրս ելան եկան և բուն Սաղայէլին շարադրած գրքերն են. և այնչափ ալ տարածուեցան երկրիս վրայ, ինչուան վիճաբանութիւն ալ եղաւ խելացի մարդկանց մէջ, թէ արդեօք տպագրութիւնն աւելի մեան հասուց աշխըդիս, թէ օգուտ :

Արուեստի մը կամ ո՛ և իցէ գիտութեան մը մէջ առաջին ըլլալը մէծ բան է. վասն զի ետևի եղողները որչափ ալ յառաջանան և որչափ ալ կատարելագործեն ան արուեստը, միշտ իբրև մէր հետևողները կը սեպուին :

Տգէտ մարդ մը՝ գիտես թէ միշտ տեղ մը կեցեր է, որ ատենմալ լոյս չի ծագիր, այլ միշտ խաւար է։ Չատ խեղճ է տգէտ մարդուն վիճակը. նման է մէկ մարմնոյ մը՝ որուն թէպէտ ուրիշ անդամները պակաս չեն, բայց որ հարկաւորն է՝ չունի. աչքը միայն կը պակսի :

Չեմ նախանձիր մարդուն, որ քան զիս աւելի գիտնական է. բայց ցաւակից կը լլամ անոնց՝ որոնք որ պակաս գիտեն քան զիս :

Չիկայ բան մը՝ որ այնչափ կատարեալ ընէ զմարդը, որչափ գիտութիւնը։ Եւ չիկայ բան մը՝ որ այնչափ օգնէ մարդուս՝ ըլլալ ան տեսակ մարդիկներէն՝ որոնց մէնք խելացի է կըսենք, բան գիտցող մարդ է կըսենք, որչափ պատմութիւնը :

Քեզի խորհուրդ կուտամ, որ գրեթէ ամ մէն ուսումնէն աւելի մասնաւոր ջանքով մը աս պատմութեան ուսումը սիրես և ետևէ

իյնաս . բայց պատմութիւնը ոչ իբրև պատ-
մութիւն միայն կարդաս , այլ իբրև ուսում
մը սորվիս . այսինքն առանձին կարդալուդ
ժամանակը կենաս մտածես , խորհրդածես ,
բան բանի և մարդ մարդու հետ բաղզատես ,
փնտրուես թէ ինչու համար աս բանս հան-
դիպեցաւ . տեսնես որ բանն անանկ ընելով
ան չար բանը հետեւեցաւ . անանկ չընէր նէ՝
աղէկ հետեւանկ մը կունենար . քեզի մօտիկ-
ցընես կարդացածներդ , քու գործքերուդ
հետ բաղզատես , օրինակ առնես , զգուշա-
նաս , և այլն : Աս է պատմութեան գեղեցիկ
ուսումը :

Պատմութիւնը՝ մեզ վերջի դարու մար-
դիկս կառնէ կը տանի ինչուան առջի և հին
ժամանակները , և անցած գացած անհամար
դիպուածները մեզի կը ցցընէ և կը կրթէ :
Պատմութիւնը դեռ մեր մազերը չեճերմըկ-
ցած՝ մեզ փորձ մարդ կընէ . և ուրիշն վը-
նասներովը մեզ խելացի մարդ կընէ : Ան-
համար են պատմութեան գըքեր , գու պի-
տանին սկզբէ որ ընտրես : Սրբազան պաա-
մութեանց մէջ դլաւորը և առաջին հար-
կաւորն և շահաւորն է աստուածաշնչին
պատմութիւնը . ասոր մէջն ամմէն տեսակ
խելացի և պիտուական և հարկաւոր բանը
կատարեալ կը գանես : Խակ դրսի խելք սոր-
վելու պատմութեանց մէջ աւելի ընտրէ քե-
զի Պլուտարքոսին գիրքը , որ շատ խելքով
և կրթութիւն առլու համար շնչած գիրք
է . բաւական է թէ ուշագիր ըլլայ կարդա-
ցողը :

Աղէկ կարդա , աղէկ սորվէ բնութեան գիշ-
տը : Բնութիւն ըսելով գիտե՞ս ինչ կիմանանք .
կիմանանք աս բոլոր աշխըրքիս վրայ եղած
կերպ կերպ իմաստուն աստուածային կա-
ռավարութիւնը՝ որ ամմէն օր ամմէն ժամ կը
տեսնենք . բայց պէտք չէ անբան կենդանի-
ներու պէտ տեսնել : Աս բնութեան գիրքը ,
կըսեմ , աղէկ կարդա և սորվէ : Աս գիրքն է
առաջին գերազանց գիրք մը՝ ի վեր քան զամ-
մէն գրքատուններուն գրքերը : Աս գիրքն
ամմէն մարդուն դիմացը բացուած կեցած
է , թէպէտ և քիչ մարդիկ զան կը կարդան ,
և քիչ մարդիկ զան կը հասկընան : Տեսակ
տեսակ նոր գիտելիքներ և նոր նոր գիւտեր
թէ արուեստից և թէ գիտութեանց մէջ՝ որ
հիմա վարպետ մարդիկ գտեր են և ետևէ
ետև կը գտնեն , շատ կօգնէ աս բնութեան
գիրքն ուշադրութեամբ կարդալու և հաս-
կընալու : Մէկ մը որ կը դառնամ կը նայիմ
բոլոր տիեզերքիս աս գերազանց գիրքը , և
կը գիտեմ կը քննեմ իր ամմէն բանին մէջ
այնչափ գերազանց գիտելիքներ , և այնչափ
խոհեմութեան գեղեցիկ խրատները , գիտես
թէ անկէց ետև ինծի ալամմէն գրքերն իբ-
րև անպիտան մը կերնանան :

Բայց աս ալ գիտնաս որ բան կայ՝ որ մէր
ընդունակութենէն մէր հասկացողութենէն
վեր է . և ասոնք չիգիտնալը՝ միայն մէր ալ-
կար բնութեանը պակսութիւնն է : Վասն
զի մարդուս աչքն ալ իր հորիզոնէն անդին
բան չի կրնար տեսնել :

Ճշմարիտ գիտութիւնն ան է որ դուն բա-

նը առնես դատես Ճանչնաս իրեն բուն ներ-
քին ինչպէս ըլլալէն, չէ թէ զբաէն անոր
ըսուած բառերէն կամ տուած անուննե-
րէն. կամ թէ անհմուտ հեղինակին մէկն
ասանկ գրեր է, կամ թէ խենթին մէկն ա-
սանկ մտածեր է, կամ թէ անդպոյշ մար-
դուն մէկն ասանկ զուրցեր է:

Քիչ մարդիկ կան որ Ճշմարտութիւնը
Ճանչնան. և աս քիչերը մէկդի առնես, մէ-
կալ մնացած մարդիկները սուտ կարծիքնե-
րուլ գլխարնին լեցուցեր են:

Ճանա դուն ուրիշներէն վեր ըլլալ գի-
տութեամբ և առաքինութեամբ. միջակ
ըլլալը՝ մէծ և ազնուական ոդւոյ յատուկ
բան չէ: Մեծ պաշտօնի մը մէջ ուրիշներէն
վեր ըլլալը՝ հասարակ ժողովուրդին կար-
գէն զմարդը դուրս կը հանէ, և աշխարքիս
վրայ եղած մէծ մարդիկներուն կարգը կը
խոթէ: Յած վիճակի մը մէջ ուրիշներէն վեր
ըլլալը՝ է մէծ ըլլալ մը պատիկ բաներու մէջ,
և որպէս թէ ոչինչ բաներու մէջ բան մը ե-
րենալ:

Ճանաս ալ պիտի որ որչափ կարելի է
բան մը սորվեցար նէ, ամբողջ ըլլայ և հաս-
տատուն ըլլայ: « Չեմ ուզեր, կըսէր ատե-
նօք մէկ փիլխոփայ մը իր աշկերտին, չեմ
ուզեր որ դուն հնավաճառաց (էսկիճինե-
րուն) խանութին պէս ըլլաս, ուր որ ու-
րիշ բան չի գտնուեիր, բայց եթէ լաթերու
կտորներ. խոկ ամբողջ մէծ կտոր մը որչափ
փնտըռես, հոն չես կարող գտնել »: Ով որ
ամմէն ուսմունքներէն կտոր կառը կառնէ,

կամ թէ անոնց միայն դրսի կեղևները կը սորվի, այնպիսի մարդը միշտ անպիտան է, և ամենեին բանի մը չի կրնար դալ:

Ուստի դուն ալ այնպիսի կերպով սորվէ սորվելեքդ որ ընկերութեան պիտանի և շահաւոր մարդ ըլլաս : Որչափ ալ դժուարութիւն քաշես բան սորվելու, մի յուսահատիր, սիրտդ մի կոտրեր . մանաւանդ միշտ զօրացուր գքեզ . բաւական է որ սրտանց ջանք ունենաս, կարողութիւնդ թէ որ քիչ է՝ անով կը շատանայ : Ով որ մեծ ոգւոյ տէր է, այնպիսին ուրիշ բանի կարօտութիւն չունի աւելի մեծ ըլլալու : Գիտենք որ անհամար մարդկանց կործանումը կամ խեղձութիւնն առաջ կուգայ աս բանէն՝ որ չեկրնալով ըլլալ այնպիսի ինչպէս որ կուզեն, անկեց ետև բան մըն ալ ամենեին չեն ուզեր :

ԴԱՍ Բ.

Կը օն+ի կը այ :

Թէալէտ և առաջին մեր դասը գիտես թէ կրօնքին վրայ պէտք էր ըլլալ բայց որովհետեւ կրօնքին մէջն ալ սորվելելիք կայ, անոր համար ուսման դասը յառաջեց, ընդհանրապէս իմացընելով ըստ բաւականին ուսման եղանակը : Որովհետեւ առաջին մեր ուսումը պիտոր ըլլայ կրօնքին վրայ :

Ճշմարիտ կրօնքը՝ միայն սպարգեւ մըն է ոյ . որուն համար ինչուան մեր վերջին շուն-

ը միշտ սլարտըկանն ենք սրտանց շնորհակալ ըլլալ այ՝ որ զմեզ ծնուցեր է ճշմարիտ կրօնքի մէջ։ որովհետև մեր փրկութեան առաջին հարկաւորն աս է, և մեր յաւիտենական երջանկութե աս է մէկհատիկ ճամբան։

Աս ասանեկ ըլլալով ջանաս պիտոր ուրեմն հոգւով և մարմնով ամմէն բանեն աւելի սիրել և պահել հաստատուն և ամբողջ քու ճշմարիտ կրօնքդ։ Ի՞նչ խօսք, ի՞նչ կարծիք, ի՞նչ նորելուք վարդապետութիւն որ լսես անոր գէմ, պէտք է արհամարհես, գէմ դնես, և ամենելին անկած չիկախես։ Վասն զի Ճշմարիտ կրօնքն ալ մէկ պէտք է որ ըլլայ, երկուք չէ կարող ըլլալ։

Ուրիշ բանի համար մեծ և յարդելի մի սեպեր մարզը, բայց եթէ վասն զի բարի է և բարեսպաշտ է, և ըստ կանոնաց աստուածապաշտութեան և արդարութեան կեանքը կը վարէ։

Թէ որ արդարութեամբ կեանքդ վարելն զքեղ երջանիկ չընէր աս աշխըրքիս վրայ, ստոյգ գիտցիր որ խեղճ ողորմելի ալ ըլլալ չի թողուր զքեղ։ Վասն զի անկարելի է որ մէկը ճշմարտապէս քրիստոնեայ ըլլայ, և նոյն ատենը միանգամայն չըլլայ նաև արդար և առաքինի։ Խսկ առաքինութիւնն ու բարեսպաշտութիւնը առաջին զօրաւոր բանն է աշխըրքիս վրայ, վասն զի միայն անոր մէջը կը գտնուի ան։

Ճշմարիտ բարեսպաշտներուն մէջը կըտեսնես որ միշտ սքանչելի միութիւնն մը և հաս-

տատուն սէր մը կը փայլի։ Կըսէր ատենօք խմաստուն և երևելի աստուածաբանին մէ կը։ « Ընդհանուր եկեղեցւոյ մեծագոյն օգտին համար միշտ աս իրեք բանս կը բաղձայի որ ըլլար ։ այսինքն՝ ուղղափառաց բազմութեան հարկաւոր և էական բաներու մէջ՝ Միութիւն։ անտարբեր բաներու մէջ՝ Ազատութիւն։ ամէն բանի մէջ՝ Սէր »։

Կը տեսնենք որ իբրև ստոյգ և անսխալ ճշմարտութիւն ելեր են աշխըքիս վրայ տեսակ տեսակ մոլար վարդապետութիւններ, մանաւանդ աս օրերս մեր ազգին մէջն ալ բրոդէսդանդ ըսուած մոլորեցուցիչ քարոզիչներէն։ Ասոնցմէ կէսը յայտնապէս սուտ են ։ կէսն ալ վրանին առեր ծածկեր են երեսութական քողք մը ճշմարտութեան՝ որն որ պարզ միայն մարդկային արամաբանութենէն առաջ կուգայ, երբոր չի խոնարհիր չի հնազանդիր աստուածային յայտնութեանցը, որն որ մենք աս երկու աղբիւրէն ունինք ։ այսինքն՝ մէկ մը աստուածաշունչ գրքէն հին և նոր կտակարանաց՝ ինչպէս որ ընդհանուր ուղղափառ եկեղեցին կը հաւկընայ ։ մէկմ ալ յաւանդութենէ, որն որ նոյն սուբրէ եկեղեցին իբրև կանոն հաւատոյ միշտ բռներ գացեր է։ Աս երկու սկզբունքներով միայն քրիստոնեայ մարդ մը կրնայ ասլահով քալել հաւատքի նիւթերուն մէջ։

Հաւատքը մարդկային արամաբանութենէն վեր է, բայց անոր գէմը հակառակը չէ, ուստի և մեր զգայութիւններէն կրնայ վեր ելլել բարձրանալ ։ և թէպէտ և ասոնք ըստ

իւրեանց ըմբռնմանը և հասկընալուն՝ բան
մըն ալ առաջարկեն բանականութեանը ,
բայց մեր բանականութիւնը պէտք է կա-
ռավարութիլ ան վերնագոյն լուսովը և ճա-
նաչմամբ՝ որ ինքը լուսաւորուած է . հաս-
տատուն գիտնալով աս Ճշմարտութիւնը՝ թէ
աստուածային ամենակարողութիւնը՝ ինչ-
պէս որ կըսէ սուրբ Լուսաւորիչը՝ կրնայ ը-
նել բան մը՝ որ մեր հասողութենէն վեր ըլ-
լայ և մենք կարող չըլլանք ըմբռնելու . ինչ-
պէս որ յայտնի կը տեսնենք աս բանս եկե-
զեցւոյ սուրբ խորհուրդներուն մէջը :

Չիկայ բան մը որ առաւել գերազանց
ըլլայ բան զիրօնիքը . ուստի և մեծ անպա-
տուութիւն կըլլայ իրեն՝ երբոր ինչպէս որ
պէտք է նէ՝ ամենայն խոնարհութեամբ ամ-
մէն ժամանակ յարգութիւն չընդունի մեղ-
մէ . կամ թէ երբոր առանց երկիւղածու-
թեան կենցաղավարութեան մէջ հասարակ
բաներու պէս նիւթ ըլլայ խօսելու : Ասկէց
՚ի զատ՝ շատ այլանդակ բան մըն ալ աս կե-
րենայ , զմեզ երջանիկ ընող բանը՝ հանդեր-
ձեալ կեանիքը , նոյնը նիւթ հերձուածոց և
բաժանմանց և թշուառութեանց ըլլայ աս
կենացս մէջը : Եւ որ բանն որ մեր հոգւոյն
փրկութեան համար է , մարդկանց ասպակա-
նութիւնը և մոլորութիւնը և չարութիւնը
առնէ զնոյնը և աւրէ՝ որով և պատճառ ըլ-
լայ իր հոգւոյն կորստեանը և այլոց :

Ես որ Ճշմարիա կրօնիքին մէջն եմ , չեմ
կրնար զիս յարմարցընել անոնց՝ որոնք որ
ինձմէ տարբեր մտածութիւնն ունին՝ ի նիւթ

կրօնի . մանաւանդ երբոր կը տեսնեմ որ ,
կամ ամեննեխն կրօնք մըն ալ չունին , կամ
թէ ունին ալ նէ՝ իրենց ուղած ազատու-
թեանը և անձնասիրութեը յարմար կրօնք
մը ունին : Չեմ սորված ամեննեխն այնպիսի
տրամաբանութիւն մը , որ կարենայ խելքս
հասնիլ խմանալ զայն ամմէն տուն տալը
խղճմտանքի մը , որ բոլորովին ալ ապակա-
նեալ բոլորովին ալ ծալած չըլլայ , բայց
անանկ թուլ կը կենայ՝ որ ինքն ալ մէկէն
կրնայ պլըշարկիլ հիմակուան զարհուրելի
ժանտախտէն անհաւատութեան կամ թու-
լահաւատութեան կամ անտարբերութեան ,
որ կործանումն եղաւ և կըլլայ այնչափ քրիս-
տոնիկից :

Պէտք է ինծի որ գարշիմ փախչիմ նաև
ամմէն տեսակ հերձուածներէ . վասն զի
հերձուած ըսելը կը հակառակի իմ հաւատ-
քիս մէկ մասի մը , որ կը սորվեցընէ ինծի
թէ՝ Մի է հաւատք , ինչպէս որ մի է մկրր-
տութիւն՝ դուռն փրկութեան . և թէ՝ Եկե-
ղեցին մի է և սուրբ է և ընդհանրական կամ
կաթողիկէ է և առաքելական : Թէ որ հեր-
ձուած մը աս չորս բանս միատեղ ունի նէ՝
ինքը հերձուած չէ , ճշմարիտ եկեղեցի է :
Վասն զի ամմէն հերձուած հարկաւորա-
պէս՝ ես ուղղափառ եմ կըսէ . բայց ասով
ճշմարիտ եկեղեցի չըլլար : Ան է միայն ճըշ-
մարիտ եկեղեցի , և հետեւաբար ուղղափառ
եկեղեցի , որն որ վերի չորս ըսածնիս մէկ-
տեղ իր վրայ կրնայ ցցընել :

Աս ճշմարիտ կրօնքիս հետեւողները կը

տեսնես որ ետևէ են ամենայն հոգւով՝ի գործ դնելու ան երկու գերագոյն պատուի բանկըներն որ հիմն են և պատճառութիւն ամելին պատուիրանքներուն, այսինքն են՝ սէրն այ և սէրն ընկերին։ Վասն զի կրօնք ըսածնիս՝ ուրիշ բան չի նշանակեր, բայց եթէ պաշտօն մը և հպատակութիւն մը այ մեր ստեղծողին, ըստ որում ինքը յինքեան գերագոյն բարի է, և ըստ որում իր բարութիւնն ալ տարածեր տուեր է իր ստեղծուածոց, և՝ի վեր քան զամենայն՝ մարդուս. զոր իրեն նման ստեղծեց՝ի ժամանակի, որպէս զի կարող ըլլայ զինքը ժառանգել՝ի յաւիտենականութեան։

Ամմէն գործքիդ, ամմէն խօսքիդ, ամմէն մտածութեանդ մէջ սուրբ եկեղեցւոյ վարդապետութիւնը միշտ աչից դիմացդ պիտի ունենաս և զանիկայ քեզի կանոն պիտի բըռնես։ Ինչ որ կը սորվեցընէ՝ խոնարհութեամբ անկաճ գիր. և ինչ սրբազան արարողութիւններ ունի՝ խոնարհութեամբ յարդէ և պատուէ։

Ամենեւին չինայելով քու մասնաւոր կարծիքդ և իմացմունքդ՝ որ կընաս ունենալ, եկեղեցւոյ վճիռներուն զքեզ խոնարհութեամբ հպատակէ։ Նայէ և նմանող եղիր երկնից շրջանակաց՝ որ աս բոլոր ընդհանուր տիեզերքիս կարգին մէջ մէկը մէկալէն կախումն ունի։

Քու մէկ մասն հաւատքիդ աս ըլլայ, որ հաւատաս ան ամմէն բանը՝ որն որ կը հաւատայ մի, սուրբ, կաթողիկէ, և առաքելա-

կան եկեղեցին . և հաստատուն կանոն քու կենացդ՝ ըլլայ իր օրէնքները և վարդապետութիւնը :

Հաստատուն հաւատքը՝ է լաւագոյն և գեղեցիկ աստուածաբանութիւն մը : Բարի խղճմանքը՝ օրէնքներէն չի վախնար , և անոնցմէ զինքը չի քաշեր : Սրտի խոնարհութիւնն է ան մէկհատիկ սանձն որ ամմէն բանէն աւելի մեղ մեր չափուն մէջը կը պահէ . և մեր ամմէն պարտքը առ ած , առ սուրբ եկեղեցին և առ ընկերն՝ դիւրաւ մեզի ընել կուտայ : Առանց աս սրտի խոնարհութեան , որ մասնաւոր քրիստոսական պարգև մը ըլլալով միշտ աղօթիւք պարտըկան ենք խնդրել Աստուծմէ , Ճշմարիտ քրիստոնեայ և Ճշմարիտ հաւատացեալ մէկը կարող չէ ըլլալու :

Գու հաւատքդ հաստատուն և անշարժելի հիման վրայ հաստատուած ըլլալով , նայիս պիտի որ չըլլայ թէ մէկ կերպով մը սկսի խախտիլ և սասանիլ : Աստուծաւունը այ խօսածն ըսել է . այ զուրցածին վրայ կեցեր է մեր հաւատքը , բայց ինչպէս որ զանի կը հասկընայ և կը մեկնէ սուրբ եկեղեցին լուսաւորեալ 'ի հոգւոյն սրբոյ : Մասնաւոր մարդու մը ած չէ խօստացեր որ իր զուրցածը մեկնելու հասկընալու ատենը անսիսալ ըլլայ , աս բանս միայն ընդհանուր եկեղեցւոյ խօստացեր է :

Աստուածաշունչը անգին գանձ մի է Աստուծմէ տրուած . ամենայն զգուշութեամբ և երկիւղածութեամբ պէտք է որ պահես

աս դանձը : « Նայիս պիտոր եթէ քու կենցազավարութեանդ և եթէ քու գրուածքիդ մէջ որ չըլլայ թէ՝ նաև ճշմարտութիւն մը հաստատելու համար , աստուածաշնչին մէկ խօսքը առնես քաշկոտելով . քու կողմդ ձըգես , կամ թէ խմաստակական մեկնութիւն մը տաս . որ չըլլայ թէ ասանկ քեզ սորվեցրնելով ատեն ըլլայ որ նաև ծուռ և մոլար մեկնութիւն մը տաս և այնդես : Ծատ զգուշանաս պիտի աս բանիս . վասն զի անհամար հերձուածներ և հերետիկոսութիւններ ասկեց առաջ եկեր են :

Որ և իցէ մարգու հետ որ քու ճշմարիտ հաւաքէդ չէ՝ ամենեին ըստկախ վիճաբանութիւն ընել կրօնքի վրայ . բայց եթէ երբոր քու պաշտօնդ զքեզ կը պարտաւորէ , կամ երբոր կը տեսնես որ մէկն արհամար հանօք կը խօսի և դէմ կը դնէ ճշմարիտ հաւատքիդ : Բայց պէտք է առաջուց ալ աղէկ նայիս , թէ արդեօք բաւական կարողութիւն և բաւական դիտութիւն ունիս . որ չըլլայ թէ ատ վիճաբանութեանդ մէջը յաղթող ըլլալուն տեղը՝ դուն յաղթուիս :

Գանք հիմա կրօնքի դործքերուն վրայ , որ բարեսպաշտութիւն և աստուածապաշտութիւն կըսենք : Թէ որ կուզես զքեզ երջանիկ ընել , ամմէն բանեն առաջ նայէ՝ աղէկ քննէ . քու մտածութիւններդ . գանի որ ատ մտածութիւններդ . քեզի չեն դարձեր եղեր բաղձանք մը կամ ցանկութիւն մը , և մարդէ մըն ալ չես ամընար՝ երբոր զանոնք բերնէդ ալ հանելու ըլլաս նէ :

ԳԷՇ մտածութիւնները մէկդի ձգելու վը-
ողնտելու մէկհատիկ դեղն աս է որ դուն
անոնց տեղը ջանաս միշտ բարի մտածու-
թիւններ ունենալ։ Բարի բաներն ըլլան
միշտ քու մտածելիքդ, ուր է նաև քու եր-
ջանկութիւնդ։ Սիրադ հոն կըլլայ, ուր են
քու մտածութիւններդ։ Եւ թէպէտ քու
ընակութիւնդ երկրիս վրայ է, բայց քու
կենցաղավարութիւնդ ըլլայ յերկինս։ Կայ-
իս պիտի որ միշտ այնպիսի ըլլան քու մտա-
ծութիւններդ որ ամեննեին չիկարենաս ա-
մընալ, գիտելով ստոյգ՝ որ ան զանոնք գի-
տէ։ Նմանապէս և քու խօսքերդ այնպիսի
ըլլան որ զքեզ ամեննեին չիկարենաս ամըն-
ցընել։ Պիւթագորաս երևելի փիլխոփային
գեղեցիկ առածն է որ կըսէ։ « Զաստուծոյ
խօսել առանց լուսոյ՝ չէ արժան »։ Պէտք
է, կըսէ, խօստովանիլ թէ չես կարող դու
արժանապէս այ վրայ մտածել առանց իրմէ
լըս մը առնելու։ և այ վրայ խօսիլ պէտք է
միշտ ան երկիւղածութեամբ և ան բառե-
րով ինչ որ կը վայլէ իւր աստուածային
մեծվայելցութեան։

Որչափ որ սաստիկ է կիրքը՝ որ զքեզ
մեղքի մը մէջ ձգեց, այնչափ ալ մէծ և սաս-
տիկ պէտք է ըլլալ քու ցաւդ և զղջումդ
ատ մեղացդ վրայ։

Թէ որ դուն յաւիտենականութիւնը կը
սիրեսնէ, ջանաս պիտի որ ասօրուան ձեռքդ
ունեցած ժամանակդ բարեպէս գործածես։
Մտածէ թէ երեկուան անցած ժամանակդ՝
ալ չի կընար ետ դաւնալ, իսկ վաղուան ժա-

մանակդ ձեռքդ չըլլալով՝ չես կրնար անոր վստահիլ. ուրեմն կը մնայ քեզի միայն հիմակուան աս վայրկեանն որ կրնաս գործածել. և թէ որ մէկ անդամ մը զան կորուսիր, յաւիտեանս յաւիտենից կորուսիր:

Քու ամմէն գործողութիւններդ պէտք է որ առ ած ուղղին և այ համար ըլլան: Բանի մը ձեռք չիզարնես ամենեին՝ առանց զինքը աշխցդ առջևն ունենալու. և քու միւթարութիւնդ աս ըլլայ որ ինքն ամենաբարին ած քու գործքերուդ վախճանն է: Աս ստոյգ է թէ ով որ կը յանդգնի աս Ճամբէն դուրս ելլել և չարութեան ետևէ կիյնայ, այնալիսին ցոյց չի տար թէ ինքը կատարեալ կը հաւատայ յաւիտենական կեանքը:

Ատենօք հեթանոս վարժապետները դըպրոցներուն մէջ իրենց աշակերտներուն խրատ կուտային առաքինի ըլլալու համար և աս կըսէին. Ճանացէք միշտ կատոնը ձեր առջևն ունենալ իբրև կանոն ձեր վարուցը. Կատոնէն ամըցէք: Աս կատոնս մէկ առաքինի փիլիսոփիայ մըն էր հռոմայեցի: Բայց դուն մարդու տեղ միշտ զած ունեցիր աչքիդ առջեը, որուն աչքը միշտ քու վրատ կընայի. որպէս զի միշտ սրբութեամբ վախնաս՝ թէ չըլլայ որ բան մը գործէս ընդդէմ կամաց քու այդ՝ որ բոլորով սրտիւ կը սիրես. և չըլլայ թէ իրեն անհաճոյ բան մը ընես՝ ուսկից որ պարտըկան ես միշտ վախնալ:

Միշտ կարօտութիւն և միշտ պիտանաւորութիւն ունինք այ, ուստի և մէր աղօթքն

ալ առ նա անսպակաս սլետք է ըլլալ: Եւ որ շափ որ չնորհք և բարերարութիւն միշտ առատութեամբ նոյմէ կուգան մեզի, այնչափ ալ անսպակաս սլիտոր ըլլայ մեր սրտանց դոհութիւնը և չնորհակալութիւնն առ ած:

Առաւոտները դործքի ձեռք զարնելէն առաջ՝ մէկ մը միտքդ բեր ան օրուան ընելու դործքերդ, և անոնց համար խնդրէ Աստուծմէ իւր օրհնութիւնը. և նոյն ատենն ալ յիշէ նաև ամմէն ըրած զանցառութիւններդ և սպակասութիւններդ և խնդրէ թողութիւն: Աղէկ հաշիւ մը ունեցիր քու բոլոր կենացդ, և դուն քեզմէն համար ուղէ, և ջանա օրէ օր քիչցընել համարդ՝ բարեսպաշտութեամբ և առանց մեղաց անցընելով քու կեանքդ:

Կը հանդիսի որ սատանան չար բան մը միտքդ ձգելով փորձէ զքեզ, մէկէն դուն անսատեն սկսիր աղօթք ընել. և բարի և սուրբ մտածութիւն մը միտքդ բերելով նոյն ատենը, անով զինքն ամբցուր խայտառակէ: Մէկէն որ կը տեսնէ Չարն որ իր ամմէն հնարքը և փորձութիւնը քեզի պատճառ կը լսայ աւելի բարեսպաշտ և աւելի աղօթասէր ըլլալու, կը թողուեա կը քաշուի քեզմէ:

Որչափ սպատիկ ալ ըլլան փորձութիւնները, դուն ջանա շուտ մը մէկդի ձգել: Աս աղէկ գիտնաս որ որչափ ալ մեծ և դիւցազնական ըլլայ քու առաքինութիւնդ, նըման է մէկ մեծ քաղքի մը, որ քիչ անդամ կը հանդիսի որ անոր դէմ կուռին պատերազմին կամ թէ պաշարեն, և վերջապէս չառնեն:

Կայէ մտածէ՝ թէ վերն երկինքը աչք մը
կայ որ զքեզ կը տեսնէ, և ականջ մը՝ որ
զքեղ կը լսէ, և գիրք մը՝ որուն մէջը մէկիկ
մէկիկ անսխալ գրուած նշանած են քու ամ-
մէն գործողութիւններդ և խօսքերդ և մտա-
ծութիւններդ։ Աս սուրբ մտածութիւնս
կուտայ քեզի այնպիսի զգուշաւոր և բարի
կեանք մը վարել, որպէս թէ ամմէն վայր-
կեան տեսնէիր աչօք բացօք աջ կողմդ ած,
և ձախ կողմդ մահը։

Քու ամմէն գործողութեանցդ մէջ միշտ
աչքդ ան բաններուն ըլլայ՝ որոնք որ աւելի
աղէկն են և աւելի գերազանց են. բայց ըզ-
գոյչ կեցիր որ զանց չառնես ինչ որ քեզի
պլատիկ կրնայ երևնալ։ Վասն զի մանտրտիկ
բաններուն զանցառութիւնը՝ առանց իմա-
նալու ետևէ ետև կը քաշէ կը տանի ինչուան-
հոն, որ զանց կառնես նաև գլխաւոր բա-
ներն ալ։

Ով որ աշխարհային շահու մը համար կը
յանդինի երբեմն աս բանին երբեմն ան բա-
նին խղճմտանքը ծալել և իր բարի վարքն
աւրել, այնպիսին վտանգի մէջ է որ միշտ
այնպէս մնայ, թէ որ մէկ մը աս աշխար-
հային շահը զօրանայ տիրէ իր վրայ։ Իմաս-
տուն խօսք է՝ որ միշտ պէտք է պահել. Յու-
նէ ուանդիպէն, մէ առանին. կուզէ ըսել՝ Վան-
դի մէջ զքեզ մի ձգեր։

Սրտաքին ունեցած բաններդ ծառայե-
ցուր ժամանակին, և ժամանակը ծառայե-
ցուր քու օգտիդ, և զքեղ ինքդ ծառայե-
ցուր քու հոգւոյդ բարւոյն համար, և բո-

լոր քու հոգիու նուիրէ ծառայութեան քու
ստեղծողիդ:

Սիրտդ մի կոտրեր, զքեզ անհանդիստ
մըներ ինչ որ քու վրատ ուրիշները կրնան
խօսիլ զուրցել. չես կարող արգիլել: Վասն
զի առ բանդ խիստ շատերէն կախումն ու
նի: Բայց դուն ուշ դիր քու խղճմտանքիդ,
որ շատ դիւրին բան մըն է. և ամմէն մարդ
առ բանդ կրնայ ընել առանց մէկ պզտի
կախումն ալ ունենալու ուրիշէն:

Անցած դացած բանէն՝ խելացի մտածու-
թիւններով. քեզի պտուղ հանէ ներկայ բա-
նին համար, որ աս Ճամբով կարենաս բա-
րեպէս քու պարագերդ կատարել. իսկ դա-
վք բաններուն համար վազէ աստուածային
նախախնամութեան գիրկը մտիր:

Ճամբանակ ըստածնիս պատուականագոյն
մասն է հասարակաց բարւոյն: Ուստի Ժա-
մանակիդ ամմէն մէկ վայրկեաններն որ
դուն պարապ բաններու կը ծախես, անոնք
ամմէնը մէյմէկ մնաս են որ կը հասցընես
քու հայրենեացդ:

Մտածէ թէ կարձ է կեանքդ, մտածէ թէ
ստոյդ է դատաստանը, մտածէ թէ հատուց-
մունք խոստացած է բարիներուն, և անո-
ղորմ պատիժ պատրաստուած է չարերուն:

Աստուածպաշտութեան և բարեպաշտու-
թեան գործքերով, որոնց գլխաւորն է քա-
հանային առջնը խոնարհ խոստավանութիւնն
մեղքերուդ, և սուրբ հաղորդութիւնը,
միշտ իջեցընես աստուածային բարկութիւ-
նը. և ջանա անվորէպ ամմէն իրիկուն հաշ-

տեղընես զած ճշմարիտ զղջմամբ մը : Այսպիսի ամմէն օրուան գեղեցիկ կրթութեղ կը խալսիս ան վտանգէն՝ որ չըլսայ թէ յան կարծ մեռնելուդ ժամանակը մէկհատիկ միայն վայրկեան ունենաս զղջալու քու մեղացդ վրայ :

Թէսկտ և աշխըրքիս ամմէն խմաստութիւնն ունենաս, թէսկտ և ամմէն լեզուաց կատարեալ գիտութիւնն ունենաս, թէ որ գործքերդ չէ ըստ կանոնաց ճշմարիտ բարեպաշտութեան և սրբութեան, գիտնաս որ առ խելքդ և առ գիտութիւնդ քեզի ուրիշ բան չըներ՝ բայց եթէ հանդերձ քու այդ չափ իմաստութեամբդ և այդչափ գիտութեամբդ առնէ զքեզ և դժոխքն իջեցընէ :

Ճշմարիտ կրօնքը ճշմարիտ հաւատքը կը պահանջէ մեզմէ մէկ մը՝ հաւատալ, և մէկմալ՝ գործել: Մտածելը, խօսիլը և սորմվեցընելը իբրև ճշմարիտ քրիստոնեայ, և անկէց ետև կեանք մը վարել իբրև մէկ հեթանոս և անհաւատ մը, ամենենին ծիծաղելի և պարապ բան է: Եւ այսպիսի վարմունքը ահաւասիկ բաւական է հաստատել և իրաւ ցցընել ան խօսքն որ ատենօք զուրցեց հեթանոս փիլիսոփայ մը: այսինքն թէ՝ Զի՞ ինչ գունէլ ապնուականագոյն գան դիրիսպոնէայ՝ ի բանս, և լի՞ գունէլ անարդագոյն գան զնա՝ ի գործս: Որչափ գերազանց է, կըաէ, քրիստոնեան խօսելուն ատենը, այնչափ ալ անարդ է գործելուն ատենը:

Ով որ այ կը ծառայէ, այնպիսին ազատ է, և ապահովութեան և հանդստեան մէջ

իւր կեանքը կանցընէ : Իր ամմէն գործողութիւնները կը յաջողին ըստ իւր բաղձանացը : Եւ իրաւ որ՝ ալ ո՞ր բանին աւելի կը նայ բաղձալ մարդս, քան եթէ մէկ բարեյաջողութեան մը, և մէկ ներքին խաղաղութեան մը հոգւոյ և ուրախութեան սրաի, գիտնալով թէ ամմէն բանէն աւելի գերազանցը՝ ինքը սրախին մէջն ունի և կը ժառանգէ, այսինքն է ած : Ի՞նչ բան քան զայս աւելի երջանիկ կրնայ ընել զմարդը աս աշխըքիս վրայ :

Ուրեմն պէտք է որ քու ամմէն հոգդ և ջանքդ ըլլայ աս իրեք բանին . Մէկ մը՝ որ միշտ բարի գործքերու ժամանակդ ծախես, որով միշտ այ կը ծառայես : Երկրորդ՝ որ մտածես թէ անոնցմէ ինչ գեղեցիկ հետեանքներ առաջ կուգանի : Իսկ երրորդ՝ միշտ քու անձիդ վրայ մտածես : Կըսեն իմաստունները . Կէտնք է՝ անդրադարձութիւն յանչն իւր : Կուզեն ըսել՝ թէ բանաւոր մարդուս կեանքը և ապրիլը՝ ըըլլայ պիտի անբան կենդանիներուն պէս, որ միայն կապրին առանց զիրենք ճանչնալու : Կը տեսնես որ արևուն ճառագայթները երբոր տեղ մը զարնելով՝ անկեց կանդրագառնան կը ցոլանան, ալ աւելի տաք են . նմանապէս հոգինիս այնչափ աւելի իմաստուն և առաքինի կը լլայ, որչափ որ աւելի իր վրայ կը մտածէ :

Ահաւասիկ քեզի կրօնիքին վրայ համառօտ հարկաւոր դասը, որ գրեթէ բոլոր աստուածաշնչին և բոլոր սրբոց հարց գրքերուն և այլ ամմէն հոգեոր գրեանց համա-

ուստութիւն մըն է ասիկայ: Աս ամենահարկաւոր դասը թէ որ ստեղալ կարդաս, և աղէկ մը միտք առնես, և ջանաս միշտ՝ ի գործ դնել, ամմէն ուրիշ հոգեոր գրքերուն ըսածներն ըրած կըլլաս:

Դ.Ա.Ա. Գ.

Անիշնծութեան և հաւափարմութեան Հրայ:

Խորհուրդ բարի և գեղեցիկ՝ մանաւանդ թէ շատ հարկաւոր՝ աս կուտամբ քեզի, որ Աստուծմէ ետև հաւատարիմ ըլլաս քու իշխանիդ քու մեծաւորիդ, և ջանաս ամենայն հոգւով որ չըլլայ թէ քու պատիւդ վտանգի մէջ դնես ո և իցէ բանով մը՝ որ կասկած մը կամ շոշորթ մը ունենայ մատնութեան և անհաւատարմութեան:

Միշտ աւելի պատուական և յարդելի է հակատակութիւնն և կախում մը ապահով և հանգիստ, քանի թէ աղատութիւնն և անկախութիւնն մը վտանգաւոր և խռովարար:

Մէր աղատութեան զօրաւոր և ամուր կանակը՝ է նոյն ինքն տէրութիւնը կամ իշխանին կառավարութիւնը: Վասն զի ինչ պէս իրեն իշխանութիւնը և կարողութիւնը՝ հակատակներուն հնաղանգութենէն առաջ կուգայ, ասանկ ալ հակատակներուն առանձին ապահովութիւնն ալ իշխանը կը ճարէ կուտայ:

Ջանաս ամենենին թոյլ չիտաս որ մէկ կերպով անոր անձին արժանապատութիւնը

պղտիկնայ: Վասն զի շատ դիւրին ճամբայ
մըն է դէպ 'ի ապստամբութիւն տանելու,
երբոր մէկն առաջ անոր պատիւը կերպով
մը խաւարցընէ պղտիկցընէ, և վերջն անոր
իշխանութիւնը կարողութիւնն աւրէ գե-
տին ձգէ:

Ուրեմն որոնք որ իրենց իշխանին և մե-
ծաւորին ուժը կը տկարացընեն, գիտնաս
որ այնպիսիները նոյն ատենն ալ իրենց յա-
տուկ վիճակն ու ապահովութիւնը կը տկա-
րացընեն:

Ապստամբութիւնը պարտէզի մէջ բու-
սած գէշ և ամենենին անպիտան խոտի մը
նման է, որչափ որ շուտով կաճի՝ այնչափ
ալ երկան չի դիմանար. և ապստամբ և մատ-
նիչ մարդիկներուն չար միաբանութիւն մը՝
կը տեսնենք որ իրենց մէջէն բուսած կոխ-
ներէն և ատելութիւններէն դիւրաւ և քիչ
ժամանակի մէջ կը քակուի կոչընչանայ:

Մեծ չարագործութիւններն իրենց հետը
միշտ կիալ ունին նաև մէկ վախ մը և մէկ ու-
շանալ մը. և շատ անդամ՝ կը հանդիպի որ
խորհուրդը կը փոխեն. անանկ որ նոյն խոր-
հուրդն որ առաջ կերևնար թէ մեծ օգուտ
մը պիտի ընէր, գործադրութիւնն ուշանա-
լուն պէս՝ կը տեսնես որ շատ և շատ վնա-
սակար բան է եղեր:

Շատ աղէկ բան կը լար, թէ որ ամմէն
չարագործ մարդիկ մէկ մը աս բանս մտա-
ծէին, այսինքն՝ թէ ան անձինքն որ զանոնք
առաջ դործիքի մը պէս ձեռք առին իրենց
մատնութիւնն իրենց չար խորհուրդն ա-

ուաջ տանելու համար, վերջը բանը լմբննաւ-
լուն պէս՝ շատ քիչ անգամ՝ կը հանդիպի որ
միշտ աղէկ աչքով անոնց վրայ նային. մա-
նաւանդ թէ երենմն ալ կը ջանան որ զա-
նոնք կործանեն կորսընցընեն, իբրև գործիք
մը՝ որ որչափ որ անկէց ետև անպիտան են՝
այնչափ ալ վտանգաւոր և մնասակար են:

Ատենօք երբոր կոիւ մը բացուեցաւ կա-
րոլոս Ե. կայսեր, և Ֆրանչիսկոս Ա. Ֆրան-
սիլզներուն թագաւորին մէջ, ան ատենը
կայսրը ձեռքը գործիք առաւՊորապոնին դուք-
սը իր թագաւորին դէմ: Երբոր աս դուքսը
բանը լմբնցուց, ելաւ գնաց կայսեր քով:
Կայսրը զինքը դրառւանց շատ պատուով մը
ընդունեց. բայց ետքը երբոր աս դուքսը
կայսեր դիմացէն ելաւ գնաց, մարդ մը խըր-
կեց՝ կը խնդրէր կայսրէն որ իր պալատա-
կանաց մէկին տունը իրեն տայ որ բնակի:
Կայսրը անստենն ասանկ պատասխան մը
խրկեց ան մարդուն, պատասխան մը լսե-
լու արժանի. « Ատ խնդրէքն, ըստւ. չեմ
կրնար չիկատարել. բայց Պորապոնին դուք-
սը աս գիտնայ որ ինքն ատ անէն դուրս ել-
լելուն պէս, այրել պիտի տամ ան տունը.
Վասն զի ինքը հոն բնակելով՝ իրեն ան մատ-
նութեամբն և անուանարկութեամբը տունն
ալ ես սլըշտըկած պղծած կը համարիմ.
ուստի և սկատուաւոր և հաւատարիմ մարդ-
կանց բնակելու ատ տունը անկէց ետև ա-
մեննեին անարժան կը սեպէմ» :

Ով որ խոռվութեան և ապստամբութեան
խորհուրդներ մտքին մէջը կունենայ, այն-

պիսին որպէս թէ չուան մը ձեռք կառնէ և
առաջ իւր վեզը կանցընէ . վերջը նոյն չուա-
նով կառնէ կը կապէ ան մարդուն ձեռուը-
ները՝ որուն որ ամմէնէն առաջ վստահացաւ
և իր ծածուկ խորհուրդն անոր բացաւ :

Աս տեղս համառօտիկ աս ալ դիանանք
որ՝ թէ որ ժողովրդի մը սանձը շատ թուլ
և արձակ թողուինէ , որ ինչուան ազատու-
թիւն ունենայ գիւրաւ խովովութիւններ հա-
նելու , ալ անկեց ետե անիկայ իր ամմէն ու-
զածն և իր իշխանութիւնը շատ աւելի քան
զբուն թափաւորներն առաջ կը քշէ կը տա-
նի : Մարդիկ բնականապէս շատ յօժարեալ
են իրենց յատուկ վիճակը և կեանքը պա-
հելու , և որ բանն որ իրենց կործանման
պատճառ կընայ ըլլալ ետենէ կիյնան վեր-
ցընել կորսընցընել :

Քու զլխաւոր պարտքդ աս է որ քու իշ-
խանիդ քու մեծաւորիդ հնազանդ և հպա-
տակ ըլլաս . և քու խոհեմութիւնդ աս պի-
տոր ըլլայ որ անոր բարեսրտութեանը վրա-
տահիս՝ զքեղ յանձն առնես :

Պէտք է միշտ մաքերնիս դնենք , թէ ինչ
որ կընէ իշխանը և մեծաւորը՝ բարի դիտա-
ւորութեամբ կընէ : Թէ որ բան մը կը հրա-
մայէ , պէտք է մաքերնիս դնենք թէ ինքը
հարկաւորապէս բանաւոր պատճառ մը ու-
նի անանիկ հրամայելու . և որովհետեւ իր ը-
րածը մեզի յայտնի է , և իր խորհուրդը մեզ-
մէ ծածուկ , ուրեմն մեր պարտքն աս է որ
առջինը պատուենք յարգենք . և երկրորդին
դէմ չիդանդլատինք : Գիտնաս որ իշխաննե-

բուն և մեծաւորներուն գլոբերն այնպիսի
գրերով գրուած են որ քիչ մարդիկ կրնան
համարձակիլ կարդալ զանոնք և մեկնել:
Անոնց ըրածնին գիտե՞ս ինչ բանի կը նմա-
նի. նման է խորունկ գեաերու, որուն ու-
րիշ բանը մենք չենք տեսներ՝ բայց եթէ մի-
այն վաղել երթալը. բայց իրենց խորուն-
կութիւնն ու սկիզբը մեզմէ ծածուկ է:

Ուրեմն իշխանին և մեծաւորին հրամա-
նին պէտք է որ յարգութեամբ հնազան-
դինք, և ամեննեին դէմ չիդնենք: Ուստի դուն
ալ հրամայած բանն ըստ ինքեան մի սկսիր
քննել, հապա տեսար որ քեզի հրամայուե-
ցաւ, ջանա միայն 'ի գործ դնել:

Չըլլայ ամեննեին որ ծուռ խղճմտանքով
մը խաբուիս և սկսիս դէմ դնել քու իշխա-
նիդ արդար և իրաւ ուղածին: Վասն զի հնա-
զանդութիւնն որ դուն անոր պարտըկան
ես, զիտնաս որ առ անձ քու ունեցած պարտ-
քերուդ մէկն ալ աս է:

Իրաւ է՝ խղճմտանքդ պէտք է քու առաջ-
նորդդ ըլլայ, բայց ոչ իբրև ամեննեին ան-
սխալ կանոն մը. վասն զի ատիկայ քու գործ-
քերդ չի կրնար արդարացընել, բայց եթէ
որչափ որ կարդարացընէ զանոնք ան, և իր
աստուածային բանը:

Անցած դացած պատմութիւններուն մէ-
ջը կարդացեր եմ որ հաւատարմութիւն պա-
հող մարդիկները՝ ապստամբներուն պէտք
եղած պատիմներով երբեմն հատուցմունք
գտեր են. և ընդ հակառակն մատնիչ եղող-
ները՝ հաւատարիմ մարդկանց պէս հատուց-

մունք տեսեր են : Բայց ես 'ի վերայ այսր ամենայնի՝ կը ջանամ միշտ հաւատարիմ մընալ, և ամմէն ծառայութիւնս ընել իմ իշխանիս, թէսլէտ և տեսնեմ ալ որ քալելու երթալու ճամբաս փշերով և օձերով լեցուն ըլլայ :

Հաւատարիմ հպատակ մը պէտք է որ զինուորինման ըլլայ, որ ամենեին իր տեղն իր կարգը պատերազմի մէջ չի թողուր ետ չի դառնար . թէպէտ և խոցուի վերքեր ալ առնէ, իրեն փառք կը սեալէ ան վերքերը, ինչուան վերջի շունչը կը սիրէ իր տէրը, և անոր կը նուիրէ իր կեանիքն ալ . միշտ սըրտին մէջը տպաւորուած ունի և բերնով ալ կը զուրցէ ստէպ ան աստուածային պատուիրանքը . Երիշը յայ, և պապունեա կլաքառն :

Վերջապէս աս ալ անմոռաց յիշէ, թէ շատ մեծ է թագաւորներուն ուժն ու իշխանութիւնը . և իրենց տուած հարուածքը շատ վտանգաւոր է՝ երբոր մէկ մը կասկած միայն ունենան քու հաւատարիմութեանդ վրայ :

ԴԱՍ Դ.

ԿԵՆՅԱՊԱՀԱՐԱՄԵԱՆ ՎՐԱՅ, ԱԵ ԱՐԴԵօՔ ԽԱՐԴԻՆ
ՀԵՓ ԽՆՉՈՒԵԱ ՊԵՓԻՔ Է ՆԱՓԻԼ ԵՎԵԼ:

Սորվեցար ինչպէս պէտք է քու մեծե-
րուդ հետը վարուիլ, պէտք է հիմա սորվիս
ինչպէս պէտք է ուրիշներու հետ ալ վա-
րուիլ:

Ընկերութեան սէրը բնական է մարդուս.
բայց կենցաղավարութեան մէջ կենցաղա-
վարութիւն մը ընտրել որոշել և զինքն ա-
նոր կապել առաքինութիւն և խոհեմու-
թիւն պէտք է :

Խելացի մարդկանց հետ նստիլ ելլելը
խիստ աղէկ և խիստ շահաւոր գովրոց մըն է,
որով կրնանք մեր սիրտն ու մեր մտածու-
թիւնները գեղեցիկ կարգի կանոնի մէջ
դնել, և խելք և դիտութիւն ալ ձեռք ձգել:
Ատենօք Մետրոդորոս և Հերմանիոս և Պո-
ղիէնոս խելացի և անուանի մարդիկ եղան
աշխարքիս վրայ. վասն զի իրենց ատենի ե-
ղած իմաստուն փիլիսոփաներուն հետ ատէսլ
կը նստէին կելլէին, առանց անոնց գովրոցն
երթալու գալու :

Խելացի մարդիկներուն խօսիլը պէտք է
մեզի միշտ սիրելի ըլլալ. վասն զի անոնց հե-
տը ընտանութեամբ կենցաղավարիլը՝ մեզի
լըս կուտայ, խելքերնիս կը բանայ, և գե-
րազանց և աղնուական գաղափարներ և Ճա-
նաչմունքներ մեր մտքին մէջը կը խոթէ :

Երբոր յանկարծ երկու իրեք խմաստուն
մարդկանց մէջ կը գանուիմ, անանկ երջա-
նիկ մը զիս անատենը կը սեպեմ՝ որպէս
թէ Արիստոտէլ մեծ փիլիսոփային դպրա-
տունը ես գտնուած ըլլայի. կամ թէ ան ե-
րևելի Զենոն փիլիսոփային վարժատունն
երթայի դայի:

Ասանկներուն հետ կենցաղավարելուդ
ժամանակը նայէ դուն ինքիրմէդ խօսք ըա-
նաս ան բաներուն վրայ՝ որ աւելի քու Ճա-
նաչմունքդ քու գիտցածներդ կրնան աճե-
ցլնել և կատարելագործել: Ստոյդ գիտցիր
որ աս Ճամբով ամմէն բանիդ մէջ վասար-
կով կելլես, երբոր ասանկ վաճառականնե-
րու հետ ընտանութիւն ունենաս:

Չար և վատ կենցաղավարութիւնները
նման են այնպիսի քաղքըներուն, որոնց օդը
մարդուս խառնուածքը կաւրէ կը ձգէ. և
դէշ ընկերութիւն մը՝ գիտես թէ ամեննեին
ժանտախտի մը պէս՝ առանց մեր զգալուն
մեղ կը պլըշտրկէ:

Բարի և անուշ ընաւորութիւն ունեցող
մարդը, ամմէն տեսակ տիպը կակուլ մոմի
մը պէս իր վրայ կառնէ: Կը պատմեն թէ
Աղեքսանդր կայսրը գինիի ետևէ իյնալն ու
հարբենալը՝ Աէոնիդէս իր բարեկամէն սոր-
վեցաւ: Եւ Ներոն կայսրը ան իրեն անգը-
թութիւնը, ինչպէս որ կը պատմեն, իր սափ-
րիչէն սորվեցաւ:

Ինծի հարցընես նէ, ես շատ ընկերներու
բազմութիւն ինծի չեմ Ճարեր: Վասն զի
թէ որ բաղմութիւնը չորս դիս ունենամ, աս

ստոյգ դիտեմ որ տունս այնպէս պիտի չե-
կընամ զառնալ, ինչպէս որ անկէց դուրս
ելայ: Թէ որ ոտքս դռնէն դուրս դնելէս ա-
ռաջ՝ դործքի մը վրայ կարգաւորութիւն ը-
րեր էի, կը տեսնեմ որ ատ իմ դործքս կանկ
կառնէ և կուշանայ: Եւ թէ որ առաջ ան
իմ մոլութիւնս, իմ կիբքս ուղղեր և տակ
առեր էի, կը տեսնեմ որ այս ինչ անուն
մարդուն հետ կենցաղավարելով՝ ան կիբքս
նորանց ոտք կելիք և նոր ուժ ալ կառնէ:

Ամենելին նոյն բանը կը հանդիսպի մեր հո-
գւոյն, ինչ որ մեր մարմնոյն, մեր մարմինը
երբոր հիւանդութիւնէ մը նոր կազատի կը
խալքսի, այնչափ տկար է այնչափ փափուկ
է որ ամմէն բան իրեն կը դպչի. և թեթև և
անուշ հով մըն ալ երբեմն բաւական է զին-
քը նորանց անկողին ձգել:

Պիտի նայիս որ աւելի քումեծերուգ հետ
կենցաղավարութիւն ընես, քան թէ քու
տակդ եղածներուն հետ: Վասն զի մեծե-
րուն հետ աւելի կենակցելով՝ քու սպատիւգ
ու մեծարանքդ կեւելնայ քեզմէ պղտիկնե-
րուն առջել:

Զգոյշ կեցիր՝ քու դործովութիւններդ
չիսառնես մեծ մարդկանց դործքերու հետ՝
որոնց վրայ կասկած մը ունիս: Վասն զի
անոնց կործանումը պատճառ եղեր է կոր-
ծանման նաև շատ խելացի և զգուշաւոր
մարդկանց՝ որ անոնց ետելն գացեր են:

Առակ մը կայ որ կըսէ՝ թէ Նայէ ո՛ւ Ան-
հարդիկներու հետ ամենալին ժիշտ լուսակն: Հասն
ո՞ւ իւսուցելը կառանեն առուժ աշխիդ իւնեպէն:

Մեծ մարդիկ կրակի նման են, որ չափաւոր հեռու կենալով քեզ կը տաքցընեն. բայց թէ որ չափաղանց մօտենաս՝ քեզ կերեն :

Առաքինութիւն մը ունիս քեզի յատուկ, նայէ որ հաստատուն պահես՝ ի քեզ, և ջանա որ ուրիշներուն ալ յորդոր ըլլայ որ անոր հետեւին : Բայց աս քեզի հետեւողներուն հետ այնչափ ժամանակ նստիր ելիր, որչափ որ կը տեսնես՝ որ քեզի նման կեանքերնին կանցընեն :

Ջանա զքեզ ակնածելի և յարգելի ընես : Աս ըսելով չեմ ուզեր ըսել՝ թէ դուն ուրիշներէն պահանջել ցցընես քեզի յարգութիւն և ակնածութիւն տղայական և մանտր բաներու մէջ. զոր օրինակ՝ թէ ի՞նչ առ նոր ու առջի բարե պատողն ի՞նչի ի՞նչը ընդառ + ի՞նչը ի՞մ մուն էլսաս ժամանակն սպա ընչառ + ի՞նչը ի՞ր աջ ի՞ողմը ո՞իս լառաւ, և այնի : Ասոնք պարապ և տղայական պահանջմունք են. դուն ջանա ասոնք ուրիշներուն ընել, թէ որ ճշմարտապէս յարգելի զքեզ կուզես ընել : Ուստի ըսածս աս է թէ ջանա զքեզ ակնածելի և յարգելի ընես ուրիշի ան համարմունքովն և ան սիրովք քու անձիդ վրայ, որն որ մարդս կընայ միշտստանալերոր անկեղծութեամբ և պարկեշտութեամբ և խոհեմութեամբ և անուշութեամբ ուրիշի հետ կը վարուի :

Անկաճ մի կախեր մի լսեր բարեկամիդ վրայ չար բան որ զուրցեն. և դուն ալ մի զուրցեր այնպիսի բան թշնամւոյդ վրայ : Ամմէն լսած բանիդ մի հաւտար. ամմէն տեսած բանդ ալ մի պատմեր :

Նայէ որ միշտ բարի խօսիս, և որ բարեգոյնն է՝ զայն՝ ի դործ դնես։ Այնպէս եղիր, ինչպէս որ քեզ կը ցցընես։ և միշտ այնպէս ցցուր՝ ինչպէս որ ես։

Քու առաքինութեամբդ զքեզ դովելի ըրէ ուրիշներու, և անկեղծ և յարգելի վարմունքովդ ուրիշներուն սիրտը վասարկէ։

Ճանա որ մելամաղձստ բնաւորութիւն մը չխտիրէ վրատ, թէպէտ և շատ ալ ձախորդութիւններու մէջ ըլլաս։ Բանիդ դործքիդ մէջ միշտ եղանակ մը բռնէ զուարժ և ախորժելի։ Վասն զի սաստիկ կերպ բանեցրնելը նման է ան հանքային ջրերու՝ որ բըժիշկները հիւանդներու խմել կուտան։ որ թէպէտ օգուտ կընեն մեզի, բայց անոր յաճախ գործածութիւնը վնասակար է մեր ստամոքսին։

Խորհուրդ մի տար և քու կարծիքդ մըսէր, քանի որ քեզի չեն հարցուցած։ Առ բանիդ տեսակ մը յանդիմանութիւն է ուրիշներուն՝ որսպէս թէ տգէտ են, և անօնց հասկըցընել մըն է՝ թէ դուն զքեզ անօնցմէ շատ վեր կը սեպես։

Նմանապէս քեզ մի սորվեցըներ ուրիշներ գործքը դատել ստգտանել (մահանադտնել)։ Վասն զի՝ ինչպէս որ առակը կըսէնէ, Դաստիա անոնց պարագնելը յօդնելու պարագնելուն լին լիւ։

Կենցաղավարութեան մէջ նայէ որ անտարքեր բաներու դիմախօսութիւն չընես։ Վասն զի այնպիսի դիմախօսութիւնը տեսակ մը նախատինք կը սեպուի, երբոր կըս-

կըսի ուրիշն կարծիքը վար զարնել դատա-
պարտել, և քաղցր և անուշ կենցաղավա-
րութեանց մէջ գիտես թէ միշտ լեզուու-
թիւն մը կը ձգէ:

Կը տեսնես որ մէկը քեզի շատ տեսակ
տեսակ հարցմունքներ կընէ, դուն այնպի-
սի մարդէն զգուշացիր՝ քեզ անոր մի հաւ-
տար գիտնաս որ կամ աներես և արտա-
ռոց մարդ մըն է, կամ թէ լրտես մըն է:
Վասն զի այնպիսի մարդիկներ որ այնչափ
շատ հարցմունքներ ընելու իրենց բանու-
դործ ըրեր են, կը տեսնենք որ շատ անգամ
ալ անզգոյշ են՝ քեզմէ լսածնին բերնէ կը
հանեն:

Զարամիտ մարդկանց ըրած հարցմունք-
ները միշտ վտանգաւոր են, և իրենց կողմա-
նէ նման են ընծայի մը՝ որ կարօտ մարդիկ
երբեմն կընեն. ինչպէս որ առակը կը զուր-
ցէ, Զարամիտ է-՛ ՚ի հարթ արկանէ. այսինքն՝
տուածովը բան կուզէ որսալ: Վասն զի շա-
րամիտ մարդկանց վախճաննն ան է որ քու-
տուած պատասխաններէդ պատճառ մը առ-
նէ որ զքեզ վերջը կարենայ մասնել:

Գիտնաս որ կան այնպիսի մարդիկ ալ,
որոնց անկըճնին տղբուկի պէս է. տղբու-
կին բնաւորութիւնն ան է որ մարմնոյն մէջ
որչափ որ գէշ և գարշելի արիւն գտնուի նէ,
ան կը քաշէ կը ծծէ. ասանկ ալ ասոնց ան-
կըճնին ինչ գէշ բան որ կը զուրցուի կեն-
ցաղավարութեան մը մէջ՝ ան կառնեն կը
ժողվեն:

Ընկերակցութեան կենցաղավարութեան

մէջ ջանա դուն աւելի լսող ըլլաս , քան թէ
խօսող : Աս Ճամբով աւելի դիւրաւ կրնաս
դուն քեզի օգուտ հանել ամմէն պիտուա-
կան խօսքերէն որ կը լսես . դարձեալ դիւ-
րաւ ալ կրնաս Ճանչնալ դատել՝ թէ որ Ճըշ-
մարտութեան դէմբան մը զուրցէն , կամ թէ
անխելք արտառոց բան մը խօսին :

Կենցաղավարութեան մէջ սկիտի նայինք
որ աղէկ ուշադրութիւն ալ ունենանք՝ ոչ
միայն մեր խօսելուն կամ բան մը հարցընե-
լուն ատենը , այլև ուրիշմէն բան մը կամ
պատասխան մը լսելուն ժամանակը : Թէ որ
աս ուշադրութիւնները չըլլան նէ , շատ ծի-
ծաղելի բաներ կը հանդիպի կենցաղավա-
րութեանց մէջ : Ատենօք խօսակցութեան
մը մէջ մէկը մէկալին կը հարցընէ , թէ քա-
նի զաւկի տէր է . պատասխան կը լսէ՝ թէ
Էրէ+ . բայց ուշ չի դներ : Չատ ուրիշ խօ-
սակցութեանց ետև , երբոր նորանց իրեւ
նոր հարցում մը կընէ նոյն բանին վրայ , ան
ատենը միւսն աս պատասխանը կուտայ .
Ասէց պահ ճը առաջ՝ Էրէ+ զաւակ ունէի :

Կենցաղավարութեան մէջ ամենեին ըդ-
գոյշ կեցիր չափազանց ընտանութենէ ալ :
Ով որ այնպէս կընտանենայ՝ մէկէն կը կոր-
սընցընէ ան յարգութիւնն որ ծանր կէ-
նալովը վաստըկեր էր :

Որչափ որ աւելի հասարակ կըլլայ բան մը ,
այնչափ ալ պակաս համարմունք կունենայ :
Ընտանութիւնը սովոր է դուրս հանել յայտ-
նելանի կատարութիւնները և պակասութիւն-
ներն որ ծանր կենալովը կրնար մէկը ծածկել :

Չափազանց ընտանի մըլլար քեզմէ մեծերուն հետ։ ըլլայ թէ մնաս մը գայ քեզի։ Կմանապէս չափազանց ընտանութիւն ալ մի ցցըներ քեզմէ պղտիկներուն հետ։ վասն զի աս ալ անվայելուչ բան է։ Մանաւանդ ռամիկն հետ աս բանս աղէկ նայէ։ վասն զի ռամիկը տգէտ ըլլալով երբեմն այն պէս աներէս կըլլայ որ իրեն տուած պատիւն ինքը չիմանալով կը յանդգնի միաքը կը դնէ։ թէ պէտք էր որ աս պատիւն իրեն տան։

Ան մարդկանց դէմ՝ որ իբր թէ քու սըրտիդ իւդային կուզեն տէր ըլլալ, մէկհատիկ գեղն ասէ, որ գուն ամենայն զգուշութեամբ որչափ որ կրնաս՝ քու մաքիդ և խորհրդոցդ բաւկիւլ պահես ծածկես։

Մարդ մը իր դիմացն ամենեվն մի դուլեր դովէ ուրիշներուն դիմացն որ բարի կարծիք մը ունենան անոր վայ։ Կմանապէս մարդ մըն ալ ետևանց մի արհամարհէր մի նտիսատեր։ իր պակսութիւնները գնա առանձին իրեն խմացուր։ անատենը զինքը շիտակ ճամբան կրնաս բերել։

Չափազանց գովեստն ալ խոհեմութեան չի վայլեր։ Աս բանս ուրիշներն ամըցընելքն զատ՝ որոնց հետն որ կը կենցաղավարիս, քու տգիտութիւնդ ալ կը յայտնէ։ Վասն զի մարդ մը որ զուրիշն այնպիսի կերպով կը դովէ, կը ցցընէ թէ կուզէ որ լսողներն ալ իր տուած դատաստանին առանց դէմ դնելու մէկէն համեն։

Չիկայ բան մը որ այնչափ մէծ համար

մունք քեզի վաստըկցընէ ժողովրդեան մէջ, որչափ խոնարհ սրտիւ վարմունք մը և քաղցր և սիրելի կերպ մը :

Ովոր բնաւորութիւն մը ունի խիստ, կամ թէ ասանիկ ըսենիք՝ անեփ և խամ, այն պիսի մարդը կենցաղավարութեան յարմար չէ, և լաւ է որ քիչ մտնէ կենցաղավարութեանց մէջ, թէ որ չուզեր շատ անդամ ծիծաղելի ըլլալ ուրիշներու :

Մարդկութիւնը ըսածնիս և քաղաքավարութիւնը՝ քու երկու պարտքերդ են, որ ամ մէն մարդու պարտըկան ևս հատուցանել: Քաղաքավարութեամբ խօսիլդ և մարդավարական շարժմունիքդ՝ գիտնաս որ աս երկու բանս քեզի համար ամմէն ժամանակ՝ որպէս թէ երկու փառաւոր ցանցաւուկան թղթեր են՝ ուր որ ըլլաս. և կրնաս՝ թէ որ կամենաս միայն՝ ասոնք առանց մէկ դժուարութեան մը միշտ 'ի գործ դնել: Վասն զի ուրիշ աշխատութիւն պէտք չէ աս բանիս, բայց եթէ խոնարհական վարուիլ մը ուրիշ հետ, և անուշ խօսք մը: Երբոր մէկ մը ասոնցմով մենք մեր բարեկամները շահեցանիքնէ, ալ անկէց եաւ ինչ բան ինչ գործք որ կուզես տեսնել անոնց հետ՝ դիւրին է:

Դամիկը որչափ որ դիւրաւ սովոր է կատղիւ տաքնալ մէկու մը գէմ, այնչափ ալ դիւրաւ կը շահուի՝ երբոր սիրոյ և բարեսըրտութեան նշաններ տեսնէ: Առաջին բանն որ վրանիս բարի կարծիք մը ունենալէն ետև՝ մեզ ռամկին հետ կրնայ բարեկամաշընել, է մարդավարութիւնը և առատաւ-

ձեւնութիւնը։ Ատենօք սպարտացւոց Ասկեսիզայոս իմաստուն թագաւորին հարցուցին թէ ի՞նչպէս կարելի է մարդկանց սիրութը շահիլ, պատասխան տուաւ։ Առ բանը ասոնիուն էւ յաջողի։ Ֆէ մը՝ բարի բանեց իսուն և ան ան ան իրենց շահաւոր բանն ընելու։

Քու վարդդ և քու ինչ ըլլալդ քու հադած զգեստէդ իմացուի։ Քու զգեստդ պէտքը չէ որ ըլլայ ոչ չափազանց կծծի գծուծ, և ոչ չափազանց փառաւոր։ այլ միջակ և քու վիճակիդ յարմար։

ԿԵՆցաղավարութեան մէջ նայէ որ քեզի դէմ եղած ամմէն պղտի բանէ մէկէն չառնուիս։ գարձեալ և դիւրաւ մէկէն բարկութեանդ ձեռքն զքեզ չիտաս։ Առջինը նշան է տկար խելք և գատումն ունենալու։ և երկրորդը գէշ և վատ բնաւորութեան մը տէր ըլլալուն։

ԿԵՆցաղավարութեանց մէջ ջանա որ միշտ զգուշանաս անշահ և անլի կատակներէն։ նմանապէս և անհամ քաղաքավարական խօսքերէ։ Խելացի հեղինակին մէկը կըսէ թէ՝ Առջինը ճամանակ խելէ եւած յայն մըն է։ Իսկ երկրորդը բէրնուն ըրած կոտորացունիւն մըն է։ Առաքինութիւնը նման է պատուական գոհարի մը, որ անատենն աւելի գեղեցիկ և աւելի սպայծառ կերենայ՝ երբոր վարպետ և վայելուչ կերպով մը հագուցած ըլլայ իր տեղը։

Անաքարսիդէս վիլիսովիան օր մը հանդիսութեան և խրախճանի մը հրաւիրեցին երբոր հոն խեղկատակ մարդիկներ սկսան

անհամ կատակներ ընել խնտացընելու համար, ինքը քթին տակէն միայն կը խնտար բայց երբոր հոն ներս խոթեցին նաև կապիկ մը, սկսաւ անտենը բարձրածայն ծիծաղ մը արձըկել, և աս բանս ըստաւ. Աս անբան իւնդանին իւն բնութենեն ծիծաղէւի է. Բայց բանաւոր հարդիկ իւն արուեստով ու ջանդակը իւնդան ծիծաղէւի ըլլալ:

Ամենելին զքեզ չիխառնես ան մարդկանց հետ, որոնց գիտես թէ բոլոր խելքերնին վարպետութիւննին ուրիշ բան չէ՝ բայց եթէ տեսակ տեսակ յիշոցներ (քիւֆիւրներ) գտնել ու զուրցել: Գիտես թէ չեն կրնար այսպիսիները վարպետախօս ըլլալ առանց չարախօս հայհոյիչ ըլլալու:

Փիլիսոփային մէկը կը զուրցէր, թէ խեղիստակութիւնն է արուարձան (վաճառ) չնդուայնութեան. իսկ պուարձանան չնդայն՝ է բուն գուագն յի մարդութեան: Կուզէր ըսել թէ խեղկատակները պարապ տեղ խելքերնին կը ծախեն. իսկ որոնք որ անոնց ախորժելով կը նստին մտիկ կընեն և կը զուրարձանան, անանկները բուն խենթերուն կարդը կանցնին:

Մէկն որ ասանկ բաներով կը ջանայ վարպետախօս մարդ երևնալ, մէկէն խելացի մարդ ըլլալու համարմունքը վրայէն կը կորսընցընէ:

Ատենօք խոր հրդականաց ժողովի մը մէջ երբոր փաստաբան մը իրեն ձառը զուրցելու ատենը շատ տեսակ շարժմունքներ ու քով ձեռքով կընէր, անտենը Փլերիս-

տարբուս անուշնով խորհրդականներուն մէկը՝ զուրցեց ասոր. «Պարոն, չես մտածելի թէ որոնք որ շատ գօտէմարտութիւն (կիւլէշ) կընեն նէ, վերջապէս ըմբիշ (փէհլիվան) կըլլան»: Ասանկ ալ որոնք որ ստէպ ստէպ զուրիշները ծիծաղ կը շարժեն նէ, իրենք ծիծաղելի կըլլան:

Կատակը պէտք է գործածել իբրև դեղմը. ուստի ուրիշներուն անկածը պէտքը չէ չափաղանց սորվեցընել անոր: Վասն զի վարպետաբան խօսքերը երբոր շատ սովորական կըլլան նէ՝ մէկէն իրենց աղը կը կորսընցընեն:

Թէ որ կատակը, ինչպէս որ իրաւ է, այնչափ ախորժելի է որշափ որ մանանեխը (հառատալը), ուրեմն ինչպէս դուն ուրիշներուն վախնալ մը կուտաս քու վարպետախօս և բարակ զբուցներէդ, այսպէս պէտք է որ դուն ալ անոնց առնուելէն վախնաս :

Վերջապէս բարւոք կենցաղավարելու արուեստը սորվել կուզես նէ, չիկայ բան մը որ այնչափ կատարեալ ընէ մարդս, ինչպէս խելացի մարդկանց հետ նստիլ ելլելը: Գիտնաս որ մարդս անկիրթ կը ծնանի, և միայն դաստիարակութեան և կը թութեան ուժով կը կընայ մարդու պէս վարուիլ:

Աշխարքիս վրայ զքեզ աղէկ կերպով կառավարելու համար՝ պէտք է աղէկ մարդկանց հետ ընկերութիւնն ունենաս, և որոնք կը տեսնես որ բարի բնաւորութիւններ և տուրքեր ունին: Երբոր տեսար որ քեզ վկա-

կեցիր, հոն մի կենար, ջանա օրէ օր ալ աւաջ երթաս : Աս աղէկ գիտնաս որ առաջ երթալ չուզելը՝ ետ երթալ է :

Երբոր տեսնես որ քեզի շատ ախորժելի կուգայ իմաստուն և առաքինի մարդկանց հետնստիլ ելլելը, գիտնաս որ ասիկայ շատ աղէկ նշան է և շատ օգտակար սկզբնաւորութիւն մըն է՝ զքեզ վերջապէս երջանիկ ընելու համար : Խակ երբոր կը տեսնես որ աս տեսակ նստիլ ելլելը չես գտներ, անտենը միշտ լաւագոյն է մինակ նստիլը :

Պէտք է որ միշտ զգուշանաս ընկերութենէ այնպիսի մարդկանց՝ ուսկից քեզի վնաս մը կրնայ համնիլ . և աս ալ ստոյդ է, թէ որ և իցէ վնասէ մը զգուշանալն ալ միշտ շահ մը կը սեպուի : Օր մը կատաւն մարդավարութիւն մը ուզելով ընել, ելաւ գնաց հաւու մը քով՝ որ հիւանդ պառկեր էր . սկսաւ հարցընել՝ ի՞նչո՞ւ էս, առնե՞ի էս . պատասխան տուաւ հաւը . Շաք առեւի առնե՞ի կը լայ : Անսակար ընկերները նման են ցաւագար և աւրուած ստամոքսի մը, որ ինչ բան որ ներսը կառնէ նէ՝ ան ալ կաւրէ կը ձգէ . և շատ պատուական կերակուրներն ալ առնելով գէշ և վնասակար հիւթեր կը փոխարկէ :

Եւս առաւել պէտք է զգուշանալ սիրտ բանալէն : Ինչպէս կարգաւորեալ տէրութեանց քաղքըներուն գռնէն ու և իցէ մարդ մէկէն ներս չեն խոթեր, այլ առաջ կը քըննեն կը նային և ինչ ըլլալը կը հասկընան, այնպէս ալ պէտք չէ որ քու սրտիդ դուռը

ամմէնուն բաց ըլլայ: Առաջ մարդը ճանչցիր, վերջը սիրտդ բաց: Թէ որ առաքինի միանգամայն և իմաստուն մարդ է՝ նէ, դուն ոչ երբէք կը խաբուիս:

Մարդս հասարակօրէն՝ մանաւանդ երբոր դեռ պատանի է՝ այնպէս է, ինչպէս որ իր ընկերներն են որոնց հետ կը կենցաղավարի: Քաղդէացւոց հին աստղաբաշխները՝ պատանիներուն մոլորակն ըրին Փայլածուն: Պատճառն ինծի աս կերենայ, կըսէ հին հեղինակին մէկը, վասն զի աս մոլորակս՝ որուն հետ որ կը զուգընթանայ նէ, ինքն ալ ըստ այնո՞ւ բարի է կամ չար: Ատենօք փիլառփային մէկն երիաասարդ մարդու մը աս բանս զուրցեց. Ըսէ ինծի, որդեռի, մէս որպիսի ճարդիանց հետ ընկերութիւնն իընես, և ես անինշ ի մանամ՝ թէ ինչպիսի ճարդ նո:

Թէպէտև ամմէն ժամանակ՝ բայց մանաւանդ կենցաղավարութեանդ ատենը ջանա որ անսովոր և արտասոց բնաւորութիւնն մը չունենաս ամենևին: Գիանաս որ ամմէնուն զզուելի է ատ բանդ, և մարդ մը հաւնող քեզի չես գաներ: Վասն զի ո՞վ է ան մարդն որ չիզարմանայ չափշի, երբոր տեսնէ մէկուն վրայ անանի անձունի անանի արտառոց խառնուածք մը, որ Դէմոփոնստ ըսած մարդուն առասպելին պէս, զով տեղ կենալով քրտընի, և արեւուն մէջ կենալով ցրտէն սառի:

Վերջապէս կենցաղավարութեան մէջ ջանաս պիտի որ անանի բնաւորութիւնն մըն ալ չունենաս, որ կամ ամմէն բանէ առնաւու-

զի մը պէս կամ բանի մը չեհաւնողի պէս
կամ չափազանց դիտողի և լրտեսի մը պէս,
և այլն, ամենեւին հոն լուռ կենաս : Կամ ըզ-
քեղ պէտք է որ շխտկես, կամ թէ կենցա-
ղավարութեան մէջ չիմանես :

ԴԱՍ Ե.

Խօսելու վրայ :

Խօսելու ատենն ալ շատ արթնութիւն
ու խելք պէտք է ունենալ : Խմաստուննե-
րուն առակն է որ կըսէ . Խօսել իսուն է խոր-
հըրդու : Կուզէ ըսել՝ թէ խելքիդ և հասուն
մտածութեանդ անիւն ինչպէս որ կը դար-
ձնէնէնէ, այնպէս պէտք է քու լեզուդ ալ
պտըտիլ դառնալ : Առաջ մտածելն ըլլայ,
վերջը խօսելը :

Խենթ մարդու մը խմաստութիւն է լուռ
կենալը . իսկ խելացի մարդու մը խմաստու-
թիւն է խօսելը :

Հրեաներուն ռաբբիքը շատ տեղ սաղմո-
սին վրայ աղուոր դիտողութիւն մը կընեն,
ուր որ երրայական լեզուով բառ մը դրուած
է, որ հաւասարապէս կը նշանակէ՝ եթէ
խորհնէլ և եթէ խօսել . ուզելով մեզի խմացը-
նել՝ թէ խօսելէն առաջ պէտք է խորհել.
և խորհելէն տարբեր բան պէտքը չէ խօսել:

Թէ որ լեզուին ժամացոյցը սրտին անիւ-
ներէն կանոնաւորեալ կախում մը չունի
նէ, ոչ երբէք շխտակ կընայ քալել:

Խօսելին առաջ պէտք է լեզուն մտքին հետը յարմարցընել . և անատենը անանկ կը խօսիս՝ ինչպէս որ մտածեցիր :

Խելացի մարդը սրտին վրայ ունի լեզուն , խելացի անխելքը՝ լեզուին վրայ ունի սիրտը :

Խօսելուդ ժամանակը նայէ անանկ չափազանց մեծ մեծ բառերով ալ չիխօսիս : Վասն զի աս կերպ խօսելը միշտ կը դպչէ ճշմարտութեան , նաև խոհեմութեան ալ :

Միշտ այնպիսի ըլլայ քու խօսքդ , որ քու խելքդ կարող ըլլայ զայն հաստատել ցցընել և պաշտպանել պէտք եղած ժամանակը : Դարձեալ նայէ որ լսողներուն հասկացողութենէն ալ վեր բան չըլլայ խօսածդ , անոնց անկըճին յարմար ըլլայ : Թէ որ աս վերջի ըսածս զանց առնես նէ , պարապ տեղը հոգնեցար և խօսքդ գեաին ձգեցիր . խելքէ առջի ըսածս չիպահէս , գիտնաս որ դուն զքեզ կը կործանես :

Խօսիլը տարւոյն եղանակաց նման է . ինչպէս աս եղանակաց ամմէն մէկը միշտ իր ատենին մէջն աղէկ է և օդտակար , այսպէս ալ խօսելը :

Կը տեսնենք որ մէկ պարկեշտ և վայելուչ և բնական խօսելու կերպ մը՝ շատ անուշ կուգայ մեր անկըճին . բայց ընդ հակառակն կը տեսնենք որ անսովոր բարձր և թռուցեալ և մէլ աքիւդիտական ըսուած կերպով խօսելը՝ անկըճնիս կը հոգնեցընէ , և գիտես թէ լսողներն ապաշխարանքի տեղ մը տիկ կընեն : Կան մարդիկ , որոնց խօսելը որպէս թէ աստղերու նման է՝ որ քիչ ըս

կուտան մեզի : Յայտնի է պատճառը, վասն զի չափազանց բարձր են :

Սիրէ աւելի լսելը քան թէ խօսելը . նայէ մանաւանդ դուն ուրիշներէն սորվիս , քան թէ ցցընես՝ թէ կուզես ուրիշներուն սորվեցընել :

Ատենօք փիլիսոփայ մը կըսէր . Ա-է-է-
ի-ո-պ-է-մ գ-ը-ա-ն-ո պ-ա-ւ-ա-ը-ն ը-լ-լ-ա-ւ , +ա-ն Ա-է գ-ի-է-
ը-լ-լ-ո-ւ : Կուզէր ըսել՝ աւելի խրատ լսել և
պահել , քան թէ խրատ տալ :

Ճանա որ աւելի խմաստուն մարդկանց
խօսելու կերպը և խօսածը 'ի գործ ածես ,
քան թէ ուզես որ քու ամմէն խօսածներդ
լսողներն իրեն պատգամ մը լսեն և սեպեն :

Խոհէմ մարդը աչքը կը բանայ , և բերա-
նը կը դոցէ . և կուզէ մանաւանդ զինքը կըր-
թել . քան թէ ուրիշներուն վարդապետ ըլ-
լալ : Եւ թէ որ զինքն երեցընել ալ ուզէ
նէ , միշտ կը նայի որ քիչորներու հետ խօ-
սի , և կը նայի որ խելացի ալ ըլլան :

‘Նայէ’ ամենսկին Ճշմարտութեան դէմ վի-
ճաբանութիւն չընես . այլ ջանա որ զանի-
կայ միշտ քեզի ընկեր ունենաս , միշտ պաշտ-
պանես զանիկայ , կամ թէ գոնէ իրեն աղ-
որութեան մէջ պահես զինքը : Ով որ Ճըշ-
մարտութեան դէմ կը խօսի կը վիճաբանէ ,
այնպիսին կաշխատի կը հոգնի և վերջապէս
կը յաղթուի կը խայտառակի . կամ թէ որ
երբեմն յաղթէ ալ , ուրիշ բան չի վաստըկիր՝
բայց եթէ սուտ փառք մը , ան ալ կարճատե :

Թէ որ առիթը գայ և հարկաւորիս վի-
ճաբանելու , նայէ որ պարկեշտութեամբ և

խոնարհութեամք ընես, և անանիկ բառե-
րով որ միայն քու կարծիքդ առաջարկես և
յայտնես. ամենենին կերպ մը չիցցընես՝ թէ
կուզես իբրև վարդապետ երևնալ և իշխա-
նութիւն մը բանեցընել: Ան կերպը միշտ
գործածէ, ինչ որ կը գործածէին հռոմայե-
ցիներն երբոր խորհրդի մէջ իրենց կարծիքը
կուզէին խմացընել: Անոնք ասանիկ կը սեին.
Կարծէմ թէ. թուի թէ. ինծի ներևուայ թէ այս-
ուն է. և այլն: Աս աղէկ գիտնաս որ մար-
դիկ չեն ախորժիր իշխանական կերպը, և
չեն ալ ուզեր մէկէն դիւրաւ մտքերնին պառ-
կեցընել բանի մը վրայ՝ երբոր կը աեսնեն
որ մէկն իշխանական կամ հրամայողական
կերպով մը ան բանը կը զուրցէ և կը վե-
ճաբանէ:

Խօսելուդ ժամանակն երկայնախօս և
շատըուց մըլլար, և քու ամմէն գիտցած-
ներդ ալ մէկէն մի թափեր. ըլլայ թէ շու-
տով ժամանակէ առաջ քու գանձարանդ
պարպի. պէտք է նոր բան մըն ալ միշտ վա-
զուան համար պահել որ պէտք եղած ժա-
մանակն ան ալ դուրս հանես: Վարպետ
որսորդները թուզուններուն այնչափ կերա-
կուր առջևնին կը թափեն, որչափ որ բա-
ւական է զանոնք որսալու:

Զանա նաև ամենենին ան բանին վրայ չի-
խօսիս՝ որն որ քու հասկացողութենէդ վեր
է, և որն որ քու գիտցածներէդ չէ: Գիտ-
նաս անտարակոյս՝ որ միշտ ծիծաղելի կը լ-
լաս: Ճշմարիտ է բանաստեղծներուն զուր-
ցածը

« Նաւավարն ըղչողմոց ,
Անդէորդ զանդէոց ,
Զինաւորն ըղվիրաց ,
Եւ հովիւն ըղխաշանց » :

Թող, կըսէ, որ նաւավարը քամիներուն վը-
րայ խօսի, և գեղացին կովերու վրայ . զի-
նուորը թող իրեն առած վէրքէրը համրէ ,
և հովիւն իրեն ոչխարները :

Խօսելուդ ժամանակը նաև շատ պիտոր
զգուշանաս կծու և սիրտ ծակող խօսքերէ :
Վասն զի որուն որ այդպիսի խօսք մը ըսիր ,
շատ անդամ կը հանդիպի որ անիկայ մտքէն
չի հաներ չի մոռնար , թէալէտ և դուն մոռ-
ցած ըլլաս : Անդամ մը երևելի իշխանին մէ-
կը շատ անդզոյշ գտնուելով ստիպողական
խորհրդի մը մէջ բերնէն խօսք մը հանեց ը-
սաւ Եղիսաբեթ թագուհիին , թէ ինչպէս
մարմնով ասանկ ալ խելքովին ինքը գեղե-
ցիկ ցոյց մը չի տար խորհրդի մէջ : Աս խօսքս
ոչ երբէք կըցաւ մոռնալ մտքէն հանել աս
թագուհիին . և վերջապէս օր եկաւ որ աս
խօսքին համար ան երևելի իշխանը գլուխը
կորսընցուց :

Շատ խմաստուն և հարկաւոր առած է
որ կըսէ . Տուր իտպանս լէզուի , կտմ նէ նա պա-
շէ + էդ իտպանս : Լեզուդ բռնէ , ապա թէ ոչ
անիկայ կը բռնէ զքեզ :

Խօսակցութեանդ ատենը նայէ ոչ մեծա-
խօս ըլլաս և ոչ շատախօս : Վասն զի աս
բանս յատուկ է խենթերուն , և խենթ լսող-
ները միայն կը խնտան կը զուարձանան .
բայց խելացի մարդկանց աս կերպ խօսելը

տաննջանք կը բերէ՝ միանգամայն և զզուանք : Աս բանս նաև մեծ պակասութեան և տկարութեան տէր կը ցցընէ զքեղ, և լսողներուն կարծել կուտայ՝ թէ դուն ուրեմն միտքդ դրեր ես թէ քու լսողներդ ալ քեղի պէս նոյն պակասութեան տէր ըլլալով կախորժին առ կերպ խօսելը :

Չատախօսները կը տեսնես որ շատ անգամ ճամբէ դուրս կելլեն խօսելնուն ժամանակը . և ինչ վախճանի համար որ սկըսան խօսել նէ, դիտես թէ կը մոռնան : Ուշափ ամօթ բան է (որ շատ անգամ հանդիպեր տեսեր ենք խօսակցութեանց մէջ), երբոր մէկն երկայնախօս և շատախօս ըլլալով կըսկի քովիններուն հարցընելով միտքը բերել, թէ ի՞նչ պիտոր ըսէինք . ո՞ւր եկանք . ուսիի՞ց սիսանք, և այլն : Կըսէ առածը, Ու սակաս իսուհի, դիւրաւ և շատ բան բերնէն դուրս կը հանէ : Աղէկ խօսելը՝ միանգամայն և շատ խօսելը, մէկ մարդու գործք չի կրնար ըլլալ :

Աղէկ խօսէ, կամ թէ ամենենին մի խօսիր : Լուռ կենալով կարող ես դիւրաւ ուրիշներուն պակասութիւնները դիւրել ճանչնալ, և քուկիններդ ալ սրբագրել : Բայց խորհուրդ ալ կուտամ, մըլլար չափազանց լուռ և չափազանց դիտող . վասն զի աս ալ վատ և մելամաղձոտ կամ ամբարտաւան բնաւորութեան տէր կը ցցընէ զքեղ, որ ընկերութեան յարմար չի գար :

‘Նայէ որ զուրցած բաններդ հաստատուն

ըլլան և լեցուն. չըլլան նման ան նաւերուն՝
որոնց առագաստները կը տեսնես որ աւելի
շատ են քան զիրենց բեռները:

Քու զուրցած խօսքերուդ հիմը պիտոր
ըլլայ խելք և պատճառ. ինչպէս մէկ պա-
տուհան մը՝ որ ուրիշ բանի չի ծառայեր,
բայց եթէ աւելի լցու և պայծառութիւն
ներս մտցընելու:

Խօսակցութեան մէջ պիտի նայիս որ
խելքդ հոգնեցընելով տարակուսական բա-
ները լուսաւորես պարզաբանես. բայց աս
ալ խոհեմութիւնդ պիտոր ըլլայ որ չըլլայ
թէ պարզ և յայանի եղած բանը տարա-
կուսելի բան մը ընես:

Խօսակցութեանց ժամանակը միշտ աղէկ
է առաջ ուրիշներուն անկաճ գնել լսել.
վասն զի լուսւթիւնը գիտես թէ հեղինակու-
թիւն մը կուտայ մարդուս, և վերջը քու
զուրցած բաներուդ յարգութիւն մը տալ
կուտայ:

Խօսելուդ ժամանակը երբոր բան մը պի-
տոր հաստատես ցցընես, նայէ վարդապե-
տական կերպով չընես, կամ թէ վճռական
մէկ եղանակով մը: Քու զուրցած բանե-
րուդ մէջ պարկեշտութիւնն ու խոնարհու-
թիւնը՝ պիտի ըլլան իբրև մէկ ճշմարտու-
թեան զարդ մը, միանդամայն և անմեղադ-
րութիւն մը քու սխալ կարծեացդ:

Աս աղէկ պիտի գիտնանք որ շատ բան
կայ որ աղէկ չի յանք կամ թէ ամեննեին
չի յանք: Թէ որ կուզես իմանալ թէ որչափ
չափաւոր է խելքդ և հասկացողութիւնդ գե-

բագոյն և բարձրագոյն բաներու մէջ, (թողունք հիմա մեզմէ դուրս եղած բաները), մտածէ մէկ մը թէ որչափ քիչ է քու ճանաչումդ քու յատուկ անձիդ վրայ . ի՞նչ բան է արդեօք քու հոգիդ, ի՞նչպիսի են արդեօք ներքին մասունքները քու մարմնոյդ, ի՞նչ բանի համար են արդեօք ամմէն մէկը քու ոսկորներուդ, քու երակներուդ, քու ջղերուդ, և այլն . որ մարդ չիկայ որ ի՞նչ պէս որ պէտք է գիտնայ . ի՞նչպէս որ աս Ճշմարտութիւնը կը խոստովանի ան երևելի Գաղենոս բժշկապետը :

Պրոտագորաս փիլիսոփան յայտնի զուրցեց, թէ բոլոր աս տիեզերքիս մէջ եղած գրեթէ ամմէն բանը մեր կատարեալ գիտութենէն վեր է :

Կը գովեմ և կը յարգեմ խոնարհամտութիւնը Պղատոն մեծ փիլիսոփային և Դեմոկրիտոսին և Անաքսագորասին և Եմոկտոկղին և հիմակուան ալ ան ամմէն փիլիսոփաներուն, որ յայտնապէս զուրցեցին և կը զուրցեն ու կը հաստատեն, թէ աշխըրքիս վրայ բան չիկայ որ մենք կատարելապէս կարենանք ճանչնալ : Ո՞ւր թողունք Սոկրատէս՝ ան մէկհատիկ փիլիսոփան, որուն հեթանոսաց պատգամախօսը՝ իմասդունի անուն տուաւ . վասն զի սովոր էր միշտ աս բանս ըսել, թէ Զայս մայն գիտէմ՝ ո՞ւ ունիւ գիտէմ : Աս բանիս վրայ Արքեսիդայոս փիլիսոփան աս կարծիքս ունէր, թէ մենք չենք կարող աղեկ մը իմանալ՝ թէ արդեօք Սոկրատէս ի՞նչ բան մեզի կուզէր հասկցը .

նել երբոր ըստաւ, թէ Զայս մայն գիտէմ, ու
ունչ գիտէմ:

ԴԱՍ Զ.

Լուսական և խորհրդական վրայ:

Խորհուրդ պահելու պիտանաւորութին
ու հարկաւորութիւնը մեզի ցցընել ուղե-
լով հեթանոս բանաստեղծները, ասանկ ա-
ռակ մը գրեցին: Ասենք Արամազդ մեծ
չաստուածը շատ բարկացած ըլլալով մարդ-
կանց վրայ, հրամեց որ անոնց դէմ զօրքե-
րու մեծ բանակ մը (օտառ) պատրաստէն:
Երբոր զօրքերը պատրաստեցան, մեծ կոիւ
և վիճաբանութիւն մը անատենը ծագեցաւ
ուրիշ չաստուածներուն մէջ, թէ արդեօք
ով պիտոր ըլլայ զօրապետը և հրամայովը
ան բանակին: Ոմանք կուղէին որ Հերմէսն
ըլլայ, (ասիկայ է չաստուած խօսելու):
Ոմանք կըսէին թէ Արէսն ըլլայ, (ասիկայ
է չաստուած պատերազմի): Երբոր տեսան
որ տարածայնութիւնը սաստկացաւ և չեն
կընաց միաբանիլ, գնացին Արամազդայ հաս-
կըցուցին աս բանս: Պատասխան տուաւ մեծ
չաստուածնին, թէ ինքը ոչ մէկը կուղէ և
ոչ մէկալը. հրամայեց որ Լուսական երթայ
ըլլայ իւր զօրապետը:

Եւ իրաւ որ լուռ կենալն ըստ ժամանա-
կին և խորհուրդը ծածուկ պահելը, աս եր-
կու բանս են որպէս թէ երկու ծինիք (ոէ-
զէ), որուն վրայ կեցեր հաստատուեր են

աշխըրքիս վրայ եղած ամմէն մեծամեծ գործողութիւնները, և ինչ որ մեծամեծ ողջաձևներ և մտածութիւններ կրնեն մարդիկի բանի մը վրայ : Աման են ամենելին մէկ պատերազմական ականի մը (լաղըմ) . որ երբոր ծածուկ չի մնար և կը յայանուի , մէկէն ամմէն պատրաստութիւնը և աշխատութիւնը բոլորովին պարապ կելլէ :

Աս բանիս համար ան երևելի փիլիսոփան Պիւթագորաս կը հրամայէր իր աշակերտներուն որ հինգ տարի լուռութիւն պահեն՝ չիսօմին ամենելին . որ աս Ճամբով կարենան սորվել՝ ինչպէս պէտք է մտածել և ինչպէս պէտք է խօսել : Ասիկայ էր իրեն առաջին իմաստութեան դասը որ իր աշակերտացը կուտար . և երբոր ասանկ լուռութեան մէջ կատարելապէս կը վարժէին , անկէց ետեւ իրենց թող կուտար որ սկսին խօսել :

Ով որ խօսելով մարդու մը կը դպչի նէ , յանդգնութիւն է ըրածը և իր անձին ալ վնաս կրնայ հասցընել . խսկ ով որ լուռութեամը կը դպչի նէ , զինքը վտանգի մէջ չէ ձգեր :

Ո՛ և իցէ երևելի և վտանգաւոր բանի մէջ , առակը կըսէ՝ թէ Ո՛ւ լո՞ւ , հասպագուան իսյ : Մարդ մը որ չի խօսիր , գիտես թէ մութի մէջ կը քալէ , դժուարաւ զինքը կրնաս ըըռնել . կրնանք բան մը մակաբերել գուշակել իր վրայ , բայց չենք կրնար զանիկայ ինչպէս որ սլէտք է ճանչնալ : Կըսէ առակը . իմաստնեան միջաք ծածիւալ է յանչին իւրառմ :

Խորհուրդը ծածուկ պահելը՝ խոհեմու-

թեան բալլիքն է , և խմաստութեան յատուկ տունն է :

Առենօք շատ խելքով պատասխան տըւաւ բանի մը խաղացիին մէկը : Աս մարդս գրքուկի մը շինեց և հրատարակեց ընդդէմ մէկ երեելի իշխանի մը . իշխանն առաւ կարդաց՝ սասաիկ բարկացաւ . շատ ստակ և սպարդե խօստացաւ ով որ ետեւէ իյնայ իմանայ թէ ով է ան գրքուկին գրողը . Երբոր քանի մը օր վրան անցաւ և ամենենին տեղեկութիւն մը չունեցաւ ան բանին վրայ , մէկ մըն ալ տեսան որ քաղքին հրապարակին մէջ սիւնի մը վրայ դրուած էր սա բանս . Սի՞ ժայըռնէր , չէս կարող ամենենին իմանաւ , ոչ իշխան . առ բանն ընելուան ժամանակը էս միւսի էի : Կըսէ առակը . Զոր ինչ առնելոց էս , մի ռամէս ամենենին հաւափառ :

Բացըերան մարդը խենթերուն կարգէն կը սեպուի . ընելիքն ալ չընելիքն ալ կը զուրցէ : Չատ խօսող մարդք՝ անյարդար նուագարանի մը (տիւղէնն աւրուած սանդուռի մը) նման է :

Վարպետութեամբ շինուած ծածուկ կը պաքներ կան , որ որչափ փորձես շարժես նէ՝ կը տեսնես որ միշտ աւելի դիւրաւ կը գոյութին , քանի թէ կը բացուին . այսպէս պէտք է ըլլալ խորհուրդ պահող մարդը :

Ամենենին մի յայտներ ան բանն որ քու շահուղդ կրնայ վնաս մը հասցընել՝ երբոր իմացուի , և որն որ քու բարեկամիդ շահ մը չըներ երբոր դիանայ :

Անանկ ցցուր զքեզ՝ թէ խելքդ չի հաս-

Նիր ան գործքերուն՝ որն որ քու մեծդ կու զէ ծածուկ պահել։ Գիտնաս որ բան մը չեկայ որ այնչափ աւելի կարող ըլլայ զքեզ մէկէն աչքէ ձգել, և վերջը քու կործան մանդ ալ պատճառ ըլլալ։

Ով որ իր ծածուկ խորհուրդը մէկի մը կաւտայ, անոր գերին կըլլայ։ Բայց աս բանս մեծերուն մէջ երկան չի դիմանար. վասն զի մարդիկ անհամբեր են՝ կուզեն նորանց ձեռք ձգել իրենց կորուսած ազատութիւննին։ Ատենօք Լիւսիմաքոս անունով թագաւոր մը շատ սիրեր և շատ ախորժեր էր Փիլիպ ալիդէս ըսոււած կատակերգակին (քօմէտեաձիին) խաղերը. օր մը հարցուց իրեն թէ ինչ արդեօք հատուցմունք մը կը խնդրէ իրմէ. պատասխան տուաւ Փիլիպալիդէս. Ինչ ո՛ւ հրամանոց պեսութեանը համայ է նէ. Թայն թէ ծածուկ պահելու բան յը լլլլայ։

Չունիմ ես այնչափ վարպետութիւն մը՝ որ կարող ըլլամ ինչուան մարդկանց սիրաը մտնել, և չեմ ալ կրնար այնչափ սաստիկ ընտանի ըլլալ՝ որ սկսիմ ինչուան իրենց ծածուկ պահածնին ալ ուզել խառնել։ Կը պատմեն թէ ատենօք եղիպատացիին մէկը լեցուն կողով մը (քիւֆէ) կոնակն առեր կը տանէր. մարդու մը հանդիպեցաւ որ հարցուց իրեն, թէ ինչ կայ կողովիդ մէջ. խելքով պատասխան մը տուաւ եղիպատացին. Երբ իը պեսնես, ըսաւ, որ կողովը ծածին, ու ինչ կը հարցնես դու պահցաւ բանին կը այս :

Աս յայտնի է որ մենք ամենենին չենք ա-

խորժիք, Երբոր մէկը համարձակութիւն կառնէ առանց մեր թոյլտուութեանը մեր ծածուկը հարցընել գիտնալ: Մենք ալ ու րեմն աս զգուշութիւնը պէտք ենք ուրիշներու հետ բանեցընել, ոչ միայն ծածուկ՝ այլ նաև արտաքին բաներու մէջ: Զոր օրինակ գեղեցիկ զգուշաւորութիւն մըն է՝ որ Երբոր մէկը նամակ մը առեր կը կարդայ, մենք անսատենը շարժինք քիչ մը անկեց հեռանանք. կամ թէ Երբոր կը տեսնենք որ մէկը մէկին հետը ծածուկ կը խօսի: ՈՒիշը լիէօ երևելի կարտինալը մէծ համարմունք մը ունենալով մարդու մը վրայ, սկսաւ իր ծածուկ բաներն ալ անոր հաւտալ և խորհուրդը բանալ. բայց օր մը Երբոր տեսաւ որ իր գրասեղանին վրայ ձգած թղթերուն աչք տնկեր ան մարդը կուզէր կարդալ, ալ անկեց ետև մէյր ալքովը չիհանգիսցուց զանիկայ:

Նայէ միշտ կղպաք մը դնես քու շրթունք՝
ներուգ. բայց ան ալ նայէ զգուշութեամբ՝
որ բայլեքն ալ միշտ քովդ ունենաս:

Երբոր բազմանք կուգայ քեղի խօսելու,
բարի է. բայց նայէ որ միանգամայն ձեռքդ
ըլլայ լեզուդ, և միշտ զգուշացուր զանիկայ՝
ըսելով ան փիլիսոփային պէս, որ խօսելուն
ժամանակը միշտ կըսէր. Հայեա ու Աւազ-
յի շինուածէ ու նայէ ուր տեղեր կը քայես :

Մարդ չիկայ որ ցաւի զղջայ լոռւթիւն
պահելուն համար . բայց ընդ հակառակն
շատ մարդիկ ցաւեր զղջոցեր են խօսելուն
համար :

Դիւրաւ կարելի է յայտնել ան բանն որ մէկը լուռ կենալով ծածկեց . բայց անկարելի է՝ մէկ անգամ զուրցածը նորէն ետքարձընել :

Բան կայ որ պէտք է ընել . և բան կայ որ պէտք է ըսել . բան ալ կայ որ ոչ ըսելն աղէկ է , և ոչ ընելը :

Մենք որպէս թէ հարկատու և ծառայ կը լանք այնչափ մարդկանց , որչափին որ կը յայտնենք մէր ծածուկ խորհուրդները :

Պիւթագորաս իմաստուն փիլիսոփային առակն էր որ կը սէր . Ծիծէռունուկ էս նո նոր չէմ պար , ու իմ պանիսս բնափի : Կուզէր ըսել և խրատել , թէ ընկերութեան մէջ պէտքը չէ ընդունել շատզուց և շաղակրատ (լաֆաղան) մարդը . վասն զի իր զուրցածներուն մէջ չափ չունենալով ատ մարդը , չէ կարող լսել ծածկել իրեն հաւտացած բանդ ալ :

Կան մարդիկ որ ամենեին չեն տարբերիր կռարած ամանէ մը , որ բան մըն ալ իր մէջը չի կրնար պահել . ինչ որ դնես՝ դուրս կը թափէ :

Չատ լսել և մտածել և քիչ խօսել՝ դիւցազնական առաքինութիւն մըն է : Ուստի ան մեծ բանաստեղծն հոմերոս շատ իրաւամբք միտքը դրեր էր և կըսէր՝ թէ աւելի իմաստունք Յունաց աշխարհին էին ան իւր դիւցազունքն՝ Ոդիւսաւս և Կեսարը և Մենեղաւոս . վասն զի աս մարդիկս շատ կը մտածէին և քիչ կը խօսէին : Ասոր հակառակը Թերսիդէսին վրայ իբրև անխելքի մը վրայ

կը նայէր, վասն զի շատախօս և շաղակրատէր :

Բացբերան և անխոհեմ մարդը նման է կնիքը բացուած թղթի մը, որ ամենիքը կը սնան կարդալ :

Պուրկոնեային դուքսը Փիլիպալոս անունով, շատ անգամ աս խրատս կուտար իր որդուոյն . Մասն է առօր, և չաղը խօսէ :

Խելացի մարդը կերթայ խոհեմութեան վարագուրին տակը կը ծածկուի, այսինքն շատ է առ, որպէս զի ինքն առանց տեսնուելու կարենայ քալել : Ուստի մարդ մը որ շատ չի խօսիր՝ նման է գոց գրքի մը . բանաս կարդաս նէ՝ մէջը շատ աղէկ բաներ կրնաս գտնել :

Ասոնք ըսելով չեմ ուզեր զուրցել թէ դուն մէկ ծայրէն մէկալ ծայրը անցնիս . սկսիս հեթանոս բանաստեղծներուն առասպելին պէս՝ չափազանց պաշտօն մատուցանել Անգերոնայ կուռքին (ասիկակ էր չաստուածուհի լութեան), և կենցաղավարութեան մէջ ամեննեին դադրեցընես խօսիլդ : Ասկէց ալ զգուշանալու է որ չըլլայ թէ քու վրատ ալ զուրցեն ատ առակը, ինչ որ անգամ մը զուրցեց մէկը մարդու մը երեսին որ չափաղանց լուակաց էր . թէ ո՛չ իմաստուն էս, իսենի էս . իսի լէս ո՛չ իսենի էս՝ իմաստուն էս . վասն զի ինչպէս որ վերն ըսինք խենթ մարդու մը խմաստութիւն է լուռ կենալը . իսկ խելացի մարդու մը խմաստութիւն է խօսիլը :

Խոհեմութիւնն ըլլայ քու առաջին պա-

Հապանդ • և շուտով մէկէն չաւտալգ՝ ըլ-
լայ քու առաջին խելքդ : Բոլոր սիրտդ մի
բանար , կէսը բաց • ան ալ թէ որ ստոյդ օ-
գուտ մը կայ նէ : Բարեկամիդ մի վեր հա-
ներ ան բանն որ իրեն պատճառ կրնայ ըլ-
լալ քու թշնամիդ ըլլալու : Պառկած խուցդ
կրնաս քու ծառաներդ ներս առնել . բայց
ծածուկ գրուածներուդ կամ խորհուրդ ը-
նելուդ խուցը մի հանդիալցըներ . վասն զի
հասարակօրէն քու աւելի վտանգաւոր թըշ-
նամիներդ անոնք կըլլան :

Խորհուրդը ծածուկ պահելն այնպիսի
բարի բան մըն է որ մէկու մըն ալ պէտքը
չէ հաղորդել . վասն զի որուն որ վատահիա
հաւատս ատ բանը , անոր ձեռքը դործիք մը
կուտաս քեզ կործանելու համար . և պէտք
է որ անոր հաւատարմութիւնն իմանաս
հասկընաս քու ատ ծածուկ խորհրդէդ և
ինչ համարմունք որ անիկայ ունենայ քու
խորհրդիդ վրայ , թէ որ դուն քու քսակդ
գոցես նէ , անիկայ իր բերանը կը բանայ :
Յիշէ միշտ անմոռաց՝ թէ ծածուկ բաները
շատ երկան չեն դիմանար : Մտածէ թէ որ-
չափ թշուառ կըլլայ քու կեանքդ , և մըչափ
վտանգի մէջ կըլլայ քու բախտդ , թէ որ ու-
րիշ բանէ մը կախում չունենան՝ բայց եթէ
մէկ բարակ թելէ մը . այսինքն է խոսք մը
բերնէ հանելէն՝ ուրիշի հաճոյք մը ընելու
համար : Աս պատճառիս համար պէտք է
միշտ երկու բաց աչք ունենաս . մէկը քեզ
խոհեմութեամբ կառավարելու համար , մէ-
կալն ալ զուրիշները դիտելու :

ԴԱՍ Է.

Համարժուանին և բարի անոռան վըսայ:

Մեծ գանձ և մեծ ժառանգութիւն մըն
է բարի անունը: Ասիկայ որպէս թէ ծան-
րագին և անուշահոտ եղ մի է, որ չէ թէ
մեզի միայն վայելել կուտայ՝ վրանիս ունե-
նալով, այլ և ուր որ երթանք քալենք՝ ա-
նուշահոտութիւնը ետևնէս կը թողունք և
զուրիշներն ալ կըզմայլեցընենք: Ասիկայ է
մարդուս առաքինութեան առաջին և գըլ-
խաւոր պտուղը:

Ագեսիզայոս իմաստուն թագաւորին օր
մը աղաչեցին որ ըսէ, թէ ինչ ճամբովկա-
րելի է որ մարդս աղէկ համարմունք մը իր
վրայօք ստանայ, պատասխան տուաւ. Ու-
շտ իաբեւի է՝ առեկ խօսեւ՛ և ուշտ իաբեւի
է՝ առեկ գործեւ՛:

Ճամարմունք ունենալը կախումն ունի ա-
նոնցմէ՝ որոնք որ վրատ բարի կը խօսին.
բայց թէ որ գուն անկաղաքավար կերպե-
րով քեզմէ խրտեցընես նաև վարի աստի-
ճանի մարդիկները, գիտնաս որ անտառնը
կըսկսի պակսիլ համբաւը՝ որ քու համար-
մունքդ պիտոր եւելցընէր: Ընդ հակառակն՝
թէ որ քու քաղաքավարութիւններովդ զամ-
մէնքը շահիս, և նայիս որ միշտ կատարեալ
ըլլաս ըստ կարի, օրէ օր քու համարմունքդ
կը շատնայ հանդերձ քու շահովդ և զուար-
ճութեամբդ:

Աւելի դիւրին և աւելի ապահով ճամբան բարի անուն վաստըկելու ան է որ արդիւնք ունենաս : Իսկ թէ որ ատ արդեանցդ հետ նաև աչքաբացութիւն ունենաս՝ ճըշմարտութեամբ միշտ պատուէ փախչելու և չուզենալու որ անունդ հոչակի , գիտնաս որ աս է մէկհատիկ և բուն ճամբան համարմունք ստանալու : Ասով քու առաքինութիւնդ ալ կը հրատարակուի և քու արդիւնքդ ալ կը ճանչցուի հանդերձ .քու շահովդ :

Բարի անուն և համարմունք ունեցող մարդկանց վարքը դիտէ քննէ . անոնց վարքին հետեւելով դուն ալ անոնց կարգը կը մանես . բաւական սեպէ քեզի անոնց մէջն երկրորդը՝ երրորդն ըլլալ , քան թէ ռամկին մէջն առաջինն ըլլաս : Ուստի անխելքութեամբ ատենօք մէկ վարպետ պատկերահան մը՝ դիտելով թէ Դիցիանոս և Ռափայէլ՝ ան երեւելի պատկերահանները , նմանապէս ուրիշներն ալ , շատ մէծ անուն հաներ են աշխըրքիս վրայ , միաքը դրաւ որ ինքն ուրիշ բան չիքաշէ , բայց եթէ անարգ և ցածագին բաներ : Օր մը երբոր ասոր հարցուցին թէ ինչո՞ւ ինքն ալ իր վարպետութեամբը՝ Դիցիանոսին և ուրիշներուն հետեւելով աղէկ բաներ չի քաշեր , պատասխան տուաւ՝ բայց անխելքութեամբ , թէ « Աւելի մէծ փառք կը սեպեմ ինծի առաջինն ըլլալ աս ցած քաշուածներու մէջ , քան երկրորդն ըլլալ բարակներու մէջ » :

Բարի անուն հանելէն ետեւ , պէտք է ջա-

նալ որ միշտ նոր և թարմ պահուի անիւ կայ. վասն զի նորութիւնը մեծ օգնութիւն կընէ անուանն որ խաւարելու վրայ է: Ուստի պէտք է որ միշտ նոր բան մը ունենաս, քու անունդ ապահովութեան մէջ պահելու համար: Ճանա միշտ այնպէս վարուիս, որ միշտ բաղձալի ըլլաս՝ երբոր քեզ չեն տեսներ. Եղիք նման արեւուն՝ որ երբոր մեզ կը թողու մարը կը մտնէ, մեզ կը ախրեցընէ. և երբոր նորանց կերենայ, մեզ կը խընտացընէ:

Մեծ համբաւ և անուն հանել մը տէրութեան սլաշտօննելու մէջ, կը աեսնենք որ շատ անգամ երեելի ձախորդութիւններ կը պատճառէ: Կըսէ առակը. Ու նուազ լար 'ի մէծէ, +ան ենէ 'ի լար համբաւոյ. Կուզէ ըսել մեծ անուն հանելը և գէշ անուն հանելը, աս երկուքն ալ գրեթէ հաւասարապէս վընաս կը հասցընեն:

Մեծ արդիւնք ունենալը և շատ փառառը համարմունք ունենալը նման են սասախիկ քամիի մը և լայն առագասաններու, որ շատ անգամ նաւուն ընկղմելուն կամ ցամաքը զարնելուն պատճառ կըլլան:

Աթենացւոց Ալկիրիադէս երեելի իշխանն այնչափ մեծ անուն հաներ էր իրեն քաջութեամբն և իր ծառայութեամբը հայրենեացը համար որ ինչուան պղտըտիկ յանցանք մըն ալ ընելով, մէկէն տեսնողներուն և լողներուն միտքը կասկած մը կըյնար իրեն անձին և վարուցը վրայ:

Ուրեմն խոհեմութիւն է երբեմն երբեմն

մեծ անուան և համբաւոյն թևերն առնել կտրտել, և չիթողուլ որ շատ երկրննան և իրենց չափէն դուրս ելլեն. դարձեալ և խոհեմութիւն է երբեմն ըստ ժամանակին ամեմէն գիտցածն և ամմէն կրցածն՝ ի դործ չիդնել: Առ անուանի Ալկիբիադէսը (որուն ընդարձակ վարքը գեղեցիկ խորհրդածութիւններով կը գտնես Պլուտարքոս գրքին մէջ) կամաւորապէս երբեմն պղտիկ սխալմունքներ ըրաւ: Ասանկով գիտես թէ նախանձուն աչքին դիմացը վարագոյր մը կը քաշուի. որ որչափ ալ քեզ ծածկէ նէ, քու ունեցած համարմունքիդ ոչ երբէք կընայ ինասել:

Կան մարդիկ որ իրենց համարմունքը պահելու կամ աւելցընելու համար կըսկսին ուրիշներուն առաքինութիւնը և արդիւնքը վար զարնել աչքէ հանել և անուննին խաւարեցընել: Յայտնի է թէ ով որ չի յուսար իր ընկերին առաքինութեանը հասնիլ, ետեւ կիյնայ որ գոնէ անոր բարի համբաւը պակսեցընէ: Քանի զաս անիրաւ բան և ցած ոգւոյ դործ չիկայ աշխարքիս վրայ: Դուն պիտի ջանաս՝ չէ թէ չար խօսելով ընկերիդ վրայ և զրապարտելով և բամբասելով՝ քեզի համարմունք մը ստանալ՝ որ անկարելի է, հապա նաև քու թշնամոյդ վրայ բարի խօսելով կընաս անատենը՝ չէ թէ միայն ունեցած համարմունքդ աւելցընել, հապա չունեցածդ ալ վաստըկիլ:

Աս ալ պիտի գիտնաս որ չտփազանց դովեստներն ալ մէկին արդեանցը վրայ՝ շատ

անգամ աւելի չար կընեն՝ քան թէ բարի։ Վասն զի յետ այնչափ գովելուն և բարձրացընելուն՝ աշխարքս երբեմն անանկ կը կարծէ և կը հաւտայ թէ ատ մարդն աւելի կատարեալ է՝ քան զոր իրօք է։ և վերջը տեսնելով որ իր մտքի դրածին յարմար չեկաւ, դիւրաւ կըսկսի անատենը զարմանալուն տեղը արհամարհել։

Ճանա ուրեմն որ քու բարի անունդ պահես, որ թէ որ անգամ մը կորսնցընես նէ, նման կըլլաս դուն անատենը մէկ դրքի մը՝ որուն բառերն աւրբշտրկած և քերուած ըլլալով անկէց ետև ալ ստակ մը չաժեր։ կամ թէ շատ շատ՝ մեռնելէդ ետև միայն թերես յիշեն զքեզ։ Համարմունքն և բարի անունը բարակ ապակիի մը նման է։ թէ որ անգամ մը ընկաւ ջարդուբուրդ եղաւ, ալ չես կարող զանի նորանց միացընել։

Համարմունքը՝ ժամանակ վրայ անցնելով կը վաստրկուի։ բայց քիչ անգամ առջի ուժը կրնայ նորանց ձեռք ձգել, և մէկ անգամ մը որ աւրուի՝ ոչ երբէք նորանց աղէկ մը կրնայ շտկուիլ։ Վերջապէս կոտրած անունի համար դեղ չիկայ։

Չատ դիւրին բան է գէշ համարմունք մը ստանալ։ Վասն զի մարդիկ շատ դիւրաւ անկած կը կախեն չար խօսքին՝ որ ուրիշը կոտրելու համար կը զուրցուի։

Մարդուս քաղաքական կեանքը ծովունման է, աս ծովուս մէջ ճամբայ ընելը շատ վտանգաւոր բան է, վասն զի լեցուն է մեծ մեծ ժայռերով, և ասոնց դիւրաւ երթալով

զարնուելով համարմունք ըստածնիս շատ անգամ կընկղմի :

Բայց թող ըլլայ ինչ որ ըլլայ, դուն քու կողմանէդ մեծ փոյթ և մեծ ջանք մը ունեցիր՝ որ պահես քու վարկումդ և համարմունքդ որ ստացեր ես քու առաքինութեդ և այլ ուրիշ գեղեցիկ կատարելութիւններովդ ռամկին դիմացը : Վասն զի աւելի օգուտ կը բերէ քեզի տգեսներուն մէջն իմաստուն և առաքինի սեպուիլդ՝ քան թէ գիտնականներուն մէջը • վասն զի խիստ շատուոր են առջինները քան զվերջինները :

Յուլիոս Կեսարն՝ ան անուանի մարդը՝ իրեն անձին կանոն դրեր էր որ վերիններուն մէջ մեծը չըլլայ, հապա վարիններուն մէջ դլխաւորն ըլլայ :

Որչափ ալ մեծ ջանք և որչափ ալ շատ փոյթ ունենայ մարդս իր անունն ու համարմունքը պահելու, գիտնայ որ շատ չէ : Վասն զի մարդուս համարմունքը չի կորսուիր առանց կիսաս մը բերելու ալ, այնպիսի կիսաս մը՝ ուսկից որ չի կրնար խալքաիլ :

Չիկայ մարդուս աւելի մեծագոյն ձախորդութիւն մը քան զան՝ երբոր ինքը մեծանուն և մեծահամբաւ մարդու մը յաջորդ ըլլայ տեղն անցնի . և չիկայ աւելի մեծագոյն յիմարութիւն մըն ալ քան զան՝ երբոր ինքն ատ բանին առաջ նետուի ետեւէ իշնայ : Աշենօք վարպետ աղեղ քաշող մարդ մը մեծ գովեստներու արժանի եղաւ • վասն զի երբոր աս կտրիՃն Աղեքսանդր կայսեր դիմացն առին բերին և իմացուցին, ինքը

խոհեմութեան համար չուզեց առ իր մեծ
վարպետութիւնն անատենը ցոյց տալ կայ-
սեր. վախցաւ չըլլայ թէ մէկ վայրկենի մը
մէջ կորսընցընէ ան անունն որ ինքն այն-
չափ աշխատանքով իր բոլոր կենացը մէջ
վաստըկեր էր: Աւելի դժուարին է կոտրած
անունը նորանց շինել, քան թէ ամբողջ և
հաստատուն մնացածը՝ ջանալ միշտ թարմ
և դաշտար պահել:

Համարմունք ըսածնիս կրակի նման է.
քանի որ վառուած է՝ գիւրաւ կը պահուի.
բայց թէ որ թողուս որ մարի, չես կրնար
նորէն վառել բայց եթէ աշխատանքով:

Իմաստուն առակ մը կայ, որ կը պատմէ
թէ՝ որ մը կրակն ու ջուրը ոտք ելան միա-
տեղ ճամբայ ընել, և կուզէին սիրով մէկ-
մէկու հետ միշտ ընկերանալ. խորհուրդ մը
սկսան ընել իրենց մէջը, թէ արգեօք ինչ
ճամբով կրնան մէկզմէկ գտնել, թէ որ յան-
կարծ դիպուած ըլլայ որ մէկզմէկ կորսըն-
ցընեն: Կրակը դարձաւ ըսաւ ջրին, թէ դուն
զիս ան տեղը կրնաս գտնել ուր որ կը տես-
նես որ ծուխ կելէ: Ջուրն ալ պատասխան
տուաւ կրակին, թէ դուն ալ զիս ամմէն
Ճախճախուտ (Ճիմճիմէ) տեղերը կրնաս
գտնել: Բայց համարմունքը և բարի անու-
նը՝ ձայնը բարձրացընելով միշտ աս կըսէ.
Ազէի նայէ որ զիս չի բանցնես. Հասն զի նէ
որ անգամ իւ սպ բանդ հանդիպի, գիպաս որ
էրիսը անգամ զիս չես իւրող գիպնել:

Ջանառեմն ամենայն խոհեմութեամբ
պահել քու համարմունքդ և բարի անունդ :

Մէկհատիկ միայն գործողութիւն մը մէկ վայրկեանի մէջ կրնայ աւրել կոտրել մարդ գուստ անունը . որ շատ քրատինք թափելով վաստըկեր է բոլոր կենացը մէջ :

ԴԱՍ Ը.

Պարզ էն իրապութեան և դուռը մալութեան վրայ :

Երբոր մարդ մը կըտեսնեմ որ պարծենելութեամբ լեցուած՝ կըսկսի մենծ մենծ խօսիլ, չեմ կրնար ծիծաղս բռնել, և միտքս կուգայ ան Ճանճին առակը : Օր մը Ճանճը կենացը մէկ սրբնթաց կառքի մը անիւին վրայ, հոն պարծելով բարձր ձանով կը կանչէր կըսէր . Տեսէտ պէսէտ, որշատ հառ որշատ ժուն վառւուշ վէր իւ հանէմ : Այսպէս են ամենեան ան մարդիկներն որ միայն իրենց վրայ վարկում ունենալով և զիրենք միայն մեծ սեպելով թէ որ դործքի մը մէջ քիչ մըն ալ իրենք իրենց մատերնին խառնեն նէ, կըսկսին անխելքութեամբ մտքերնին դնել թէ իրենք բոլոր դործքը դլուխ հանեցին : Աս է իրենց քաջութեան յաղթանակը, և այսչափ է միայն իրենց բոլոր արդիւնքը :

Ով որ իր անձին վրայ վարկում ունի, հասարակօրէն իրեն պատիմն աս է՝ որ ամմէնքը զինքը կարհամարհէն : Ով որ ինքը զինքը կը դովէ՝ ամմէնուն պարտըկան կը մնայ : Ցուցամոլութիւնն երկու չար կը բերէ . մէկ

մը զի՞նքը զգուելի կընէ, մէկ մըն ալ զու-
րիշը նախանձ կը շարժէ և թշնամի կընէ :

Ատենօք Սփինօլա անունով բոլոր Սպա-
նեօլի զօրքերուն մեծ զօրավարը, և Օրան-
ժին ազնուական իշխանը Օլանտըզներուն
զօրավարը, աս երկուքը մեծ թշնամի էին
մէկմէկու : Օրանժն արհամարհելու համար
զՍփինօլան՝ կըսէր թէ անոր ազգը վաճա-
ռականութենէ առաջ եկեր է, ուստի մէկ
կշեռքով չի կընար չափուիլ մէկ ազնուա-
կան մը և մէկ վաճառական մը : Պատասխան
խրկեց անոր Սփինօլան, թէ վաճառական
մը աւելի մեծ փառք և պատիւ ունի երբոր
ազնուական իշխաններու վրայ կը հրամէ,
քան թէ ազնուական իշխան մը երբոր վա-
ճառական մը տակն ունենայ :

Ատենօք արուեստովը հասարակ մսավա-
ճառ մարդ մը այնչափ մեծցաւ հարստա-
ցաւ որ ինչուան շատ երկիրներ գնեց առաւ,
և ազնուականութեան անուն ալ ստացաւ
իրեն . մեռնելէն ետե զաւկըներ թողուց, և
կը պարծէին ասոնք խիստ շատ՝ իրենց ազ-
նուականութեանը վրայ : Օր մը ասոնք բուն
ազնուազգի մարդու մը հետ ալ խօսելնուն
ժամանակը և շատ պարծենկոտութեամբ
իրենց տանը նշանը (առման) գովելնուն ա-
տենը, ան ազնուազգին հարցուց ասոնց,
թէ Ի՞նչ է Յէր պանը նշանը : Պատասխան տը-
ւին թէ՝ Վառած ջահ մըն է : Դարձաւ անա-
տենն ազնուականն ըստ իրենց . Գիտու-
որ վառած ջահ ըստ առածնիւ սուրէն բան չէ, բայց
չին իւնան վեր դնիւծ պահը :

Ով որ աղէկ և հաստատուն վիճակ մը կուզէ ունենալ աշխըրքիս վրայ, պէտք է ջանալ որ իր յատուկ առանձին արդիւնքով վաստըկի զայն, քանի թէ մուրացած անունով մը կամ պատուով:

Հատզրուց պարծենկոտը նման է ամենակին թմբուկի (տավուլի), որ շատ շառաչիւն (շամաթայ) կը հանէ. բայց թէ որ ներսի դին նայիս նէ՝ բոլորովին պարապ կը գտնէս :

Կըսէր փիլիսոփային մէկը. « Ես իմ աղնուականութեանս վրայ չեմ ուզեր պարծիլ եգիպտացիներուն պէս, և չեմ ալ վիճաբանութիւն ըներ արկադացիներուն հետը՝ որ լուսինէն մենք աւելի հին ենք՝ կը սեն : Թող իմ առաքինութիւնս ըլլայ՝ իմ աղնուականութիւնս և իմ փառքս և պատիւս » :

Որո՞նք որ ուրիշ արդիւնք մը չունենալով կըսկսին պարծիլ միայն իրենց աղնուականութեանը վրայ և իրենց հին պապերուն վրայ, նման են ամենակին ան մարդուն՝ որուն վրայ խնտալով ասանկ կը գըէր Աբիդենոս բանաստեղծը. « Աս մարդս, կըսէ, պարապ թէադրոյի մը մէջ նստելով ուրախ զուարթ և ծափ ծափի զարնելով անանկ կը կարծէր թէ վարպետ բանաստեղծներուն շինած խաղերը մտիկ կընէ » : Ինչպէս ատենօք ալ կալվիսիոս անունով հարուստ տղէտ մարդ մը՝ գիտնական կարդացող մարդկանց հետ նստելով ելլելով, զինքն ալ կը կարծէր թէ շատ գիտնական մարդ մըն է :

Կան աշխարհի վրայ ուրիշ տեսակ մարդիկ ալ, որ մտքերնին դրեր են թէ իրենք միայն են ուրիշներուն վճիռ և պատգամ տուողը, և իրենք միայն ամմէն գիտութեանց տէր են: Բայց պէտք է որ գիտնանք՝ թէ իմաստուններուն մէջն անիկայ է ամմէնէն աւելի իմաստունն որ միտքը դրեր է թէ ինքը պակաս գիտէ. և խենթերուն մէջն ալ անիկայ է մենծ խենթն որ միտքը դրեր է թէ ինքն աւելի գիտէ:

Չի վայելեր մարդուս որ իր գիտցածներուն վրայ հպարտանայ: Հին հեղինակին մէկը կը դրէ թէ, « Հարկաւոր է մեզի որ Ճանչնանք՝ թէ մեծագոյն մասը մեր գիտցած և ունեցած արուեստներուն՝ ուրիշներէն սորվեր առեր ենք: Վարպետաշէն մամուկը մեզի հիւսել մանել սորվեցուցեր է. ծիծեռնուկը տուն շինել սորվեցուցեր է. սոխակը (պիւլպիւլը) երգել. դարձեալ և ուրիշներէն ալ բժշկութիւն սորվեր ենք. Կրետէ կղզիին այծերը երբոր նետող որսորդէ մը խոց կառնեն կը վերաւորուին, կերթան կը փնտըւեն փէռփէռէլլա ըսուած խոտը, և անով վէրքերնին կըունտցընեն: Երբոր կրիան (թօսպաղըն) իժ մը (էնկէրէկ ելլանը) կերած ըլլայ, կերթայ կը գանէ վայրէնի զուիրակը (կիւլէյի օժուն), և անիկայ իրեն մաքրողական դեղ կընէ. վիշասն իր աչից տեսութիւնը կը մաքրէ կը սրէ սամիթով (ուշպէնէով.) և կոռունկներն իրենց գրեխ (հօգնա) կուտան ծովու ջրով»:

Ով որ չի ճանչնար թէ քիչ է իր գիտ-

ցածը, այնպիսւոյն գիտութիւնը շատ քիչ է :

Թէպէտեւ քիչ մըն ալ վարկում ունենաս անձիդ վրայ, գիտնաս որ ուրիշները քու վրատ չեն ունենար: Յուցամոլութիւնը՝ իրաւ է թէ մեղ դովել կուտայ խենթերուն դիմացը, բայց խմաստունները կամըցընէ մեր վրայ:

Անտիգոնոս խելացի թագաւորն անատենը միայն իր գործոցը վրայ կրնար վստահիլ, երբոր Զենոն խմաստուն փիլիսոփիան իրեն բարի վկայութիւն տար:

Աստենօք բանաստեղծին մէկը օր մը իր բանաստեղծական խաղը կը ձևացընէր՝ միսմինակ Պլատոն փիլիսոփային դիմացը: Երբոր ուրիշներն սկսան ծիծաղի բերել անբանաստեղծը, տպատասխան տուաւ՝ թէ « Մինակ Պլատոնը ես առելի իւս սեպէմ, դոն միտէղ զայնին ալէնացինէը »:

Որո՞նք որ պարծենկոտութեամբ լեցուած են, այնպիսիները խելացիներուն արհամարհանքն են. խենթերուն զարմացումն են, պատառաբուծներուն (տալիսավուխներուն) կուռքերն են, և իրենց յատուկ ցուցամոլութեանը գերի են: Ասանկներն իրենց ըրածնին դուրս կը հանեն ամմէնուն դիմացը կը գնիեն, ինչպէս որ հասարակ պատկերհաններն իրենց ինչ և իցէ երևակայեալ ջրով քաշածնին ռամպին դիմացը կը հանեն կը կախեն որ տեսնեն և զարմանան:

Աստենօք Արիստոտել փիլիսոփային դիմացը կեցեր մարդ մը էվէլօք կը պարծէր իր

քաղքին մեծութեանը և գեղեցկութեանը վրայ : Դարձաւ անոր Արխստոտէլ աս բանս զուրցեց . « Հոտ միայն մի լմնցըներ խօսքդ . դարձիր քիչ մըն ալ մտածէ թէ արդեօք իրաւցընէ արժանի քաղաքացի՝ ևս այդպիսի մեծ և երևելի քաղքի » :

Երբոր մարդ մը ինքիրմով լեցուած և ուռած է , և իր ցուցամոլութեանը կուռքն եղեր է , ալ անկէց ետև այնպիսին ոչ մէկէ մը ակնածութիւն ունի , և ոչ մէկուն յարդութիւն մը կուտայ :

Օր մը Արխստոտէլ տեսնելով երիտասարդ մը , որ որչափ որ ինքնահաւաւան էր , այնչափ ալ տգէտ՝ բան մը չէր գիտէր , զուրցեց ասոր . Ուշեակ իմ , ևս չոր կը բառչայի ըւլաւ այնպիսի՝ որպիսի որ դուն զիեւ մասու տընեւ և ուստան այնպիսի՝ որպիսի ես իրօն » :

Սոկրատէս իմաստուն փիլիսոփիան տեսնելով որ ան երևելին Ալկիբիադէս չափէ դուրս հպարտանալով կըսկսէր մենծ մենծ պարծիլ իրեն հարստութեանը վրայ և իրեն երկիրներուն վրայ , օր մը առաւ Սոկրատէս ասոր դիմացը բերաւ մէկ աշխարհացոյց մը . և ըսաւ իրեն որ անոր մէջը վնասըսէ գտնէ ուր է Ատտիկէ Յունաց գաւառը . Երբոր դարձեալ ըսաւ իրեն որ՝ նաև գտնէց ցցընէ թէ Ատտիկէին մէջն ուր է իրեն ունեցած երկիրները : Երբոր Ալկիբիադէս պատասխան տուաւ՝ թէ ատ երկիրներն աս աշխարհացուցին մէջ նշանած չեն . անտաենը դարձաւ Սոկրատէս զուրցեց իրեն . « Ուրեմն դուն ի՞նչ այդչափ հպարտութեամբ

կը պարծիս ան բանին վրայ , որ աշխըրքիս
վրայ երևելի մաս մը չի ձևացըներ » :

Ու որ իր անձին վրայ վարկում ունի ,
գիտնայ որ շատ անգամ կը խաբուի : Ասե-
նօք Յուդուրթաս անունով թագաւոր մը
մեծ փառք ստացաւ . վասն զի շատ կը գոր-
ծէր և ամենելին իր անձին վրայ բան մը չեր
խօսէր : Աս Ճամբով ինքը քանի որ կապրէր՝
նախանձուաներէն ազատ եղաւ . իսկ մեռնե-
լէն եակ՝ իր ետևիններէն շատ պատիւ դը-
տաւ , և մեծամեծ հատուցմունքներ առաւ :

Բարի և իմաստուն մարդկանց հաւնիլը՝
բաւական հատուցմունք է մեր ամմէն բարի
գործքերուն : Տակիաս պատմադիրը կըսէ
թէ Ագրիկողաս հռոմայեցւոց երևելի զօրա-
վարը թէպէտ և շատ մեծամեծ քաջութիւն-
ներ և ծառայութիւններ ըրաւ հռոմայեցւոց
կայսերութեանը , բայց իր ան ըրածներովն
ամենելին չհպարտացաւ իրեն անոււանն ու
համբաւոյն վրայ . իրմէ առաջ եղած աւելի
երևելի մարդիկները միաքը բերելով զինքը
կը խոնարհեցընէր : Շատ խելացի կանոն
մըն է աս մաածութիւնը՝ որ մարդս զինքը
չափի մէջ պահէ :

Գերազանց կը սեպուի մարդկանց մէջ կա-
տարելութիւններ ունեցող մարդը . բայց
կըկնապատիկ գերազանց է ան մարդն որ
իր անձին կատարելութիւններն իրեն կը
պահէ , և ամենելին պարծենկոտութեամբ
ուրիշներուն չի հրատարակեր : Այնպիսին
ուրիշն գովելու այնչափ իրաւամբք արժա-
նի է , որչափ որ խոնարհութեամբ ինքը կը
ծածկէ :

Մարդ չիկայ որ բոլորովին գոհ ըլլայ իր
միճակին՝ թէպէտ և շատ ալ երջանիկ ըլլայ
իր միճակը. և մարդ ալ չիկայ որ տժգոհ
ըլլայ իր խելքին, թէպէտ և անկատար և
տկար խելք մըն ալ ունենայ:

Երբոր մէկուն ծառայութիւն մը կընեմ,
միշտ կըզգուշանամ որ ամենսին պարծանիք
մը չիցցընեմ ան բանին համար: Վասն զի
աս բանս ճամբայ մըն է անստոյգ բարեկամ
մը ստոյգ թշնամի ընելու:

Բան չիկայ աշխըրքիս վրայ որ այնչափ
գովելի ընէ մեր ունեցած կատարելութիւն-
ները, որչափ պարկեշառութիւնն ու խոնար-
համտութիւնը:

Քու մեծամեծ գործոցդ վրայ ամենսին
պարծանիք մը չիհանես բերնեղ. ասիկայ թէ
զգործքը կը պատիկցընէ, և թէ գործողը ծի-
ծաղելի կընէ: Առ ալ միշտ միտքդ բեր. թէ
բաղէներուն (շահիններուն) մէջ՝ որոնց որ
թեերն աւելի ակար են, անոնք հասարակօ-
րէն աւելի բարձր կը թուշին: Դուն քեզի
բաւական սեպէտ որ մեծ մարդու պէս գործք
գործես. վերջն անոնց վրայ խօսելուն հոգն
ուրիշին ձգէ:

Մեծահոգի մարդն աւելի կը ջանայ զար-
մացման արժանի գործքեր ընել, քան թէ
ինքը կենայ անոնց վրայ զարմանայ:

Մարդիկ ալ կան որ իրենց մեծ փառք մեծ
պատիւ կը համարին, թէ որ իրենց ատենի
եղած մարդիկներուն մէջն իրենիք իբրև հրա-
շալի բան մը սեպուին: Բայց թէ որ այդչա-
փին հասնելու ըլլան նէ, դիտնան որ իրենց

վիճակն անատենը կը լլայ նման աշխըրքիս
վրայ գանուած ան հրէներուն որ որչափ
որ զարմանալի են ամմէն տեսողաց, այնչափ
ալ սոսկալի են և զզուելի :

ԴԱՍ

Դասարանական վրայ (որ ժամանակ էլեկտրիկ), և
վրայաբանական և բամբանակի վրայ :

Դատ կը բաղձայի, որ աս գեղեցիկ դասը
խիստ հարկաւոր ըրլար իմ ազգիս, քան
թէ ուրիշ ազգերու: Բայց ինծի կերևնայ
թէ ամմէն ազգէն աւելի (որ ցաւով սրտիս
կը զուրցեմ) մեր ազգին աւելի հարկաւոր
է: Մեր ազգը իրեն աղքօրը կատարելու-
թեանցը վրայ, առաջ երթալուն վրայ, փա-
ռաւորուելուն վրայ և այլն, նախանձելէն՝ ի
զատ՝ չուրախանալէն՝ ի զատ, կը ջանայ ե-
տեւէ կիյնայ անոր անունն ալ կոտրել, պրո-
տիկցընել, կործանել: Ասիկայ առաջ կու-
դայ իրեք բանէ, մէկ մը չափազանց անձնա-
սիրութենէ, երկրորդ՝ ի պակասութենէ
ընկերսիրութեան, և երրորդ՝ անխմելքու-
թենէ, վասն զի կը կարծէ թէ զուրիշը ցած-
ցընելով ինքը վեր կելէ, որ անկարելի է՝
ինչպէս որ վարի զուրցածներով կիմանաս:

Կան մարդիկ որ գեղեցիկ գորդ մը (խա-
լի մը) տեսնելնուն պէս, կըսկսին աչքերնին
անկել կը դիտեն կը քննեն աւելի ետեսի,
կողմի եղած հաստ կապերը, քան թէ առջի

կողմի եղած գեղեցիկ գերազանց նկարները
ծավկըները : Ասանկով թէ որ այսպիսիները
կարենան պղտի պակսութիւն մըն ալ դրտ-
նել մարդու մը վրայ , իրենց անանկ կերենայ
թէ ատ միայն սկակսութիւնը կարող է անոր
ամմէն ունեցած կատարելութիւններուն
փառքը խաւարսընել : Բայց շատ խելքով
զուրցեց ան բանաստեղծը .

« Ուր բազում ինչ իբք
Ճաճանչ արձակեն ,
Ինձ բիծք դուզնաքեայք
մըսայլ չարկանեն » :

Երբոր մէկու մը վրայ , կըսէ , շատ կատա-
րելութիւններ կը տեսնեմ նէ , անոր սլըզ-
տի պակսութիւնները զիս չեն գայթակղե-
ցըներ :

Որովհեաւ ես ալ շատ պակասութեանց
տէր եմ , ուստի ուրիշն պակսութիւնը չեմ
դատեր , չեմ ուզեր յանդիմանել զուրիշը
ան սխալմունքին համար՝ որն որ իմ վրաս
կը տեսնեմ : Դարձեալ և չեմ ալ կրնար
պահանջել ես իմ ընկերէս որ բոլորովին
կատարեալ ըլլայ , վասն զի զիս ալ կը տես-
նեմ որ անանկ չեմ կրնար ըլլալ :

Խելացի մարդը՝ միայն իր յատուկ ունե-
ցած առաքինութենէն բարեգործութենէն
կը չափի զինքը . չէ թէ վասն զի ուրիշներն
իր վրայ բարի կարծիք ունին :

Շատ անգամ զարմացեր կեցեր եմ , եր-
բոր կը մտածեմ թէ մարդս որ բնականա-
պէս իր անձն այնչափ կը սիրէ , վերջը կը
տեսնես որ բուն իր անձին պատկանեալ

բանին վրայ՝ ուրիշին կարծիքն աւելի կը սե-
պէ՝ քան իր ճշմարիտ կարծիքը։ Չեմ ու-
զեր ըսել թէ մեր ունեցած պակսութիւն-
ներուն վրայ ուրիշին կարծիքը պէտքը չէ
նայինք. որովհետև մարդս իր պակսութիւնն
անձնասիրութեանը համար կամ չխտեսներ,
կամ չուղեր տեսնել, կամ թէ կը պղտիկցը-
նէ. այլ կուղեմ ըսել թէ երբոր դուն ըզ-
քեղ ներքուստ կը ճանչնաս որ բարի չես,
ալ ի՞նչ կուրախանաս՝ տեսնելով որ ուրիշ-
ները քու վրատ բարի կարծիք ունին։ Աս
ան խօսքն է որ իմաստուն առաքեալն Պօ-
ղոս զուրցեց. Ու ո՞գի գիտէ վարդոյն, նու ու
հոգի յարդոյն ո՞ւ ՚ի ն.ա :

Որուն որ աչքն իր պակասութեանցը վր-
այ գոց է, այնպիսւոյն աչքը ուրիշներուն
վրայ միշտ բաց է. միշտ կը տեսնէ ու կը դա-
տէ, և միշտ ալ կը բամբասէ։ Մոլութիւն
մըն է ասիկայ՝ որ թէ որ մէկը զինքը սորվե-
ցընէ՝ չի դադրիր, բայց եթէ թերևս ուրիշ-
ներուն մեռնելին ետեւ։ Ատենօք մարդու մը
եկան զրոյց բերին ոմանք, թէ « Այս ա-
նուն երևելի բամբասողը քու վրատ բարի
կը խօսի »։ Պատասխան տուաւ ան մարդը։
Ես իմ իւնացա կը այ, ըստ-, գրա- (պէս) իւ բը-
նէմ, թէ սուրբ առ բամբասողին զ-ը-ը-ն-եր է՝ թէ
նո մեռած էմ. կան ոչ առիւայ իւնացանի յարտ-
կանց կը այ լի իւնար բարի խօսել :

Ով որ միտքը կը դնէ թէ իրեն զրկանք մը
եղեր է բամբասանքով մը, և այլն, պէտք
է որ դառնայ ինքն իրեն զուրցէ՝ կամ ար-
ժանի էի ես առ զրկանացը, կամ ոչ։ Թէ

որ արժանի էի՝ պէտք եղածն ուրեմն եկաւ հասաւ գլուխս, և հանգիստ կը մնայ. թէ որ արժանի չէի՝ ուրեմն անիրաւութիւն մը հանդիպեցաւ ինծի առանց իմ յանցանքիս, և ասով ալ դարձեալ հանգիստ կը մնայ:

Երբոր մարդու մը վրայ պակսութիւն մը կը դիտես, անկեց քեզի շահ մը հանէ ուղղելով նոյն պակսութիւնն որ քու վրատ կը տեսնես: Եւ երբոր կը նայիս որ ուրիշները ծուռ ճամբայ կը քալեն, դուն անատենը զանց մասներ՝ միշտ քեզի աս հարցմունքն ըրէ. « Արդեօք ես ալ նոյնը չեմ ըներ » :

Ատենօք առաքինի մարդու մը աղացեցին որ ելք ժողովք դայ, դատաստան ընէ անձի մը վրայ՝ որ մեղաց մէջ ընկեր էր: Ելաւ եկաւ աս առաքինին, բայց առաւ երկու ծակ տոպրակ լեցուն աւազով՝ մէկը մէծ մէկը պղտիկ, դրաւ ուսերուն վրայ. մէծն ետեկն կոնակը կախեց, պղտիկն ալ դիմացն ունէր, ասանկով մտաւ ժողովքին մէջ: Երբոր աս տեսան, սկսան հարցընել՝ [թէ ինչ կը նշանակէ ատ կերպը: Պատասխան տըւաւ, [թէ « Ատ ետեկի կախած մէծ տոպրակին վազածն իմ մեղքերս են որ ես չեմ տեսներ. իսկ աս դիմացս կախած պղտի տոպրակին վազածը՝ իմ եղբօրս պակսութիւնն է որ կը տեսնեմ » : Աս լսելուն պէս ամըցան, և ժողովքն արձեկեցաւ:

Մենք ուրիշներուն ունեցած համարմունքն կէն կախում ունինք: Ճշմարտութիւն մը որ հեռու տեղաց ճամբայ ընելով կուզայ

կը մօտիկնայ, քիչ անդամ՝ զուտ մաքուր
ինչակս է նէ՝ կը հասնի ինչուան մեզի: Վասն
զի երբոր ճամբուն մէջ հանդիպած կըքէ-
րէն գոյն մը վրան կառնէ նէ, անատենն ան
ճշմարտութիւնը մեզի կամ հաճոյ կըլլայ
կամ թէ անհաճոյ կերենայ, ինչ կերպով
որ շահասիրութիւնը կամ թէ նոյն կըքէրը
զանիկայ հագուեցուցած կըլլան :

Հասարակօրէն մարդիկ իրենց իմացմունիքն
և իրենց դատաստաննին կը չափեն և կընեն՝
իրենց չարութեան չափովն ու կանոնովը:
Գիտնաս որ որոնք որ աւելի կը դատուին և
վար կը զարնուին, անոնք միշտ չեն աւելի
յանցաւորները : Ուրիշներուն պակսու-
թիւնները դիտող, դատող և բամբասող
մարդկանց շատը՝ կը տեսնես որ իրենք կամ
աւելին ունին, կամ թէ շատ չանցնիր՝ ի-
րենց պատիժ՝ իրենք ալ ուղղով ձեռքով ան
պակասութեանց մէջ կիյնան :

Դարձեալ՝ որոնք որ մէծ մէծ պակասու-
թեանց տէր են, զանոնք ծածկելու համար՝
կամ վրանին խօսելու ատեն թող չլտալուն
համար, իրենք կըսկսին ուրիշն պզտիկ
սպակութիւններն ափ առնել մեծցընել
բարբառցընել: Բայց ասոնք ամմէնը չելլե-
լու ճամբաներ են. վերջապէս իրենք կը
խայտառակին: Աս աղէկ գիտնաս. ուրիշն
անունը կոտրողը խէր չխեսնելէն 'ի զատ'
նաև անուանարկ կըլլայ աշխըքիս վրայ.
վասն զի ըրածը շատ ցած ոգւոյ գործ է:

Մէկուն վրայ որ բան մը կը լսես, նայէ
մէկէնիմէկ շուտ մը չիհաւասաս, վասն զի

ստութիւնը միշտ առաջ քալողն է, և ճըշ
մարտութիւնը անոր ետևէն կու գայ : Միշտ
դուռ մը ես բաց կը թողում՝ երկրորդ ան-
գամ և երրորդ անգամ լսելու առջի ան-
գամ լսածս : Աս կանոնէս դուրս բան ընե-
լը շատ վտանգաւոր բան է : Գիտնաս որ
չարութիւնն ասանկ բաներու մէջ շատ մատ
կը խաղցընէ . և չարասիրտ մարդիկն ալ կտ-
րող են նմանապէս շատ գէշ գոյն մը տալ
հաւտացած բանիդ վրայ :

Մարդ չիկայ՝ որչափ ալ անմեղ ըլլայ՝ ո-
րուն վրայ չար բան մը չիկրնայ խօսուիլ:
Եւ մարդ ալ չիկայ՝ որչափ որ անիրաւ անըլ-
գամ ըլլայ՝ որ իրեն պաշտպաններ չունե-
նայ : Մարդուս համարմունքը նման է ծո-
վու կամ ջրի մը՝ որ թեթև պղտիկ բաներն
իր երեսին վրայ կառնէ կը վերցընէ . իսկ
մեծ և ծանր բաները թող կուտայ որ վար
իջնան ընկղմին :

Պէտք է առաջ մեծ տեղեկութիւն և մեծ
փորձառութիւն ունենալ, և վերջն ուրիշ-
ներուն վրայ և անոնց վարքին վրայ աղէկ և
ուղիղ դատաստան ընել:

Շատ աւելի դժուարին բան է որ մարդս
ուրիշն խօսելէն ուրիշն դատելէն բոլորո-
վին ազատ ըլլայ . ինչպէս որ այնչափ դը-
ժուարին չէ՝ որ ուրիշներն իրեն մէկ բանին
հաւանին : Ուրիշներուն հաւանելի ըլլալու
համար պէտք է մարզուս որ խելքով և խո-
հեմութեամբ շարժի . բայց անոնց լեզուէն
խալըսելու համար պէտք է որ բոլոր իր
կեանքն անարատ անցընէ առանց ամենեին

գեշքան մը ընելու : Բայց եկուրնայէ որ ան-
կէց ետև ալ չի կրնար խալըսիլ :

Մտածէ թէ ո՞րչափ կրնան մարդիկ խա-
բուիլ իրենց դատաստանին մէջ՝ երբոր կըս-
կսին մէկուն ըրածը դատել : Ատենօք Դե-
մոկրիտոս փիլիսոփան իրեն ժամանակի
մարդկանց ըրածներուն վրայ շատ անգամ
խնտալուն համար՝ գիտե՞ս թէ քանի ժա-
մանակ իբրև խենթ կը սեպուէր աս խելացի
փիլիսոփան : Դարձեալ ո՞րչափ ալ հոգնե-
ցան առաջները խելացի մարդիկ , որ ան ի-
մաստուն Սոկրատէսին վրայօք արժանաւոր
համարմունքն ունենալ տան աշխըրքիս :
Դարձեալ և Պղատոն ան մեծ փիլիսոփան
քանի ժամանակ աշխըրքիս վրայ՝ որպէս թէ
խաւարի մը մէջ մնացեր էր , չէին կարդար
զանիկայ . այնչափ հալածանք քաշեց , այն-
չափ դատապարտուեցաւ , և իր արդիւնքն
ամենեին չիձանցուեցաւ՝ բայց եթէ զանի-
կայ կորսնցընելէն ետև : Մարդ չըլլայ ու-
րեմն՝ որ իր յատուկ արդեանցը վրայ ելլէ
չափազանց վստահի . վասն զի քան զմեզ ա-
ւելի խելացի մարդիկն ալ մոռցուեցան աշ-
խըրքէս և խաւարի մէջ մնացին : Մարդ ալ
չըլլայ որ չափազանց իր յատուկ դատո-
ղութեանը վրայ հաստատուի մնայ , վասն
զի քան զմեզ աւելի խոհեմներն ալ կրցան
խարուիլ :

Կրնան արդեօք ինծի ցցընել , ով է ան
մարդն այնչափ երջանիկ՝ որ կարող ըլլայ
բոլոր աշխըրքիս հաճոյ ըլլալ : Ո՞վ է ան
մարդն այնչափ կատարեալ՝ որ ուրիշնե-

բուն լեզուին բոլորովին կապ մը կարենայ գնել:

Աթենացիք Երևելի Սիմոնիդէս բանաստեղծին չէին հաւներ, բարձր ձանով խօսելուն համար : Թեքայեցիք Պեննիկողաս Երևելի մարդուն չէին հաւներ, շատ թքնելուն համար : Կարքեղոնացիք չար կը խօսէին իրենց ան մեծահամբաւ Աննիբաղին վրայ, ինչո՞ւ համար միշտ կուրծքը բաց կը թողու՝ կըսէին : Մարդիկ ալ եղան որ ծագը կընէին անուանի Յուլիոս Կեսարն՝ իր գոտին կողմնակի կապելուն համար :

Ամմէն բանին մէջ դուն ուրիշներուն վը-
րայ դատողութիւն (քորիգիքա) ընելէդ ա-
ռաջ՝ զքեղ ինքդ աղէկ մտածէ .քննէ : Աս
բանիս աղէկ ուշ գիր որ չըլլայ թէ քանի
որ երիտասարդ ես նէ , եթէ ամմէն երիտա-
սարդներ և եթէ ամմէն ծերերը քեղ յան-
դիմանեն . իսկ երբոր ծերանաս նէ՝ ամմէն
երիտասարդները քու երեսդ տան : Եւ չըլ-
լայ թէ քեղի ալ նոյն դատապարտութիւնը
տայ ան բանաստեղծն որ առւաւ բժշկի մը ,
որ իր մարմնոյն վէրքերը միշտ բաց ունե-
նալով ինքը՝ կուզէր զուրիշները բժշկել .
Երբ գոյն , ըստ , այնշատ կարճապէս ես +--
Տօբիկ վերջութ պէսնելու , ի՞ւ այնշատ սըստի-
նուեր ես հետու բաներուն վրայ :

Չեմ ուզեր զուրիշը ոչ դատել, ոչ անարդել և ոչ ամբաստանել. և չեմ ուզեր ետևէ իյնալ իմանալ ի՞նչ կընէ իմ դրացիս: Իմ հոգս միայն իմ վրաս է որ աղէկ ըլլամ, և միայն իմ ըրածս քննեմ դատեմ, որպէս զի ըրածներս աղէկ ըլլան և արդար:

Երբոր բան մը աղէկ չեմ տեսներ, յանցանքն ուրիշին վսայ ձգելէս առաջ՝ ես զիս կըսկսիմ քննել նայիլ թէ արդեօք առաջին ես առ բանին մէջ յանցաւոր եղե՞ր եմ։ Ասանկով ես ամմէն լսածէս և ամմէն տեսածէս միշտ բարի պառւղ կրնամ հանել, և իմ պակսութիւններս ուրիշին պակսութենէն կուղղեմ։

Մէկ մարդուն սխալմունքը մէկալ մարդուն աչքաբացութիւնը պէտք է ըլլալ։ Աս պատճառիս համար ատենօք վարպետ երաժշտին մէկը կառնէր իր աշկերտները մէկ գէշ և ձախ ձանով երգեցողի մը քովը կը խրկէր, որ երժան լսեն ու աղէկը գէշին հասկընան ընտրեն և իրենիք անոր պակսութիւններէն զգուշանան։

Մարդս ծառի մը նման է, որուն պառւղները չեն հասուննար՝ ինչուան իր որոշեալ ժամանակը չիլմըննայ։ Ուրեմն ինչպէս գունքանի որ երիտասարդ էիր, կուզէիր քու պակսութիւններուդ աչք գոցեն, չիդատեն, չիբամբասեն, անունդ չիկոտրեն, այլ առանձին խրատեն, ասանկ ալ հիմա որ հասակդ առեր ծերացեր ես՝ գուն ալ անանկ վարուէ քեզմէ պղտիկներուն հետ։ սպաէ որ պառւղին հասնի։ չիհասած մի փրցըներ։ Օրուան ինչ ըլլան իրիկունովը կը լմըննայ և կը յայտնուի, և մարդուս կեանիքն՝ իրեն բռնած ճամբովն ու վարքով։

Ամենեին մարդու մը դատող և բամբասող ըրլլաս, ևս առաւել երբոր ան մարդը չես ճանչնար։ Աւելի սատանութեամբ մէ-

զանցել մըն է բարի զուրցել չար մարդու մը վրայ, քան թէ չար խօսել բարի մարդու մը վրայ :

Գիտնաս որ դատող և բամբասող մարդն ամենի մարդէ աւելի ինքը դատուելու և բամբասուելու ենթակայ է : Վասն զի երբոր մէկը ձեռք կը զարնէ ուրիշները դատելու, մէկէն անատենն ուրիշներուն ձեռքն իրաւունք կուտայ կարծելու թէ ինքն ուրեմն աւելի կատարեալ մարդ է քան զան՝ զոր կը դատէ և կը դատապարտէ . ուստի և այնպիսին պարարկան է որ միշտ աչքը բանայ և ամենայն զգուշութեամբ իր ըրածը թողածը միշտ աղէկ նայի :

Ուրիշներուն պակսութիւնները քննելու դատելու տեղը, դուն քու վրատ միայն աչքդ դարձուր, և քու պակսութիւններդ սրբագրէ : « Ամանող եղիք իմաստուն Սոկրատէսին, օր մը ասոր աղաչեցին որ մարդու մը շինած գիրքն առնէ քննէ և դատէ : Առաւ կարդաց քննեց, և հասկըցածներուն հաւնեցաւ, և վերջն աս պատասխանը տուաւ . « Խակ աս գրքիս մէջը չեհասկըցածս՝ ես անանկ կը կարծեմ թէ կարելի է որ աղէկ ըլլայ, և հասկըցածներուս չափ ալ գովելի ըլլայ » : Խելացի մարդու դատաստանն ասանկ սկէտք է ըլլալ :

Ախտ մը մոլութիւն մը որ տեսնեմ մարդու մը վրայ, ես իմ ունեցած մոլութիւնս կը դատապարտեմ՝ առանց անորինն երես զարնելու : Յանդիմանելու ալ պարարկան ըլլամնէ, անանկ սիրտ ծակող յանդիմա-

նութիւններ չեմ տար՝ որուն որ ըլլայ .
գիտնալով թէ ես ալ շատ անդամ արժանի
եմ այնպիսի յանդիմաննութեանց :

Երբոր անկածս կը հասցընեն թէ աս ա-
նուն մարդը պակսութիւն մը վրաս կը ձգէ ,
կամ թէ վրաս չար կը խօսի , իրաւ է որ ին-
ծի անատենը տակնուվրայ ըլլալ մը կու-
գայ . բայց կը նայիս որ ըստ կանոնաց խո-
հեմութեան և սիրոյ՝ համբերութեամբ տա-
նիմ : Եւ մտածելով անատենը՝ թէ ատ զը-
րոյցն երկրորդ ձեռքէ անկածս հասաւ , ուս-
տի և դժուարաւ կրնամ հաւատալ . իսկ թէ
որ իրաւ զուրցած ըլլայ , անատենը մտքէս
աս կանցընեմ թէ ուրեմն ատ զուրցովն ալ
խաբուած է , կամ թէ անզգուշութեամբ
բերնէն բան մը հանած ըլլայ , կամ թէ կու-
ղէ որ իմ օգտիս համար ազդարարութիւն
մը անկածս հանի :

Համբերութիւնը դեղ է ամմէն տեսակ
չարախօսութեան դէմ : Չատ գեղեցիկ պա-
տասխան տուաւ ատենօք մէկ պալատական
ծերունի մարդ մը . օր մը ասոր հարցուցին
թէ ինչպէս կրցաւ այնչափ երկան ժամա-
նակ թագաւորին պալատը միշտ աչք մտնել
և սիրելի ըլլալ , պատասխան տուաւ . Համ-
բերն ամբ պանելով ինծի դէմ եղած և պար-
ած բաներ :

Ով որ իր ինչ ըլլալը կը չափէ՝ իր ներ-
քին ճշմարիտ խղճմտանիքը ճանչնալէն , չէ
թէ ուրիշներուն իր վրայ բարի կարծիք ու-
նենալէն , այնպիսին ամենեին դատողութե-
և բամբասանիքին երեսը չի նայիր :

Երբոր իմ վրաս չար խօսելու ըլլան նէ, ևս անատենն ասանկ խորհրդածութիւն մը կընեմ մտքիս մէջ . Ես աս չարախօսութեամբը գէշ մարդ չեմ ըլլար, երբոր գիտեմ որ պարապ տեղը կը զուրցուի : Խսկ թէ որ իրաւ տեղը կը զուրցեն, կը ջանամ զիս ուղղել. միշտ աչիցս առջեւ ունենալով մէկ ադամանդ մը, որ իր շողցողելուն ժամանակը փոյթ չէ՝ թէ որ մէկն ելք ըսէ թէ աւրուած է ատիկայ, կամ թէ սուտ ադամանդ մըն է : Եւ երբոր իմ ուղիղ խողմը տանիքս զիս անմեղ կըսէ նէ. ալ ուրիշ անարդական զրոյցները զիս չեն կարող խոռվել:

Չարութիւնն իրաւ իմ վրաս իր թոյնը կընայ ձգել բայց ձգելով ինծի վնաս մը չի կընար հասցընել: Ո՛ր և իցէ զրապարառութիւն մը, ո՞ր և իցէ բամբասանք մը ուրիշ բան չէ, բայց եթէ թեթև զարկուած մը մեր անձին դէմ. բայց աս զարկուածը հասարակօրէն աւելի սասաիկ ուժով մը կը դառնայ զարնող անձին դէմ. կամ թէ նետ մըն է ըսենք՝ որ օդուն մէջը նետելով մէկէն կը դառնայ գետինը կիյնայ :

Ամենեին մարդու մը վրայ չար չիզուրցես: Թէ որ ատ բանը բարի մարդու մը կընես, ամբարշտութիւն է, խսկ թէ որ չար մարդու մը՝ մանաւանդ պէտք ես աղօթել անոր համար :

Վեզուիդ վրայ սուր մի տանիր, ո՞ւ և իցէ մարդու բարի անունը և համարմունքը միամելու կամ կոտրելու համար: Երկու երի-

տասարդ մարդիկ ատենօք երբոր չար կը խօ-
սէին Դիոնեսիոս թագաւորին վրայ իր բըռ-
նաւորութեանը համար ։ լսեց Դիոնեսիոս ,
խրկեց հրաւիրեց զանոնք իր սեղանը : Եր-
բոր կուտէին կը խմէին , ինքն ուշադրու-
թեամբ կը նայէր կը դիտէր . տեսաւ որ ա-
նոնցմէ մէկը շատ համարձակութեամբ մը
բերանն եկածը կը զուրցէր կը խօսէր . զա-
սիկայ առաւ ետ խրկեց , Հարբեցու հըն է ,
ըսաւ : Բայց տեսնելով որ մէկալ ընկերը
շատ շրջահայեաց և զգուշաւոր մը կերենար ,
և շատ չափաւոր կը խմէր , զանիկայ սպան-
նել առաւ իբրև ծածուկ մարդ մը և կաս-
կածաւոր և մատնիչ :

Օր մը հարցուցին Զենոն փիլիսոփիային ,
թէ արդեօք իրեն դէմ անիրաւութիւն մը
ըլլար նէ՝ ի՞նչուկէս կը վարուէր : Պատաս-
խան տուաւ , թէ « Ես անատենը դեսպանի
մը պէս վարմունք կընէի , որուն առանց պա-
տասխան մը տալու՝ առնուին զինքը եա
խրկէին » :

Զըպարտութիւնն՝ առաքինի և անմեղ
մարդու գէմ ամենելին նոյն բանը կընէ , ինչ-
պէս որ ամանով ջուր առնէիր թափէիր ծո-
վը : Ըիսիոն մէնծ արդիւնք ունեցող զօրա-
վար մի էր հռոմայեցոց . ասոր դէմ ելան
Պետիղիոս և Կուինասոս անունով մարդիկը ,
սկսան ժողովրդին դիմացը տեսակ տեսակ
յանցանքներով զինքն ամբաստանել : Սկսաւ
ինքն ալ , որպէս թէ բան մը չի լսեր , պատ-
մել իր քաջութիւնները . « Այս ինչ օրն ,
ըսաւ , ես դէմ ելայ՝ յաղթեցի ան քաջ Ան-

նիբաղին . անոր յաղթելով բոլոր կարքե-
դոն մեծ քաղաքն առի հսումայեցւոց տակը
ձգեցի : Հիմա ես աս պատկովս կելեմ կեր-
թամ որ զոհ մատուցանեմ կապիտոլոնի
տաճարին մէջ . և ով որ ձեզմէ ուղէ իմ ը-
րածներուս հաւնիլ և զիս պատկել , տէր է » :
Աս ըստ , սկսաւ ճամբայ ելել և երթալ .
ամեննեխն հոգը չըլալով իր թշնամեացը վը-
րայ , ևս առաւել անոնց ըրած ամբաստա-
նութեանցը :

Բան չեկայ որ այնչափ զզուելի գայ ին-
ծի , որչափ երբոր կը լսեմ որ կըսկսի մէկն
ետևանց չար խօսիլ մարդու մը վրայ , որ
հեռուն է : Մեմնոն թագաւորին օր մը լսե-
լով իր վարձուոր զինուորին մէկը չար
կը զուրցէր Աղեքսանդր կայսեր վրայ , վեր-
ցուց նիզակը՝ զարնել մը զարկաւ անոր , ը-
սելով . Ես սէ՞ւ դինո՞ւ գունի ինծի ո՞ւ Ա-
շէժանդրին Դէմ պատէրապէ՞՝ չէ Ան դանիկայ
բամբասէս :

Երբոր կիմանամ որ մէկը վրաս չար կը
զուրցէ , ես զիս չեմ ջատագովեր . այլ աս
միայն պատասխան տալ ինծի բաւական կը
սեպեմ . այսինքն թէ՝ առ վրաս խօսովները
չեն գիտեր իմ ուրիշ պակասութիւններս .
թէ որ գիտնային նէ՝ այդպէս քիչով չէին
լմբնցըներ զուրցածնին :

Ճար ճարակ չեկայ չար լեզուին դէմ .
քան զամմէն սուր աւելի կը կտրէ . և ես ա-
ւելի կընտրէի որ զիս չար և սոսկալի օձու
մը զիմաց ձգէին՝ քան թէ չար լեզուին կա-
տաղութեանը : Այնպէս խօսէ որ քու ամ-

մէն զուրցածդ ըլլայ համեստ և բարի . և չար
մը մարդու վրայ մի խօսիր : Թէ որ հեռու
ըլլալուն ատենը կը խօսիս , ատ գործքը շատ
ցած մարդու մը գործք է , որ զուրիշն ե-
տեանց կոնըկէն կը խոցէ կը վիրաւորէ՝ որ-
պէս թէ յանկարծակիի բերելով զանի : Խսկ
թէ որ իրեն դիմացը կը խօսիս , վիրաւորե-
լէն 'ի զատ՝ շատ գայթակղութիւն ալ կը
բերէ հետը :

Ինչպէս բարի խօսով մարդու մարդուս
շնորք մը կընէ , ասանկ ալ չարախօսն ու
բամբասողը՝ մենծ և անզգամ գողի մը պէս
մարդուս աւելի մեծագին աւելի սիրելի
բանը կառնէ կը գողնայ , այսինքն՝ բարի ա-
նունը . ուստի և յաւիտեան թողութիւն չի
կրնար գանել , ինչուան որ չիհատուցանէ :

Դիտնաս որ մարդիկ անանկ մտքերնին
դրեր են թէ իրենց առնելիք պարտքէն ա-
ւելի բանի մը իրենք արժանաւոր են : Աս
պատճառիս համար ուրեմն չիկայ ալ լաւա-
գոյն միջոց զանոնք շահելու , բայց եթէ բա-
րի խօսելով անոնց վրայ : Մարդս նոր աե-
սակ և այլանդակ կենդանի մըն է . և աշխըր-
քիս վրայ եղած ամմէն կենդանիներէն աւե-
լի ինքը վենքը շողոքորթող կենդանի է :

Դիտեր քններ ենք որ աշխըրքիս վրայ
հասարակօրէն որոնք որ քիչ արդիւնք ու-
նին , և որոնք որ աւելի վատ բնաւորութե-
տէր են , անանկներն աւելի ետևէ են որ ու-
րիշներուն համարմունքը խաւարցընեն և ա-
նուննին կոտրեն : Ի վերայ այսր ամենայնի
սէրը զիս կը պարտաւորէ որ միաքս անանկ

զնեմ՝ թէ ատ բանն ընողները ոչ այնչափ չարութեան համար է, այլ որպէս զի իրենք բարի և արդիւնաւոր մարդու մը անուն վաստըկին, (թէպէտ և աս անկարելի բան է)։ Ուստի երբոր կը տեսնես որ մէկը չար կը խօսի վրատ, մի խռովիր ամենեին ։ ջանա գուն անանկ բարի վարքով կեանքդ անցընես որ քու վրատ եղած չարախօսութեանը մարդիկ չիկը չիկը հաւատաւալ։ Ասկէց 'ի զատ աս ալ գիտցիր, թէ շատ մարդիկ կան որ չար կը խօսին, վասն զի ամենեին չեն սորված բարի խօսելու։

Քու անձիգ անմեղութիւնն ըլլայ քեղի իբրև վահան մը, և մէկ ամուր բերդի մը պէս դէմ դնէ՝ երբոր չարասիրտ մարդիկ քու վրատ յարձըկին։ Բայց քու խոհեմութիւնդ ալ կը սկահանջէ որ միշտ հետդ ունենաս նաեւ գեղթափ մը (փանզէհիր մը) ընդդէմ թունաւոր և չարախօս լեզուներուն։

Ջանա ամենայն ջանքովդ որ գուն քու կողմանէդ պատճառ չխտաս չարախօս լեզուաց և աս ըլլայ քու առաջին զօրաւոր դեղթափիդ անոնց դէմ։ Ջանա որ միանդամայն սիրելի ալ ընես զքեզ ամմէնուն ։ վասն զի մարդ ալ չիկայ՝ որչափ ցած և անարդ վիճակի ալ ըլլայ՝ որ օր մը չիկարենայ քու մեծ և զօրաւոր թշնամիդ ըլլալ։

Միշտ բաց պէտք է ըլլալ աչքդ ։ վասն զի չարամիտ մարդիկներով դարձեալ և միամիտ մարդիկներով լեցուն է աշխարքս ։ Երկուքն ալ մեծամեծ վիասներ կրնան հասցընել։ Զգոյշ կեցիր կովէ մը՝ որ քու առ-

ջեկդ կերթայ. զգոյշ կեցիր ջորիէ մը՝ որ
քու ետևէդ կը քալէ. զգոյշ կեցիր չարա-
խօս լեզուէն՝ որ քու աջ կողմդ ալ և ձախ
կողմդ ալ առեր է:

Թէ որ հարուր մարդու հետ քաղաքա-
վարութեամբ և սիրով վարուելով՝ սրտեր-
նին շահեր ես, և մէկհատիկ մարդուն միայն
սիրտը խոցեր ես, գիտնաս որ ան մէկը կըր-
նայ աւելի քու կործանմանդ պատճառ ըլ-
լալ, քան թէ ան հարուրը քեզ կարենան
պաշտպանել: Ուրեմն աղէկ մը քեզ ապա-
հովցընել կուզես նէ աս աշխըրքիս վայ,
ջանա որչափ կրնաս ամմէնուն հաճելի ըլ-
լաս. ջանա որ՝ այսպէս զուրցենիք՝ ամմէնուն
փոխ տաս որ զամմէնքը քեզի պարտըկան
ընես: Աս աշխարքս այնպիսի խանութ մը
նէ, ուր որ ամմէն տեսակ գործիք կը գոտ-
նուին. բայց աս գործիքներն ան մարդը մի-
այն գիտէ և կրնայ գործածել, որ աշխարք
կը ճանչնայ և անոր տէրը կըլլայ:

ԴԱՍ Ժ.

Բարինանեան ՀՀայ :

ԽԵԼԱԳԻ մարդը կը նմանի մէկ մեծ թա-
գաւորի մը. իր թագաւորութիւնն իր տէ-
րութիւնը իրեն ներսն է: Խելքը բանակա-
նութիւնը կը հրամայէ իբրև թագուհի մը.
Թախտը նատեր է, գաւազանը ձեռքն առեր
է. և իր ամմէն կիրքը տակն ընկած հպա-

տակեր են իրեն իբրև հնազանդ ծառայ մը : Թէսպէտ և իրեն տէրութեան սահմանը կարծես թէ պղտիկ է, բայց իր թագաւորութիւնը շատ երևելի և անուանի է . և աւելի երկան կը ձգուի կը տարածուի քան զիշանութիւնն ան թագաւորին՝ որ արևելքէն մինչև արևմուտք տիրէ , և հիւսիսէն ինչուան հարաւ : Գեղեցիկ խօսք է ինչ որ ըստն հին խմաստունները . « Աւելի ընդարձակ թագաւորութիւն կունենա՞ թէ որ կըքերուդ յաղթես , քան թէ երբոր Ափրիկէն հիւսիսային գաւառներուն հետ միացընելով տակդ առնես » :

Բարկութիւնն ու բանականութիւնը մեր ներսի գին իբրև թէ մէկ քաղաքի մը մէջ մէկմէկու հետ կուռելու հետ են . և որչափ որ մէկը կամ մէկալը յաղթէ նէ , այնչափ ալ մէնք բարի կըլլանք կամ չար :

Ով որ իր կըքերն իր տակը կառնէ կը յաղթէ՝ շատ աւելի փառաւոր յաղթութիւն մը կընէ , քան թէ երբոր իր դրօշակները (պայրախնները) յաղթութեամբ տանէր տնկէր Ասիային կամ Ափրիկէին սլինտ հեռու քաղքընները . և այնպիսւոյն անունը համարմունքն աւելի մէծ կըլլայ , քան թէ երբոր երևելի և կտրիճ ազգերու յաղթածըլլար :

Հռոմայեցւոց՝ ֆապիոս մէծ զօրապետը մէկ անգամ մըն ալ չէր կընար յաղթել Աննիբաղ երևելի զօրապետին , թէ որ առաջ ինքն իրեն անձին յաղթած չըլլար :

Ատենօք ան կտրիճ զօրապետներն ու թա-

գաւորները, որ ամբողջ ազգեր և թագաւորութիւններ տակերնին առին, և մենք մենք բանակներ (օռտուններ) կոտրեցին ջարդեցին, տեսնես որ վերջն իրենք իրենց կըքքերէն յաղթուեցան տակն ինկան. վասն զի իրենց կողմանէ՝ իրենց վայ ուժերնին չերանեցուցին՝ չընդդիմացան :

Թէպէտ և Աղեքսանդր մեծ կայսրը աշխարքս տակն առաւ տէր եղաւ, բայց ինքն իր կըքերուն ծառայ և գերի եղեր էր :

Երբոր դուն գեղեցիկ կերպով մը կարգի մէջ դրեր ես աս քու կըքերդ, և խելքդ բանականութիւնդ անոնց աղէկ չափ մը տուեր է, անատենն այնչափ սիրելի այնչափ ընտանի և անուշ կըլլան քեզի ասոնք, որչափ որ (ինչպէս հին առակը կը պատմէ) եղան ան գաղան թռչուններն և ան կատաղի գաղանները, երբոր Որփէոս հին բանաստեղծին երգելը կը լսէին, և անոր անուշ քնարին ձայնին անկաճ կը դնէին կըղմայլէին :

Դուն աս կարգաւորեալ աշխըրքիս մէկ մասն ես. չեմ ուզեր որ քու կըքերուդ ան կարգութիւնը և անկանոնաւորութիւնն ասոր անուշ երգն աւրէ ապականէ. և դուն անատենն ըլլաս աս գեղեցիկ ձանով նուագարանին մէջ իբրև մէկ անհամաձայն արող թել մը :

Ճողվէ ոսկի, ժողվէ արծաթ որչափ կուղես. շինուածներ շիննէ, սիւներ տնկէ քուպատւոյդ համար, թէ որ դուն քու հոգւոյդ անկարգութիւնները կարգի մէջ չիդնես, թէ որ բաղձանքներուդ չափ չիդնես, թէ

որ քեզ չարչքկող անշահ հոգերը մտամտուք-
ները քեզմէ մէկդի չընես, անատենն ուրիշ
բան ըրած չես ըլլար, բայց եթէ շատ գինի
առնես ժողվես՝ տաս խմբնես ջերմի մէջ ե-
ղող մարդուն :

Քու կըքերդ գուն անատենը կը զսպես
տակ կառնես, երբոր զսպես քու բաղձանք-
ներդ, թէ որ անկարդ են գէշ են • իսկ թէ
որ աղէկ են, այնպէս կերպով մը չափաւո-
րես, որ անկէց ետե ալ ուրիշ բանի յոյս
չունենաս, բայց եթէ ինչ որ ինքիրեն բա-
ներն և բախտին անհաստատութիւնն ու-
զեն տալ քեզի • բայց չիմունաս՝ միշտ կշեռ-
քին մէկ կողմը յոյսդ դիր, մէկալ կողմն
ալ վախդ: Վասն զի խելացի մարդը հաւա-
սարապէս յոյս ալ ունենալով և վախ ալ
ունենալով պէտքը չէ որ զինքը բոլորովին
բախտին ձեռքը ձգէ՝ իր երջանկութիւնը
պակսեցընելու կամ աճեցընելու համար:

Աւելի մեծ իշխանութիւն և աւելի փա-
ռաւոր թագաւորութիւն աշխըրքիս վրայ՝
ինքը զինքը կառավարելն է և իր բաղձանք-
ները: Ասիկայ է իմաստութեան յաղթա-
նակը :

Ես չեմ ուզեր ամենեին իմ թշնամիներս
իմ վրաս խնատցընել, իրենց նշան մը տա-
լով իմացընելով թէ բարկութեան կիրքն
ինծի տիրեր է: Բարկութենէ յաղթուած
հոգին՝ խիստ խելացի խօսքերն ալ պատ-
ճառներն ալ մտիկ չըներ մէկդի կը ձգէ, և
իրեն կառնէ կը պահէ աւելի գէշ անխելք
մտածութիւններն և երևակայութիւնները:

Նման է այնպիսի հոգին մէկ բարակ մաղեց
մը, որ ազնիւ շարմազուն ալիւրը կը թողու
կանցընէ իրմէ, և միայն խոշոր թեփերն ի-
րեն կը պահէ:

Խելացի մարդիկ իրենց ամմէն բաղձանքն
իրենց բանականութեանը տակ կը ձգեն:

Մեր ամմէն կըքերուն մէջ բարկութեան
կիրքն առելի անճոռնի կարգէ դուրս կիրք
մըն է. ուրիշ կըքերը մեր հետը կը կռուին
կը յաղթեն և մեզ ճամբէն դուրս կը մոլոր-
ցընեն. բայց բարկութիւնը մեզ իր ետևէն
կառնէ կը ձգէ կը տանի իր ուժովը, և բռո-
նութեամբ մեզ կը քաշէ կարտորցընէ՝ որ
մենք ոչ միայն զմեզ կործանենք, այլև զու-
րիշները: Աս կիրքս շատ անդամ մէկ բանիք
մէկալին տեղ կառնէ, և կը յարձակի ուժը
կը թափէ անմեղին վրայ՝ որպէս թէ յան-
ցաւոր մը եղած ըլլար, և թէթև յանցանքը
կառնէ կը ձեւացընէ իբրև մէկ ծանր յան-
ցանք մը: Աս կիրքս բերնէ յանկարծակի
ելած խօսքն ալ կը պատժէ մէծ պատիժնե-
լով, զոր օրինակ կապելով, բանտը դնե-
լով, անունը կոտրելով, երբեմն ալ ինչուան
մեռցընելով: Մարդու ժամանակ չի տար, մի-
ջոցներ չի տար որ զինքն արդարացընէ. ա-
մենելին մտածել չի նայեր. չի խնայեր ոչ
բարեկամի և ոչ թշնամոյ. տակնուվրայ
կընէ ամմէն բան, և անդադար կռուոյ պա-
տերազմի մէջ կը ձգէ մարդկային բնութիւն:

Երբոր մէկուն սաստիկ բարկութեան
կիրքն ելեր է, դուն անատենը դարձիր նայէ
ան մարդուն. կը տեսնես մէկէն իրեն վրայ

ամմեն կատաղի գաղաններուն դէմքը կերպարանքը : Կըսեն թէ վագրը (փէլէնկը) խիստ կատաղի գաղանն է . բայց աս սաստիկ կրքին մէջ եղողն անկեց աւելի կատաղի է : Թէ որ աս կրքին մէջ մէկ մը իրեն դաշխսնէ , վայ է . կը տեսնես մէկէն զարհուրելի բաներ . ուր կը մնայ ան սոսկալի լեռները , որ մէնք հրաբուխ կըսենք , որ միշտ կրակներ կայծակներ կը թափեն . ուր կը մնայ ան սոսկալի մրրիկները հօվերը , որ ուռական կըսեն , որ բոլոր ովկիանոսը տակնուվայ կընէ . ուր կը մնայ ան զարհուրելի դժոխային ոգիքը , որ տեսնելով մէկէն մարդը լեղապատառ կընեն :

Երբոր սաստիկ բարկութեան կիրքն որ ելեր ես , դարձիր դուն քեզ մէկ հայլիի մը մէջ նայէ . հոն կը տեսնես որ արիւնդ բոլոր կատաղութենէն եռք ելեր է , աչուրներդ կրակ դարձեր է , մազերդ տնկուեր է , դէմքդ երեսդ բոլորովին արտառոց գըծագրութիւններով վոխուեր է . անանկ որ մինակ ատքու զզուելի ատելութեանդ տեսութեամբը դուն ինքիրմէդ քեզմէ կը սոսկաս կը զարհուրիս :

Խիստ աղէկ դեղն ինչ որ գտեր եմ աս հիւանդութեանս սաստկութեան դէմ , ան է որ դուն քեզ մէկէն կըցածիդ չափ զստես և քու սիրադ անուշցընես : Աս բանս կը հանդարտեցընէ քո հոգիդ . և այնպիսի վայելուչ դիրքի մը մէջ կը բռնէ , որ յանկարծակի շարժմունքէ աղատ ըլլալով թող չի տար որ կրակոտ կայծ մը դուրս թափէ ,

կամ թէ վաղէ և մարմնոյդ ուրիշ սնդամ-ները գրգռէ ոտք հանէ, և անով քեզ այ-լայլէ տակնուվրայ ընէ:

Մարդուս կըքերուն սաստկութիւնը պըղ-տոր վաղող ջրերու և ալիքներու նման է մենծ փոթորկի մը ժամանակի: Խելքդ բա-նականութիւնդ պիտոր ըլլայ քեզի անա-տենը վարպետ նաւապետը, որ ապահով նաւահանգիստը քեզ առնէ տանիի. բայց պէտք է որ զգուշանաս. չըլլայ թէ մէկ ան-խոհեմ խօսքով մը կամ գործքով մը փո-թորիկը շատցընես:

Կըսէր ատենօք Պիւթագորաս մեծ փիլի-սովիան. Զ.Գ.Ա. իւշիր, ւըւայ նէ իւահէ ու-ը-ըն մէտի ընես կապէս. կուզէր ըսել, բար-կութիւն ելած մարդը՝ պէտքը չէ որ գըր-դուս, հապա լաւ է որ տեղիք տաս զիջանիս:

Բարկացած մարդու հետ գործք մի տես-ներ. վասն զի մարդս երկաթ չէ, որուն վրայ կընաս բանիլ խաղալ՝ երբոր որ տաք է:

Բարկութեան կատաղութիւնը նման մէկ հեղեղի մը կը վաղէ կերթայ, զգոյշ կեցիր տեղիք տուր. թող որ իրեն սովորական վա-ղելը վաղէ՝ երբոր ոտք ելեր է. կը նայիս որ անիկայ այնպէս չի մնար, ետ կը գառնայ իր տեղը. և դուն վերջն այնչափ խաղաղ հան-դարտ կը տեսնես զինքը, որչափ որ առաջ սաստիկ խուզված կը վաղէր կերթար:

Անկարգ անզուսապ կըքերէ ես աւելի կը վախնամ, քան թէ թշնամւոյս նետերէն. և աւելի կը զարհուրիմ անոնց գերի ըլլալ, քան թէ զիս յաղթող մը առնէր երկաթի շղթաներով կապէր:

Բան մը չեկայ՝ որով այնչափ ստոյդ կա-
րենանք դիտնալ մէկին քաջասրտութիւնը,
որչափ երբոր կը տեսնենք որ բարկութեան
կըքին դէմ կը դնէ կը զսպէ, ինչ որ դի-
պուած իրեն պատահի նէ :

Օդոց խառնակութիւնը, ամսպերն ու մըր-
րիկները մեր մթնոլորտին մէջն են, ցած տե-
ղերն են. իսկ անկէց վեր բարձր տեղերը՝
բոլորովին խաղաղ և պարզ և պայծառ է:
Ասիկայ է օրինակ մը քաջասիրտ առաքինի
մարգու մը, որ իրեն կիրքն իրեն բարկու-
թիւնն իր տակն առեր, ինքն ինքիրէն խա-
ղաղ անխռով կը նստի:

Պիտի նայիս որ բարկութեանդ առաջին
շարժմունքը մէկէն ջանաս զսպել. թէ որ
աս առաջինին չիկրնաս դէմ դնել, երկրոր-
դին ալ աւելի չես կրնար, և այսպէս քանի
կերթայ նէ՝ անոնք կըսկսին ուժ առնել:
Դժուարութիւնն որ առջի բերանը կրնայիր
յաղթել տակ առնել, վերջը քեզի անիկայ
անյաղթելի և անկարելի բան մը կըլլայ:

Մեր կըքերը մեր հոգւոյն մնունդ տուող
հիւթերն են. երբոր ասոնք կըսկսին զինքն
ուռեցընել, մէկէն մեր հոգին կը հիւնտ-
նայ, և թէ որ հիւանդութիւնն ինչուան բե-
րանը գայ և դրդէ դրդոէ զբարկութիւնը,
անատենը մեր բանականութեան ուժը կաւ-
րէ կը ձգէ, և 'ի կատաղութիւն կը դարձը-
նէ: Երբոր մեր ամմէն կըքերնիս կիմացուին
նէ, մեր կամքին մեր սրտին յօժարութիւն-
ներն ալ կը յայտնուին. և անատենն ուրիշ-
ները կրնան անոնց վրայ տիրել:

Ասոր համար քեզի խորհուրդ կուտամ, ջանա որ առջի բերանը յաղթես տակ առնես քու կըքերդ . կամ թէ գոնէ ծածկես անանիկ վարպետութեամբ մը, որ մէկ զիտող քննող մարդ մըն ալ չիկարենայ ճանչնալ իմանալ քու միտքդ քու խորհուրդդ : Այսպէս դրառւանց ծածկելն աս բանիս մէջ մէծ նշան է խոհեմութեան . վասն զի ասանիկ ընելով վարպետութեամբ մը կը ծածկուին քու առմէն անկատարութիւններդ ալ, որ մարդ մը չի կրնար տեսնել ու ըոշել զանոնք,

Պէտք է որ միշտ դուն քու կըքերէդ վերելես, և միշտ զանոնք իշխանութեանդ տակը բռնես ունենաս, ըստ տեղւոյն ըստ ժամանակին դործածես : Ինչպէս հին առակը կը պատմէ Ողիւսէս խելացի թագաւորին համար, թէ ինքն հովերը որպէս թէ մէկ շեշէի մը մէջ բռնած պահած ունէր, որ պէտք եղած ատենը գործածէ : Ինչպէս որ ալ խենթերը մենք կը բռնենք կապանքներու մէջ կը պահենք, որ ըրլայ թէ վտանգաւոր դիպուած մը հանդիսպի :

Բարկութիւննիս կը շարժի նէ մէկին վրայ՝ խելքով պիտոր նայինք թէ մարդիկ կան որ մեզմէ վեր են ամմէն կողմանէ, մարդիկ ալ կան՝ որ վար են : Մեզմէ վարիններուն հետն իյնալ սրդողիլ՝ անխոհեմութիւն է և ցածութիւն . իսկ մեզնէ վերիններուն հետ՝ յանդգնութիւն է և խենթութիւն :

Դիոդինէս Փիլիսոփան օր մը քարոզ մը

տալու ատենը բարկութեան վրայ, անդիէն մէկ աներես երիտասարդ մը ասոր երեսը թքաւ . ուզեց փորձել նայիլ թէ արդեօք իրեն փիլխոփայական խրատներն իրեն կը նայ մուցընել տալ: Դիտգինէս դարձաւ իրեն աս բանս ըստւ . Քու առ անէրէսունիշանդ գեւ պարհիսասած կեցէր էմ՝ Ան աշուշ բայց պարտիսասած պարհիսասած էն աշուշ բայց պարհիսասած է ինծի՝ Ան էն :

Զգոյշ կեցիր շրջահայեաց եղիր ամմէն բանիդ ինչ որ կը զուրցես, ամմէն բանիդ ինչ որ կը գործես . այնակէս՝ որպէս թէ քու թշնամիներդ քովդ կեցած ըլլային, որ մօտանց քեզ դիտեն քննեն : Աս զգուշաւորութիւնս կը վառէ քու սրտիդ մէջը մէկ գեղեցիկ յօժարութիւն մը, որ ամմէն ջանքովդ ջանաս՝ քու անկարդ կըքերդ զավես չափի մէջ դնես . և կը լեցընէ քու հոգիդ տեսակ տեսակ օգտակար հաստատուն խորհուրդներով, և համեստ մարդու մը պէս կեանք վարել կուտայ քեզի:

Մեր կըքերը մեր բանականութենէն շատ աւելի հին են : Ասոնք մեր հետը կը ծնանին . բայց բանականութիւնը շատ ժամանակ անցնելէն ետև զինքը կը ցցընէ :

Չիկայ դեղ մը բարկութեան դէմ այն չափ աւելի զօրաւոր, աւելի բան տեսնող, քան զժամանակը և քան զհամբերութիւնը:

Պղատոն վիլխոփային ծառաներուն մէկն օր մը մէծ յանցանք մը ըրաւնէ, ինքը բարկութեան մէջ ըլլալով՝ հրամեց իր եղբօրը

աղուն՝ որ էր Սպեւսիալպոս վիլխատփան՝ որ պատժէ զան ծառան։ Բայց Սոլեւսիալպոս տեսնելով որ ինքն ալ բարկութեան մէջ է, չխատժեց զծառան։ Եւ այնպէս նոյն պատճառն որուն համար Պլատոն ուրիշին յանձնեց պատժելը, նոյնը դրգեց Սպեւսիալպոսն որ ամեննեին չխատժէ։

Երբոր կը տեսնեմ որ իմ բարեկամս սաստիկ բարկացեր է մէկի մը դէմ, ես ալ զիս այնպէս բարկացած կը ձևացընեմ։ Ես ալ մէկ կըլլամ անօր հետ։ չէ թէ միայն իրեն նոյն կարծիքը կունենամ իրեն եղած զրկանքին վրայ, հապա կը ցցընեմ ալ զիս՝ թէ ես ալ կուզեմ իեցեր եմ որ վրէժխընդրութիւնն ըլլայ։ և ասանկով ատեն կը վաստըկիմ։ նոյն ատենն որ իրեն խորհուրդ կուտամ որ աւելի խստութեամք պատժէ իրեն զրկանք ընողը, ես աս կը վաստըկիմ որ ինքը նոյն վայրկեանը ըներ ան բանը։

Առաջին բանն որ պէտք է ընենք մեր կրքերը չափաւորելու համար, է մտածելը ճանչնալը՝ թէ աս կրքերը կրնան մէկէն բռուրովին մեր վրայ տիրել։ Աս ճանչնաչմամբ կրսկանք անատենը կատարեալ իշխանութեամբ մը մենք մեր վրայ մտածալ քննել, և իմանալ ճանչնալ՝ թէ ինչուան ուր պէտք է հասցընել աս կրակը։ և վերջն այսպիսի մտածութիւններով կրնանք մանել բարկութեան մէջ և ելլել որ ատեն որ ուզենք։

Թէ որ քու կրքերդ աղեկ մը քննելու ճանչնալու ըլլաս նէ, ուրիշ գեղի կարօտ չէս զանոնք կարգի կանոնի դնելու, մէկ-

Հաստիկ դեղը՝ մտածելը խորհրդածելն է : Բռնէ զսպէ քու առաջին յարձըկուվիդ՝ առաջին կրակդ . և ան մէգը մառախուղը (փուսը առւմանը) որ քու հոգիդ խաւարցուցեր էր՝ կը տեսնես որ մէկէնիմէկ կը փարատի :

Երբոր մէկը կրնայ առջևն առնելով զըսպէլ բռնել իր կրից շարժմունքը, նշան է թէ աղէկ խելացի մտածութիւններ ունի : Վասն զի աս շարժմունքն ուրիշ բան չէ, բայց եթէ հիւանդութիւն մը հոգւոյն . որուն մէջ խելացի մարդը պէտք է որ խելքով վարուի, ինչպէս որ մարմնոյն հիւանդութեան մէջը կը վարուի :

Կուզես որ բարկութիւնը քու վրատ չի տիրէ, աս է դեղը՝ որ դուն սկսիս վինտըռելքննել անոր պատճառը :

Ասենօք մարդ մը բերաւ մէկ իշխանի մը վարպետ գեղեցիկ շինուած բարակ չինիէ ամաններ . իշխանը գնեց զանոնք, վերջը մտածելով հրաման տուաւ որ ջարդուբուրդ ընեն . « Կը վախնամ, ըստաւ, չըլլայ թէ յանկարծ բարկութիւնս բրդելով սաստիկ պատիժ մը տամ անսնց՝ որոնք որ դիպուածով զանոնք կոտրեն նէ » :

Ով որ կուզէ մէկ օգտակար իշխանութիւնը բանեցընել իրեն անձին վրայ՝ առանց ուրիշի ծանրանալու, նայի ջանայ որ իր կրքերը զսպէ բանէ :

Օր մը Պղաասն վիլիառվան պատրաստուած ըլլալով որ իր ծառան ծեծէ, երբորձեռքը վեր վերցուցեր էր որ զարնէր ծառային, յանկարծ կեցաւ և սկսաւ ինքը վին-

քը մեղադրել յանդիմանել։ Անդիեն բարեկամին մէկը տեսաւ աս բանս, և հարցուց թէ ի՞նչ կընես։ Պատասխանեց Պղատոն։ Աս իւ ճառծէմ, թէ ուսպիշել կուզէմ մէկ մարդ ճը սասպիի բարիստեանս մէջ։ Աս ըսաւ ու թողուց ծառային որ ինքը զինքը պատժէ, ետևէն աս բանս ալ ըսելով։ Մարդ ճը ու իւ անձին պէտ չեն, անիկայ իրառունք լունի նաև իւ ծառային իւ գերբին վըայ։

Բայց աս կիրքս տեղ կայ որ բանեցընես նէ, շատ իրաւացի և օգտակար բան մը կընես։ այսինքն՝ երբոր դուն միշտ տաքնաս բարկանաս բարկութեանը վըայ։ Վասն զի աս կրակոտ կիրքը այնչափ յանդուգն այնչափ անամօթ է որ եթէ մէկ մը տիրէ մեր հոգւոյն վըայ՝ իրեն կատաղութեամբը մեզ գրգռելով, բոլորովին անբան գաղաններու մեզ նման կընէ։

Բարկութիւնը մինակ աւելի մենք չարիք կը գործէ քան զանիրաւութիւնը՝ որուն համար որ կը տաքնանք կը գանդըտինք։ Ուրիշ կը երն ետևէ ետև աստիճանաբար կաճին, բայց աս կիրքս կը վասի կը բորբոքի մէկէնիմէկ։ Նման է սոսկալի զարնող ջարդող վառողի մը, որ կը գէմ ելլողները մէկէնիմէկ կը զարնէ կերէ կը լափիէ։

Բարկութիւնն երբեմն խելացի մարդուն վրան ալ կընայ տեսնուիլ։ բայց անխելք անմիտ մարդկանց ծոցը միշտ ամմէն ժամ ամմէն վայրկեան պատրաստական կեցած է։ Բարի մարդը չի տաքնաբ չի սրդողիր՝ բայց եթէ մեղքի դէմ։ և ով որ ասանի կը-

նէ նէ , այնպիսին իրեն բարկութեան ժամանակը չի մեղանէւր : Աս է սաղմոսին զուրցածը , Բարիանայդ , և մի մեղանլէդ :

Թէ որ այնպիսի բնական խառնուածք մը ունիս որ մէկէն կը ապքնաս կը սրդողիս , նայէ որ այնպիսի մարդիկներու հետ կենցաղավարութիւն ընես՝ որոնք որ հեղ են համբերող են : Ասիկայ է մէկհատիկ գեղը , մէկհատիկ ճամբան , որով կը սորվիս կը վարժիս քեզ չափու մէջ պահել առանց մէնծ աշխատանքի : Այսպիսի կենցաղավարութիւնը քեղի շաա օգուտ կրնայ բերել . վասն զի աս ճամբով առանց քու զգալուդ կը տեսնես որ քու սրտիդ մէջը տեղ կընէ անուշ բարք մը , քաղաքավարական շարժմունք մը , և բարի անուն ունենալու բաղձանք մը :

Զգոյշ կեցիր , այնչափ քեզ չիցածցընես որ ինչուան ծառայ գերի ըլլաս քու կրքերուդ : Վասն զի երբոր անոնք առջեկի դռնէն մէկ մըներս մտնեն նէ , կը տեսնես որ խելքը խոհեմութիւնն ետեկի գոնէն բոլորովին դուրս կելեն կը փախչին :

Որչափ աւելի մէնծ է ուրիշներու վրայ ունեցած իշխանութիւննիս , այնչափ ալ աւելի մէնծ իշխանութիւն պէտք է որ բանեցընենք մէր անձանցը վրայ :

Կըսէ փիլիսոփային մէկը , թէ շաա զարմացեր եմ , և ըստ բաւականին ալ չեմ կը նար զարմանալ Քաերքսէս Պարսից թագաւորին ըրածին վրայ . որ հեղ մը երբոր սաստիկ բարկութիւնը շարժեցաւ , ուրիշ բան

չըրաւ՝ բայց եթէ սպառնալիք կուտար օդոց, և ծովուն կը զարներ կը ծեծէր։ Ասով սաստիկ բարկութեան կրակը թափեց, հանգարտեցաւ։

Պղտի ոչինչ բաներու վրայ ալ մէկէն տաքնալ սրդողիլը՝ մեզ ծաղրելի կընէ տեսնողներուն դիմացը։ Առակը կըսէ թէ թիւնեւ ճը (Քեժնենեի) հոգէիր բառնեւ. լիւրաց բընաւնեւ, ոչինչ է որ պահնաս որդողիս։

Աւելի մէնծ խոհեմութիւն է բանի տեղ շխսեպել քեզի դէմ եղած թեթև բանը, քան թէ անոր վրայ կենաս տաքնաս։ Առջինովը վեհանձնութեամբ մը քեզի դալցողէն վեր կըլլաս. վերջինովն անոր հետ գունալ հաւասար կըլլաս։

ԴԱՍ ԺԱ.

Անիրաւութեան և վրեժինութեան վրայ։

Անիրաւութիւն ըսելով հոս կիմանանկը մանաւանդ մեր սպատւոյն դէմ եղած բանը։

Երբոր ինծի մէկ անիրաւութիւն մը կըլլայ նէ, կը նայիմ որ ամենեին չիխուովիմ տակնուվրայ չըլլամ. կըսկսիմ ես անատենը մտածել, թէ ուսկից կուգայ ինծի ան անիրաւութիւնը։ Թէ որ ազգականէս է, միտքս անանկ կը դընեմ թէ ատղիտութեամբ չիգիանալով ըրաւ։ Թէ որ մէկ բարեկամէս է, միտքս կը դնեմ թէ ակամայ իրեն կամացը դէմ ըրաւ։ Իսկ թէ

որ իմ թշնամիկս է, ալ չեմ զարմանար թէ
ինչո՞ւ ըրաւ, չընէր նէ՝ կը զարմանայի. վասն
զի թշնամի ըսելն աս ըսել է: Եւ այսպէս
իւշացի մտածութենով բարի կողմը կառ-
նեմ ինչ որ ինձի դէմ հանդիպի, և անխոռով
կը մնամ:

Ատենօք երբոր Արքեղայոս թագաւորին
վրայ որ մը ջուր թափեցին, անդիէն իրեն
բարեկամացը մէկը տաքնալով աս բանիտ
վրայ և եղած բանը մէծցընելով, վրէմիսըն-
դրութիւն կուզէր: Դարձաւ անոր աս իւ-
մտատուն թագաւորն ասանկ զուրցեց.
« Դուն կը սխալիս. աս ջուրն իմ վրաս ոչ
թէ զիս կարծելով թափեցին, հապա ու-
րիշ մարդու վրայ թափեցին՝ կարծելով թէ
ես ան մարդն եմ »:

Չատ անգամ փորձեցի նայեցայ որ շատ
անպատշաճ և վեստակար հետևանիքներէ
չիկրցայ խալսաիլ՝ բայց եթէ համբերութը-
տանելով ինձի դէմ եղած անիրաւութիւ-
նը, նախատինքը, և այլն:

Մենիք մեր թշնամիներէն շատ վեր ըլլաւ-
նիս կիմացընենիք, երբոր իրենց ցոյց կու-
տանիք՝ թէ մեր սրտին հանդսառութիւնն իւ-
րենիք կարող չեն մեզմէ առնել վերցընել:

Կրնամ ես ուրիշներէն ինձի եղած անի-
րաւութեանը համբերել այնալիսի համբե-
րութեամբ, ինչպէս որ մէկ բժիշկ մը կը
համբերէ խելքը թոռուցած կատաղի հիւան-
դի մը. կրնամ ալ համբերութեամբ տանիլ
ինձի տուած ամմէն նախատինիքները: Իմ
վախճանս երկինիքը համնիլն է. և միշտ կօրհ-

նեմ ես ան ձեռքն որ իմ ճամբաս ինծի կը կարճեցընէ :

Թէսէտ և ինծի անիրաւութիւնն ընեն , թէ որ ես իմ պարտըկանութիւնն ընեմ նէ՝ չեմ խոռվիր . բայց պէտք է որ ես չարին բարի հատուցանեմ , և ան անիրաւութիւնը պատճառ առնեմ ինծի՝ իմ առաքինութիւնս 'ի գործ դնելու : Իմ կենացս անմեղութիւնը հանդերձ հանդիստ բարի խրզմանիքով մը չէ թէ միայն անխոռով կը պահէ զիս , հապա միշտ ալ ուրիշն եմ և հաստատուն իմ վիճակիս մէջ :

Մարդ մը որ բազմամարդ քաղքի մը փողոցները սկիտի քալէ , պէտք է որ աչքն առնէ՝ թէ քալենինի երբեմն մէկ կողմէն մէկալ կողմը պիտոր դարնուի , երբեմն հրուի , երբեմն կանկ առնէ , երբեմն վրան գլուխն աղաստի , կամ շաղախիէ , կամ հոտած ջրէ , առանց տեսնելու ան ձեռքը կամ առանց որոշելու ան մարդն որ վրան գլուխն աղաստէց : Այսպիսի են մեր աս կենաց դիպուածները , երբոր մենք ալ պէտք է որ համբերութեամբ տանինք : Ամօր դուն ուրիշն վաղին ալ ուրիշը քեզի :

Քանի որ աշխըրքիս վրայ չար մարդիկ կան նէ , միշտ անիրաւութիւնն ալ անպակաս է : Եւ այսպէս ան մարդն որ միշտ ան համբերութեամբ կը չարչըկէ զինքը՝ տեսնելով որ ուզածին պէս բաները չեն յաջողիր , այնպիսին յաւիտեան մէկ վայրկեան մըն ալ խաղաղութիւն չունի իր բոլոր կենացը մէջ :

Չափազանց բան է ամմէն քեզի դէմ եղած բանը կամ քեզի դպչող մարդը՝ մենծ բան սեպելու խռովիլ. և առաքինի մարդու բան չէ վրէժինդրութիւնը: Իմ խրատս խորհուրդս աս է. որպէս թէ չխեմնել չիւլել եղած անիրաւութիւնը. և թէ որ կարելի է նէ, մտքէ հանել մոռնալ. աս է լաւագոյն ճանապարհը: Վասն զի յիշելը տաքնալն ուրիշ բան չըներ՝ բայց եթէ աճեցը նել սաստկացընել չարը. որ բանի տեղ չփնէիրնէ՝ մէկէն կը մոռցուեր անհետ կըլլաբ:

Ատենօք օր մը Լուիջի Ֆուանսզի թագաւորը կը դրդէին ոմանք որ պատմէ ան մարդիկն որ իրեն դէմ էին՝ երբոր ինքը դեռ Օոլէանսին իշխաննն էր: Պատասխան տըւաւ թագաւորը, թէ « Աս բանը Ֆրանսը զի թագաւորի չի վայլէր. և թէ՝ իրեն փառք մը չէ վրէժինդրութիւն ընել ան բաներուն՝ որն որ Օոլէանս իշխանին ըրեր են » :

Ով որ բնաւորապէս վրէժինդրութիւն ընելու յօժարութիւն ունի, այնպիսին հասարակօրէն միշտ իրեն վէրքերը բաց կը պահէ. որ թէ որ գոց պահէր նէ՝ անոնք ինքիւրէն այնպէս կըուրնանային :

Թէ որ ես մենծն եմ և իշխանութիւն ունիմ ան մարդուն վրայ՝ որն որ ինծի դպաւ, վրէժինդրութիւն ինծի շահ մը չիկայ: Վասն զի այնչափ ցածնուաստ գործողութիւն մըն է աս ընելս, որպէս թէ ես իմ թշնամիս որ ամենելին զէնք մըն ալ չունենայ զինքը պաշտպանելու՝ պարտաւորէի որ իմ տակա իյնայ խոնարհի :

Խակ թէ որ անոր դէմ գնելու այնչափ ուժ չունիմնէ, անատենը և ոչ կը տաք-նամ կը սրդողիմ։ Վասն զի առանց ուժի բարկութիւնն ուրիշ բան չէ, բայց թէ մէկ հով մը՝ որ մենծ շառացիւն (շամաթայ) կը հանէ, բայց ինաս մը հասցընել կարող չէ։

Եղած անիրաւութիւններուն թողութիւնը՝ մենծ ազնուական վրէժինդրութիւնն մըն է։ Եւ կարծեմ թէ ես ներելով թողութիւն որ տամ, բաւական վրէժս կառնեմ իմ թշնամիէս։ Կիկերոն մենծ ճարտասանն աւելի մենծ գովասանկներ տուաւ Յուլիոս կայսեր՝ երբոր ան ներեց թողութիւն տը-ւաւ իրեն դէմ եղած Մետելլոս մենծ իշխանին, քան թէ երբոր շատ յաղթութիւններ ըրաւ իրեն թշնամեացը դէմ։

Թողութիւն տալուն փառքն ալ աւելի է, քան թէ ան ամմէն ախորժը զուարձութիւնն որ մէկն ունենայ վրէժինդրութիւնն ընելով, թէպէտ և փառաւոր կերպով մը։ Վասն զի կը հանդիպի երբեմն որ ըրած վրէժինդրութիւնը՝ վերջը մարդուս ցաւ մը ափառալ մը բերէ։ Ան ախորժն որ չար ը-նելէն կունենայ մարդս, ընելէն ետև պատ-ճառ կըլլայ իրեն ցաւուն իրեն տհաճութեանը։

Խելացի մարդու բան է՝ առաջուց անանկ զգուշաւոր կենայ որ, որչափ կարելի է՝ ի-րեն անիրաւութիւնն չըլլայ։ ըլլալէն ետև մեծահոգի մարդու բան է վրէժինդրութիւնն չընել։

Ո՞վ թէ որչափ դովելի է ան մարդն որ

կրնալով վրէժիսնդրութիւն ընել չըներ . և
ընդ հակառակն որչափ պարսաւանդի ար-
ժանի է ան մարդն որ զենքը բոլորովին բար-
կութեանը ձեռքը կուտայ . ասով կը ցցընէ
թէ՝ ուրեմն շատ ցած հոգի ունի : Երբոր
կիրքդ զապես տակ առնես , և քաջութեամբ
մը եղած անիրաւութեանը համբերես , դիտ-
նաս որ փառաւոր յաղթութեան կէսը վաս-
տըկեր ես :

Աս աղէկ գիտնաս որ մարդս իրեն անի-
րաւութիւն կընէ , երբոր ուրիշն կընէ .
վասն զի շատ անգամ եւելօք հատուցումն
կըլայ իրեն :

Օր մը առիւծը շատ ծանտր հիւընդցաւ .
աստիէն անդիէն ամմէն կենդանիներն ասոր
հիւանդտես եկան . միայն աղուէսը հոն չե-
րեցաւ : Զարմացաւ կեցաւ առիւծն ասոր
կոպտութեանը վրայ . անտառենը գայլը դար-
ձաւ ըստ առիւծին , թէ ես շատ անգամ
աղուէսը խրատեր յանդիմաներ եմ իրեն
տա պակսութեանը համար , բայց մէկ շահ-
մալ չեմ տեսեր : Եւ անանկ տաք կերպով
մը խօսեցաւ աղուէսին վրայ որ առիւծին
կրակը բարկութիւնը շարժեց . մէկէն հրա-
ման խրկեց աղուէսին որ շուտով դայ ե-
րենայ իրեն : Երբոր եկաւ , սկսաւ իրեն
հարցընել . ինչո՞ւ համար զինքն անանկ թո-
ղուց չեկաւ չերեցաւ , դիտնալով որ ինքը
հիւանդ պառկեր է : Պատասխան տուաւ ա-
ղուէսը , թէ սաստիկ մենծ ցաւ ունեցայ եր-
բոր քու հիւանդութիւնդ լսեցի . ուստի մէ-
կէն վաղեցի դացի ամմէն երկելի բժիշկնե-

ըուն խորհուրդ հարցուցի ըռընսնալուդ
համար . անոնք ամմենքը մէկբերան ըախն՝
թէ ճար չիկայ ըռընսնալուն , ինչուան որ
նոր մեռուցած գայլուն տաք տաք կաշիին
մէջը զինքը չիպըլեն : Առիւծը շատ շնոր-
հակալ եղաւ իրեն այնչափ սիրոյն և հոգա-
ծութեանը վրայ : Անցաւքիչ մը ժամանակ ,
երբոր դարձեալ դայլը հիւանդտես եկաւ
առիւծին , հրամեց առիւծն որ մէկէն բռնեն
մեռցընեն , որ իրեն տաք տաք կաշիին պըլ-
լուի՝ աղուէսին ըսածին պէս : Առիւծն աղէկ
մը ըռընտցտւ . և աղուէսն աս ծառայու-
թիւնն ընելով առիւծին՝ շատ սուղ նստե-
ցուց գայլուն իրեն վրայ այնպէս խօսիլը :

Զգոյշ կեցիր , անիրաւութիւն ընես մար-
դու մը՝ թէպէտ և շատ մենծ ալ չըլլայ քեզ-
մէ , թէպէտ և շատ ալ քեզմէ վար ըլլայ :
Աշխարք է . կրնայ հանդիսպիլ որ երբեմն
կարենայ քեզի բարիք մը ընել , չար մը ընել

Խելացի առակը մեզի խելք կը սորվեցը-
նէ , թէ օր մը առիւծը քնանապնինի , ան-
դիէն մուկ մը հանդիսատ չիթողլով զինքն որ
քուն ըլլայ՝ ընկաւյանկարծ առիւծին ճան-
կին մէջ : Սկսաւ մուկն ազաշել առիւծին որ
իրեն ողորմի . «Քուդիմացդ , կըսէր , մէկ ոչ-
ինչ ողորմելի կենդանի մըն եմես , թողտուր
զիս . կրնայ ըլլալ , օր կըրնայ գալ , որ ես ալ
քեզի քու բանիդ պէտք մը ըլլամ , քեզի
ծառայութիւն մը ընեմ» : Անցաւ քիչ ժա-
մանակ , որ աս առիւծը բռնուելով որսորդ-
ներէն՝ ընկաւ ցանցի մը մէջ (թօռի մէջ) :
Երբոր մուկն աս բանս լսեց , մէկէն շուտով

մը վազեց գնաց առիւծին .քով. և իր երախտիքը հատուցանելով սկսաւ ցանցին հաստ դիսաւոր չուաններուն կապերը կրծել . և ասանկով խալքսեց զառիւծը , որ ինքիրեն մնալով իր ամմէն ուժովն աս բանս չէր կըրնար ընել :

Աղեկ ուշագրութեամբ մը պէտք է լաենք քննենք ան տապանագիրն որ կըսեն թէ սըրբոյն Բեռնարդոսի գերեզմանին .քարին վրայ փորուած գրուած է այսակէս . « Իրեք բան ձեզի կը թողում՝ եղբարք իմ , որ նայիք քննեք , և ես ձեռքէս եկածին չափ զասոնք պահեցի : Առաջին՝ որ մէկուն սրտին չիդըպայ . և թէ որ երեւնն հանդիպեցաւ նէ , շուտով որչափ որ կրցայ՝ սիրտն առի : Երկրորդ միշտ ուրիշին խելքովն աւելի վարուեցայ , քան թէ իմովս : Երրորդ ինծի վնաս մը անիրաւութիւն մը եղաւ նէ , ոչ երեք վրէժիսնդրութիւն ուզեցի ընել իմ վնասողիս : Ահաւասիկ ձեզի աս իրեքս կը թողում , այսինքն՝ « է՛ , խռար հոսնէիւն և համբեր թաթառ » :

Պիտի նայիս որ նախ մէկէնիմէկ ամմէն բանի մէջ միտքդ չիդնես չիկարծես թէ .քեզի վնաս մը , զրկանք մը , արհամարհութիւն մը եղաւ : Երկրորդ՝ շուտով մըն ալ բարկութեանդ ձեռքը քեզ պիտի չիտաս : Թէ որ առջինը չիպահէս , կը ցցընես զքեզ թէ խելացի մամտալ մը չունիս : Իսկ երկրորդովը կը ցցընես թէ գէշ բնաւորութիւն մը ունիս :

Թէ որ մէկը .քեզի դպաւ նէ , լաւագոյն

Եղանակը վրէժ խնդրելու աս է, որ չիտեմ
նելու չիլսելու զարնես, հոգդ չըլլայ: Ա
սանիկ ընելով բանն աղէկ կըսկսիս: Խսկ թէ
որ մտքէդ ալ հանես մոռնաս զանի՝ բանը
շատ աղէկ կը լմնցընես:

Ով որ չի կրնար համբերութեամբ յաղ-
թել եղած անիրաւութեանը, անիկայ տէր
չէ իր անձին, և միշտ իրմէն յաղթուած է:
Անիրաւութեան դէմ լաւագոյն գեղն անի-
կայ մոռնալն է: Ըատ անդամ կըլլայ որ
մենք աս դեղը կը մոռնանք, և կըսկսինք կա-
մաւորապէս մտքերնիս բերել յիշել ան բա-
ներն որ սլէտք էինք մոռնալ: Ատենօք խեն-
թին մէկը զարկաւ կատոն մենծ փիլիսո-
փային: Երբոր սկսաւ խենթը ցաւիլ ապա-
շաւել ըրտածին վրայ, կատոն եղած բանն
արդէն մոռցեր էր: Վասն զի՝ ինչպէս որ կը-
սէ Սենեկա, Լուսու հայտն էր ներել, + ան լէ
յուշ բերել: Պէտք է քաջութեամբ համբե-
րութեամբ տանիս քեզի դէմ եղած բանը:

Սիրա ծակող խօսքերը՝ վէրքը թունով կը
լեցընեն: պարկեշտ և քաղաքավարական
խօսք մը ան վէրքը կըուղնացընէ: Թողու-
թիւն տալը՝ կը չորցընէ: Խսկ մտքէն հանել
մոռնալը՝ վէրքին նշանն ալ տեղն ալ բոլո-
րովին կը վերցընէ: որ առաջ կերևնար:

Ատենօք Անտիգոնոս թագաւորը գիշե-
րուան ժամանակ մը լսելով որ ոմանիք իրեն
զինուորներէն գէշ կը զուրցէին իրեն վրայ,
(վասն զի անոնցմէ մէկ քանին պիտոր կա-
խուեին), թագաւորն առանց անկաճ դնե-
լու անոնց զուրցածներուն, ձանիը բարձրա-

ցուց ըստ անոնց. « Ով զինուորներ, ելեք հեռացէք ասկից, որ չըլայ թէ թագաւորը լսէ ձեր զուրցածները » :

Իմ՝ թշնամիներս ամըցցընելու համար ամմէն արուեստս ամմէն խելքս կը թափեմ կը ջանամ որ ձեռքէս եկածէն խիստ մենծ բարիքն իրենց ընեմ:

Թէ որ բնուվթիւն մը ունիս որ ամմէն պըղտի բաներէն առնուիս, միշտ խոռվեալ անհանդիստ վիճակ մը պէտք է ունենաս կենացդ մէջ: Կենցաղավարութեան մէջ նայէ դիտէ ան անվայել անպատշաճ կրքերն ու շարժմունքներն որ կը տեսնես անհամբեր մարդիկներու վրայ, որ տեսնողներու մեծ ահաճութիւն մը կը բերէ. և գուն զգուշացիր սորվեցուը քեզ որ համբերող ըլլաս:

Երբոր քեզի մէկ ձախորդութիւն մը կը հանդիպի, և գուն համբերութեամբ չիտանիս նէ, ուրիշ բան չես ըներ՝ բայց եթէ աւելցընել սաստկացընելատ ձախորդութիւգ: Ով որ իր կրքերուն ձեռքը զինքը կուտայ նէ, անոնց գերի կըլլայ: Հոգւոյն հանդրստութիւնը կըքերէ ազատ՝ ես աւելի մենծ կը սեպեմ քան զամմէն թագաւորութիւն աշխարքիս:

Ինծի եղած անիրաւութեանը համար կը նայիմ կը ջանամ որ ես չիտաքնամ չիպանդըտիմ: Վասն զի միշտ փորձեցի ուրիշներուն գիմացը՝ նայեցայ որ գանգըտելովս ներսի դիս բարկութիւն աւելի կը պատճառի, քան թէ ուրիշներէն ցաւակցութիւն մը՝ որով կրնայի միսիթարութիւն մը գըտ-

նել։ Աս իմ գանդըտանքս լսողներուն ճամ-
բայ մը կը բանայ, որ թերեւս իրենք ալ ը-
նեն ինծի նոյն վշտացուցիչ բաները։ և գիտ-
նալով իրենք առջի ընողներուն բաները,
զանոնք ձեռք առնեն՝ իրենց ըրածն արդա-
րացընելու։ Անցած գացած անիրաւութեցը
համար գանդըտիլը՝ պատճառ կը լսայ մար-
դուս ետեւ ետեւ նոր նոր անիրաւութիւնն-
եր կը ելու։

Խոհեմութեան շատ գեղեցիկ նշան է՝
ուրիշներուն անիրաւութեանցն ու պակա-
սութեանցը համբերել։ Թէ որ ուրիշներուն
պակսութեանցը չուզենանք և չիկարենանք
համբերել, վախնանք՝ չըլլայ թէ մենք ալ
ունենանք ան պակասութիւնները։ Վասն
զի խելացի մտածութիւննիս անառենը կոր-
սընցընելով՝ կը սկսինք մենք մեզի վնասել։
որովհետեւ բարկութեան կիրքը մէկ կիրք մըն-
է որ գահավիժաբար զմեզ կառնէ կը ձգէ
չարեաց մէջ՝ ուսկից որ պէտք էր փախչել։

Որոնք որ ինծի մէկ կերպով մը կը դըպ-
չին նէ, ինծի ողորմուք մը կը բերեն իրենց
վրայ։ Վասն զի իրենք առաջ իրենց անձան-
ցը կը դպչին։ և աւելի մենծ վնաս իրենց կը
հասցընեն, որովհետեւ խելք բանեցընելին
կը կորսնցընեն։

Աւելի սաստիկ պատիմն որ կը քաշէ մէկն
ըրած անիրաւութեանը համար՝ իրեն խըզճ-
մտանքին զարնելն է ընելէն ետեւ։ Եւ սաս-
տիկ կը տանիջուի ան մարդն որ պարտաւո-
րեալ է ցաւիլ ապաշաւել ըրածին համար։
Աւելի շահաւոր է հաշտուիլ մեզի անի-

բաւութիւն ընողներուն հետ, քան թէ վրէժինդրութիւն ընել: Վասն զի անիրաւութեան մը համար վրէժ առնելը՝ շատ անգամ ուրիշ անիրաւութիւններ քաշել կուտայ մեզի:

Երբոր մէկուն ձեռքն առիթ մը կանցնի դիւրաւ վրէժինդրութիւն մը ընելու, այնպիսին թող առաջ մէկէն իր անկարգ կըքին դէմ ելլէ, և կրցածին չափ ջանայ ամմէն ուժովը բռնել զսպել:

Երբոր անիրաւութիւն մը կըլլայ ինծի, չեմ խռովիր՝ հանգիստ կը մնամ: Վասն զի աս ընողն ինծի՝ կամ իրեն հաճոյիցը համար կընէ, կամ թէ իրեն մէկ շահուն համար. և ես անատենն իրաւունք չունիմ անոր դէմ սրդողիլ, թէ ինչո՞ւ ինքն ասանկ ընելով աւելի իր վրայ սէր կը ցցընէ, քան թէ իմ վրաս: Իսկ թէ որ մէկն ինծի չար սրտով չարութեամբ կը դաշի նէ, անատենը ես այնպիսին վիշի տեղ կը դնեմ. իսկ փուշ ըսածդ ուրիշ բան չի կրնար ընել, բայց եթէ զարնել խոցել խայթել:

Գրեթէ անսպակաս կը հանդիպին միշտ մէծախօս մարդիկներ, բայց ինծի չար մը չեն կրնար ընել. վասն զի ամենսին չեն կըրնար խռովել՝ հանգստութիւնս կորսնցընել, կամ թէ զիս ողարտաւորել որ պատւոյս դէմ բան մը ընեմ:

Եւ սակայն դէշ աչքով մը չեմ նայիր ես ասոնց վրայ. վասն զի ամմէնիքն ալ նոյն բնութեան տէր են՝ ինչ որ ես, և ամմէնիքն ալ ինծի պէս նոյն բանականութիւնն ունին և

նոյն ձիրքերը, որով որ մենք աւելի կը նսման
նինք այ ամենաբարւոյն։ Թէ որ ինծի մէկ
դպչել մը՝ մէկ նախատինք մը կընեն նէ, կը
ջանամ կը նայիմ որ անկէց ինծի շահ մը
հանեմ և ընեմ՝ ինչ որ պարտըկան եմ ը-
նելու. և կը նայիմ որ փախչիմ անսոնցմէն։
Իսկ թէ որ կը դիտեն կը գտնեն իմ տկար
կողմա, ուսկից որ ինծի կընան դպչել և դիւ-
րաւ զիս կործանել, անատենը կը ջանամ
ես ան տկար կողմա ամրցընել ուժովցընել։
բայց թէ որ վերջապէս՝ իշուն մէկն ինծի
կից (թէքմէ) մը զարնէ նէ, անատենը ես
բանս գործքս չեմ թողուր որ երթամ ան
էշն ատեան քաշեմ։

Ինծի դէմ ըլլալիք անիրաւութիւնները
կամ (թշնամիներուս չար խորհութիւններն իմ
վրայովս՝ զիս աւելի չեն խոռվեր, քան թէ
որչափ Աղեքսանդր կայսրը խոռվեցաւ. եր-
բոր իրեն բժշկին աջ ձեռքէն խմելիք մը ա-
ռաւ, և ձախ ձեռքէն ալ նամակ մը, որուն
մէջն իր թշնամին Դարեհ Պարսից թագա-
ւորը մենծ մենծ խոստունքներ կընէր աս
բժշկին՝ թէ որ զԱղեքսանդրը թունաւորէ նէ։

ԴԱՍ ԺԲ.

Առաջինունկերն Աբայ :

Ամմէն բանէ վեր կը յանձնեմ քեզի Պի-
թագորաս փիլխառփային ան գերազանց խը-
րատն որ միշտ ջանաս 'ի գործ դնել, այս-
ինքն . Գէւ բան յը ւընէս, "և ուրիշն առջե-
ւ ու երբ միասի ես : Եւ ամենէն չեր՝ դուն
+ էպէ ամըլուի :

Անտարակոյս գիտցիր որ բարի մարդ մը
այնչափ կամընայ անապատի մը մէջ մե-
ղանչել այ դէմ, որչափ թէազրոնի մը մէջ :
Աս յաղթութիւններովը, որ ինծի դէմ
կընէ սատանան, աւելի իմ աչքս կը բանայ՝
քան թէ ինքը կը վաստըկի . և զիս իրեն գե-
րի ընելուն տեղն աւելի կարթընցընէ զիս,
որ ետևէ իյնամ՝ ես ինծի յաղթեմ : Որ-
չափ որ մեղք ընելու առիթը պղափիկ է նէ,
այնչափ աւելի յանցաւոր կը լսայ մեղանչո-
ղը : Եւ աւելի մեղազրելի է՝ երբոր մեղք մը
կարդարացընէ, քան թէ երբոր զան գործեց :

Մենծ և առաքինի հոգւոյն յատկութիւնն
աս է որ՝ տէր ըլլայ մեղաց վրայ, և իբր թէ
գերի ըլլայ առաքինութեան : Առաքինու-
թիւնը որպէս թէ արև մըն է պղտիկ աշ-
խըրքին մէջն որ մարդս է . իսկ բարի խըրք-
մտանքն իր քալելու պտըտելու շրջանակն
է : Բան մը չիկայ որ անանկ գովելի ընէ ըզ-
մարդն՝ ինչպէս առաքինութիւնը :

Առաքինութիւնն ուրիշ բանի մը կարօտ չէ, բայց եթէ իրեն։ Ասիկայ մեր բոլոր կենացը մէջ զմեղ երեելի կրնէ, և մեր մահուան ետև անմահական փառքով զմեղ կը պսակէ։

Ոչ ճերմակ մազերը և ոչ շատ տարի ապրելն զմեղ պէտք է յարգելի ընել, հապա միայն առաքինի կեանք մը։ Խելքս չի համնիր՝ չեմ կրնար խմանալ, թէ ի՞նչպէս մարդիկ ետևէ կիյնան աւելի կեանքերնին երկրնցընել, քան թէ առաքինութեամբ կեանք մը վարել։ մանաւանդ երբոր կը մը տածեմ որ կարող են առաքինութիւն գործել և միանգամայն կեանքերնին երկրնցընել։ Մեր ապրիլն այ ամենաբարեոյն տըւած շնորք մըն է, բայց թէ որ բարեպէս ապրինք՝ առաքինութեան ալ պարագան կը մնանք։ իսկ առաքինութիւն գործելը՝ քան զապրելն աւելի մենծ բան է։

Առաքինի մարդը բարի խղճմտանիքին կանոնիներով կապրի, և ոչ աշխըրքիս կանոններով։ Ո՛վ թէ որչափ մենծ ուրախութիւնն է ան մարդուն, որ երբոր ինքն իրեն սրախն մէջը մտնէ աղէկ մը քննէ, կարենայ համարձակ խոստովանիլ, թէ խղճմտանիք մը չունիմ որ ուրիշին նեղութիւն մը հասուցած ըլլամ, կամ թէ ուրիշին տունը փլցուցած ըլլամ։ խղճմտանիքս չի զարներ՝ թէ նախանձու եմ ուրիշի աղէկութեանը վրայ, կամ թէ վրէժխնդիր եմ իմ թշնամեացս, կամ խուզութեան պատճառ եմ ընկերութեան մէջ, կամ թէ հերձուած մը կը սերմանեմ

աշխըրքիս մէջ. կամ թէ վերջապէս այնպիսի մարդ մի եմ՝ որ չարութեամբ կեղծաւորի պարտըկէ սրտին մէջ եղածները : Իմ բաղձանքս իմ ցանկութիւնս ինծմէ գուրս չէ, իմ ներսի դիս փակուած կեցած է : Իմաստնոց ան գեղեցիկ խօսքը՝ թէ Մէ Առ Կանդաս աշխատա, Քեզ գուրսը մի վընալուեր, միշտ կանոն եղեր է իմ կենացս :

Պէտք է միշտ ջանանք ալ, որ մեր գեղեցիկ առաքինութեանց երևմունքը լըս մը տայ մեր գարուն և մեր ժամանակն եղած մարդոցը :

Կը սիրեմ մարդն իր առաքինութեանը համար : Վասն զի իր կողմանէն ինքը զիս ապահով կրնէ ամմէն տեսակ անիրաւութենէ . և թէ որ ծառայութիւն մը ինծի չի կրնար ընել, գոնէ իր բարի սիրտը ինծի ստոյգ գիտցընել կուտայ :

Աղեքսանդր կայսրը Դարեհ Պարսից թագաւորին հետ պատերազմ՝ ընելով երբոր վերջապէս յաղթող ելաւնէ, և երբոր Դարեհին աղջիկ զաւկըներն իրեն ձեռաց տակն ունեցաւնէ, ետ կեցաւ և ամենելին անոնց չիդպաւ . թէպէտ և շատ ալ գեղեցիկ էին : Աս բանով Աղեքսանդր աւելի փառաւորուեցաւ, քանի թէ երբոր հնտստանը տակն առաւ . վասն զի առջնովը տէր եղաւ իր անձին . իսկ վերջինովը յաղթեց միայն անոնց որ արդէն ուժի կողմանէ իրմէ վար էին :

Առաքինի մարդը զաշխարքս կը ճանչնայ իբրև իր անցաւոր տեղը, և զերկինքը կը ճանչնայ իբրև իր հայրենիքը, և զած՝ իբրև

վկայ և դատաւոր իր ամմեն ըրածին և ըսածին : Ինքն անանկ կապրի և կը մտածէ , որ ալէս թէ բոլոր աշխարքս աչքը տնկած կը տեսնէ իր ըրածը , և կը լի իր ըսածը :

Խիստ պղտի չարագործութեան մըն ալ տեղիք մի տար , վախնալով չըլսայ թէ ետեւէն մեծերուն դուռ բացուի : Ճանա որ նման ըլսաս արեւուն . որ թէպէտ շատ աղտեղի բաներուն վրայ կը ծագի կը քալէ , սակայն ինքը միշտ նոյն կը մնայ : Եւ առաքինի մարդն աւելի յանձն կառնէ սոսկալի չարչարանիքներ քաշել , քան թէ մէկ անիբաւ բան մը ընել : Որչափ ալ գեղեցիկ ըլլան մոլութեան երևոյթքը , և որչափ ալ ջանաս ծածկել պարտըկել զանոնիք , 'ի վերայ այսր ամենայնի՝ գրեթէ միշտ օր մը դուրս կելլէն կը խայտառակին :

Առաքինի մարդը հաւասարապէս հպատակ է թէ ուրիշներու և թէ իր անձին : Ինքն ալ մարդու պէս կը սխալի . բայց մինակ ծածուկ կենալուն համար և բոլոր աշխըրքիս դիմացը ըլլալուն համար՝ մեծագոյն սխալմունիք ըներ . վասն զի միշտ աչիցն առջև ունի զած :

Որչափ ալ ծածուկ ըլսայ յանցանիքը , մէկը զայն անպատիժ չի կրնար գործել : Անկարելի է թէ ամբարիշտ մարդ մը ուրիշներէն կարենայ ծածկուիլ , երբոր ինքն իրմէ ալ ծածկուիլ կարող չէ :

Թէ որ առաքինութեան գէմ բան մը չեմ ըներ , ի՞նչ հոգս է թէ բոլոր աշխարք գիտնայ զան . իսկ թէ որ գէմը կընեմ , ի՞նչ օ

դուտ է ինծի աշխարքիս չպիտնալը, երբոր ես
դիտեմ: Մեղքն է միայն իրեն դահիճը: Վրէժ
խնդրութեան վախն անդադար ետեանց կը
հալածէ զանոնիք որ կուզեն փախչել անոր
ձեռքէն: Տանջանիք և սոսկալի չարչարանիք
մը դրեր է բնութիւնը չարերուն խղճմտան-
քին մէջը:

Որուն որ խղճմտանիքը կը զարնէ մեծ մեղ-
քի մը համար, այնպիսին անդադար ահու-
դողու մէջ է, և պատժին պատուհասին սպա-
սելուն ժամանակը կը տեսնես որ ինքը զին-
քը կը պատժէ: Ով որ պատժուելու ար-
ժանի է՝ ժամէ 'ի ժամ անոր կըսպասէ, և
գեռ մեղքը դուրս չելած չիյայտնուած,
կը կարծէ անդադար թէ յայտնուած է:

Մեղաց վարձքը մահն է, և վարձք մը որ
չէ կարող մարդուս կեանիք տալ՝ շատ պա-
կաս վարձք է: Ինչպէս որ առաքինութիւնն
իր հետը միշտ հատուցմունքն ունի, այս-
պէս ալ մոլութիւնը միշտ հետն ունի իր
պատիժ պատուհասը: Թէ որ աղէկ մը նայիս
քննես չար և մոլի մարդուն վիճակը, կը
տեսնես անոր սրտին խոր և դժնդակ վէրքը,
որ անդադար զինքը կը տանջէ կը չարչարէ՝
իրեն բախստին աջողութեան և մեծութեան
ժամանակն ալ: Առաքինի մարդ մը յաւի-
տեան չի կրնար ողորմելի ըլլալ, նմանապէս
չարագործ մարդն ալ չի կրնար երջանիկ
ըլլալ:

Կան մարդիկ որ մոլութիւնը կը սիրեն
իրենց վրայօք, բայց քիչ կան որ ուրիշն
վրայօք զանիկայ սիրեն:

Կարծես թէ մարդիկ այնպէս մը մէկմէշ կու հետ խօսք զնելով միաբաներ են առաքինութեան դէմ, որ գիտեն թէ մարդ մը առաքինութիւնը չի կրնար՝ ի գործ զնել առանց ծանր ծանր վտանգներու մէջ մանելու. և թէ՝ ուրիշ տեղ շահ մը չի կրնար դժոնել բայց եթէ մոլութեան մէջ:

Առաքինութիւնն է որ մարդն անյաղթելի կրնէ, և բախտին ձախորդութիւններէն զան կը սկաշտապանէ. թէպէտ և շատ անգամ զաս չի կրնար ուզածին սկէս ընել չարութեան դէմ ալ: Օր մը դնաց մէկը Զենոն վիլիսովային ձախորդ լուր մը տուաւ, թէ ամմէն իր ունեցածը չունեցածն ընկղմեցան կորան: Պատասխան տուաւ Զենոն: Բա՛բէ, իսուղէ ու մի բախտ կիս ֆիւռտայ ընել: Բան մը չէ կարող յաղթել ան մարդուն որ բախտին ձախորդութեանցը գիտէ յաղթել. և խմասառն առաքինի մարդ մը ամենելին չի յուսահատիր միրտը չի կոտրիր՝ որչափ ալ մեծ ըլլան ձախորդութիւնները. վասն զի այ ձեռքէն եկածի սկէս զանոնք կընդունի:

Թէ որ քեզ առնեն զնեն կայսերներուն կարգը, կամ թէ առնեն զնեն ռամիկներուն կարգը, դուն առջինին համար մի հըսլարտանար, և Երկրորդին համար մի ամընար: Այնչափ գոհ կրնաս պառկիլ քնանալ տաղաւարի (խօլիվայի) մը մէջ, որչափ պալատի մը մէջ. և այնչափ երջանիկ սեպէք քեզ գերութե մէջ, որչափ դրախտին մէջ:

Ճշմարիտ երջանկութիւնը չի գտնուիր հողուն տակը, ուր որ մէնիք կը փորենք կը

վինտըւենք որ ոսկին գտնենք . և ոչ ծովուն
տակն ուր որ զմեղ հազարումէկ վոանդի
մէջ կը ձգենք որ գանձ գտնենք . հապա՝ կը
գտնուի միայն առաքինի սրտին մէջ :

Օր մը հարցուցին Սոկրատէս մեծ փիլի-
սոփային , թէ արդեօք Պարսից թագաւորն
երջանիկ է . պատասխան տուաւ . Չէմ գի-
տե՛ նս , Ան արդէօք ինշան նոր կը հառնի անոր
առաջի ինութիւնը : Ազէկ մտածէ աս խօսքս .
կուզէր ըսել թէ Ճշմարիտ երջանկութիւնն
առաքինութեան մէջն է , չէ թէ բախտին
անցաւոր բաներուն մէջ , ինչպէս են աշխրը-
.քիս վրայ եղած վառք պատիւը , հարստու-
թիւնը , և այլն :

Առաքինութիւնը միշտ վառաւոր կեր-
պով մը պարզերես և համարձակ զինքը կը
ցցընէ ամմէն ժամանակ՝ երբոր բախտն իրեն
կը դպչի : Մարդ մը որ պիտի դատապար-
տուի՝ միայն թէ ինքն անմեղ ըլլայ՝ ամե-
նեմին չի խռովիր և չի ցաւիր . իսկ թէ որ ի-
րաւ յանցաւոր է , ինքն ալ զինքն այնպէս
ճանչնալով գործակից կը լլայ արդարութե :

Գիտնաս որ առաքինի մարդիկ շատ բան
ունին քաշելու և համբերելու . բայց առա-
քինութիւնը նման է արեւուն , որ որչափ
ալ մուլթ և միգալատ ըլլայ օդը , ինքը չի կե-
նար՝ միշտ իր քալուածքը կը շարունակէ :

Առաքինի մարդը գեղեցիկ դալար խոտէ
շինած պատ մի է . որչափ որ կտըրաես , ալ
գեղեցիկ կը լլայ և աւելի կը բողբոջէ :

Ախտաւոր և մոլի մարդն ինքը զինքը յի-
շելէն ալ կը վախնայ . և իրեն վարքը քննե-

լով մտածելով բան մը հոն չի գտներ՝ բայց
եթէ անկարգ անկանոն ցանկութիւններ :
Իր ժամանակը կը ծախէ ծաղկըներ ժողվեց
լու՝ ծաղկանց փունջեր շինելու . չի մտածեր
չի գիտեր որ նոյն իսկ ժողվելու ժամանակն
անոնք կը չորնան . իր ամմէն հաճոյքն ու
ըախութիւնը մէկ տեսակ բան են , նոյն բնու-
թիւնն ունին . վասն զի ամմէնն ալ մէկ վայր-
կեան մը միայն կը գիմանան :

Ախտը մոլութիւնը շատ կարծ և խիստ
չափաւոր ժամանակ մը ունի . անկեց ետե
կը փոխուի կը լսայ մէկ անբժշկելի շար մը .
իսկ անոր ետեէն՝ դրսուանց ըրած բարի
գործքերն ալ անցած գացած ըրած չարիք-
ներուն յիշատակը չեն ջնջեր չեն վերցըներ .
զոր օրինակ մարդ մը ետեէ ետենոր պարտ-
քեր չընելուն համար՝ ասով առջի ըրած
պարտքերը չեն մոռցուիր :

Որոնք որ դրսուանց միայն երբեմն երբեմն
առաքինութիւնն ՚ի գործ կը դնեն , կը տես-
նես որ անոնք շատ անգամ չարութեամը
զանի ձեռք կառնեն իրենց իբրև կանոն մը՝
որուն հնազանդ կը ցցընեն զիրենք : Պէտք
է որ առաքինութիւնն երենայ ամմէն չար
գործքերու մէջ՝ որով որ ասոնք կը ջնջուին
կը վերցուին աշխըրքէս :

Ամմէն բարէ անձինք յայտնի համարձակ
կը գովեն կը յարգեն առաքինութիւնը . իսկ
շար մարդիկ՝ ՚ի ծածուկ :

Առաքինի մարդուն սիրալ գեղեցիկ պար-
տէզ մըն է . որուն մէջը օձուն մտնելն ալ,
վորնտուիլն ալ մէկ կը լսայ :

Առաքինի սմբագինքը՝ մենք պէտք է որ ձեռք
առնենք մեզի իրեւ առաջնորդ մեր ամմէն
գործի ամմէն վարմունքի մէջ, ինչպէս վար-
պետ նաւապետ մը ծովուն մէջ:

Առաքինասէր մարդուն վրայ խիստ պըզ-
տի յանցանք ալ իր ուրիշ ամմէն աղէկու-
թիւններուն իրեւ թէ շուք կը ձգէ կը մթըն-
ցընէ, որպէս թէ արեւուն խաւարմունքն է՝
որ չի ծածկուիր և բոլոր աշխրդիս աչքին
կը զարնէ:

Բարի և առաքինի մարդն Առէ ի բանեւնն
իւնագ մէծն է, և մէծ բանեւնն իւնագ աղէնն է:

Որպէս զի կարող ըլլանք առաքինութեան
հասնիլ, պէտք է որ շատ աշխատութիւնն
քաշենք, և որպէս թէ հանկուտենք ելլենք
բարձր լեռներուն վրայ՝ ուր որ ինքն ելած
նստած է: Մեծ ջանքով հոգալու ենք զա-
նիկայ ձեռք ձգելու. վամն զի անուվ այնպի-
սի բարիք մը ձեռք կը ձգենք, որ մէկը չէ
կարող զան մեր ձեռքէն հանել, թէ որ մենք
չիկամենանք:

Առաքինութեան գործեր ընելը գիւրին
է, բայց առաքինութեան հասնիլը դժուա-
րին է: Ասիկայ բնութենէ տուած մեզի շը-
նորք մը չէ. շատ ջանք շատ քրտինք թա-
փելու է որ զասի ձեռք ձգենք, և մասնա-
ւոր արուեստ մըն ալ պէտք է առաքինի ըլ-
լալու համար. « Ի՞նչ օգուտ է անհամար
բաներ գիտնալ և անհամար գլուխեր դարձը-
նել, երբոր դուն ետ կենալու բաները կը-
նես, և ընելու բաներէն ետ կը կենաս ».
ինչպէս կը զուրցէր ատենօք փիլխսոփային
մէկն իր աշկերտին :

Թէ որ դեռ չես գիտեր չես ճանշնար ինչ
որ պէտք է քեզի ընել, նայէ զիտէ ուշա-
դրութեամբ՝ թէ մէկ առաքինի և խելացի
մարդն ինչ կընէ, ինչ կեանկ կանցընէ,
ինչպէս կը վարուի իրեն գործքերուն մէջ.
և դուն միտքդ անանկ դիր թէ ատ մարդը
միշտ քու դիմացդ կեցեր քեզ կընայի: Ամ-
մէն գործքերդ այնպէս գործէ՝ որպէս թէ
ատ մարդը կը դիտէ կը քննէ քու ամմէն
գործողութիւններդ: Վնատենը կը տեսնես
որ ան յարդութիւնն ան պատկառանքն որ
դուն անոր վրայ ունիս՝ քեզ կը բռնէ թող
չի տար որ անոր կամացը դպչես և չար գործք
մը ընես, վախնալով ըըլլայ թէ խակոյն սկսի
դատել և յանդիմանել զքեզ:

Թէ որ այսպէս աչքիդ դիմացն ունենայիր
ան անցած դացած առաքինի մարդիկն ալ
որոնց վարքը պատմութիւնը գրեանց մէջ
կարդացեր ճանչցեր ես, չէիր համարձակիր
անատենն այնպէս զիւրաւ առաքինութենէ
ետ կենալ և մոլութեանց ետեկ լինալ:

Ամմէն օր նայիս քննես՝ թէ ո՞ր մոլու-
թիւններն են արդեօք՝ որոնց շնորհաքն այ
դէմ կեցար յաղթեցիր. և աս միջոցովս կը
տեսնես որ անոնք օրէ օր կը քիչնան, և դու
օրէ օր առաջ երթալով աւելի առաքինի
կըլլաս:

Միշտ կը յարդեմ և կը յիշատակեմ ան
իմաստուն փելիսոփան՝ որ խրատ տուաւ
մարդկանց աս բանս. Մէ իւշ կորէ, այսինքն՝
բան մը չափազանց ըըլլայ: Ասիկայ աս եր-
կու բառովս մէկէն մեղի հասկըցուց ամմէն

առաքինութեանց ամբողջ գումարը : Վասն զի ինչպէս մեղի բարոյականը կը սորվեցը նէ , Առաջինութեանն 'ի մէջն կայանայ . այս ինքն՝ առաքինի կուզես ըլլալ նէ , նայէ որ ոչ մէկ ծայրն անցնիս և ոչ մէկալ ծայրը , միշտ մէջ տեղը կեցիր : Չեմ' կրնար չյիշել միշտ ան խմաստուն ճգնաւորին զուրցածն ալ , որ ըստ թէ՝ Ու ա-եւին է՝ 'ի լուրեն է :

Դիւրին բան է առանձնութեան մինակութեան մէջ բարի մարդ ըլլալ , և առանց վրկայի առաքինի ըլլալ : Ես առաքինութեան համար այնպիսի բնական իղձ և յօժարութիւն մը ունիմ , որ առանց պարտըկան ըլլալու ալ՝ (որ միշտ պարտըկան եմ՝) իրեն նշանազգեստը վրաս առնել , կուզեմ զիս իրեն միշտ գերի ընել : Այնչափ գեղեցիկ և լաւ բան է առաքինութիւնը :

Օր մը հարցուցին Արխալապոս փիլիսոփային թէ ի՞նչ բանով փիլիսոփաներն ուրիշ մարդիկներէն վեր են , պատասխան տուաւ , թէ ո՞ւ նո՞ւ և ա՞մո՞ւ օր ո՞ւ ամ մո՞ւ ի անո՞ւն աւ ի՞ւ սկզբային ջնջութիւն , անո՞ւ անապէնն աւ միւս արդար իւ մուտքին և միչպ նոյն ի՞նան՞ւ ը իւ վարէին :

Առաքինութիւնը մեղ ազնուական կընէ՝ առանց մեր ազգատոհմին ազնուականութեան և առանց նշաններու . մեղ յարդելի երկրպագելի կընէ յառաջ քան սուրբ ըլլալը . մեղ գովելի կընէ ամմէն տեղ և ամմէնուն գիմացը : Եւ ան համարմունքն որ մենք ունիք առաքինութեան վրայօքը , նման է զեփիւոի մը , այսինքն քաղցր և անուշ քա-

միի մը՝ որ բուսոց և ծաղկանց վկայ կուգայ կը փչէ, և վերջն աղնիւ դոյնը կուտայ անոնց և գեղեցիկ կընէ:

Քու սրախդ մաքրութիւնն ու քաջութիւնը պիտօր ըլլայ ինչպէս նաւախիճը (նաւու զաֆրա), որ նաւուն պինտ վարի կողմը կը լեցընեն կը դնեն՝ որ հաստատուն հաւասարակշռութեան մէջ պահէ նաւը . իսկ առաքինութիւնը պիտօր ըլլայ նաւուն բեռը : Կրնայ դիպուած ըլլալ որ դուն թէ պէտ և ամմէն ջանքովդ դէմ դնես , 'ի վերայ այսր ամենայնի ունեցածէդ չունեցածէդ և քու պատւոյդ ալ զքեզ զրկեն . բայց գիտնաս որ յաւիտեան չեն կարող զքեզ քու առաքինութենէդ զրկել , թէ որ դուն չուղենաս :

Ասենօք աթենացիք իրեքհարիւր վաթսուն արձան կանգնեցին 'ի պատիւ Դեմետրիոսի Փավերիոսի իրենց երեելի իշխանին . վասն զի տասոր տարի ամբողջ խոհեմութք և արդարութեամբ զիրենք կառավարեց : Ատեն եղաւ որ նախանձուները յարձըկեցան և ան արձանները ջարդուբուրդ գետին զարկին . երբոր աս տեսաւ Դեմետրիոս , աս բանս զուրցեց . Իւսու առ արյանները իւնան դիւրաս իւրծանիւ . Բայց իմ առջանիւն առունց համար առ արյանները կանգնեցին իւսիւնան յատիպեան ւի իւնար իւրծանիւ :

Զգոյշ կեցիր , չըլլայ թէ քու առաքինութեանդ աննման պսակը տաս վոլխես ոսկւոյ կամ արծըթի հանքի մը հետ :

Առաքինութիւնը միշտ պարզերէս է և

համարձակ, վասն զի ամըչնալու կամ վախ-
նալու բան մը չունի : Իմաստալից առակ մը
մեզի խելք կը սորվեցընէ, թէ ատենօք թա-
գաւոր մը համբան երթալնինի՝ տեղ մը ար-
ձան մը կանգնած կը տեսնէ . կը մօտիկնայ
անոր՝ կուզէ իմանալ որուն արձանն ըլլա-
լը, կը կարգայ տակի գրուածն Առաքինու-
թին, կիմանայ որ առաքինութեան արձանն
է եղեր . բայց տեսնելով գլխէն ինչուան
ոտքը բոլորովին մերկ, իբրև թէ ցաւակցե-
լով ինքն ալ առաքինութեան պատիւ մը
ուզելով ընել՝ կը հանէ վրայէն իր թագա-
ւորական ծիրանին, արձանին վրայ կը ձգէ
կը ծածկէ : Անատենն արձանը կը դառնայ
իրեն՝ խոնարհութեամբ շնորհակալութիւն
ընելէն ետե, աս բանս ալ կը զուրցէ . Ես,
ով Բագագու, ծածկէն առժանի բան մը լունիմ
ու ամընամ, և պահպանին մը ալ չունիմ ո՞յ
գոյ պահես :

ԴԱՍ ԺԳ.

Բագէնիամութեան և բարեկամներու վրայ :

Պէտքը չէ մարդուս զինքը բարեբաղդ սե-
պել՝ իր բարեկամներուն մէջէն միայն մէկի
մը հետ համարձակ կենցաղավարելով . հա-
պա պէտք է հոգայ ջանայ՝ որ ամմէն բարե-
կամներն ալ բարի ըլլան :

Զգոյշ կեցիր՝ քեզի բարեկամ չընես ծոյլ
մարդը, և կամ հարբեցողը . առջինը վտան-

դի ժամանակ քեզ կը թողու կերթայ . իսկ
Երկրորդն ինչ ծածուկ որ իրեն բացեր էիր ,
բոլորը դուրս կու տայ կը զուրցէ . Երկուքն
ալ քաղաքական ընկերութեան մէջ շատ
վնասակար են : Միշտ յիշես չիմոռնաս ան
խելացի խօսքը . Պարհեցին սիրու , աբբեցու-
թին լւասն . այսինքն որչափ որ զգուշու-
թեամբ պարկեշտ մարդ մը սրտին մէջը բա-
նը կը պահէ նէ , այնչափ ալ անզգուշու-
թեամբ՝ արքեցովը զանի դուրս կը հանէ :

Չըլայ թէ արտորնօք քեզի բարեկամներ
ընես . վասն զի թէպէտ և մէկու մը վրայի
առաջին յօժարութիւնդ մենծ տաղաւորու-
թիւն կընէ սրտիդ մէջ , սակայն աւելի հաս-
տատուն է ան սէրն որ կամաց կամաց ետևէ
ետև կը մանէ մեր սիրաը , ժամանակ տա-
լով մեր փոխադարձ բարեկամական միաւո-
րութեանը : Մէկէնիմէկ շուտով կապուած
բարեկամութիւնը կը նմանի ան ծառերուն՝
որ մէկէնիմէկ շուտով մը կաճին կը բարձ-
րանան . բայց կը տեսնես որ այնչափ ուժով
չեն , ինչպէս ան ծառերն որ մենծնալու հա-
մար աւելի շատ ժամանակ կուզեն :

Ճշմարիտ բարեկամ մը իմ հետս գեռ չե-
կապած՝ ինծի ժամանակ պէտք է . բայց
նայելէս որոշելէս ետքը ալ անկէց ետև բա-
րեկամս կատարեալ իշխանութիւն մը ունի
իմ վրաս և իմ հոգւոյս վրայ , և ես սիրաս
կը բանամ իրեն այնպէս՝ ինչպէս ինծի :

Հաւատարիմ բարեկամ մը ուրիշ բան
չէ , բայց եթէ՝ նէի ուսիւն նս յը . անոր հա-
մար այնչափ ալ պէտքը չէ շատցընել : Ա-

մուսնութիւնն որ բարեկամութենէն աւելի պինտ կապ մըն է, մէկհատիկ ունի ու բեմն ճշմարիտ և անկեղծ բարեկամութիւնն ալ աւելի քիչ պէտք է ունենալ: Աս կանոնը չիպահելով զարմանք չէ երբոր կը խաբութինք, և շատ անդամ ալ կը զղջանք կը ցաւինք: Որ աս բանս ճշմարիտ բարեկամութեան հետ ամենելին չի կրնար յարմարդալ:

Բարեկամ քեզի ընտրէ միշտ բարի և առաքինի անձ մը: Վասն զի ախտաւոր և մոլի մարդը ոչ սիրել կրնայ և ոչ սիրուիլ երկան ատեն:

Չար մարդկանց բարեկամութիւնը չար միաբանութիւն մըն է աւելի՝ քան եթէ ճշմարիտ և անկեղծ բարեկամութիւն մը:

Ամմէն մարդ կրնայ մեզի թշնամի ըլլալ, բայց ոչ ամմէն մարդ կրնայ բարեկամ ըլլալ: Վասն զի քիչ մարդիկ կան որ կարողութիւն ունենան մեզի բարիք ընել: և գրեթէ ամմէնքն ալ կրնան վնաս մը մեզի հասցընել:

Բարեկամութիւն ըսածնիս շատ յարգելի և սրբազն բան է, և արժանի է որ մենք բոլորով սրտիւ սիրենք զան և պատուենք:

Աշխարքս ստեղծուելէն 'ի վեր սիրով կապուած միացած կեցեր է, և մարդիկ՝ բարեկամութեամբ, մենք առանց ասոր կը դառնայինք կը լսոյինք իբրև մէկ սոսկալի անապատ մը: Չիկայ աշխարքիս վրայ այնչափ մենծ ախորժ մը, մենծ հանդսառութիւն մը սրտի՝ քան զմէկ ըլլալն ու շահ ունենալը:

Մէկ կարծիք մէկ խորհուրդ ունենալը՝
բարեկամութիւն կը ծնանի և կը պահէ ալ.
իսկ տարբեր տարբեր կարծիքներ, յօժա-
րութիւններ ունենալը՝ նման է երաժշտու-
թեան անկարգ և սխալ խաղերուն, որ ու-
րիշ բան չըներ, բայց եթէ աւրել ձգել ա-
նուշ երգեցմունքը, և լաղներուն անկաճը
զարնել խայթել:

Քիչ անգամ կը հանգիստի որ տարբեր
տարբեր կարծիքներ ունեցողներուն մէջ
բարեկամութիւնը հաստատուն մնայ: Բայց
ես աս բանս որուն հետ որ ըլլայ՝ այնչափ
չեմ հոգար. միայն թէ բարի մարդ ըլլայ
բարեկամն, կրնամ ես իրեն վստահել, կըր-
նամ ես զան իմ սիրաս առնել զնել. երբոր
աղէկ մը ճանչցեր եմ իրեն բարութիւնը,
ուրիշ բանէ չեմ վախնար:

Բարեկամը մխիթարութիւն է մեզի մի-
նակութեան մէջ, օգնական է գործքի մէջ,
պաշտպան է վանդակներու մէջ, խորհուրդ
տուող է տարակուսանաց մէջ, կառավարիչ
է խղճմանքի մէջ, և ապաւինելու տեղ է
ձախորդութեանց մէջ:

Բան մը չիկայ որ աւելի դժուարագիւտ
ըլլայ, աւելի մէծագին և աւելի հարկաւոր
ըլլայ՝ քան թէ ճշմարիտ բարեկամը:

Օգոստոս մեծ կայսրը ինչ որ կորսընցուց
նէ կրակի պատճառաւ, ջրի պատճառաւ
և ուրիշ ձախորդութեանց պատճառաւ,
կրնար քիչ ժամանակի մէջ տեղը լեցընել.
բայց երբոր կորսընցուց ան իրեն երկու
ճշմարիտ բարեկամներն որ ունէր, բոլոր ի-

բեն կենացը մէջ անմիսիթար միշտ լալու հետ
էր ան երևելի կայսրը :

Աշխըքիս բանելին ամմէնն ընդունայնու-
թիւն է բաց 'ի հին բարեկամներէն՝ որոնց
հետը նստիս կենցաղավարիս, և բաց 'ի ա-
ղէկ գրքերէ՝ որ առնես կարդաս :

Հաւատարիմ բարեկամը կենդանի գանձ
է. քանի որ ձեռքերնիս է՝ զին չունի. իսկ
երբոր կորսընցընենք՝ արցունք չի բաւեր որ
արժանապէս լանք զան : Չիկայ մարդուս
աւելի հեշտ և դիւրին բան մը քան զիսօմին
իրեն բարեկամացը վրայ. և բանիմ ալ չի-
կայ աւելի գժուարին՝ քան զգանելին անկեղծ
բարեկամ մը, և կատարեալ տեղեկութիւն
մը ունենալն անոր վրայ :

Երբոր կը գտնես մէկ մը, որուն որ կա-
րենաս զուրցել հաղորդել քու վիշտդ քու
նեղութիւնդ, մէկէն անատենը կըսկսիս մը-
խիթարուիլ թեթենալ. բայց շատ ցաւակ-
ցելի է ան մարդն որ հաւատարիմ բարե-
կամ մը չունի՝ որուն որ կարենայ վստա-
հիլ սիրտը բանալ :

Բարեկամիս բարի սիրտը կանուցընէ
կը թեթեցընէ իմ քաշածներս. և իմ վրայ-
ովս եղած իր մամատուքն իմիններս կը քիչ-
ցընէ: Թէ որ անոր բախտը յաջողութիւնը
բացուի, ես կը խնտամ կուրախանամ այն-
չափ որչափ որ ինքը կրնայ ուրախանալ. և
ասուլ իմ երջանկութիւն կաւելնայ կը շատ-
նայ: Ըստ գեղեցիկ ըսին հին վիլխառիանէ-
րը. 'Ն ման նը երբոր նմանի նը հետ իւ մուսորուն.՝
նը իսուն աւ մէ իւն երջանին իւլւոն: Դարձեալ

Թէ ո՞ւ ըստսս որսպէս ես, չես հինգու ըստսւ այլ
ոք ես։ Կը սիրեմ իմ բարեկամս՝ որչափ
զիս։ և ինձի կերենայ թէ ասով ալ բաւա-
կանապէս չեմ սիրեր։

Իրաւ որ մեծ գովեստի արժանի եղաւ ան
փիլիսոփիան որ մեռնելուն ժամանակը հրա-
մեց որ իր ամմէն ունեցածներուն ցուցա-
կին մէջ դրեն դնեն իր բարեկամն ալ։

Օր մը Աղեքսանդր կայսեր աղաջեց մէկն
որ ունեցած գանձը իրեն ցցընէ։ անատենը
հրամեց Աղեքսանդր իր ծառաներուն որ
երթան ցցընեն ան մարդուն չէ թէ ունե-
ցած ստակը՝ հապա իր բարեկամները։ Ա-
սով Աղեքսանդր բաւականապէս ցոյց տը-
ւաւ թէ ուրեմն աւելի մեծ կը սեպէր իր
բարեկամները, քանի թէ իրեն անհուն հա-
րըստութիւնը։

Բարեկամն իմ ամմէն ունեցածիս վրայ
ինչպէս որ ինքը կուզէ՝ կրնայ հրամել կար-
գաւորութիւն ընել։ Վասն զի ինչ բարեք
որ ունենամ ես, թէ որ զինքն ալ մասնա-
կից չընեմ ինձի, ախորժ մը չեմ զգար մի-
նակ ունենալուս համար։ Թէ որ Սամնիդի
ըսուած հարուտո ազգին բոլոր գանձը ին-
ձի տային, կամ թէ բոլոր աշխարքս ալ ին-
ձի տային, բայց աս գաշամբ որ մինակ ես
զանոնք վայելեմ, պէտք էր ինձ հրաժարել
ամմէնեն։

« Հասարակ կերակուրն որ կուտեմ բա-
րեկամիս հետ, կըսէր մէկը, գիտես թէ ին-
ձի մեծ ինձոյք (զիաֆէթ) մըն է։ Իսկ եր-
բոր մինակ կը նստիմ կուտեմ, շատ համեղ

կերակուրն ալ ինծի ախորժելի մը չի գար ,
և այնպէս կը կարծեմ զիս՝ թէ մէկ սոսկալի
անապատի մը մէջ էմ : Կըզմայլիմ կուրա-
խանամ երբոր գոհ և ուրախ կը տեսնեմ
իմ բարեկամն . բայց ուրախութիւնս աւելի
կը շատնայ երբոր կարենամ աւելի օգնու-
թիւն մը ընել իրեն : Երբոր բարեկամիս
դորձքին համար կըսկսիմ միտքս բանեցընել ,
և ետեւ կիյնամ իրեն շահն եւելցընել , ես
անատենն այնչափ կաշխատիմ անոր հա-
մար՝ որչափ որ ինծի համար » :

Բարեկամը մէկ իստակ պայծառ հայլիի
մը նման է , որ մեղի մեր պակսութիւնները
կատարելապէս կը ցցընէ :

Ատենօք Փոկիսն ըսուած առաքինի մարդն
օր մը Անտիպատրոս մէծ իշխանին զուրցեց
աս բանս . թէն որ մէտր դրեւ նո՞ւ թէ ես +
հէտդ այնոինի բարեկամ էմ որ զողսուր թուանիւամբ
վաշուիմ հէտդ , զափ իւս խտբուիս :

Բարեկամս իր պարաքն ինծի ցցընելու
շատ ալ պակասի , ես աս բանիս համար իմ
բարեկամութիւնս իրմէն չեմ պակսեցըներ .
և թէ որ ինքը մէկդի ձգեր է բարեկամու-
թեան պարաքերը , ՚ի վերայ այսը ամենայնի
պէտք է որ ես նոյն առաջին բարեկամու-
թեան սէրն ունենամ հետը :

Ամմէն կերպ նկատմունքը , ամմէն կերպ
պէտք եղած բանը կը ջանամ ես բարեկա-
միս բանեցընել . բայց երբոր կը տեսնեմ որ
ճամբէ գուրս ելքը է , անատենը ամմէն
պատշաճաւոր միջոցները՝ գեղերը ձեռք
կառնեմ զինքը ճամբայ բերելու :

ԽԵՂՔՈՎ ԽՈՀԵԿՄՈՒԹԵԱՄԲ մարդավարութեամբ վարուկիլ բարեկամի հետ՝ այնչափ գեղեցիկ պատուաւոր բան մըն է, որչափ որ ցած անվայել բան է՝ իրեն պիտոյից ժամանակը չուզել իրեն օգնութիւն հասնիլ:

Բարիք ըրէ քու բարեկամիդ, որպէս զի միշտ աւելի հաստատուն կապուի հետդ: Նմանապէս բարիք ալ ըրէ քու թշնամոյդ, որ զինքը պարտաւորես բարեկամ ըլլալ հետդ:

Ամմէն ջանքս կը բանեցընեմ որ բարի խօսիմ իմ թշնամեացս վրայ, և պաշտպանեմ իմ բարեկամներս: Ասոնք առաջ սիրելէս ետե, կարգը յետոյ ուրիշներուն կուպայ. վասն զի անսնք առաջ իմ պակսութիւններս ինծի ճանչնալ կուտան:

Աղէկ բարեկամ թէ որ ունիս, զգոյշ կեցիր մի ուզեր որ շատ հարսաութիւններ ձեռք ձգէ, կամ թէ մեծ մեծ պաշտօններու և իշխանութեան համնի. վասն զի թէ որ ատ բաները ձեռք ձգելու ըլլայ նէ, կամ քու բարեկամութիւնդ կարհամարհէ ոտքի տակ կառնէ, կամ թէ կը դառնայ քեզի թըշնամի կըլլայ: Ատենօք իշխան մը՝ թագաւորին ներքին իշխաններուն մէջէն մէկն իրեն մեծ բարեկամ ունէր. և աս իշխանը երբոր թագաւոր ընտրեցին, լսեց մէկալ իշխանն ու ըսաւ. « Աս բարեկամ իշխանն որ թագաւոր եղաւ, ինծի մեծ թշնամի պիտոր ըլլայ » . և իրաւ որ անանկ եղաւ՝ ինչպէս որ մարդարէացաւ:

Թէ որ կը նայիս որ չես կրնար քեզի բա-

ըեկամ ընել երևելի անձ մը , ջանա այնպէս կերպով մը վարուիլ հետն որ քեզի թշնամի ընես . աս քեզի բաւական սեպէ : Ա ան զի թէ որ եաւէ իյնտս ուղենաս ասլահովութեամբ վայելել ան մեծ մարդկանց բարեկամութիւնն որ բարի և առաքինի չեն , դուն անատենը կը նմանիս մկան որ կատուին անկըճին մշջն ուղէ իր բոյնը գնել :

Քեզի բարեկամներ մի փնաըռեր պալատներու և մեծ մարդկանց տներուն մէջ :

Քիչ բարեկամ կայ մարդուս անձին , բարեկամ շատ կայ մարդուս բախտին և յաջողութեանը : Չահու համար եղած բարեկամութիւնն այնչափ կը դիմանայ որչափ որ կը դիմանայ շահը . և մենք ամմէնքս ակամայ աս բանիս փորձն առեր ենք : Անկեղծ անշահասէր բարեկամութիւնն աղամանգին (էլմասին) բնութեանը կը նմանի , որ խիստ շատ կը դիմանայ . և խիստ դժուար է զանիկայ հալել կորսընցընել :

Միայն վաճառականութիւնն ու առուտուրը պէտք է շահու համար ըլլալ . և ոչ եթէ բարեկամութիւնը : Բարեկամք պէտքը չէ որ նմանին կշեռքի , որուն մէկ կողմն որ վեր կելլէ նէ , մէկալ կողմը վար կիջնայ , հասպա պէտք է որ թուաբանական հաշիւներու համբանքին նմանին , որոնց խիստ պղտիկ թիւերն ալ խիստ մեծերուն պէս ուրիշ բանի չեն ծառայեր՝ բայց եթէ գումարը շատցընել :

Զգոյշ կեցիր ամեննեին որ ընծայ տալով քեզի բարեկամներ ընես . վասն զի թէ որ

ատ ընծաներդ չիշարունակես նէ անոնց ,
անոնք քեզ սիրելէն կը դադրին :

Բարեկամութիւնը պէտք է հասատուիլ՝
կարծեաց յօժարութեանց բնաւորութեանց
հաւասարութեանն ու միակերպութելվայ ,
չէ թէ ընծաներու վրայ , որ շատ անգամ
կը տրուին՝ մեզ կաշառելու կուրցընելու
համար . և որչափ աւելի տաս , այնչափ պա-
կաս հաւասարիմ կըլլան բարեկամներդ :

Թշնամի մը թէ որ խելքովդ և մարդավա-
րութեղ շահեցար վաստրկեցար , շատ ան-
գամ այնպէս աղէկ բարեկամ մը կըլլայ որ
լնչուան կրնաս ալ վատահիլ սիրադ բանալ
իրեն :

Երբոր մէկ մը բարեկամութեան կապը
կը քակուինէ , ալ անկէց ետև բարեկամնե-
րու մէջ եղած ծածուկ բաներուն գուռն ալ
կը բացուի . և կը աեմնես որ ասդիս անդին
եւեր վագեր կը թուշրտին ատ ծածուկները ,
որպէս թէ վանդակէ (խաֆէսէ) մը գուրս
թռչուններն արձըկած ըլլայիր : Կմանա-
պէս՝ որ ատեն որ բարեկամք մէկմէկու հետ
կաւրուին , կը տեսնես որ անդիէն ծածուկ
թշնամիներն որ միշտ արթուն կեցեր կը դի-
տեն անոնց ըրածնին , կերթան իրենց մա-
հաբեր շնչովը կը փչեն կը բորբոքեն կրակը .
և մէկ մը որ տատերազմը յայտնի բացուի ,
կը տեսնես որ հին բարեկամները դարձեր
եղեր են աւելի վտանգաւոր թշնամի :

Երբոր ընտրեցիր քեզի բարեկամ մը ,
պէտք է որ ցցընես իրեն ամելէն կարելի հոգդ
և ջանքդ : Ի վերայ այսր ամենայնի՝ խոհե-

մութիւնը կուղէ որ մոքերնիս ալ դնենք
թէ անիկայ մարդէ, կրնայ ըլլալ որ՝ որ մը
թշնամի ալ ըլլայ մեզի:

Երանի ան մարդուն որ իրեն կարօտու-
թեան մէջ կրնայ գանել բարեկամ մը, որ
իրեն օդութիւն հասնի: Բայց շատ աւելի
երանի ան մարդուն որ կարօտ ըլլար:

Բարեկամ չեն անոնք՝ որոնք որ զքեզ կը
պարտաւորեն կը խթեն քու շահուդ դէմ
եղած բաներուն մէջ. ինչպէս որ դուն ալ
բարեկամ չէիր ըլլար քու անձիդ, թէ որ
քու իրաւունքդ մէկդի ձգէիր՝ ուրիշն ի-
րաւունքը պաշտպանելու համար:

Քեզի բարեկամ մը ընտրելու՝ ուշ եղիր
մի արտօրար. բայց աւելի ուշ եղիր, երբոր
կըստիպիս կը պարտաւորիս բարեկամ մը
թողլու ձգելու:

Ամմէնուն հետ քաղաքավար մարդավար
եղիր, բայց քիչերու հետ ընտանի եղիր:

Ով որ ըլլայ մի արհամարհեր իրեն ցած
վիճակին համար. և չափազանց ալ յար-
դանք և պատիւ մի ցցըներ մէկին իրեն հա-
րլաստութեանը համար:

Յաջողութիւնն արդար կշիռք չի կրնար
ըլլալ. հապա ձախորդութեան մէջ կրնաս
կշռել ճշմարիտ բարեկամներն իրենց ար-
դար բուն կշեռքին չափովը:

Պղատօն երևելի փիլիսոփան շատ փառա-
ւոր գովասանքներու արժանի է, որ ամե-
նեկին չիթողուց չիձգեց զիր բարեկամը կապ-
րիասը՝ որ ամբաստանուեր և դատապար-
տուեր էր, և ամմէնքն ալ զինքը թողուցեր

ձգեր էին : Երբոր Պղատոն աս կապրիաս
իրեն բարեկամին հետ ընկերակցելով կեր-
թար ինչուան բանտը , անատեն կրօքուզոս
անունով մէկ շողոքորթ մը հանդիպեցաւ
Պղատոնին ճամբան , և ըստ . Կէրեսոս որ առ-
ջիւն օգնութիւն հառնիս . Բայց Գիտօհիր ո՛ւ Սոհ .
բարեսին թոյնը + էպի Համար աւ պատը սարուած
իւղեր է : Պատասխան տուաւ իրեն Պղատոն
այսպէս . Ես պատէրազմէր էմ իմ հայրէն և անցա-
համար , և իւղենիս աւ վասնգի մէջ յիշեր էմ . այս
պէս աւ հիմա նոյնը իւղեմ ընեւ իմ սիրելի բա-
րեկամին համար :

Ճշմարիտ բարեկամներուն մէջի եղած
բարեկամութիւնը պէտք է որ նմանի ամե-
նեին ան հին ատենուան շինուած տաճա-
րին , որ կըսուէր Տաճոր հաւաքաբմաթիւն :
աս տաճարն առանց ծածքի շինուած ըլլա-
լով և վերի կողմէն բաց , միշտ պայծառ և
լուսաւոր էր : Կուղէին հասկըցընել շինող-
ները , թէ ասանկ միշտ պայծառ և լուսա-
ւոր պէտք է ըլլալ հաւատարմութիւնը , և
ծածուկ կեղծաւորութիւն մը չի վայլէր որ
հետը խառնուի :

Բարեկամութիւնը մէր սրտին ուրախու-
թիւնը կաւեցընէ , և մէր կենացը թշուա-
ռութիւնը և ձանձրութիւնը կը փարատէ :

Կան բարեկամներ որ իրենց վարմուն-
քով կը նմանին ան մկան՝ որ կըսուի կրո-
տոսեան մուկ : Եւ պատմութիւնն աս է .
Աշենօք կրոտոս անունով մէկն իրեն տունը
մուկ մը ունէր , աս մուկս քանի որ առա-
տապէս կը գտնէր հոն իրեն կերակուրը , ա-

մենելին չիհեռացաւ չիթողուց Կրոտոսին
տունը : Օր Եկաւ կրակ ինկաւ տունը սկը-
սաւ երիլ, մուկն որ աս տեսաւ մէկէն ցաթ-
կեց փախաւ, տունը թողուց գնաց : Աս տես-
նելով Կրոտոս՝ սկսաւ մտածել ըսել, թէ
որչափ անհաստատ է շահուն համար եղած
բարեկամութիւնը, և նստաւ աս երկու տող
բանս գրեց . « Կեցար տպրեցար հետս, ո
բարեկամ, անհաստատ բախտին ժամանա-
կը : Հիմա ինձմէ կը փախչիս կերթաս . բայց
կրնայիր յաջողութեան հետ ձախորդու-
թիւնն ալ կրել » :

Կըսէ նոր հեղինակին մէկն այսպէս . . Ես
երբէք չեմ թողուցած չեմ ձգած իմ բա-
րեկամն քանի որ ինքն առջինը չէ եղեր՝ որ
զատուի ինձմէ, զատուի նաև յառաքինու-
թենէ, ան գեղեցիկ և ճշմարիտ կապանքէն՝
որ զմեզ մէկմէկու հետ կապեր էր : Եւ թէ
ոլէտ հիմա իրեն ընտանութենէն ետ կը կե-
նամ, սակայն և մասնաւոր սէր ունիմ իրեն
վրայ . և իրեն միշտ բարեկը կուզեմ՝ մտա-
ծելով ան մեր հին բարեկամութիւնը և մեր
սիրալիր միաբանութիւնը : Ես զիս կը խոս-
տովանիմ թէ քաղաքացի եմ աս աշխըր-
քիս . ուստի և կը գանիմ կը զդուիմ, և թըշ-
նամի եմ ան ամմէն բանի՝ որն որ չի վայեր
որ մարդկանց մէջ ըլլայ . և ուրիշի գէմ ե-
ղած անիրաւութիւնն իբրև ինձի եղած կը
սեպեմ » :

ԴԱՍ ԺԴ.

Չ ա թ ա ս ո ր ա պ ը բ ա զ ի և մ ա խ ե լ ո ւ վ ր ա յ :

Մասնաւոր հոգ պէտք է որ ունենաս չէ թէ միայն վաստըկածդ պահելու համար, հապա թէ որ կարելի է՝ նաև չափով աճեցնելու օրինաւոր և արդար ճամբով։ Սաակը բախստին ժառանգն է, և մենծ տէրութիւն ունի աշխարքիս վրայ։

Մսխող մարդը պէտք է աղէկ դիտնայ թէ ստակը մենծնալու բալլիքն է։ Ճամբայ կը բանայ և դիւրաւ ներս կը մոցընէ խելացի մարդը՝ պաշտօններ ձեռք ձգելու քաղքին ծառայութեանը համար։ Թէպէտ և որչափ որ մենծ խելք ուղես նէ՝ ունենաս, թէ որ հետն ամենեին ոսկիի գոյն մըն ալ չունիս, աշխարքս հասարակօրէն իբրև ոչինչ կը սեպէզեզ։ Անխելք է այսովէս սեպելը, պէտքը չէր ասանկ ըլլալ։ բայց աշխարքս ասանկ կերթայ։ Մասնաւոր իւնաւու ծով հըն է։ կըսէր մէկ փիլխսովիայ մը, աիցող նա-առնէտը սպանին է։ Թւառառ նա-առնագնացն իւնաւու իւնաւու ունաւու սա նա-առնէտը։ Ամ խօսքերով չէ թէ կուզենքը ըսել թէ արծաթասէր եղիր, որ չար է և ամենայն չարեաց պատճառ։ այլ թէ մսխող մի ըլլար, վասն զի ասկէց ալ շատ չարիք կը հետեկին։

Կը պատմեն թէ ատենօք վենեաիկցի ազնուական իշխան մը լաելով թէ Կողիմոս

Մէախկեան փառաւոր դուքսը Ֆիօրէնցայի՝
քովի ունի եղեր Քիւիստայական ըսուած ժա-
ռը : Ելաւ գնաց ասոր քով՝ և շատ կաղա-
չէր որ իրեն ցցընէ ան քարը : Աս աղազա-
նացս մարդավարութեամբ մը պատասխան
տուաւ դուքսը, ըսաւ . « Իրաւ է լսածդ,
ունիմ քովս ան հրաշալի քարը . ահա քեզ
իւր ծածուկս : Ես օգնութիւն ամենելին չեմ
խնդրեր մէկէ մը ան բաներուն մէջ որն որ
ես կրնամ ինքիրէնս ընել : Ես այսօր կըցած
բանս վաղուան չեմ ձգեր : Ես խիստ պղտի
բաներու մէջ ալ զգուշաւոր եմ հոգացող
եմ » : Ասոնք լսելով վենետիկյին՝ աղէկ
հասկըցաւ . դուրս ելաւ դքսին դիմացէն՝
շատ շատ շնորհակալութիւն ընելով իրեն :
Գնաց իր քաղաքը, սկսաւ ինքն ալ 'ի գործ
դնել լսածները . եղաւ խիստ հարուստ և
խիստ խելացի քաղաքացի Վենետիկու մէջ :
Դուն ալ ջանա աս ծածուկ վիլխովիայա-
կան քարը 'ի գործ դնել, թէ որ կուզես
վաստըկածդ սղահել և տունդ տեղդ խոհե-
մութեամբ կառավարել :

Յայտնի է որ մեծահոգի առատասիրա
մարդը այնչափ մենծ հոգ մը չունի սաըկի
համար . բայց երբոր ասիկայ կը հատնի նէ,
անատենը կըսկսի կարօտութիւնն զգալ :

Ամենելին առանց սաըկի մարդը որչափ որ
աղէկ աղէկ ձիքեր ալ ունենայ, նման է
նաւու մը որ զարդարուած պատրաստուած
ըլլայ ամմէն չուանեներով կազմածներովը .
բայց չի կրնար առագաստը բանալ երթաւ
առանց յաջող քամիի մը :

թէ որ բան մը ընելու բաղձանքդ ու յօ-
ժարութիւնդ ունեցած ստրկէդ աւելի ան-
դին կանցնի , ջանա ամմէն ջանքովդ որ ատ
բաղձանքդ հաւասարես քու ունեցածիդ :

Զգոյշ կեցիր , չինմանիս ան մարդուն որ
ետեկ իյնալ ջանալնինի որ ուրիշն նաւը
վտանգէն խալքաէ , իրենինը ցամաքը կը զար-
նէ կը կոտրէ :

‘Սայէ գիտէ ան տեղերն որ ուրիշները
մենծ վտանգով նաւերնին զարկին կորսըն-
ցուցին , որ դուն կարենաս զգուշանալ՝ հե-
ռուէն քալել ան վտանգաւոր տեղերէն :

Որո՞նք որ իրենց ունեցած չունեցած ստա-
կը շուշլութեամբ անառակութեամբ հա-
սուցին նէ , կը տեսնես որ անոնք զարմա-
նալի հոգով մը ետեկ են խորհուրդ կուտան-
քեղի որ դուն ալ քուկիններդ հատցընես :
Նման են ասոնք ան աղուէսին որ առակը
կը սկատմէ՝ թէ ասիկայ երբոր փորձանքի
մը եկաւ և իր պօչը կորսընցուց , ուրիշ ա-
ղուէսներուն խորհուրդ կուտար կը համո-
ղէր որ իրենք ալ իրենց պօչերնին կտրեն .
և կըսէր անոնց՝ թէ աս պչու աւելորդ բան
մըն է մեղի , և ուրիշ աղէկութիւն մը չու-
նի՝ բայց եթէ ծանրութիւն և անհանգըս-
տութիւն մը տալ մեղի :

Ատենօք աղնուական մարդ մը՝ որ մսիեր
էր իրեն հարստութեանց մեծագոյն մասը ,
որ մը գնաց Եղիսաբէթ թագուհիին՝ աղա-
չեց հրաւիրեց զինքն իր տունը : Եւ էր աս
տունս մենծ գեղեցիկ և շատ փառաւոր պա-
լատ մը . և աս պալատիս դրան վրայ գրուած

կար վերնագիր մը այսպէս . Ա թեայն ինչ ու-
նայն թիւն է : Երբոր թագուհին ներս մըտ-
նելու եղաւ , կարդաց աս դիրը , դարձաւ
հարցուց ազնուականին , թէ ինչ կուզէ ը-
սել աս դիրս : Երբոր գրածին մեկնութիւնն
աղէկ մը լսեց անոր բերնէն . պատասխան
տուաւ թագուհին , ըսաւ . ի՞նչ դա՞ն ինչ-
համար այսլու իորմ ըսէւ ու ամենայն ինչդ ,
և այսլու իրկայն ըսէւ ունայնութիւնդ : Եւ
այսպէս աս պատասխանովս սաստիկ և ազ-
դու յանդիմանութիւնն մը տուաւ ան մըս-
խող ազնուականին :

Հին կոտապաշաներուն գրքերէն կը յիշեմ
մէկ պատմութիւնն մը , թէ անգամ՝ մը ան-
տառի մը մէջ կաղնի ծառի մը վրայ դրեր
էն եղեր մէկ չաստուածուհիի մը արձան . և
ժողովուրդն երկան ժամանակ մենծ պա-
տիւներ մենծ զոհեր կընէ եղեր աս չաս-
տուածուհիին : Օր եկեր է , ժողովուրդը
կը տեսնէ որ ան ծառն լինալու կործանե-
լու մօա է . թէպէտ և գեռ չինկած , թէպէտ
և դեռ չաստուածուհին վրան կեցած , սա-
կայն մարդ մըն ալ անկէց ետեւ իրեն չի մօ-
տիկնար :

Չատ քիչ կը պատահի որ սիրուին և մե-
ծարուին ան մարդիկն որ բախտ ու յաջո-
ղութիւնը կորուսեր են . և նմանապէս շատ
քիչ կը հանդիպի որ ձախորդութիւնը մէկ-
տեղ կապուած մնայ բարեկամութեն հետ :
Բարեկամական սէր ըսածնիս կը տեսնես
որ շատ անգամ՝ մանաւանդ շահասիրու-
թիւն է . և շատ անգամ՝ մէկզմէկ կը սիրենք

որ կարենանք հասնիլ ան վախճանին՝ ինչ
որ մտքերնիս դրեր ենք :

Չատ մարդիկ կան աշխըրքիս վրայ որ
կատարեալ կը նմանին արևադարձ ըսուած
ծաղին բնութեանը, առ ծաղիկս անատե
նը կը բացուի՝ երբոր արևը վրան կը ծագէ,
և երբոր իրիկուն կըլլայ՝ շուտ մը ինքն ալ
կը գոցուի :

Հաւատա ինծի, ձախորդութեանդ ժա
մանակը մէծ թշնամի անոնք կըլլան քեզի,
որոնք որ բարեկամ կերենային քեզի յաջո
ղութեանդ ժամանակը :

Ապագայ շահուդ և վաստըկելուդ յոյս
ունենալուն համար՝ պէտքը չէ որ ունեցածդ
շուտով մը ծախես մնխես : Խելացի խոհեմ
վաճառականնը իրեն ամմէն օրուան տանը
ծախքը չի շատցըներ և ունեցածը չի մնխեր,
վախնալով որ չըլլայ թէ ասղրանքը կորսըն
ցընելին աւելի չարագոյն բան մը հանդիպի
իրեն :

Ծոցն եղած ստակն է որ մարդուս հա
մարմունք մը կուտայ աշխըրքիս առջեր.
իսկ խոհեմութիւննը խելքը՝ զինքն ամմէն
ատեն գովելի կընէ . և թէ մէկը և թէ մէ
կալը կարօտութեան ժամանակն իրեն մենց
օգնութիւն կը համնին :

Ըլայլութիւննը մնխելը նման է իմի, որ
իրեն ծնողաց փորը կը ծակէ դուրս կելէ.
իսկ չափաւոր ապրուստն և արգարութեամբ
շահեցընելը, են իբրեւ երկու թէ և երկու
ձեռք բախտին և աջողութեան :

Օր մը ԶԵՆՈՆ փիլիսոփան տեսնելով մէկ

քանի երխտասարդներ որ ունեցածնին կը
մսխէին , սկսաւ խրատել և յանդիմանել .
անոնք ուղելով զիրենք արդարացընել , ը-
սին թէ մենք այնչափ ունեոր ենք որ կըր-
նանք այսպիսի կեանք վարել : Դարձաւ ան
ատենն աս պատասխանս տուաւ փիլիսո-
փան . Դու + արէօֆ + իարդացընէֆ + ուն խռ-
հաւաը (աշճին) , « իւրականէրն մէջ առ-
ներ շաբականց առ Յդէր , շապ առ ունենալուն
հայր :

Շռայլ մսխող մարդը կրնաս նմանցընել
ան թղենիներուն , որ բարձր գահավէժ (ու-
չուրում) աեղերը կը բուսնին , որոնց պը-
տուղը միայն ագռաւներն և անգղները (ագ-
պապաները) կրնան ուտել :

Դիպուածն է բախտն է որ երբեմն կը
վաստըկցընէ . բայց վաստըկածը պահողը
դիպուածը չէ , հապա խոհեմութիւնն է և
առաքինութիւնը :

Ով որ ամմէն աեղ ամմէն բանի մէջ կը
խնայէ , կատարեալ ագահ է . և ով որ բան
մը չի խնայեր , շռայլ է : Դուն նայէ խիստ
հարկաւոր չեղած բաներուն մէջ խնայել ,
որպէս զի սպատշաճաւոր եղած ժամանակը
կարենաս աւելի առատութեամբ մը բանե-
ցընել ունեցածդ :

Ով որ ատեն մը կը մսխէ , այնպիսին
պէտք է որ ատեն մըն ալ խնայէ : Վասն զի
քիչ կը հանդիպի որ տներնին չիկործանեն
ան մարդիկն որ ունեցածնին չիյտեն խոհե-
մութեամբ բանեցընել և խնայել :

Թէ որ բարերարութեան մը համար մէ-

կին փոխ ստակ տուիր, ջանա որ շատ չու-
շացընես քեզի դարձընել առւածդ։ Վասն
զի հասարակօրէն խօսելով, հին պարտքերը
միայն անշնորհակալութեամբ կը հատուցա-
նեն մարդիկ։

Թէ որ ստըկի մը ժառանգութիւն մը-
տար, շուտով մը հաշիւն ունեցիր. արդար
ճամբով ջանա որ աճեցընես, և միտքդ միշտ
անմոռաց պահէս՝ թէ առանց ամօթոյ և
խայտառակութեան չի կրնար մարդս իր վի-
ճակէն իյնալ։

Օր մը Պղատոն վիլխսովիան տեսնելով
հարուստ անէ զաւակ մը, որ ամմէն ունե-
ցածը չունեցածը մսխելով մէկ պանդոկի մը
դուռը կեցեր չոր հացը կուտէր և ջուրը
վրան կը խմէր, մօտիկցաւ ասոր քով, և աս
բանս խրատելով ըսաւ մսխող զաւկին. Թէ
ո՞ւ մշտ խնայելով ճապար պէտէն նէ, ասոնի շնե-
րիւ պէտ կարօս չեիւ ըստ։ :

Կան ժառանգներ որ կարծեն թէ խելացի
բան մը կընեն, երբոր ունեցածնին չունե-
ցածնին միշտ իրեւ թէ իրենց վրանին առած
բեռցուցած կը տանին, վախնալով ըրլայ
թէ զանոնիք իրենց տնաեսները մսխեն։

Նայէ որ չափազանց առագաստներով չե-
լեցընես չիծանրացընես քու նաւդ, որ ըրլ-
այ թէ ընկղմեն։ :

Շատ օգուտ է որ մարդս կանուխկեկ
սկսի խնայող ըրլայ, վասն զի ամմէն բանը
հատցընելէն ետև խնայող ըրլալը՝ ժամանա-
կէ դուրս է և չափազանց ուշ։

Ժառանգներ ալ տեսնուեցան որ իրենց

ծնողքներէն շատ բան թողած ունէին . և
իրենք ան առատութեան մէջ օր եղաւ որ
ծում պահեցին , և աղքատութեամբ միան-
դամայն և անուանարկութեամբ ճաշերնին
ընթրիքնին կուտէին :

Չափաւոր ապրուսան ուրիշ բան չէ ըստ
ինքեան , բայց եթէ մէկ վաստրկիլ մը՝ որ
ետեւ ետեւ կածի՝ թէ որ հետն ունենայ ար-
դարութեամբ շահեցընելն ալ :

Որպէս զի կարենաս մենծ գումար մը ը-
նել հաշուի համրանքի մէջ , պէտք է որ շատ
պղտիկներ մէկմէկու վրայ գնես միացընես :
Որչափ շատ մենծ կուզես նէ ըլլայ գումար
մը , սարկին խիստ պղտիկ կտորէն կըսկսի
միշտ մենծնալ :

Կը հանդիպի երբեմն որ մէկը շատ քըր-
տինք թափէ ինչուան որ չափաւոր բան մը
վաստրկի . բայց երբոր վաստրկի , գիտնայ
որ մենծ բան վաստրկեցաւ : Վասն զի եր-
բոր բախտն աջողութիւնն այնչափին իրեն
օգնեց նէ , ալ անկէց ետեւ իր հետն է և շու-
տով բանը կը յաջողէ :

ԴԱՍ ԺԵ.

Հարսածութեան և արծաթանիշութեան վըսայ, և Անհատագութեան վախճանը ո՞ւ ըլլալու է :

ԶԵՄ ՃՆԱԾ ես հարսածութեալու. բայց աս բանիս համար անհանդիստ չեմ ըլլար : Մահաւանդ երբոր կը մտածեմ թէ մարդս որչափ աւելի բան ունենայ, գիտես թէ այն չափ ալ աւելի կարօտութիւն կունենայ :

Իրաւ որ խելքով կրնայինք հարսածութեան բաղձանք ունենալ ամմէն բանէն աւելի աս աշխըրքիս մէջ, թէ որ հարսածութիւնը մեզի կարենար աալ ան հաճոյքը, գոհ ըլլալը, որով որ միայն կրնանք հարսածութեան կը ցանկանք մեր կարօտութիւնը միայն լիցընելու համար, անտենը քիչ բան ալ ունենալով կրնանք մենծ հարսածութեան մը ըլլալ. և ասով աւելի կրնանք մտիկնալայ ամենակարողին հարսածութեն ու լիութեանը, որ մէկ բանի մըն տլ կարօտութիւն չունի :

Մարդկանց մէջն աւելի անարժան եղողները կը տեսնենք որ շատ անգամ կը վայելն բախտին բարիքը, ինչպէս են հարսածութիւնը, պատիւը, և այլն. բայց մարդս ճըշմարիտ մենծ ընտղն ասոնք չեն. մարդուս իրեն բուն արդիւնիքն է ներքին արժանաւորութիւնն որ զինքը մենծ կընէ :

Կան մարդիկ որ կը սեպէն թէ ազնուականութիւնն ու հարսառութիւնը կրնան մարդս երջանիկ ընել. բայց աս բաներս այսչափ գովասանքի արժանի չեն, վասն զի ուրիշներէն կանցնին մեզի: Իսկ առաքինութիւնն ու բարի վարքը, որ ինքիրէն սիրելի և ազնուական բաներ են, շատ երևելի մարդկանցն ալ մասնաւոր կերպով փառքը պատիւը կաւեցընեն:

Կրեսոս մենծ հարուստ թագաւորն ան մարդը հարուստ կը սեպէ՞՝ որն որ կրնա՛ ռաքի վրայ պահել մէկ բանակ մը: Բայց աս բանս կրցող մարդն ալ կարօտութիւն ունի մէկ ուրիշ բանակի մը՝ որ իր ունեցածները կարենայ պահել:

Թէպէտ և բոլոր աշխըրքիս տէր ըլլաս, 'ի վերայ այսր ամենայնի՝ ինչպէս որ ատենօք կը ակար Արքիդամոս սպարտացւոց խելացի թագաւորը՝ թէ որ քու շուքդ չափելու ըլլաս նէ, անատենն ալ առջինէն մենծ պիտի չիգտնես:

Դանիկը մարդարէն տէսիլքի մը մէջ տէսնելով չորս երևելի կայսերութիւններն որ եղան աշխըրքիս վրայ, և մտածելով անոնց վրայ, հարցուց հրեշտակին ու ըսաւ. ի՞նչ էն ասո՞նք: Հրեշտակն ալ պատասխան տըւաւ. Ասո՞նք են լուս գալիները: Աս բանով հրեշտակն ուզեց իմացընել, թէ աշխըրքիս ամենայն հարսառութիւն, ամմէն փառք պատիւ՝ եկող գացող և անցաւոր բաներ են:

Կըսէ հեղինակին մէկը՝ թէ Քրիստոս տէրն մէր ալ մեզի բաւական իմացուց սոր-

վեցուց, թէ ինչ համարմունք ինչ կարծիք պէտք է ունենանք ստըկի վրայ, երբոր առաքելոց մէջէն Յուդային յանձնեց որ ստըկի մնտուկին հոգն ու պահպանութիւնն ինքն ունենայ:

Աստուծոյ նախախնամութիւնը մեզի եւելք տուեր է ան ամմէն բանն որ մեզի հարկաւոր է մեր բարւոյն համար: Իսկ ուկին և արծաթն որ ստեղծողը գոցեց պահեց երկրիս տակը խորունկ տեղերը՝ հողու հետ խառնած կեցած, մարդուս ագահութիւնն ու փառասիրութիւնն առաւ զատեց վեր հանեց երեցուց:

Ով որ կը բաղձայ հարուստ ըլլալ, բաւական է որ գոհ ըլլայ: Աս գոհ ըլլալս այն պիսի մէկ բարիք մըն է որ ամմէն բանաւոր մարդ կրնայ ձեռք ձգել տէր ըլլալ, միայն թէ ուղենայ: Մենք հարուստ չենք ըլլար մեր եկամուտը շատցընելով, հապա միայն մեր բաղձանքը մեր ցանկութիւնը չափաւորելով, ուսաի չէ թէ եկամաիդ չափը նայելով՝ այնչափ ալ հարուստ կամ աղքատ սեպես պիսաի քեզ, հապա բաղձանքիդ չափը նայելով:

Չատ հարուստ է ան մարդն որ քիչով գոհ կըլլայ: Պէտքը չէ աղքատ սեպել ան մարդն որ քիչ ստակ ունի. հապա ան մարդն որ ստակ ունենալով, ալ աւելի կը բաղձայ ունենալ:

Կան մարդիկ, որոնց պէտք է որ գոհ ըլլային չափաւոր վիճակով մը. բայց որովհետեւ ետեւ կիյնան պաշտօններ և պատիւ-

ներ ձեռք ձգելու , և կը տեսնեն որ ուրիշ
ները զանոնք ձեռք կը ձգեն , ասով թէ ու
զածնէն կը զբկուին , և թէ առաջուց ունե-
ցած հանգստութիւննին ալ կը կորսնցընեն:

Թէ որ քու պիտանաւորութենէդ աւելի
բան ունիս նէ , աւելորդ բան է քեզի ատի-
կայ . ուստի և միշտ նեղութիւն մը քեզի
պէտք է որ բերէ : Վասն զի թէ որ կաշխա-
տիս քրտինք կը թափես որ աս աւելորդ
բանդ աճեցընես շատցընես , անատենը զա-
նիկայ կորսընցուցածի մը պէս կը լաս . ո-
րովհեաև իրը քու յատուկ բանդ ան միայն
պիտի սեպես , որն որ ըստ կամացդ կրնաս
գործածել : Ասկէց 'ի զատ աս ալ գիտցիր
որ մէկ անխելք հարուստ մը ուրիշ բան չէ ,
բայց եթէ խելացի մարդուն գանձապետն է :

Թէ որ աղէկ խելքով մտածես մարդուս
կեանքը , ուրիշ բան չես գտներ՝ բայց թէ
լեցուն բան մը տեսակ տեսակ անձունի
մտածութիւններով և սրտադողով . առա-
ջին իր հոգն ու զբաղմունքն է ետեկ իյնալ
փնտըուկ թէ ինչ միջոցներ կրնայ գտնել
որ ստակ վաստըկի . երբոր վաստըկեցաւ
նէ , կը հոգայ կը փնտըուկ թէ ինչպէս զա-
նոնք չէ թէ միայն պահէ , այլ և աճեցընէ
շատցընէ . ուրիշ հանգիստ չունի՝ բայց ե-
թէ երբոր կը տեսնէ որ ստակը շատցաւ , և
ունեցածն անվտանգ ապահովութեան մը
մէջ է : Մէյմըն ալ կը տեսնես որ վերջա-
պէս աս ունեցածները կամ դիպուածով
մը , որ անպակաս են աշխըրքիս մէջ , կը
փճանան կը կորսուին , կամ թէ ինքն ուղէ

չուղէ կը պարտաւորի զանոնք թողուլ եր-
թալ, վասն զի մահկանացու մարդ է:

Արծաթասէր հարուստ մարդն որ միշտ
ախուվախ կընէ ստակ վաստըկելու՝ և միշտ
սրտադող ունի որ չըլլայ թէ կորսընցընէ,
այսպիսին անպակաս նեղութիւն չարչա-
րանք կրելու հետ է իր կենացը մէջ: Աղ-
քատն իրեն աղքատութեան մէջ ալ հա-
րուստ է, երբոր իր պիտանաւորութեան
չափուն իր բաղձանքին ալ չափ կը դնէ.
այնչափ կուղէ՝ որչափ որ իրեն պէտք է նէ.
ամեննեին չի վախնար բանէ մը, վասն զի բան
մը չունի որ իրեն նեղութիւն մը տայ, և
սրտադող ալ չունի որ չըլլայ թէ կորսըն-
ցընէ:

Թէ որ մինակ վախնալը՝ չըլլայ թէ ունե-
ցածնիս կորսընցընէնք՝ այսչափ մենծ ան-
հանգստառութիւն մեզի կը բերէ նէ, հապա-
ռչափ մեծ ցաւ, ռըչափ սրտի կտրտուք
պիտի ունենանք ան վայրկեանը՝ երբոր ու-
ղենք չուղենք զանոնք պիտի կորսընցընէնք:
Եւ որ աւելի չարն է, ագահ մարդն իրեն
մեծ կորուստ մը կը սեպէ ան դիպուածն
ալ երբոր կը տեսնէ որ չիկրցաւ շատցընել
իր ոսկիները:

Գողութիւնն այնչափ մեծ մեղք մը կը
սեպուի որ աւելի խստութեամբ պատիժ
կուտան անոր՝ քան թէ շնութեան մեղքին:
Ասոր պատճառը փիլիսոփայ մարդ մը ա-
սանկ կուտայ. «Ես կարծեմ, կըսէ, աս
բանիս մէջը ագահութիւնը շատ ձեռք ունի,
և ուրիշ պատճառ աս բանիս չեմ կընար

դանել, բայց թէ ըսել որ մարդու իր կնիկը սեպելով միայն իբրև առիր իրեն առիւնեւն և մաշխին իրեն մաշխին, ինչպէս որ սուրբ գիրքը կըսէ, իսկ իւր ստակը կը սեպէ իբրև հոգի մը իրեն հոգիէն »։ Եւ իրաւ որ ագահ հարսավին ոսկին՝ գիտես թէ իրեն հոգին է։

Բոլոր աշխարքիս գեղավաճառներուն քովն անկարելի է գեղ մը գանես որ՝ կարենայ ըուրնտցընել ագահութեան և վաշխին հիւանդութիւնը։

Աս նոր աշխարքս կերպով մը ոտքի տակ առաւ և աւրեց ապականեց զհին աշխարքը։ Վասն զի առաւ ցանեց մեր սրտին մէջ ագահութիւնը, և գիտես թէ բոլորովին քշեց հանեց մեր սրտէն սէրը բարեկամութիւնը, որ առաջ ունէին մարդիկ։ Ասանկով խեղ Ճարար առին սրտերնին կապեցին մարդիկ ոսկիին և արծըթին հետ։ ծառայ և գերի եղան անոր, և կուռքի մը պէս պաշտելով դարձան եղտն կռասպաշտ ոսկւոյ և արծաթոյ։

Հարուստ և ագահ մարդը կարծես թէ շատ զարմանալի հրաշալի քան մըն է, պատճառաւ իրեն այնչափ ունեցած ոսկիներուն։ Բայց թէ որ աղէկ մը սկսիս վնատըուել քըննել, թէ ունիցածները ինչպէս կը գործածէ, ինչ կընէ, ինչպէս կը վայելէ, կը նայիս կը տեսնես որ քան զան աւելի խեղձ ողորմելի մարդ չիկայ աշխարքիս վրայ։

Պէտքը չէ արհամարհել ստակն երբոր արդար Ճամբով վաստըկուեր է։ Բայց ան մարդն որ իր պատիւն իր անունն աւրելով

անանկով կը հարըստնայ , այնպիսին աւելի
կը կորաընցընէ քան թէ կը վաստըկի :

Բնութիւնը՝ միայն ստըկին հետ չէ կա-
պեր մեր բախար մեր աջողութիւնը : Կրնայ
մէկը խնտումով ուրախութենով անցընել
իր կեանքը , իր ժամանակը , առանց ըլլա-
լու մէկ ամիրայ մը , հարուստ մը , իշխան մը :

Քիչ բանի բաղձանիք ունենալը՝ զաղքա-
տութիւնը հաւասար կընէ հարստութեան
հետ : Ան մարդն որ ախուվախ կընէ կը ցան-
կայ , հարուստ չէ . նմաննապէս ան մարդն
ալ աղքատ չէ , որ աւելորդ բանի մը կարօ-
տութիւն չունի : Ճշմարիտ բարի միայն ան
բանը պէտք է կոչենիք որ բացարձակապէս
հարկաւոր է . և աս հարկաւոր բանն արդէն
իսկ բնութիւնն իրեւ մայր գթած և առատ
տուեր է ամմէննմէկ մարդու : Մեզի բարե-
պէս ապրելու համար քիչ ստակ կօգտէ .
մանաւանդ բարեպէս մեռնելու համար :

Աւելի օգտակար է քիչ ունենալ , քան
թէ շատ : Ով որ շատ ունի նէ , ալ աւելիին
կը բաղձայ , որովցոյց կուտայ թէ ուրեմն
գեռ իրեն բաւականը չէ ունեցած : Իսկ ան
մարդն ունի շատ , և բաւականէն ալ աւելի
ունի որն որ հանգիստ սրտով կեանիքը կան-
ցընէ :

Աղեքսանդր մեծ կայսրը գրեթէ ամմէն
ազգ իր տակն առնելին ետքը կը դանդըտէր
թէ ուրեմն ուրիշ ազդ ալ չիմնաց տակ առ-
նելու : Ամմէն բանն իր ձեռաց տակ առնե-
լին ետև գեռ կը բաղձար աւելի բանի մը . և
ան բանն որ բաւական էր բոլոր մարդկային

բնութեանս , բաւական չիկրցաւ ըլլալ մէկ
մարդուն :

Կրնաս հարուստ ըլլալ ուղածիդ պէս ,
միայն թէ կամենաս զքեզ աղքատ ընել բաղ-
ձանացդ կողմանէ : Անատենը միայն սեպէ
թէ մարդ մը աւելի հարուստ կամ աւելի
աղքատ է , երբոր կը տեսնես որ աւելի կամ
սկակաս բարեկրօն մարդ է :

Խելացի մարդն աւելի մէծ մը չի սեպէր
Աբուլէս հարուստ թագաւորին էշը , որ
շատ ոսկի կոնակը բեռոցուցած կը տանէր :
Եւ ոչ Աղեքսանդր կայսեր ձին մենծ բան
մը կը սեպէ՝ իրեն ան փառաւոր հարուստ
կազմածին (ըռահախն) համար :

Հարստութեան փառամոլութիւնն ըստ
ինքեան ի՞նչ բան է , բայց եթէ՝ խելքով
մտածելով մէկ փալիլել մը՝ որ աղօց կամ
խենթերուն աչքը կառնէ : Փիլիսոփային մէ-
կը կըսէր թէ , « Ես աս աշխըրքիս արագին
բաները , հարստութիւնը , փառքը . և այլն ,
կուզեմ գործածել մէկ բարակ թեթև թըռ-
չող զգեստի մը պէս . որ թէպէտ և վրաս
ըլլայ , բայց միշտ իմ մարմինէս հեռու կը
կենայ » :

Հարուստ մարդն իր ստըկին միայն շա-
տութեանը համար մի սեպէր թէ ուրիշ
մարդիկներէն աւելի ան մէծ բան մը ըստ
ինքեան ունի , բայց եթէ միջոց մը յարմա-
րութիւնն մը՝ ուրիշին բարիք ընելու , ուրի-
շին կարօտութիւնը լեցընելու իր հարը-
տութեամբը : Եւ ան ամենաբարին ասոր
համար մէկին հարստութիւն տուեր է , մէ-

կալը աղքատութեան մէջ թովուցեր է . որ
հարուսան . աղքը աղքատին ողորմելով իւր մեզ
քերը քաւէ և հոգին փրկէ . և աղքատն ալ
համբերելով իր մեղքը քաւէ և հոգին փրկէ :

Հարստութիւնն ու մեծութիւնն աղէկ
մտածես նէ՝ ուրիշ բան չեն ըներ , բայց իր-
ըւ թէ մէկ առժամանակէայ փայլունու-
թիւն մը տալ մեր բնական նուաստութեանն
ու աղքատութեանը : Վասն զի ամեն մարդ
հաւասարապէս մերկ ծներ է , և հաւասա-
րապէս մերկ հողը պիտի մտնէ :

Մէկ ձի մը գեղեցիկ կազմածքով զար-
գարուած և վրան ալ մէկ գեղեցիկ ծիրանի
կասկայ մը՝ այնպէս յաղթանակի մէջ յաղ-
թող զօրավար մը վրան վերցուցած տանեւ-
լու ժամանակը , արգեօք կրնայ իրաւամբք
հսկարտանալ՝ երբոր անդիէն ժողովուրդին
ակսի կանչելով ուրախութեամբ ծափ ծա-
փի զարնել : Կամ թէ արդեօք կրնայ զինքը
մեծ սեպել վրան եղած զարդարանքներուն
պատճառաւը , որ իրեն համար նայիս նէ
աւելի ծանրութիւն են , քան եթէ զարդա-
րանք : Վախ , ո՞րչափ քիչ մարդիկ կան որ
քեզի տեսութիւն գան՝ բուն քեզի համար ,
քու հետդ խօսին կենցաղավարութիւն ը-
նեն՝ բուն քեզի համար . վասն զի ամմէննուն
տուած պատիւը խոնարհմունքը քեզի չէ՝
քու ոսկիիդ համար է միայն : Ով թէ ո՞ր-
չափ քիչ մարդիկ կան , որ բուն քեզի գլուխ-
նին ծռեն՝ հնազանդին քու անձիդ , վասն
զի միայն քու աթոռիդ պատիւ կընեն՝ գլուխ
կը ծռեն . ուստի և բուն քեզի՝ ալ աւելի

բան չի մնար, բայց թէ ան վերի ըստած ձիուն բանը, այսինքն մեծ աշխատութիւն մը և մեծ ծանրութիւն մը :

Հարստութեան վախճանն ըստ ինքեան ուրիշ բանի պէտք չէր ըլլալ, բայց թէ աւելի հանդստութեամբ վայելցընել մարդուս իր կեանքն և ուրիշներուն կարօտութիւնը լեցընել: Բայց հիմա ասիկայ եղաւ մարդուս պատճառ իրեն անհանգստութեանը, իրեն չարչարանիքին: և որչափ աւելի կըշատնայ հարստութիւնը, այնչափ ալ աւելի կըշատնայ մարդուս մտմտուքն, զբաղանքն, և սրտադողը վախը՝ որ ըրլայ թէ աւելի բան կորսընցընէ: « Քան զաղքատութիւնն ուրեմն մենծ հարստութիւն չիկայ, կըսէր մէկ փիւստփիայ մը: և ես որ քիչ բան ունիմ, կըսէր, կրնամ աս բանս հաստատութեամբ զուրցել և պնդել: Վասն զի քանի որ ես հիմա կատարեալ հոգւոյս խաղաղութիւնը կը վայելւմ՝ թէպէտ և աղքատ, այնչափ դոհ և ուրախ եմ՝ որպէս թէ աշխարքիս ամ մէն ոսկին ունեցած ըլլայի »: Կուզէր ըսել թէ երբոր իրօք ալ ան ոսկիներն ունենայինէ, արդեօք հոգւոյս նոյն խաղաղութիւնը կրնայի վայելել:

Կան մարդիկ որ ոսկիի և տրծըթի կռապաշտ են: կան ալ որ պատույ և փառաց: Դուն գոհացիր օրհնէ քու աստղդ քու վիճակդ, որ զքեզ երբէք չիդրդեց որ աս չատուածներուն ծոխս երկրպագութիւն տաս:

Այնչափ համարմունք ունեցիր ստըկի վայ, որչափ որ քեզի կը ծառայէ քու պի-

տանաւորութեանդ համար : Ստակն եղաւ քեզի ծառայելու համար + ուստի դուն պէտքը չէ որ գլուխդ ծռես՝ իրեն ծառայութիւն ընելու , ևս առաւել իրեն գերի ըլլալու :

Մարդուս ազնուական հոգին և սիրով պէտքը չէ որ ըլլայ այնպիսի տեղ մը , ուր որ առնես լցոլնես այսպիսի ցած ու անարդ բաներով : Եւ իրաւ որ շատ արտառոց հրեշ բան մըն է , երբոր կը տեսնես որ մարդիկ աս հանքերուն աս հողերուն աս մոխիրներուն այսչափ սիրահարեր են :

Ասենօք թեմիստոկլէս անուանի իշխանն և Յունաց զօրապետը օր մը փորձութեան մէջ իյնելով ու բաղձալով վերցընել տանել տեղաց մը մեծ գանձ մը , ինքնիրեն եկաւ ամըցաւ իրեն աս պակսութեան աս սխալանացը վրայ , դարձաւ իր ծառաներուն մէկին ըստաւ . ‘Իսուն առ վէրշուր ափ սփոխ , վասն չի դա թէ՛ մտսովիւն + չէս :

Բիտս մեծ փիլիսոփան իրեն բոլոր ունեցածը չունեցածն ինքնիրեն թողլով մէկդի ձգելով , այնպէս զինքը հարուստ մեծատուն կը սեպէր . կըսէր աս անուանի փիլիսոփան միշտ աս խօսքը . Ընդ իս իրէմ պանայն . Ես իմ հետս զամմէն բանս կը վերցընեմ կը տանիսմ : Կուզէր ըսել . մարդուս հարստութիւնը՝ միայն իրեն առաքինութիւնն իրեն բարի վարքն է . և խելացի մարդին իրեն հարկաւոր եղածը նայելով քիչով գոհ ըլլայ , ասով գրեթէ ամմէն բան կունենայ : Եւ աս գեղեցիկ խօսքն աս փիլիսոփայիս իրեն իբրև թէ մէկ փառաւոր սիւն մը կանգ-

նեց, որ ետևի եկողներն անսպակաս զի՞նքը պատուեն, և միշտ յիշեն՝ ընդ իս իւնչ զա-
յնացն :

Տակիտոս հռովմայեցւոց խելացի պատ-
մագիրը կըսէ թէ՝ Վեսպասիանոս երևելի
կայսրն իրաւ որ հաւասար կըլլար խիստ
մեծ և անուանի հռոմայեցւոց, թէ որ իր
ագահութեամբը չաւրէր ապականէր իրեն
ուրիշ աղէկ բաները :

Պերսէս թագաւորը կորսընցուց իրեն
գանձը և իրեն թագաւորութիւնն ալ՝ հա-
րսառութեան չափազանց սէր ունենալուն
համար. գերի բռնուեցաւ հռոմայեցի զօրա-
պետէ մը, և զի՞նքն ալ իրեն ոսկիներուն
հետ խախքաբար ժուռ ածցուցին, յաղթա-
նակին մէջ հռոմ քաղաքը :

Եվանդրոս հին թագաւորին խօսքն որ եր-
բեմն ըսաւ Ենէասայ, միաք պահելու և մը-
տածելու խօսք է. Համարչակէտ հի-բռ. աւ-
համարհն ունես, և պէտք ինչնդ յայնժամ ար-
ծանի համարէտ այսինքն՝ Սիրտ առ զօրա-
ցիր. բարեկամ, բանի տեղ մի գներ ոսկին
արծաթը. երբոր աս ընես նէ՝ անատենը
միտքդ գիր թէ սիրելի կըլլաս այ:

Հարուստ մարդն անատենը միայն երջա-
նիկ և գոհ կեանիք մը կանցընէ, երբոր աղէկ
կերպով և աղէկ բաներու կը գործածէ իր
ստակը: Եւ աղքատ մարդն անատենը մեծ
հարուստ մը կը սեպուի, երբոր իր կարօ-
տութեանցը մէջ առանց գանգըտելու համ-
բերութեամբ կը վարուի՝ միշտ գոհութիւն
տալով այ:

Գիտես թէ փիլիսոփիայ մարդու մը բաղ-
ձանք կուգայ՝ իրեն ջուր խմելու գաւաթն
ալ մէկդի ձգել, երբոր կը տեսնէ որ աղ-
քատ մը երկու ափովը ջուր կը խմէ. ինչպէս
ատենօք ըրաւ. Դիոգինէս փիլիսոփիան։ Դար-
ձեալ բաղձանք մըն ալ կունենայ, ինչպէս
ատենօք կրատէս փիլիսոփիան ունէր, որ
ինչպէս ջուրը պատրաստական խմելիք է
մարդուս, այսպէս ալ բան մըն ալ ըլլար
աշխըրքիս վրայ պատրաստական կերակուր
մարդուս. որպէս զի ուրիշ ալ բանի կարօտ
չըլլայինք, բայց եթէ ինչ որ բնութիւնն ա-
պահովագիտէս առանց ուրիշ հոգ մը ունե-
նալու մեզի միշտ պատրաստէ։ Եւ աղէկ
նայիս նէ՝ ստեղծողն ասանկ մեզի պատրաս-
տեր է, միայն թէ մարդս գոհ ըլլայ, ինչպէս
որ Պօղոս առաքեալը կը խրատէ. Ունիմ, իւ-
րակուր և հանդէր, և այնու- չպատայուս։

Քեզի բուն հարկաւոր եղածէն աւելի
ինչ որ ալ ուրիշ բան քովդ կայ նէ, անի-
կայ քեզի անպիտան բան մը սեպէ։ Թէ որ
չորս ստակ ծոցդ ունիս նէ, գոհացիր փառք
տուր այ. թէ որ զգեստդ քեզի բաւական
է որ զքեղ տաքէն պահէ, ցրտէն պահէ,
և քու տունդ քեղ բաւական կը պաշտպա-
նէ օգոց խառնակութենէն, քամիներէն, և
այլն, ալ աւելին ունենալու հոգդ չըլլայ.
և թէ որ անկէց աւելի բանմ ալ ունենաս
նէ, մեծ բանի մը տեղ մի սեպեր։

Կըսէր ատենօք փիլիսոփիայ մը. « Ամե-
նկին բանի մը աեղ չեմ դներ ոսկւոյ արծը-
թի գանձը սամսիդացի ըսած ատենք հա-

ըուստ մարդիկներուն . Երեսն ալ չեմ նայ .
 իր տեսակ տեսակ անուշ համագամ կերա -
 կուրներուն Աքիկիոս ըսուած ատենօք ա -
 նուանի որկրամոլ հռոմայեցիին . և թէ որ
 տէր ըլլայի՝ ամենեին վարձք մը չէի տար ան
 մարդիկներուն՝ որոնք որ տեսակ տեսակ նոր
 հեշտութիւններ փափկութիւններ կը գըտ -
 նեն կը ճարեն . ինչպէս որ ատենօք կուտար
 Դիոնեսիոս Սիկիլիոյ թագաւորը : Ետեւ
 չեմ իյնար որ մեծ ըլլամ , ինչպէս ատենօք
 Շիպիոն մեծ հռոմայեցին . կամ թէ ամե -
 նէն մեծ ըլլամ՝ ինչպէս ատենօք Փապիոս
 ըսուած հռոմայեցոց զօրապետը . և հոգ
 չունիմ ոչ ստրկի և ոչ պատուոյ և փառաց .
 այլ առ բաներն իմ դիմացս իբրև խաղալիկ
 փուռք բաներ են . որ բախտը մարդկանց գէ -
 մը կը հանէ կուտայ , որ երթան խնտան ըզ -
 բօսնուն . ինչպէս որ աղաքներուն մենք կը -
 նենք . որոնց նման ամենեին ան մարդիկնե -
 րը՝ հոգւով մարմնով ետեւ են որ շատ տե -
 սակ բան և շատ փառք ունենան , որպէս զի
 երբոր մէկ բանէն կը յափրանան (պրխմիշ
 կըլլան) նէ , մէկալին ձեռք զարնեն ։ :

Ծատ բան ունենալն անհանգստութիւն
 կը բերէ , կարօտ ըլլալը թշուառութիւն է ,
 պատիւը ծանրութիւն է , պաշտօններու
 մէջ մանել առաջ երթալը վտանգաւոր է .
 վայելուչ բաւական կեանք մը ունենալն եր -
 ջանկութիւն է : Դուն որչափ բանի որ կը
 բաղձաս նէ՝ ունիս , թէ որ ունենաս որչափ
 որ քեզի պէտք է .քու կարօտութիւնդ լեցը -
 նելու : Ի վերայ այսր ամենայնի շատ ան-

գամ թերևս եղեք է որ զարմացեր կեցեր ես, տեսնելով որ արժանաւորութենէդ աւելի բան ունեցեր ես. և աս բանիս համար հարկաւորապէս դոհացեր միշտ շնորհակալ եղեք ես քու ստեղծողիդ :

Ով որ խաղաղութեամբ կապրի, բարեալէս կապրի. և ան մարդը մեծ մարդ է, որն որ մենծ է իր առաքինութեամբը : Աղեկ զուրցեց փիլիսոփային մէկը . « Մեծ մեծ գանձերու ես զարմացած աչք չեմ տնկեր, և ոչ շատ և մեծ երկիրներու . վասն զի երբոր կը մտածեմ որ մարդս ծներ է աշխըրքիս տէր ըլլալու համար, անատենն ես ալ իմ իրաւունքէս ետ չիկենալով, կըսկսիմ խնտումով վայելել զուարձանալ ան կտոր բանին վրայ, որչափ որ ինծի բաժին հաներ է ած » :

Չափազանց ախորժանքով մը մի զմայլիր աս աշխըրքիս տեսակ տեսակ զուարձութեանցը : Վասն զի դուն ալ ան աչքով կընաս նայիլ անոնց վրայ և գործածել. ինչ պէս որ կընեն թագաւորները. որոնիք թէ պէտ և կը տեսնեն կը նային և կը վայելեն ալ, բայց ետքը որպէս թէ բանի մը տեղ չի սեպէլով ալ չեն մտմտար անոնց վրայ : Ի՞նչ զմայլմունք, ինչ զուարձութիւն ալ ունենաս աս աշխըրքիս վրայ, պիտի ջանաս որ դուն տէր ըլլաս քեզի, չէ թէ ծառայ և գերի ըլլաս անոնց : Ի՞նչ տեսակ ալ գեղեցիութիւններ տեսնես աշխըրքիս վրայ, ջանաս պիտօր միաքդ ստեղծողին տանիս՝ օրհնես զինքը, չէ թէ քու սիրտդ գերի ընես

անոնց : Վու զուարձութիւնդ , քու զմայլ
մունքդ պիտօր ըլլայ քու սրտիդ խաղաղու-
թիւնն ու քու մտքիդ ուղղութիւնը , որ
կըլլայ աս իրեք բանով , այսինքն՝ մէկ մը
սաեղծողդ ճանչնալով . երկրորդ սիրելով .
և երրորդ իրեն հաջոյական գործքեր ընե-
լով : Աս իրեք բանն ընես , ինչ վիճակի մէջ
ալ ըլլաս՝ միշտ երջանիկ ես , և ուր տեղ որ
ըլլաս՝ դիտես թէ միշտ դրախտի մէջ ես :

Այս իրեք բանն ունենաս , միշտ ճշմա-
րիտ հարուստն ես : Խակ թէ որ աս իրեքս
չունենաս , թէպէտ և աշխըզքիս բոլոր ու-
կին ունենաս , միշտ խեղճողորմելի աղքատն
ես : Թէ որ աս իրեքն ունենաս , անապատ
տեղ մըն ալ քեզի այնչափ զուարձալի է .
ինչպէս մէկ զարմանալի գեղեցիկ սպարտէզ
մը : Վու հոգիդ ամեմէն տեղ կրնայ գանել
իրեն հանգիստ անխստով տեղ մը , և խիստ
փառաւոր հանդիսութեանց մէջ ալ , և շատ
բազմամարդ քայլքըներու մէջ ալ՝ կրնաս
գուն գըեզ անանիկ բանել , որպէս թէ անա-
պատի մը մէջ ըլլայիր :

Փիչով գոհ եղող մարդը երբոր կերթայ
գեղեցիկ անտառ մը կը մանէ , հոն կը լսէ
սոխակին (պիւլպիւլին) անուշ անուշ եր-
գելը , գիտես թէ իրեն նախանձ մը կուգայ
անօր երջանկութեանը վրայ . վասն զի ան
թուշունը կարծես թէ ան անտառի մէջ քա-
շուելով առանձնանալով , ալ անկեց ետե
ինքն իր խիստ մէծ աջողութիւնն ու բախտը
գտածի պէս , և իբրև ազատ ամմէն հոգէ
և մտմտուքէ՝ կըսկսի անուշ երգելովը զը-

ւարձանալ զմայլիլ իրեն ան սիրելի մինա-
կութեանը մէջ :

Խաղաղութիւնն է ան մեծագին և մէկհա-
տիկ գեղը, որ դուն պէտք է որ միշտ առ-
նես քու առողջութիւնդ պահելու, և երջա-
նիկ կեանք մը ունենալու : Աս խաղաղու-
թիւնը կը լայ քեզի ան ՔԻԼԱ-Քայական ը-
սուած առը, որ ոսկիի դոյն կուտայ ամմէն
ուրիշ հանկերու որոնք որ ոսկի չեն, և կը
բժշկէ քու հոգւոյդ ամմէն հիւանդութիւր :

Խելացի մարդն ան մարդիկներն աւելի
երջանիկ կը սեպէ, որոնք որ թէպէտ քիչ
կը վաստըկին, բայց միշտ պատրաստ են և
կուղեն քիչ բանով գոհ ըլլալ :

Վերջապէս ինչ որ է նէ, նայիս միշտ ան-
մոռաց պահես աս տուած խորհուրդս այս-
ինքն՝ նայէ քանի որ կենդանի ես, գործա-
ծես չափով քու ունեցածք : Վասն զի ըս-
տոյդ գիտցիր որ թողուս ձգես պիտոր զա-
նոնք քու մեծ թշնամիներուդ, որոնք քու
կենդանութեանդ ժամանակն ալ քու մա-
հուանդ կը ցանկան կըսպասեն :

Մեր մեռնելքն ետե, մեր թողուցա-
ծին համար այնչափ կը լիշեն զմեզ, որ-
չափ որ մեր ծնանելքն առաջ անոր համար
պէտք է հոգալ, որ հանգստութենով ապ-
րիս, և բարեպէս ապրիս : Մեծ խենթու-
թիւն չէ, որ մեկը զինքը տանջէ չարչքէ
սովէն մեսցընէ, որպէս զի կարենայ իր ե-
տեէն եկած ժառանգը հարսաացընել, և բա-
րեկամ մը իրեն թշնամի ընել, որուն խըն-
տումը ուրախութիւնը միայն անատենն ա-

ևելի կը շատնայ , երբոր կը տեսնէ որ աւելի բան թողուեցաւ իրեն :

Ո՞վ քու ատ աշխատանքներուդ քրտինքներուգ պառուղը պիտոր ժողվէ վայելէ . զիտեմ ով . որոնք որ քու վրատ հիմա կը խընտան : Եւ իրաւամբք . վասն զի գուն չափազնց հոգով կը դողդըզաս ունեցածիդ վրայ , որպէս զի չափազնց վայելմունք ուրիշներուն կարենաս թողուլ :

Չատ անգամ տեսնուեցան մարդիկներ , որոնք որ աւելի տժգոհ էին իրենց հարըստութեան մէջ՝ քան թէ աղքատութե մէջ :

Թաղէս փիլիսոփիան կըսէր թէ ամմէն ճշմարիտ փիլիսոփայ թէ որ ուզէ նէ՝ թէ պէտ և աղքատ՝ կրնայ միշտ հարուստ ըլլալ : Պէտք է փիլիսոփայութիւնը սորվիլ այսպիսի հարուստ ըլլալու համար . նաև ժողված հարսատութիւնը ծախել այսպիսի փիլիսոփայութիւն սորվելու համար :

Իրաւ է՝ աշխըրքիս վրայ առ երկու բանս , սյսինքն՝ իշխանութիւնն ու հարսատութիւնը , են իբրև թէ երկու ծխնիք (ոէզէ) , որոնց վրայ բոլոր աշխարքս կեցեր կը պտըտի : Բայց սակայն ասոնք ալ են ան երկու պատճառները մէր հոգւոյն բոլոր անհանգըստութեանն ու տժգոհութեանը : Ի՞նչ օդուտ է աշխըրքիս տէր ըլլալը , երբոր մէկն իր անձին տէրը չէ :

Մի բաղձար շատ բան ունենալու , դոհեղիր այնչափով միայն՝ որչափ որ կրնաս արդարութեամբ վաստըկիլ . նախ՝ որպէս զի քեզի համար չափաւորապէս գործածես և

վայելես . Երկրորդ՝ որպէս զի ուրիշ կարօտ .
ներու ալ և ժառանգներուդ անկէց չափա-
ւոր բաժին հանես . և Երրորդ՝ որպէս զի ա-
ռանց մեծ ցաւոց և առանց դժուարութեան
թողուս :

ԴԱՍ ԺԶ.

Փառասիրութեան և մշտամշտ ուղաշան նը-
լու :

Փառասիրութեան չափ չիկայ : Որչափ
ալ մեծ ըլլայ փառասէրը , միշտ կը ջանայ
ետեէ կիյնայ որ աւելի բարձրանայ : Եւ ան
վիճակն որ առաջ իրեն իրքեւ գերագոյն բան
մը կը սեպուէր , կը տեսնես որ հիմայ իր դի-
մացն ուրիշ բան չէ , բայց եթէ առաջին առ-
տիճան մը , առաջին քայլ մը : Եւ ան բանն
որ առաջ բոլոր ցանկութեամբն անոր սիր-
ութը բոլոր գիտես թէ իրեն առեր քաշեր էր ,
երբոր մէկ մը զանի ձեռք կը ձգէ , անկէց
ետեւ պզախ բան մը կերենայ անոր :

Ով որ հասարակ իշխան մըն է , ախու-
վախ կընէ մեծ իշխան մը ըլլալու . մեծ իշ-
խանն աչք կը տնկէ կը ցանկայ ալ աւելի
մեծ ըլլալու : Եւ ամենեին չիմամտալով իր
վրայ թէ առաջ ինչ էր , միշտ կը խորհի կը
ցանկայ ըլլալ ան՝ ինչ որ հիմա չէ :

Յուլիոս կեսարին ու Պոմպէոսին փառա-
սիրութիւնն այնչափ մեծ էր որ աշխըքիս
իրեք մասը բաւական չեղաւ լեցընել ի-

ըենց սրտին երրորդ մասը։ Աս փառասիրութեան կիրքն աշխըրքիս խիստ երևելի խիստ խելացի մարդիկներն ալ գերեց կործանեց։

Աղեքսանդր կայսեր փառասիրութիւնն այնչափ մեծ էր որ մէկ ամբողջ աշխարքս չիկրցաւ զինքը կշաացընել։ Աս փառասիրութիւնը հպարտութեամբ գուողութե և անխելքութեամբ ալ կը լեցընէ զմեզ։ և փառասէր մարդ մը միշտ ցաւելու վշտանալու հետ է, նախանձելով ուրիշնե վիճակին վրայ՝ տեսնելով որ իրմէ առաջ կանցնի։

Կան մարդիկ այնչափ փառասէր, և այն սիսի սրտով կը ցանկան պատույ, որ մանաւանդ կուզէին մեծ ըլլալ՝ քանի թէ բարի։

Ատենօք երբոր Յուլիոս կեսարը՝ Կատուլլոս անունով իշխանի մը հետ ինքն ալ ետևէ ինկեր էր որ երևելի պաշտօն մը ձեռք ձգէ, անատենը Յուլիոսին մայրն սկսաւ խրատելիր որդին որ ատ բանէն ետ քաշուի։ Պատասխան տուաւ Յուլիոս մօրը։ Կամ Ձեծ իսպէմ ըլլալ համար մէջ մէջ մէջ, իսմ մէ համար էլլում +շ-իմ։

Ամենեւին ետևէ միշնար որ պատույ չափաւոր աստիճանին անդին անցնիս։ Վասն զի աս ուրիշ բան ուզել չէ՝ բայց եթէ թըշնամիք շատցընել, նախանձուներ եւելցընել, միշտ պատերազմիլ, միշտ չարչրկիլ, և վերջապէս կործանիլ։

Ով որ կուզէ չափազանց թուչել բարձրանալ ինչուան արելը, վերջը կը տեսնէ որ ատ իր փառասիրութիւնը կերէ կը մըկէ իրեն թերը։

Որչափ որ կրնանք ամմէն ջանքով զգուշանանք փառասիրութենէ . վասն զի ասկիրքս իր երթալուն վազելուն ժամանակը սահմանադր մը չընդունիր . և պէտք է որ վախնանք՝ ըլլայ թէ վտանգաւոր կործանման մը մեզ հանդիպցընէ :

Կան ոմանք որ ամենեմին նման թռչուններու կը նային կը ջանան որ միշտ աւելի վեր թռչին բարձրանան , առանց դիտնալու թէ ուր կերթան , ինչուան ուր կը հասնի իրենց թռչելը :

Այսպիսիներն երբոր կը հասնին իրենց մեծութեան կանկ առնելու տեղը , ալ անկէց եակ անոնց ամմէն մէկ քայլը աստուածային նախախնամութիւնը չափու մէջ կը դնէ . և կը տեսնես որ անատենը որչափ ալ թեթև ըլլայ այսպիսեաց իյնիլը կործանումը , վերստին ոտք ելլել բարձրանալ կարող չեն ամենեմին :

Քու գլխաւոր փառասիրութիւնդ ան պիտոր ըլլայ որ ջանաս աւելի խելացի ըլլալ , աւելի բարի օրինակ քու ատենի մարդիկներուն . և քու խելքդ և խոհեմութիւնդ միշտ սրտի բարութիւն ալ հետն ունենայ : Մէկդի ձգէ ամմէն աեսակ կողմնակցութիւնը . և կըլլաս դուն անատենն իբրև նաւ մը , որ ապահով անվանդ նաւահանդիսար հասած մտած ըլլայ :

Խելացի մարդը նման է գնտակի մը , որ կլորակ է և որ կողմն որ դարձընես՝ հաւասար է :

Նայինք խելքով մտածենք՝ ինչ բան է ար-

դեօք աս պատիւս, աս փառքս, որ այնչափ
ետևէ ընկեր կը վնարռէ փառասէր մարդը.
ուրիշ բան չէ՝ բայց եթէ մէկ ստուեր մը,
մէկ շուք մը, որ կանցնի կերթայ: Կման է
ամենաեն վարդի մը, որ իրիկուան դէմ ի-
րեն գերեզման կը լայ նոյն գեղեցիկ կարմիր
գոյնը, որն որ իրեն առաւօաը օրօրոց ե-
ղեր էր:

Մեծերուն բախտը աջողութիւնը չի քա-
լեր չերթար խոատրնակ ծուռ գծի մը վրայ,
որ միշտ ետևէ ետև լայննալու մենծնալու
հետ է. հապա կը քալէ բոլորակ կը որ գծի
մը վրայ, որ երբոր մէջ տեղը կը հանի՝
կըսկսի վար իշնալ, և վերջը գեաինը կիյնայ:

Աշխարքս մէկ թատրոն մի է. աս թատ-
րոնին մէջ խիստ աղէկ խաղցողներն ա-
նոնք են՝ որ աւելի բնական կերպով մը կը
ձևացընեն: Բայց խելացիներն ամենաեն
յանձն չեն առներ թագաւոր մը ձևացը-
նել, մեծ իշխան մը ձևացընել. և քիչ ան-
գամ յանձ կառնեն քաջ կտրիճ մարդ մըն
ալ ձևացընել:

Գիտնաս որ պատիւը և մեծամեծ պաշ-
տանները միշտ արժանաւոր մարդկանց չեն
տար. շատ անդամ տուողին կողմնակցու-
թիւնը և գիտուածն ալ աս բանիս մէջը մատ-
ունին: Փիլիպպոս Կոմինեան ըսուած պատ-
մագիրը կըսէ, թէ ան պատերազմին մէջն
որ մէկմէկու դէմ ըրին Լուիջի ծԱ. Ֆրան-
սըզին թագաւորն ու Կարոլոս Պորկոնեային
դուքսը, եղան մարդիկ որ իրենց պատուա-
ւոր պաշտօննին կորսընցուցին, վասն զի պա-

տերազմէն փախչելով՝ այնպէս կեանքերնին խալքացուցեր էին. բայց նայէ որ, կըսէ, նոյն պատուաւոր պաշտօնները ետքը անոնց տրուեցան՝ որոնք տասը մղոն աւելի հեռու առջիններէն փախեր էին ան պատերազմէն:

Եւրիպիդէս մեծ բանաստեղծին հայրը օր մը եկաւ կըսէր իր որդւոյն. գիտնաս որդի, որ ասպետութեան անունն ու պատիւն առեր էմ: Պատասխան տուաւ Եւրիպիդէս. Ունիս ուրիշն դուն ան բան ու՞ ամեն մաշտ իրայ սանչն աւ իւ սպանչը:

Քանի քանի խաղողներ տեսնուեր են թատրոնի մէջ, որ իրենց արժանաւորութեամբը պէտք էին ազնուական ըլլալ. և քանի ազնուականներ տեսնուեր են, որ հազիւ թէ կրնային ազնուական մը ձեացընել:

Բախտը շատ անգամ զանոնք կընտրէ իրեն ընկեր, որ հազիւ թէ արժանի են իրեն նշանազգեստը վրանին առնել հագնել:

Հասարակօրէն բախտը խելացիններուն երեսն այնչափ չինայիր. բայց խելացիններն աս միայն իրենց բաւական կը սեղեն որ իրենք արժանի ըլլան անոր չնորհացը՝ թէ պէտ իրօք ալ չիվայելեն: Եւ իրենք աւելի պատուական ձիբքերով հարուստ ըլլալով երեսն ալ չեն նայիր ան բաններուն, որոնց վրայ որ միայն ռամիկները տգէանները զարմացած կըզմայլին:

Մարդկանց տեսակ տեսակ վիճակին ան բանը կը հանդիպի, ինչ որ ամմէն օր կը տեսնենք կշեռքներուն վրայ, որոնց ծանոթը կողմը վար կիջնի, և թէթէ կողմը վեր կել-

լէ : Բայց գիտնաս որ այնպիսիները կապիկ ներու նման որչափ աւելի վեր ցածրեկն , այնչափ ալ իրենց մերկութիւննին կերևց նեն կը խայտառակին : Կամ թէ կը նմաննին թագաւորական պատկերքի որ պղնձէ ստը կի վրայ տպուած ըլլայ . թագաւորը կրնայ անոնց պատուոյ անուններ տալ որչափ ուզէ նէ , բայց զիրենիք պատուաւոր չի կրնար ընել :

Ով որ քիչ ժամանակի մէջ մէկէն մէծ կը լլայ , քիչ կը հանդիսի որ գիտնայ զինքը կառավարել իրեն ան յանկարծական փոփոխութեանը մէջ :

Արտաքոյ կարգի պատիւնները չնորքներն որ կը տրուին անարժան անիսելք մարդկանց , զիրենիք կաւրեն կը ձգեն և կը հպարտ ցընեն , և ուրիշներուն տաքնալու նախանձելու ալ պատճառ կը լլան :

Երբոր կը տեսնես որ մէկը փառքին խիստ բարձր չափն հասեր է , գիտնաս որ անատենն ոտքին խիստ թէթէ սահիլ մըն ալ կառնէ զինքը կործանէ կը ձգէ ինչուան ցած ողորմելի վիճակ մը :

Կուզե՞ս աս զուրցածնիս աղէկ մը իմանալ , ուշադրութեամբ կարգա Պլուտարքոս ան մէծ փիլսոփային և պատմագրին դիրքը , որ աշխըրքիս խիստ երևելի մարդկանց վարքը սկզբանէ ինչուան վերջը խելացի խրաններով տեղնիտեղը կը պատմէ . և աղէկ կիմանաս աշխըրքիս մէծերուն փառասիրութիւնը , և միանգամայն ունայնութիւնը կործանմունքը : Ուստի և ամմէն կար-

դացողներս հիմա մէկ մը դառնան մտածեն՝
ինչ էր արդեօք ան փառքը պատիւն և հա-
մարմունքը Պարմենիոն իշխանին, քանի որ
Ազեքսանդր կայսեր քովն էր. ան փառքն
Եւսենիդէս իշխանին՝ Պտղոմէոս թագաւո-
րին քովը. ան փառքն Արագոս Սիկոնիոսին՝
Փիլիպպոս մակեդոնացիին քովը. ան մեծ
անունը համբաւն որ ունէր Այեգիոս զօրա-
վարը, քանի որ Վաղենտիանոս կայսեր աչքն
էր, և այլն: Դարձիր մտածէ, կըսեմ, վարձ-
քը հատուցմունքը, և ձախորդութիւնները
թշուառութիւններն որ պատահեցան աս
մեծ և երևելի մարդկանց՝ իրենց այնչափ
արդիւնքովն, այնչափ ծառայութեամբն,
այնչափ քաջութեամբը փայլելէն ետքը աշ-
խրրքիս վրայ: «Այէ թէ ասոնք այնչափ զար-
մանալի և արտառոց բաներ տեսնելէն ետե-
լիրենց կենացը մէջ, արդեօք իրաւամբը կըր-
նան ըսել իրենց վրայ ան բանաստեղծին
խօսքը՝ թէ « Այսչափ քրտանցս այսչափ
աշխատանացս վարձք ունեցայ աս երկու
բանս միայն. առաջին՝ շատ ուշ ճանչնալ,
երկրորդ՝ ապաշաւել »:

Ծատ քիչ կը հանդիպի որ մեծ պատիւ
մեծ պաշտօններ ունեցողները դժբախտ ձա-
խորդ բախտին ձեռքէն խալքսին: Ինչպէս
բարձր անմատչելի և ապառաժ լեռներուն
վրայ կը տեսնես որ երկընքէն կրակոտ կայ-
ծակներ աւելի կը թափին կը զարնեն, և
փոթորիկներ և կարկուաններ հոն անպա-
կաս են, ասանկ ալ որոնք երևելի բարձր
պաշտօններու և իշխանութեանց հասեր են,

անոնք ուրիշներէն աւելի թշուառութեամբ ձախորդութեամբ կը կործանին . Եթէ իրենց հագարառութենէն , եթէ չար մարդկանց ձեռքէն և եթէ նախանձուներուն որոգայթներէն :

Որոնք որ մեծ երևելի պաշտօններ մէկ մը ձեռք ձգեցին , պէտք է որ մէկ մը դառնան մտմտան՝ թէ առ իրենց եղած շնորքն իրենց թագարարէն իրենց մեծէն՝ երկարատեչ . և թէ երկար ժամանակ սառին վրայ քալելը և չեյնիլը՝ շատ դժուարին բան է . վասն զի թէ որ մէկ ոտքը միայն յանկարծքին մը սահի , բոլոր մարմինն ալ մէկէն հետը կիյնայ : Եւ աես դուն հիմա , մէկ մը որ ընկան նէ , մէկէն անատենիլ հաղար թուքումուր անհամար ամբասանութիւններ աստիէն անդիէն վրանին կը թափէն . անոնց ամմէն խիստ պղտիկ ըրած գործքերնին ալ կըսկսին քննիչները ճշգիւքնելնայիլ ըստ չափու իրենց կըքին և նախանձին և թշնամութեանն որ ունէին անոնց վրայ . աս բաւական չէ՝ կը տեսնես ալ որ վրանին կը ձգեն ալ աւելի մեծամեծ պակսութիւններ՝ քանի զոր իրօք անոնք ըրած ըլլային :

Կը պատմեն թէ Դեմոսթենէս ան երևելի իմաստունն ու Յունաց մեծ ճարտասանը , երկան ժամանակ իշխան ըլլալով կառավարելէն ետեւ իրեն աղգը , օր մը երբոր իր բարեկամները գացին իրեն տեսութիւն՝ ուրիշ խօսքերուն մէջ աս բանս ալ ըստ անոնց : Թէ որ իմ կառավարութեանս տոջի բերանը առջևս դնէր մէկը երկու ճամբայ , մէկ

Ճամբան տանի հանէ ինչուան ծայրադոյն իշխանութեան աթոռը, մէկալ ճամբան տանի խոթէ ինչուան գերեզմանը. թէ որ ես անատենէն կարենայի նախատեսանել ան չարիքը, ան զբարտութիւնները, ան վախը սրտադողը, ան մտմտուքը, ան նախանձը և այլն, որ իշխանութեան հետ կիալ են, ես միշտ առաւել կընտրէի դէպ 'ի գերեզման տանող ճամբան, քան թէ դէպ 'ի իշխանութիւն տանողը:

Մարդ մը որ մեծ պաշտօն մը իշխանութիւն մը ձեռքն ունի, պէտք է որ շատ մեծ համբերութիւն ալ ունենայ, որ կարենայ կրել համբերել ուրիշներուն չարութեանն ու զբարտութեանը: Այնպիսւոյն խոհեմութիւնը կուզէ որ միշտ իր քովն ունենայ զօրաւոր փառասէր մարդ մըն ալ որ իրեն ամուր պարիսպ մը ըլլայ, և զինքը պաշտպանէ զբարտութիւններէ, անարգանքներէ, նախատինքներէ, և այլն:

Ովոր մեծութեան մը հասերէ, անկարելի է որ նախանձուններ չունենայ. նախանձուն ուրիշ բան չէ՝ բայց եթէ ուրիշն պատուոյն թշնամի: Վասն զի առաջ երթալը մեծ իշխանութեան հասնիլը նման է ամենելին ան ծառերուն որ շատ կը բարձրանան և շատ ալ կը լսյնան կը հաստընան լեցուն մեծամեծ ճուղերով. այսպիսի ծառերը հարկաւորապէս շատ մենծ և ընդարձակ շուք ալ կը ձգեն. և ասով իրենց քովի եղած բոյսերուն առնկերուն թող չեն տար որ արե տեսնեն՝ աճին բարձրանան: Ահա

աս է որ մեծերուն մեջը նախանձ կը ձգէ ,
և անոնցմէ վարիններուն մեջը յուսահա-
տութիւն :

Որովհետեւ շատ մարդիկ կան որ ետեւ են
կը ցանկան պատուոյ համնիլ , ուրեմն բա-
ցարձակապէս հարկ է որ պատուոյ ցանկա-
ցողը նախանձուներ ունենայ , և իր առաջ
երթալը չուզողներ :

Որոնք որ աւելի բարձրացած են և ու-
րիշներուն վրայ իշխանութիւն և կառավա-
րութիւն ունին , միշտ հալածուելու չար-
չարուելու հետ են անոնցմէ՝ որ աւելի բա-
րակ կը նային կը դատեն անոնց արդիւնքն
արժանաւորութիւնը՝ քան թէ անոնց իշ-
խանութիւնը :

Չարսիրտ մարդիկը միշտ հետերնին ու-
նին մէկ ծածուկ հնարք մը վարպետութիւն
մը , որ պատուաւոր մարդ մը ատելի ընեն
և անոր հալածանք քաշել տան :

Ով որ մեծ իշխանութեան մը հասեր է ,
այնպիսին սկզբ է որ այնչափ աչք ունե-
նայ , որչափ ունէր բանաստեղծներէն հնա-
րած Արդոս անունով մարդը՝ որ հարիւր
աչք գլխուն վրայ ունէր , որպէս զի միշտ
արթուն ըլլայ նայի ոչ միայն իրեն ըրածը
թողածը , այլ և ուրիշներունը : Պէտք է որ
ունենայ այնչափ ձեռք ալ՝ որչափ որ ունէր
անոնց Տիւփէոս հսկան , այսինքն՝ հարիւր
ձեռք . որ կարենայ կարգի կանոնի դնել և
կառավարել զամմէն բանը : Պէտք է որ ու-
նենայ հարիւր բազուկ ալ , որչափ որ ունէր
իրենց բրիարէոս մեծ հսկան . որ կարենայ

զինքը պաշտպանել չարութեանց և զրպար-
տութեանց դէմ:

Մեծութիւնը վեր ելած կեցած է որպէս
թէ մէկ բարձր գահավէժ տեղի մը վրայ և
աջողութեան վրայ: Թէ որ զմնրդը քիչ մըն
ալ իրեն կշեռքէն անդին շարժէ տանի, մէ-
կէն կը ձգէ կը կործանէ և հազարումէկ կը-
տոր կընէ:

Աւելի ասպահով բան է չափաւոր վիճա-
կի մը մէջ կեանքն անցընել, քան թէ ետևէ
իյնալ թագաւորութեան: Վասն զի ասոր
չես կրնար համնիլ առանց հետդ ունենա-
լու անբաւ անհրաժեշտ վտանգներ ալ:

Չի կրնար մէկը վեր ելլել բարձրանալ
պատիւներու մէջ, բայց եթէ իրեւ սան-
դուղքէ մը ոտք ոտք վեր ելլելով: Աս սան-
դուղքիս վրայ՝ հասարակօրէն խօսելով կը
տեսնէս որ անհամար հնարքներ սատանու-
թիւններ վարպետութիւններ կան, չարն
ալ բարին ալ խառնուած են մէկմէկու հետ:
Թէ որ արդարութեամբ առաքինութեամբ
քու պաշտօնդ քու իշխանութիւնդ 'ի գործ
դնես, ժողովրդին աչքէն կելլես. խակ թէ որ
անարդարութեամբ զանցառութեամբ վա-
րես պաշտօնդ, ոյ աչքէն կիյնաս: Եւ մար-
դիկ ալ դիտենիք, որոնց առաքինութիւնն ա-
ւելի քան թէ իրենց մոլութիւնները պատ-
ճառ եղեր է աշխարքիս առջեր իրենց ան-
կանգնելի կործանմանը:

Կուղէս իմանալ որ մէկը փառասիրու-
թեան կըքէն շարժեալ երեելի պաշտօն մը
ձեռք ձգեր է, նշանն աս է՝ որ մէկէն կըսկսի

ուռիլ վիքանալ։ Երբոր ասանկ աղէկ մը իր հպարտութիւնը գոռոզութիւնը կշացուց, առաջին ըրած բանն աս է։ այսինքն թողուլ ձգել իր բարեկամը։ Ասոր համար ատենօք իտալցին մէկը բարեկամ մը ունենալով որ իշխանութեան մը հասեր էր, աս բանս գրեց իրեն։ « Չատ մէնծ խնատում ունեցայ, լսելով որ իշխան եղեր ես։ բայց շատ ալ ցաւեցայ որ նոյն ատենը կորուսի ես այսպիսի լաւ բարեկամ մը »։

Փառասէր մարդ մը երբոր կուզէ մէկ պատիւ մը ձեռք ձգել՝ ամմէնուն գիմացը կը ցածնայ կը խոնարհի։ բայց երբոր մէկ մը ձեռք ձգեց, մէկէն կը տեսնես որ կոսպառութեամբ մը կը մերժէ՝ մէկուն երեսը չի նայիր։ թէպէտ և իր պաշտօնն ալ բերէ պարտաւորէ զինքն անուշ մարդավար քաղաքավար ըլլալ, բայց իր գոռոզութիւնը հպարտութիւնը զինքը զգուելի կընէ անոնց՝ որոնք որ հետը բան մը ունին անսնելու։

Փառասէր մարդիկ ամմէն մարդոցմէ աւելի թշուառ են։ Վասն զի միշտ նոր նոր մտմտուքներ ունենալով մենծնալու, և անստոյդ ալ ըլլալով կընան արդեօք ձեռք ձգել, ասով միշտ անդադար կը տանիջուին կը չարչարուին։ և տեսնելով որ վերջապէս պարապն ելաւ իրենց յոյսը, անմիսիթար այնպէս կեանք մը կանցընեն։

Մտմտուքը միանգամայն և ձախորդութիւնը գրեթէ միշտ չեն զատուիր մեծութենէ և մեծամեծ պաշտօններէ։

Աշխըքիս վրայ բարձր գաւառները բարձր

տեղուանիքը գրեթէ ոչ երբէք ազատ կը
տեսնես օդոց խառնակութենէ : Եւ աշխըք-
քիս մէջ եղած պատիւները փառքերը՝ լման
նաւու մը պէս միշտ բեռցուցած են մէծ մէծ
հոգերով և ծանր ծանր մտմտուքներով :

Որոնք որ այնչափ ախուվախ կընեն պա-
տիւներու և երևելի պաշտօններու , թէ որ
անգամ մը զանոնիք ունեցողներուն սիրով
կարենային մտնել կարդալ , որչափ արդեօք
սաստիկ կը զարմանային կափշէին անատե-
նը՝ տեսնելով այնչափ ծանր հոգն ու մտմը-
տուքն ան մէծութեան ան պատուոյն՝ որ
փառասիրութեան կրքէն միայն շարժուեր
են ձեռք ձգել և պահել :

Իրաւ է որ երբեմն երբեմն ախորժ մըն
ալ խնտում մըն ալ ունին . բայց միշտ հե-
տը կիալ ունին սոսկալի մտածմունքներ ան
իրենց վայելելուն ժամանակն ալ : Իրենց ա-
նուշութիւն միշտ լեզուութենով լեցուած է .
և անգադար ուրիշ զուարձութեան մըն ալ
կարօտ են՝ որ կարենան ունեցած զուար-
ձութիւննին վայելել :

Ամմէն չարիք ամմէն ձախորդութիւն որ
կը հանգիսկի մէծ պաշտօններ ունեցողնե-
րուն , այնչափ անպատուութիւն կը պատ-
ճառէ անոնց՝ որչափ որ զանցառու կամա-
նիրաւ գտնուեր են անոնք իրենց պաշտօնին
մէջ . և զիրենց ձախորդութիւնները կը սե-
պեն մարդիկ իբրև արժանի պատիժ իրենց
յանցանացը :

Խիստ փառաւոր վիճակ մըն ալ որչափ
դրսուանց փայլուն պայծառ երենայ մեր

աշքին, բուն ներսի դին ինքն անանկ չէ : Վասն զի բուն ան վիճակն ունեցողը առ քու կարծիքդ չունի իր վիճակին վրայ, քանի որ կը տեսնէ թէ սրտին անհանգստութիւնն ու մտմտուքն աւելի է քան զիւր վայելմունքը :

Ով որ հրապարակական պաշտօնի մը մէջ է, ուրիշ բան չէ, բայց եթէ հրապարակական ծառայ մը : Իրաւամբք կրնայ ուրեմն մէկն անոր ըսել ան խօսքն որ ատենօք օր մը պառաւին մէկն ըսաւ Ադրիանոս կայսերը . Ես իւղիր +ու անուներ, ինչպէս որ եր իւ իւնաս +ու պաշտը անուներ :

Մարդիկ որ մեծ մեծ պաշտօններու մէջ են, իրենք զիրենք ինչպէս որ պէտք է՝ չեն Ճանչնար : Վասն զի քանի որ այնչափ ուրիշ անհամար գործքերու մէջ ընկզմեալ զբաղած են, իրենցինը մտածելու ժամանակ չեն գտներ : Չատ խելքով զուրցեց իմաստուն մը Մէծ բախտին մէջ պատիկ աղաքան մը աւ չի այ :

Անգադար քրտնող և աշխատող կեանքը՝ նման է մէկ երկան ճամբու մը, ուր որ չեգտնուի ամենենին օթելան մը՝ կերակուր մը առնելու կամքիչ մը հանգչելու :

Պատիւ փառք ըսածդ մէկ պալատ մըն է՝ որուն առջի երեսը շատ գեղեցիկ մէծագործ փառաւոր է, բայց ետևի կողմն անանկ չէ : Խշանութեանց և պաշտօնից մէջ մտնելը՝ գիտես թէ մէկ յաղթանակաւ մտնել մըն է . բայց անկեց ելլելը շատ անգամ խեղճ և ցաւալի կը լսյ . և ով որ յաջողութեան

դոնէն կը մանեէ , հասարակօրէն ձախորդութեան դոնէն գուրս կելլէ :

Արտառոց բան չէ մի , որ մարդիկ այն շափ ետեւէ իյնան իշխանութիւն մը ձեռք ձգելու , որ ուրիշ բանի իրենց չի ծառայեր՝ բայց եթէ ազատութիւննին ձեռքէ հանեն : Դէպ 'ի մեծամեծ պաշտօնները տանող ճամբան շատ դարիվլեր գժուար ելլելու և փշալից ճամբայ է , բայց եթէ մէկն ուզենայ անարժանութեամբ հասնիլ իշխանութեան մը :

Մեծութիւն ըսածդ ուրիշ բան չէ . բայց եթէ գէղջիկն Ալլա Տը : Որո՞նք որ կը կենան կը նային թագաւորական թագի մը վրայ և վրան եղած մեծագին դոհարներուն փալ փլիլը , իրաւ է որ աչքերնին կը զմայլի կը զըւարձանայ . բայց թէ որ կարենային տեսնել ճանչնալ և իմանալ ան անհամար հոգն ու մտմտուքն որ ատ թագին բոլորակիքն առել պատեր են , իրաւամբք անատենն իրենք ալ ան խօսքը կը զուրցէին որ ատենօք զուրցեց իմաստուն թագաւոր մը . Աս Ռուգ Ալ ու Ճամփան Տը Հրայ ընկած անսնեին , հոգին Ալ ու պատենային Ճամփիլ Յեռաւելնիս առանել :

Աս մեր ամմէն ըսածներուն ցաւալից փորձն ինքիրէն առնելով ան երեելի Յուլիոս կեսարն իր կենացը մէջ , օր մը հարկագրեցաւ աս խօսքս բերնէն հանել . Երբ իւղակ բայապը էլ իմացընէլ հոգիրու , մահաւանքը , շունչութիւններու շաբանթիւն Տը , մահանք պահանջութիւնը :

Թէսկէտ և տեսնես որ աս աշխըրքիս մե-

ծերն ասդիս անդին առնեն խրկեն անհամար նաւեր, տեսնես որ կեցեր կը հրամայեն անհամար զօրքերու վրայ, տեսնես որ չորս դինին առեր պատեր են մեծամեծ իշխաններ և հաւատարիմ պահապաններ, 'ի վերայ այսր ամենայնի մի կարծեր թէ ամմէնքը գոհ և ուրախ կեանքերնին կանցընեն, կամ թէ ամմէնքը մէկ իրական զուարձու թիւն մը վայելմունք մը կը վայելեն, վասն զի առ ամմէնքը ուրիշ բան չէ՝ բայց եթէ ծաղբական պերձութիւն (սալթանաթ) մը, և ամենելին մէկ երազ մը: Վախը սրտադողը հոգն ու մտմտուքը՝ փայլուն փայլուն զէնքերու շարժիլը շողզողիլը բանի տեղ չի դներ, և ոսկւոյն արծաթին փայլունութեանը կամ փառաւոր ծիրանին երեսն ամենելին չի նայիր, հապա վազելով յարձրկելով գաղանաբար կուգայ կը մանէ ներս ինչուան թագաւորներուն սիրտը, և հօն (բանաստեղծներուն ոճովը խօսելով) պատառող անգելներու պէս կը նստի կուտէ կը կրծէ և հալէ կը մաշէ:

Ի՞նչ կը նշանակեն ան ամմէն փառաւոր պատույ անունները. արգեօք ազնուական ձայնի մը հնչմունքէ մը աւելի՛ բան են: Թէ պէտ և իշխանին և թագաւորին պատուաւոր ծառաներն սպասաւորները փառաւոր բան մըն ալ ըլլան, սակայն խելքն ու դատումը կըսէ մեզի և կիմացընէ, թէ ուրիշ բան չեն անոնք՝ բայց եթէ մէկ գեղեցիկ երևոյթ մը: Թէ որ աս աշխըրքէս վեր ելլէինք երթայինք ինչուան աստղերուն մէջը, և ան-

կեց Երկրնքէն մէկ մը աչքերնիս դէպ՝ ի վար նայէինք Երկրիս վրայ, ո՞րչափ արդեօք կափշէինք կը զարմանայինք՝ մտքերնիս բերելով մտածելով աշխարքիս մէծերուն մեծագործ պալատները, իրենց չորսդիմները, իրենց աչք տընկած փառաւորութեան բաները, և իրենց մտածմունքը համարմունքն որ ունին պատռուոյ և փառաց համար :

Վըսէր ատենօք փիլիսոփիային մէկը. «Ես մէկ պատուոյ անուն մըն ալ չունիմ, բայց՝ ի վերայ այսր ամենայնի մէծ եմ. և մեծութիւն մըն ալ կը վայելցընեմ իմ պղտիկ աշխարքիս մէջ, վասն զի տէր եմ իմ անձիս» :

Իմաստուն է ան մարդն որ պատուոյ հասնելէն և փառաւոր գործքեր կատարելէն ետեւ կը նայի ապահովցընել իրեն իր փառքն առանց ժամանակին սպասելու. վասն զի առանց միջատութեան շարունակող յաջողութիւնը միշտ կտսկածելի է :

Վարպետ և խորագէտ խաղցողն Երբոր աջողութեամբ խաղը կը վաստըկի, կը տեսնես որ խաղէն կելլէ կը թողու. վասն զի թէ որ շարունակէ, անտարակոյս գիտէ որ աջողութիւնը փոխուելով պիտոր կորսընցընէ :

Կարոլոս Ն. ան մէծ և փառաւոր կայսրը, որ բախտով և աջողութեամբ տէր եղաւ աշխարքիս և ամմէնուն յաղթեց, իրեն այնչափ փառացը հէտ մենծ խելք ալ ունենալով, վերջապէս բախտին ալ վրան ելաւ, անոր ալ յաղթեց : Վասն զի իր փառասիրութեան իշխանասիրութեան չափ դնելով

Ելաւ ինքիրէն փառաւորապէս քաշուեցաւ
ետ կեցաւ :

Չեմ կրնար բաւականապէս յարդելգո-
վել ան հռոմայեցւոյն քաջութիւնն ու հո-
գոյն մեծութիւնը , որ իր վրայ ասանկ կը-
սէր . « Ես եպեւն ինկնեւն առաջ՝ իւնունու-
նիւննէր յետք յգեցի . և վերջը ուշիւննէւ տե-
անոնց եպեւն լինիած՝ և իսկունի դանոնք թո-
ղուցի » :

Մի ցանկար , ոչ պատիւ , ոչ փառք և ոչ
փառաւոր սկաշտօններ . ապա թէ ոչ՝ ասով
յայտնի կընես թէ ուրեմն գուն ան բանն որ
ուրիշները քեզի կրնան տալ աւելի մեծ կը-
սեպես քան զայն զոր զու քեզմէ ունիս . և
զուն աղէկ գիտցիր որ առաքինութենէ ա-
ւելի բան մը չիկայ որ զքեզ կարենայ բարձ
րացընել և փառաւոր ընել : Դուն զքեզ մեծ
սեպէ , քանի որ ոտքի վրայ զքեզ կը բըռ-
նես . և առանց բանէ մը վախնալու կրնաս
ամմէնուն երենալ : Թէ որ առաքինի ես՝ չես
ծնած պատիւ սիրելու համար , այլ գործք
սիրելու համար : Խոնարհութիւնը պատուէ
կը փախչի , և խոնարհութեան ճամբով պա-
տիւը ձեռք կը ձգուի :

Փիլսոփային մէկը մտածելով մարդկանց
փառասիրութիւնը մեռնելէն ետեւ ալ , ի-
րեն համար կտակ մը գրեց այսպէս . « Իմ
մեռնելէս ետեւ չեմ ցանկար ունենալ հա-
րուստ դամբարան մը , փառաւոր գերեզ-
ման մը կամ գեղեցիկ շինուածքով աման
մը որ ոսկորներս մոխիրներս հոն դնեն պա-
հեն . և ոչ կուզեմ որ անունս պղնձի վրայ

կամ մարմարիսն քարի վրայ փորեն գնեն :
թէ որ տատուածային նախախնամութիւնն
ինծի տայ շնորհէ մէկ հասարակ քար մըն
ալ որ զիս ծածկէ, ուրիշ բան չեմ ուզեր
որ վրան դրեն, բայց թէ աս բանս . Աշառ
է շէ . Այսինքն՝ փախչելով ամմէն պատռոյ
և փառաց՝ ևս ազատութիւնս վայելեցի :

ԴԱՍ ԺԷ.

Ի՞նչ ճամփան էրնակն էրջանիկ ըլլաւ աշխարհին
կըայ :

Աշխարքիս վրայ ցանկալի վեճակն որ կայ՝
երջանիկ ըլլալն է . և ամմէն մարդ կրնայ եր-
ջանիկ ըլլալ, միայն թէ կամենայ :

Որովէս զի երջանիկ կարենաս ըլլալ, պէտք
է որ բանականութիւնդ առաջնորդ ըլլայ
քեղի քու երևակայութիւնդ շիտկելու, խեն-
թումենթ մտածմունկըները մէկդի ձգելու,
և վերջապէս կեանիք մը վարելու՝ ինչ որ
խելքն ու պարաըկանութիւնդ քեղի դաս
կուտայ :

Հոգւոյ և մարմնոյ հանգստութիւնը մեր
կենացն երկու խիստ մեծ վաստակն ու շահն
էն :

Ճշմարիտ երջանիկութիւնը թագտուորու-
թեան վրայ չէ կապուած, և ոչ իշխանու-
թեան և ոչ հարստութեան վրայ . այլ եր-
բոր մենք կատարելապէս կարգի կանոնի
դնենիք մեր բաղձանիքը մեր ցանկութիւնը, և

Երբոր մեր ամմեն գործովութեան մէջ խելքով վարուինք, ան ատենն երջանիկ ենք:

Վախն ու ցանկութիւնը մեր հոգւոյն երկու գլխաւոր հիւանդութիւնն են: Բարեխաւնութեան առաքինութիւնը պէտք է որ ձեռքդ առնես վահանի մը պէս, որ կարենաս զքեղ պաշտպանել ցանկութեանցդ դէմ: Իսկ արիութեան առաքինութեամբը վախը մէկդի կը գնես: Առաջինն ամուր կը բռնէ զհոգին՝ երբոր ցանկութիւն մը վրան կը վաղէ կը համի: Իսկ երկրորդն ամմեն տեսակ վախերու յաղթող կընէ զհոգին:

Բանականութիւնը մեզ կը պաշտպանե՝ երբոր ցանկութիւնն ու վախը վրանիս ուժով մը յարձըկին: մեզի դաս կուտայ կը սորվեցընէ որ քաջութեամբ կրենք ամմեն ձախորդութիւն, և դէպ ՚ի հանգստութիւն տանող ձամբան մեզի կը դիւրացընէ:

Անանկ զքեղ կանոնաւորէ որ կարենաս քու ամմեն աւելորդ ցանկութիւններդ չափաւորել. և ինչ որ բնութիւնը քեզի կը պատուիրէ, անոր չափէն դուրս մի ելլեր: Իրեն պատուիրածներն ան բաներն են միայն՝ որոնք մեզի բացարձակապէս հարկաւորք են: և աս հարկաւոր բաներուն թիւը այնչափ քիչ է որ խիստ մէծ ձախորդութիւն ալ վրանիս դայնէ՝ անոնցմէ մեզ չի կրնար զսկել: Իսկ ով որ աւելորդ և անշահբաներու ետևէ կիյնայնէ, այնպիսին հազիւթէ հարկաւորը ձեռք կը ձգէ: Ամմեն տեղ կրնանք մեր հարկաւոր պիտոյքը ձեռք ձգել. բայց աւելորդին համար կարծեմ մէկ

ամբողջ թագաւորութիւն մըն ալ բաւական չէ : Միայն խելքը կարող է զմեղ անպատճի մը մէջ ալ երջանիկ ընել :

Չարն աս է որ մարդկանցմէ շատը ախուվախ ընելով բարձրագոյն բաներու կը ցանկան, և ստորնագոյն բաները չեն գիտեր դործածել : Չունեցած բանին ցանկալը՝ ունեցած բաներնուս ախորժական վայելմունքէն ալ մեզ կը զըկէ :

Միշտ դիմացդ ունեցիր ան խօսքը՝ ինչ որ խելացինն մէկը հնուց զուրցեց իրեն համար . Բանի մը չափաւանց չէմ շանիար . դուն աս խօսքովս ինչ բանի որ ցանկաս նէ՝ միշտ ունիս . վասն զի բանի մը չես ցանկար աւելլ քան զայն զոր կրնաս ունենալ :

Ով որ սրախն մէջն անբանաւոր ցանկութիւններ ունի, հարկաւորապէս պէտք է որ իր միտքը դրած յոյսերէն պարապ ելլէ :

Մէկն որ չափաւոր է իրեն ցանկութեանցը մէջ, նշան է թէ խոհեմ է . և մէծ անխելքութիւն է գնու գնել զայնու :

Որ բանն որ չենք կրնար ունենալ, ամենեկին ետևէ պէտքը չէ իյնալ, և միշտ ուրախ պէտք է ըլլալ ունեցածովը :

Գոհ մարդը միայն հարուստ է . վասն զի դոհ ըլլալը՝ աշխարքիս ամմէն հարստութիւնն ունեցածի պէս է, ինչպէս որ վերը բացարեցինք :

Հոգւոյն հանգստութիւնն աւելի յարգելլ է քան զամմէն ոսկի հնաստանուն . և ով որ տէր է իր անձին և քաշուած տեղ մը անմեղութեամբ կեանքը կանցընէ, այնպիսին

այնչափ գոհ է՝ որչափ թէ որ ամմէն բարիքն և աշխարքիս ամմէն հարատութիւնն ունեցած ըլլար :

Կերսի եղած խաղաղութիւնը կարող է մեզ բաւական դրսուանց ալ գոհ ընել :

Կըսէր ատենօք փիլխառփային մէկը . « Ու րիշին երջանիկ վիճակին չեմ նախանձիր , վասն զի իմինովս գոհ եմ . և ալ ուրիշ բանի չեմ ցանկար՝ բայց միայն ինծի բացարձակ հարկաւոր եղածէն , անանկ որ եթէ կարելի ըլլար ինծի բոլոր աշխարքս վայելել չէի ուզեր » :

Ի՞նչ բան է հարատութիւնը . բայց եթէ գիծ մը , կամ զրոյ մը . զրօներուն շատնալը գումար մը չի գործէր . խելքն է ան համը րանքը , որ վրան եկածին պէս՝ գումար մը կը շինէ : Ի՞նչ բանի պէտք է մեր ունեցածները երբոր մենք անոնցմով գոհ չենք . աւելի ունենալ ուզելը՝ կը տեսնենք որ ունեցածներուն ախորժն ալ մեզմէ մէկէն կառնէ կը վերցընէ : Ազէքսանդր կայսրն իրեն թախտին վրայ իր փառասիրութեան հոգովը մտմտուքովը միշտ չարչքկած ըլլալով աւելի խեղճ ողորմելի վիճակի մէջ էր քան զԴիոդինէս փիլխառփան որ կարասի մը մէջ գոհութեամբ կը բնակէր :

Ով որ չափաւոր վիճակ մը ունենալով գոհ չէ իւր կացութեանը վրայ , այնպիսին միշտ խեղճ ողորմելի է , թէպէտ և գառնայ հարուստ իշխան մը ըլլայ . վասն զի խեղճութիւնը միշտ ցանկութեան և անգոհութեան հետ կպած ընկեր մըն է , անկէց չի

բաժնութիր։ Եւ նոյն իսկ անխելք կարծիքն որ այնպիսին մէկ մը միաքը դրաւ թէ բաւական եկամուտ չունի, պէտք է որ նաև միտքը գնել տայ անոր՝ թէ բոլոր աշխարքս ալ բաւական չէ իր պիտոյիցը։ և այսպէս որչափ աւելի ունենայ, այնչափ աւելի կուզէ ունենալ մինչև յաւիտեան։

Որչափ ալ ազնուական, գեղեցիկ և փառաւոր ըլլան հագած լաթերդ, կարծեմ աւելի ախորժ մը չեն կրնար աւելցընել անոնք քու հոգւոյդ, մանաւանդ երբոր խելքով կը մասածես՝ թէ հագուստ ըսածդ ուրիշ բանի համար եղած չէ՝ բայց եթէ մեր մերկութիւնը ծածկելու համար։

Կըսէր փիլիսոփայ մը ատենօք աս բանս՝ ի խրատ իր աշակերտացը։ « Կընամ առնել վրաս հագնիլ մէկ գործածած հագուստ մը այնչափ ախորժանքով՝ որչափ թէ նոր եղած ըլլար։ Եւ ես ամենելին չեմ լած՝ թէ թագաւորական թագ մը գլխու ցաւն անցուցած ըլլայ, կամ թէ գեղեցիկ վարպետաշէն ունաւաման մը փօտակուային չարչըրկող ցաւը թէթեցուցած ըլլայ։» :

« Ճերմը փառաւոր անկողինի մը վրայ այնչափ կը տանիջէ անհանգիստ կընէ զմարդը, որչափ խոտէ անկողինի մը վրայ։» :

« Երբոր հասարակ հագուստ մը ունիմ որ զիս ցրտէն կը պահէ և կը տաքցընէ, ալ ուրիշ բանի կարօտութիւն չեմ դգար, ուստի և անսպիսան կը ճանչնամ անկէց ետե՝ թէ ծիրանի ըլլայ, թէ ասղով բանած ըլլայ, թէ լոյն փառաւոր ըլլայ, թէ վրան ա-

դամանդ ունենայ, կամ մարգրիտ, կամ թէ
ուրիշ ո՛և իցէ մեծագին գոհար » :

Ու որ գիտէ չափու կանոնի մէջ դնել իր
ցանկութիւնները, այնպիսին հանգստու-
թիւն և ախորժ ունի այնչափ՝ որչափ որ ի-
րեն չեն կարող տալ բերու ըսուած Ամե-
րիկային հարուստ հանքերն ուկւոյ և ար-
ծըթի : Կրնաս դուն այնպէս գոհ կենալ
բնակիլ մէկ պղտի քաղքի մը մէջ, ինչպէս
թագաւորական մայրաքաղաք մը :

Օր մը մտածելով փիլիսոփայ մը աշխար-
քիս ունայնութիւնն ու մարդկանց աւելա-
սիրութիւնը, այսպէս կը զուրցէր քովի եւ-
զողներուն . « Աչքիս բան մը չերևնար եր-
բոր Սիկիլեան ըսուած բազմախորտիկ սե-
ղանը ես ալ գտնուիմ, կամ թէ երբոր Դիո-
նեսիոս հարուստ թագաւորին փառաւոր
սենեակը պառկիմ քնանամ : Թէ որ ես պը-
նակ մը ընդեղէն ուտելիքս ունենամ, և խո-
տէ անկողին մը պառկելուս համար, ան-
անկեց ետև թագաւորին չեմ նախանձիր » :

Ինչպէս որ խմաստուն մարդ մը պէտքը
չէ աւելորդ բանի մը ցանկութիւն ունենայ՝
այլ միայն հարկաւոր բանովը գոհ ըլլայ,
ասանկ ալ արիասիրտ մարդ մը պէտքը չէ
թուլ կենայ որ իր հոգւոյն խաղաղութիւնը
տակնուվըայ ըլլայ ո՛և իցէ ձախորդութենի-
թէպէտ և սաստիկ և մեծ ըլլայ :

Աշխարքս կարող է մարդ մը աղքատ ը-
նել, բայց ներսուանց խեղճ ողորմելի չէ
կրնար ընել զանի :

Մարդ մը երջանիկ չի կրնար ըլլալաս աշ-

Խըզքիս վրայ, թէ որ մեծ արիութիւն մը
մեծ սիրտ մը չունենայ՝ որով կարող ըլլայ
արհամարհել և համբերութեամբ տանիլ
ամմէն վատաց և նեղութեանց՝ որ վրան կըր-
նան գալ իր կենացը մէջ. և ամմէն պատա-
հած ձախորդութեանց ատենը կարող ըլ-
լայ ըսել ինքն իրեն աս բանս. « Իրաւ որ
գոհ կըլլայի, թէ որ բանն ասանկ եղած ըլ-
լար նէ. բայց որովհետեւ իմ ուղածիս պէս
բանն առաջ չիգնաց, օրհնեալ եղիցի ած » :

Ով որ կուզէ գոհ և ուրախ ապրիլ, պէտ-
քը չէ իր բարի և աջող վիճակին վստահի,
և ոչ թշուառ և ձախորդ վիճակէ սիրտը
կուրի յուսահատի. այլ միշտ պէտք է որ
արթուն և պատրաստ ըլլայ զինքը պաշտ-
պանելու ամմէն տեսակ թշնամիներէ :

Իմաստուն մարդը միշտ գոհ և երջանիկ է
ու և իցէ վիճակին մէջ: Այնապիսին ամմէն
բան ինքն իր կամացը տակը կը ձգէ. վասն
զի իր կամքն ալ բանականութեանը տակը
կը ձգէ, և բոլոր զինքն ալ՝ այ ձեռքը կը
յանձնէ. և կը նայի որ խելքը խոհեմու-
թիւնը զինքը կառավարէ, չէ թէ իր կըրերը :

Ով որ գոհ է ամմէն տեսակ վիճակի մէջ,
նոյնապէս գոհ կը մնայ՝ թէ որ ամմէնէն ալ
զրկուի: Վասն զի պակսութիւնն ըստ ին-
քեան բանին մէջը չէ, այլ միայն մեր հո-
գւոյն մէջ:

Արի և քաջասիրտ մարդն ոտքին տակն
առած է զբախտը: Որչափ որ կարելի է
քիչ տակնուվրայ ըլլալը՝ մեծ գիտութիւն
մըն է. և ահաւասիկ աս գիտութեանս կը

վերաբերի բոլոր մեր կենացն Երջանկութիւնը :

Կուզե՞ս ըստ կարի Երջանիկ ըլլալ կենացդ մէջ . նայէ որ ներկայ բանովդ միայն ուրախանաս վայելես , և զքեզ ապագային համար անհանդիստ մըներ . վասն զի կրնայ ըլլալ որ ամենեւին ալ չիհանդիսի : Յոյսն ու վախն զքեզ անհանդիստ սկզբը չէ որ ընեն չարչարեն . դուն գոհ եղիր հիմակուհիմա ունեցածովդ , և այսպէս բան մը քեզի պակաս ըրըար :

Գլխէդ անցած գացած չարիքներն յիշելով զքեզ մի ցաւեցըներ , և գալիք չարիքներուն համար ալ հոգ մունենար : Վասն զի առջիններէն հիմա բան մը չես զգար . իսկ վերջիններուն ձեռքէն միշտ կրնաս ըզդուշանալ ու խալքսիլ : Ամմէն ժամ կրնանք պատրաստ ունենալ մեր կողմանէ՝ գալիք չարիքներուն դէմ դեղերը . վասն զի անոնք մեզի չիմօտիկցած՝ դեռ մեր գլուխը չեկած , առաջուց միշտ նշաններ կուտան : Աս է հասարակօրէն աշխալքիս կարգն և աստուածային նախախնամութիւնը մեր բարւոյն համար :

Բանի մը որ դեղը կայ , անկէց վախնալը խենթութիւն է : Ով որ ժամանակէն առաջ զինքը կը տանջէ , այնպիսին պէտք եղածէն ալ աւելի զինքը կը նեղէ կը ցաւեցընէ . վտան զի ան իր հոգւոյն ու խելքին տկարութիւնն որ իրեն անանի կանուխ առջելը բերաւ իր ձախորդութիւնը , նոյնն աւելի ալ մեծ կը կարծեցընէ անոր ան ձախորդութիւնն որ իրօք այնպէս չէ :

Խելացի մարդը կը զօրանայ կը քաջալերի
բանականութեամբը, և անմիտ մարդն յու-
սահատութեամբը :

Ծաղրական բան է թէ որ մէկն սկսի կա-
նուխ ղինքը խեղճ ողորմելի ընել, վախնա-
լով չըլայ թէ իրեն ձախորդութիւն մը հան-
դիսի : Վասն զի մարդս գալիք բանին սպա-
սելով՝ ներկայ բանին վայելմունքը կը կոր-
սընցընէ : Ան վախն որ՝ չըլայ թէ բան մը
կորսընցընէմ, կորսընցընելու չափ գէշէ :
Մեր խեղճութիւնները պէտք է անհուն ան-
համար ըլլան, թէ որ միշտ հանդիսելու
բաններէն վախս ունենանք :

Երբոր գալիք ձախորդութեան վախս մը
վրատ կուգայ, միշտ ջանա որ ատ վախին
հետը մէկ բարի յոյս մըն ալ տաս քեզի :
« Աս Ճարը միայն գտայ ինծի, կըսէ նոր փի-
լիսովայ մը, որ բոլորովին ալ չիկարենամ՝
բժշկել իմ տաննջուիլա՝ գոնէ կը թեթեցը-
նեմ » :

Կայէ որ կանխսել չխտաս քու ձախորդու-
թիւններդ • վերջը շատ երկան ժամանակ
քաշելիք կունենաս՝ երբոր դլուխդ դան նէ :
Քաշէ միայն ան չարիքն որ հասան քեզի .
և քաշէ միայն ան վախն որ բանաւորապէս
բանի մը համար կունենաս : Աղէկ գիտցիր
որ այնչափ ստոյգ հանդիսելիք մը չէ վախ-
ցած բանդ • աւելի ստոյգ է թէ ուրիշ շատ
բաններէն ալ կը վախնաս՝ որ յաւիտեան
սկիտոր չիհանդիսելին :

Ի՞նչ պէտք է հիմակուց սկսիս տանջել
զքեզ բանի մը համար, որ թերես ասկէց

քառսուն տարիէն ետե պիտի հանդիպի :
Այսպիսի բնաւորութիւնը տեսակ մըն է
ապստամք հոգւոյ . նշան է թէ զինքն աս-
տուածայիննախախնամութեան ձեռքը բո-
լորովին չէ յանձներ : Դեռ վրայ չիհասած
ձախորդութե մը համար գանգըտիլը՝ տան-
ջուիլը՝ մէկ նոր զարմանալի գիւտ մըն է քու
թշուառ վիճակիդ :

Կեցիր սպասէ որ համնի ատ չարիքն ուս-
կից որ կը վախնաս , և վերջն սկսէ տանջել
զքեզ . բայց հիմակուհիմա որչափ որ կրնաս
ուրախ կեցիր : Վասն զի ի՞նչ գիտես թէ
արդեօք պիտոր հանդիպի կամ չիհանդիպի .
կամ թէ արդեօք մարդ պիտոր ըլլայ որ ատ
չարիքն ուշացընէ կամ թէ բոլորովին խա-
փանէ :

Առենօք ափրիկեցի մեծ իշխան մը Աբալ
անունով որ Կրանագայի թագաւորին եղ-
բայրն էր և միանգամայն ժառանգ թագա-
ւորութեան , երբոր բախտը չիբանելով ա-
սիկայ բռնուեցաւ բանտը մտաւ , հոն բան-
տին մէջ զինքն զբօսեցընելու համար և ձա-
խորդութեան վիշտն իրեն մոռցընելու հա-
մար կը նստէր շատ անգամ դիմացը կառ-
նէր նարտը (սաթրանչը) կըսկսէր խաղալ .
խաղ մը՝ որ աշխըրքիս փոփոխութեանց՝
ձախորդութեանց և աջողութեանց պատ-
կերքը մարդուս աղէկ մը դիմացը կը բերէ :
Օր մը երբոր ասանկ պատրաստուեր էր
նստիլ և խաղալ , աեմնես անդիէն յանկար-
ծակի ներս մտաւ սկատգամաւոր մը . չար
զըուց մը բերաւ՝ ըտաւ իրեն , թէ ասկէց

Ետեւ ակ բանը բուսեր է, պէտք է որ մեռնի. ուստի և զինքը մեռնելու սկսի պատրաստել: Առ բանս որ լսեց Աբալ, աղաջեց անոր որ չարտորայ՝ երկուժամ՝ իրեն շնորք ընէ, ինչուան որ սկսի խաղ մըն ալ նարտին և լմընցընէ: Պատգամաւորը թէպէտ քիչ մը չափազանց երկան ժամանակ սեպեց աս շընորքը, 'ի վերայ այսր ամենայնի աս խեղջ իշխանին վերջին աղաջանքը լսելով, գթացաւ և թող տուաւ որ խաղ մըն ալ սկսի և լմընցընէ: Սկսաւ Աբալ խաղալ՝ խաղաց և վաստիկեցաւ կեանքն ալ՝ թագաւորութիւնն ալ. վասն զի գեռ խաղը չի լմընցուցած մէկմ ալ տեսնես անդիէն մէկ ուրիշ պատգամաւոր մը վազեց մտաւ ներս, իմացուց իրեն՝ թէ մեռաւ իր թագաւոր եղբայրը. աս ըսաւ ու գիմացը դրաւ Կրանագայ քաղքին բալլիքները:

Մարդ մը իրաւոնք չունի գանգըտելու. վասն զի ամմէնքս ալ մի և նոյն վիճակին մէջ ենք: Ուստի և դուն ալ ջանա որ ամենին չի գանգըտիս ու իցէ վիճակիդ համար:

Մենք մեր կողմանէ միշտ պատրաստ կենանք ընդունելու ամմէն ձախորդութիւն որ գլուխնիս կրնայ գալ. միշտ սպասենք ամմէն կարելի եղած բանին:

Արդեօք աղքան սկիաոր ըլլանք, հոգերնիս ըրլայ. ընկերներ ալ կունենանք որ ըզմեզ միսիթարեն: Արդեօք որոշուած է մեր վրայուն որ զմեզ սկիա աքսորեն քշեն, հոգ չէ. մենք մռելերնիս անանիկ դնենք թէ ատ աքսորանաց տեղը մեր ծննդեան տեղն

եղեր է . և միշտ անխռով կը մնանք քանի որ
կը մասածենք թէ դէպ 'ի երկինքն երթալու
ճամբան ամմէն տեղ և ամմէն ժամանակ
միշտ նոյն է :

Կը տեսնենք որ ասդիէն անդիէն մեզի տ-
նիրաւութիւններ , նախատինքներ կըլլան ,
փոյթ չէ . մենք անանկ բաները սեպենք մե-
զի իբրև մէյմէկ պատուաւոր փառաւոր ըդ-
գեստ մը՝ որ ուրախութեամբ վրանիս կառ-
նենք կը հագնինք : Մեր մեծ ձախորդու-
թիւններէն մեծ յաղթանակներ շինենք՝ մե-
զի փառք . և աս միսիթարութիւնն ունենանք
որ՝ ուր որ երթանք ալ միշտ նոյն բնութիւնն
ունինք , միշտ նոյն աստուածային նախախ-
նամութիւնն ունինք հետերնիս , և միշտ նոյն
առաքինութիւնները կը տանինք հետերնիս :

Թէ որ բան մը կորսընցընես , մտածէ ըսէ
թէ աս կորուստս կարելի հանդիպելու բան
մըն էր : Որչափ քիչ է մէկուն ստակը , այն-
չափ ալ քիչ է սրտին անհանգստութիւնը ,
այնչափ ալ քիչ է նախանձը : Ի՞նչ աս աշ-
խատանքը տառապանքը , ի՞նչ աս քրտինք
թափենիս , ի՞նչ աս հոդին ու մտմտուքը .
որովհետեւ քիչ բանում ալ մեզի բաւական է ,
որովհետեւ մեր պիտոյքն ալ այնչափ երկա-
րատեւ չեն կարող ըլլալ :

Ի՞նչ որ ալ հանդիպի , ամենելին չիխոռո-
վինք , չիղարմանանիք : Վասն զի միշտ գի-
տենք և կաւտանիք , թէ ամմէն կարելի բան
կրնայ հանդիպիլ . և թէ որն որ կրնայ ամ-
մէն ժամանակ հանդիպիլ , կրնայ այսօր ալ
հանդիպիլ :

Ամմէն ձախորդութիւն , ամմէն վիշտ և նեղութիւն քեզի կը դիւրանայ , թէ որ անոնց քեզ սորվեցընես : Ի՞նչ զարմանալու՝ ի՞նչ տակնուվրայ ըլլալու բան է , թէ ասկամ ան ժամանակը բան մը կորուսինք . որովհետեւ օր մը պիտի գայ որ զամմէնը մէկէն պէտք է որ կորսընցընենք :

Երբոր կը տեսնես որ մէկուն գլուխը ձախորդութիւն մը եկաւ յանկարծակի , դուն անատենը մտածէ ըսէ թէ ուրեմն ատ կերպով իմ գլուխս ալ կրնար գալ , ուստի և չեմ այլայլը : Այլ մենք մեզի ձախորդութիւն ընդհանուր աս բանս միայն ճանչնանք որ այսչափ անհամար կարելի վասնդներու մէջ ենք :

Կտրիչ և արի սիրտ մը որչափ ալ մէծ ըլլան գլուխն եկած նեղութիւնները , ամենաին չի խոռովիր . և նշան է զօրաւոր խելքի և ոգւոյ՝ թէ որ վրայ հասած ձախորդութիւններուն յաղթէ :

Ով որ իր կենացը մէջ հանդիպած ձախորդութիւնները կարհամարհէ՝ երեսը չի նայիր , այնչափ կտրիչ կրնաս ըսել ան մարդը որչափ էր ատենօք ան քաջ երեկելին չեկառը տրոյացւոց զօրավարը . և այնպիսին իր արիութեանն ու քաջութեանը համար կրնաս հաւասար սեպել Յուլիոս Կեսարին ալ :

Որչափ ալ երկան ըլլան հիւանդութիւններն աս մեր կենացը մէջ , ատեն ատեն թողալ կուտան , և ասով մեզի միսիթարութիւն մը և թէ թեսութիւն մը կը պատճառեն : Թէ

որ ատ հիւանդութիւններդ կարձ են և խիստ սաստիկ , կամ շուտով մը մեղ կը մեռց նեն , կամ թէ ինքնիրենց կը փարատին կանց նին . անանկ որ կամ տուած թեթևութիւննին զհիւանդութիւնը համբերելի կընէ , կամ անոր վերջի ծարը հասնիլը՝ մեղի ըգգալ չի տար :

Պէտքը չէ որ վրայ հասած ձախորդութիւնները՝ քաջ և առաքինի մարդուն սըրտին տալաւորութիւն մը ցաւ մը տան աւելի քան զան ծեծն որ պարսիկները կուտային իրենց ազնուականներուն : Աս պարսիկները սովորութիւն մը ունէին որ երբոր իրենց մէջէն մէծ անէ ազնուական մարդիկ ծեծի արժանի կը լսայիննէ , դաւազանը ձեռք կառնէին և իրենց մարմնոյն զարնելու տեղն իրենց վրայի եղած հագուստին կը զարնէին կը ծեծէին :

Քաջասիրտ մարդը պէտք է որ իր ուզածին և մոքին դրածին դէմ եղած բաներուն քաղութեամբ դէմ դնէ . ինչպէս որ ծովու մէջ անկած մէծ ժայռերը քարերը՝ դէմ կը դնեն սոսկալի ալիքներու սաստիկ փոթորկին ժամանակը :

Աս մեր կենացը մէջ եղած ձախորդութիւնները տեսակ մը կը թութիւն են մեղի և խրատ որ մէնիք մեղ ուղղենք շիտկենիք . և թէ որ ճամբէ դուրս ելեր ենիք՝ խելքերնիս գլուխնիս ժողվենիք :

Մարդուս կեանիքը փոթորիկներով մը ըիկներով լեցուն է . և խոհեմութիւնը մեղի կը սորվեցընէ որ ելլենիք քաշուինիք մտնենիք մէկ

ապահով նաւահանգիստ մը , և հոն կենանք սպասենք ինչուան որ անցնին հանդարտին :

Թէ որ երեւելի ձախորդութիւն մը վրատ եկաւ , նայէ որչափ որ կարելի է՝ ջանաս անկեց քեզ խալքսես : Ջանաս գտնել քեզի ասպաւէն մէկ անտառ մը՝ ուր որ փշերը քիչ ըլլան :

Որսնք որ բախտին անկարգութիւններէն քիչ վախ ունին , այնպիսիններն են վերջապէս աւելի առաքինի մարդիկ :

Խելքով կը գրէ նոր փելքառփային մէկը . « Երբոր , կըսէ , արտառոց դիսուած մը վրաս հասաւ , ես անտենն երկու միջոց ձեռք կառնեմ որ իմ սրտիս անհանգստութիւնը հանդարտեցընեմ : Առաջինն աս է որ՝ ալ անոր վրայ չէմ մտածեր . Երկրորդն աս է որ խելքս միտքս կը դարձընեմ կուտամ ան բաներուն՝ որոնք որ զիս կրնան զբօսեցընել : Միշտ կը վերցընեմ միտքս խորհուրդս ամսպերէն վեր , ուր որ փոթորիկներ չեն կրնար համնիլ , և քամիներ ինծի չեն կարող դպշել , և կայծակներ զիս չեն կրնար զարնել » :

Մեր սրտին անհանգստութիւնը մեր արհաճութիւնն որ ձախորդութեան մը համար մէզ կը տանջէ , ասիկայ ըստ ինքեան չէ թէ 'ի բնութենէ առաջ կուգայ , այլ միայն մեր անոր վրայօք իմացմունքէն . անանի որ ինչ համարմունք ունենանք անոր վրայօք՝ ըստ այնմ ալ աւելի կամ պակաս մէծ կըլլայ անիկայ : Եւ թէ որ մեր իմացմունքն ըլլայ արդար և բանաւոր , անատենը մէծ

բանի մը տեղ չենք սեպեր մեզի հանդիպած
ձախորդութիւնները • այլ մեզմէ դուրս ե-
ղած բաներուն տեղը կը դնենք՝ որ մեզի
չեն կարող դպչիլ • վասն զի և ոչ արտառոց
կերպով մը կը մտածենք անոնց վրայ, և ոչ
չափազանց նոյն կարծիքը կունենանք անոնց
համար՝ ինչ որ առաջ ունեցանք :

Զոր օրինակ՝ դնենք թէ դուն մէկ նաւ մը
ունեցած ըլլաս ծովուն վրայ հարուստ ապ-
րանքներով բեռոցուցած, և աս նաւն ընկըղ-
մած ըլլայ: Դուն աս ձախորդ դիպուածը
լսածիդ ակս, իրաւ՝ թէպէտ և քու հան-
գրաստութիւնդ և ուրախութիւնդ նոյնչափ
չի կրնար ըլլալ՝ որչափ թէ որ բան մըն ալ
քաշած ըլլայիր • բայց սակայն թէ որ քա-
ջասիրտ և առաքինի ես նէ, և աշխըրքիս ինչ
ըլլալը խելքով ճանցեր ես նէ, այնչափ
չափազանց տակնուվրայ ըլլալով խելքիդ
զէն մը չես բերեր ատ կորուստիդ համար:
Ասանկ խմացիր ուրիշ բաներուն վրայ ալ:

Խելացի մարդուն խոհեմութիւնը կը պա-
հանջէ դեռ վրայ չեկած ձախորդութեանց
նախատես ըլլալ որչափ կարելի է • իսկ քա-
ջասիրտ մարդուն խոհեմութիւնն աս է որ
վրայ հասնելէն ետև լաւագոյն դեղը ձեռք
առնէ անոնց դէմ:

ԴԱՍ ԺԼ.

ԺԱՌԵՄԻ ԽԱՐԱՔՆԵՐՆ ՀԱՅՈՒ :

ԺԱՌԵՄԻ ԽԱՐԱՔՆԵՐՆ ԾԱԿԱՎՈՎ ՀՈՍ՝ ԿԻՄԱՆՆԱՆՔ
ՄԱՆԱւԱՆԴ ՀԱՎԻԱւՈՐ և պարկեցա ուտել
ԽԱՄԵԼԸ : Ուստի և աս դասը որկրամօլու-
ղեմն է :

Պղատոն մեծ փիլիսոփան ատենաք Աթենք
քաղքէն Ճամբորդութիւն մը ըրաւ դէալ 'ի
Սիկիլիա . վասն զի Դիոնեսիոս Թագաւորը
շատ անգամ իրեն գրելով զինքը հոն իրեն
քովը հրաւիրեր էր , որ իրեն խմաստութիւ-
նը լաէ : Երբոր Պղատոն դառնալու եղաւ ան-
կէց , եկաւ հասաւ Աթենք իրեն քաղաքը ,
հոն ոմանք փիլիսոփայիցմէ աս հարցմունքն
ըրին իրեն , թէ արդեօք ինքը Սիկիլիայի մէջ
արժանի դիտողութեան նոր զարմանալի
բան մը տեսա՞ւ : Պատասխան տուաւ Պղա-
տոն . Տէսայ բառնեան զայնանուի հրեշ ճը .
այսինքն ճարդ ճը եւիս անգամ օըը իւրա-
կար կոռագէւ : Ասիկայ էր Դիոնեսիոս Սի-
կիլիոյ բռնաւորը . որ կրցածին չափ կը ջա-
նար կուշտ մը ուտել կէս օրը , և իրիկունն
ալ դարձեալ կուշտ մը կուտէր :

Հին ժամանակ (նաև հիմայ տեղ տեղ)
հացն իրիկուան կուտէին . կէս օրը չէին ու-
տեր : Միայն երայեցիք էին որ կէս օրը կը
ճաշէին . իսկ ուրիշ ամմէն ազգեր իրիկուան
դէմ հացերնին կուտէին :

« Մենք հիմա, կըսէ նոր հեղինակին մէ-
կը, վրայէ վրայ կը լեցընենք, ճաշն ընթրի-
քի վրայ, և ընթրիքը ճաշին վրայ. և ծախք
կընենք որ աւելի զմեզ խեղճ ողորմելի ը-
նենք՝քան թէ կատարելապէս դոհ։ Մեր
կեանքը, կըսէ, նման է կատակերգութեան
(քօմէտեայի)։ տռաջաբանութիը մեր նա-
խաճաշիկն է. մէջի եղած խաղարկութիւնը
ճաշն է. իսկ մեր ընթրիքն է վերջաբանու-
թիւնը»։

« Մենք չենք ուտեր մեր քաղցը լեցընե-
լու համար, այլ միայն մեր անժուժկալու-
թիւնն ու մեր փառասիրութիւնը։ Եւ իրաւ-
ցընէ մեր տները մեզի գերեզման եղեր են,
որ ինչուան ամմէն դռներուն վրայ կրնայինք
գրել աս վերնագիրը։ Մէնք մէր ուժայութէ ան-
հեշտութիւնն է իւն իւն առաջարկութ նոն, և հա-
յուրութիւն հիւանդան թիւն ու վայանգի յէջ նոն։ Հասն
ո՞ի իւնանափ միայն ո՞ւ գո՞յ ըն նոն մէր «Ռիուը»։

Ամմէնմէկն իրեն անձին վասնգ և կոր-
ծանումն բերողն է. և իր անժուժկալու-
թեամբն իրու իր ձեռքովին ինքն իրեն կե-
նացը թելը կը կտրէ։ Կրնաս ինծի արդեօք
ցցընել մարդ մը միայն, որ իր կերակուրն
ուտէ ինչպէս որ հիւանդ մը իրեն գեղը կառ-
նէ՝ առողջութիւնը միայն գտնելու համար։
Մարդս ճշմարիտ բժիշկ է իր անձին. և ա-
պացոյց աս բանիս՝ է իր բարեկարգ և կա-
նոնաւորեալ կեանքը։

Աղէկ ուշ դիր և պահէ կատոն վիլխսո-
վային կանոնը. Ո-պէւ ապէւ համար. և
ու թէ ապէւ ո-պէւ համար։

Մենք մեր չափազանցութեամբը ընութեան չափէն անդին կը ցաթկենք կանցնինք. և կարծես թէ հարկաւոր բանով գոհ ըլլալն ուրիշ մարդկանց չի վայելը բայց եթէ մուրացկան աղքատներու :

Ճրհեղեղէն առաջ մեր նախահարց հասարակ կերակուրն ընդեղէններն էին և պըտուղներ, և հին հռովմայեցիք ալ վեց հարիւր տարիէն աւելի ընդեղէնով կապրէին :

Եւ ալ ուրիշ անհամար ազգեր, որոնց մէջը ճեաբոնացիք, ափրիկեցիք, և չինումաչինցիք զանազան դաւառներու, մեծագոյն մասամբ ուրիշ բան չեն ուտեն, բայց եթէ բրինձ և պտուղ. և սակայն կատարեալ առողջութիւն մը ունին, և երկար ալ կապրին :

Ո՞վ թէ ո՞րչափ պատուական, ո՞րչափ օգտակար քաղց է ան քաղցն որ բաւական կը սեպէ իրեն հաց մը կամ բանջար մը և հետք բանիկ մըն ալ. և ի՞նչ անուշ և առողջարար ծարաւ է ան ծարաւն որ ջրով միայն կանցնի կերթայ: Օր մը երբոր Դարեհ թագաւորին դաւաթ մը պաղ ջուր դիմացը բերին տուին, շատ մէծ շնորհակալութեամբ առաւ խմեց. և վկայեց հաստատեց՝ թէ և ոչ անգամ մը այնչափ սաստիկ ախորժանօք ինքը խմած ըլլայ ո՛ և իցէ պատուական անոյշ խմելիք մը: Վասն զի այնչափ ծարաւ ալ չէր քաշած Դարեհ ուրիշ ատեն՝ ինչ պէս անտառնը պատերազմին մէջ:

Խրատ և յանդիմանութիւն կուտար առենօք ժուժկալ փիլիսոփային մէկը որկրա-

մոլներուն, այսպէս. « Ես, կըաէր, երհոք
չեմ ուզեր նայիլ Պարսկական ըսուած ա-
նուշ համադամ կերակուրներու, և ոչ Ա
պիկեան ըսուած փափուկ ուտելիքներու,
և ոչ Կալխտոնեան ըսուած աղնիւ գինինե-
րու. և ոչ Իրկանեան ըսուած պատուական
ձկներու : Ասոնք ոչ այնչափ ձեր քաղցը կը
լեցընեն, որչափ որ ձեր ստամոքսը կը տկա-
րացընեն և առողջութիւննիդ կաւրեն : Իսկ
ես հասարակ կերակուր մը ուտելուս առե-
նը, այնչափ ախորժանիք մը կըզգամ՝ որ-
չափ թէ աեսակ տեսակ փափուկները կե-
րած ըլլայի, ասոնց ախորժանիքը կըզգամ,
բայց իրենց տուած մնասը չեմ քաշեր » :

Ասենօք Արտաշէս կիւրոս թագաւորին
եղբայրը՝ Երեսր պատերազմի մը մէջ յաղ-
թուեցաւ և բոլորովին տակ ընկաւ, կարօտ
եղաւ և կերակրոյ տեղ հարկաւորեցաւ ու-
տել թուղ և գարիէ հաց : Այնչափ համ և
շահ կըզգար առ իր ուտելիքէն, ինչուան
կափսոսար թէ ինչպէս առաջ չիգիտցաւ
չիճանցցաւ զայս : Եւ չէր կրնար՝ ուզածին
պէս բացատրել իր հաճութիւնը և իր ա-
ռողջութիւնը . տանելով ուտելով ինչ որ
բնութիւնը մեզի պատրաստեր է անխառն
և անմիաս և առողջարար կերակուրներ, մա-
նաւանդ երբոր մէկը քաղց ունենայ :

Ժուժկալութիւնը մեզի հաճոյ և ախոր-
ժական եղած բաներն ալ կը բազմապատ-
կէ : Եւ ժուժկալ և առողջ և կանոնաւո-
րեալ կեանիքի մը հանապազօքեայ անուշու-
թեան և հանգստութեանը համար՝ չիկայ

բան մը աշխըրքիս զուարձալեացը, որ անոր
հաւասարի :

Կը գրէ նոր հեղինակին մէկն առողջու-
թեան վրայ խօսելով այսպէս . « Թէ որ ին-
ծի հարցընես, երբոր ես տնէ շինած աղէկ
հաց ունիմ, և աղէկ ջուրս ալ ինծի պատ-
րաստ է, կը նստիմ կուտեմ մէկ տեսակ ա-
ռողջարար կերակուր մը, և երբեմն ալ (եր-
բոր փառաւորապէս զիս կուզեմ յարգել
նէ) բանիմ ալ վրան կաւեցընեմ, զոր օրի-
նակ մարսողական պանիր մը և պտուղ մը,
անատենը իմ երջանկութիւնս գտածի պէս
եմ. և փառաւոր սեղանները գտնուողնե-
րուն ալ կրնամ համարձակիլ հարցընել,
թէ արգեօք իրենք ալ նոյն ախորժը նոյն ա-
նուշութիւնը կրնա՞ն զգալ, ինչ որ ես կըզ-
դամ իմ կերակրիկս ուտելու ատենը. կամ
թէ նոյն իմ ամմէն օրուան առողջութիւնս
կրնա՞ն վայելէլ » :

Երանի ան մարդուն որ քաղց ունենա-
լուն համար կուտէ . և միայն ծարաւն անց-
նելուն համար կը խմէ : Երանի անոր որ
բնութեան և բանականութեան կանոննե-
րովը կեանքը կանցընէ, և ոչ կը հետեւի ան
օրինակներուն որ ամմէն օր աչքին առջևն
ունի կը տեսնէ : Երանի ան մարդուն որ
միայն իր պիտոյքն և հարկաւորութիւնը կը
նայի կը հոգայ, չէ թէ իր աւելորդն ու փա-
ռախնդրութիւնը :

Թէ որ մարդիկ առանց աւելորդ բանե-
րուն հոգ տանելու՝ միայն բնութիւնը գոհ
ընել նայէին նէ, կը տեսնէիր անատենն որ

վարպետ վարպետ խոհակերներն այնպէս
անպիտան բան մը կը լային աշխըքիս վրայ,
ինչպէս որ զինուորները խաղաղութեան ժա-
մանակը։ Ամմէն մարդ գիւրաւ կրնար իր
պիտոյքն իր կարօտութիւնը լեցընել, թէ
որ այնչափ ջանքով ետևէ չիյնար իր ան-
կարդ անկանոն բաղձանքները լեցընելու։

Ատենօք Ադաս անունով կարիայի թա-
գուհին Աղեքսանդր կայսեր ժամանակն օր
մը պատիւ ընելով Աղեքսանդրին, առաւ
խրկեց իրեն ախորժ բացող աղնիւ աղնիւ բա-
ներ, վարպետաշէն ապուխտներ, նոր զար-
մանալի քաղցրաւենիներ (ռէչէլներ) խիստ
վարպետ խոհակերներէ և արուեստաւոր-
ներէ զարմանալի փափուկ կերպով շի-
նուած։ Տեսաւ ասոնք ամմէնը Աղեքսանդր
և պատասխան տուաւ բերողին։ « Ո ճիմ
ես, ըստ, քովս անուշեղէններ, որ շատ ա-
ւելի ասոնցմէ վեր են և աղնիւ այսինքն՝ իմ
գիշերուան ըրած ճամբորդութիւններս ին-
ծի կէսօրուան կերակրիս անուշութիւններն
են։ իսկ կէսօրուան կերածիս քիչութիւնն
իրիկուան կերակրիս անուշութիւնն է »։

Ատենօք երբոր Ագեսիղյոս սպարտա-
ցւոց իմաստուն թագաւորն անցնելու ե-
ղաւ թրակացւոց դաւառէն, տեղացիքն ի-
րեն պարգևառին բերինցորեն, սագ (խազ),
անուշեղէններ, պանիր, և այլ ուրիշ տե-
սակ աղնիւ ուտելիք և խմելիք։ Ասոնց վրայ
մէկ մը աչքը դարձուց նայեցաւ Ագեսի-
ղյոս, և միայն ցորենն առաւ իրեն, և հրա-
մեց անոնց որ մէկալ մնացած բաներն առ-

նեն ետ տանին ամենեւին անպիտան բանի մը
պէս ու մարդուս առողջութեանն ալ կնա-
սակար : Աս որ տեսան բերողները՝ գոհ չե-
ղան, սկսան շատ բռնադատել և շատ ալ ա-
ղաջել որ ամմէն բերածնին ընդունի : Ագե-
սիղայոս յանձն առաւ ընդունեց զամմէնը,
բայց մէկէն հրամեց որ ան ամմէն բանն առ-
նեն բաշխեն գերիներուն : Երբոր աս ըրա-
ծին պատճառը հարցուցին նէ, պատաս-
խան տուաւ ըստաւ . « Որոնք որ կուզեն և
կը ջանան քաջ և կտրի՛ ըլլալ, պէտքը չէ
որ այսպիսի փափուկ բաներ ուտեն . և գե-
րիներուն վայելած բանը չի կրնար հաճոյ և
ախորժական ըլլալ քաջ և առաքինի և պա-
տուաւոր անձանց » :

Որչափ որ պարզ անխառն ըլլայ ուտե-
լիքդ, այնչափ ալ ստամբքսին մէջն աղէկ
կը լսոյ մամացը : Եւ պատճառն աս է որ տե-
սակ տեսակ կերակուրներ և տեսակ տեսակ
խմելիքներ կը պատճառեն տարբեր տարբեր
ոգիքներ, որ չեն կրնար այնպէս դիւրաւ
մէկ-մէկու հետ յարմարիլ :

Չափաւոր ուտելը մարմնոյն ուժը կը պա-
հէ և կեւելցընէ, մարդուս ոգիքներն աւելի
կը զօրացընէ և ոտք կը հանէ, հիւթերը կը
ցրուէ կը փարատէ, անմարսողութենէն և
ճամբաներուն դոցութենէն և ուրիշ շատ
հիւանդութիւններէն կը պահէ, արիւնը կը
զրտէ, ստամբքսը կը մաքրէ, ախորժը կը
բանայ, և մարսողութիւնը կը դիւրացընէ :

Թէպէտ հիւանդանոցի մը մէջ գտնուած
ամմէն հիւանդութիւններն ունենաս, մի-

այն ծուծիւննեան մէկհատիկ գեղը կարող
է զամանքը ըռընտցընել:

Կարիտիկցիք ըսուած աղջն իրենց մաս-
նաւոր պարկեշտութեամբն և արտաքոյ կար-
գի ժուժկալութեամբն ազատ են անհամար
հիւանդութիւններէ որ ուրիշ աղջերուն
մէջը կը տեսնենք: Աւելին լաել կուզես նէ,
այնչափ ալ ուժով են որ ինչուան խիստ
ծերութեան հասակի մէջ ալ, ինչպէս է հա-
րուր տարին՝ և աւելի ալ, կըսուի թէ՛ ձեր-
մակ մազ մը հազիւ ունին, և զաւակ ալ ու-
նենալ կարող են:

Հին եգիպտացւոց խելացիներն ալ կը
պարծէին իրենց ժուժկալութեամբը. աղ-
նիւ ջուրը խմելով իրենց Վեղոսին, և հա-
սարակօրէն բրինձ ուտելով և ընդեղէն:

Պարսիկներն ալ որ հին ատենը շատ ու-
ժով էին, ուրիշ բան չէին ուտեր՝ կըսեն՝
հացին հետ, բայց եթէ քիչ մը ջրային
կոտեմ (սու թէրէսի), կամ թէ վայրի ա-
նանուխ (նանեկ):

Բայց հին ժամանակը հիմակուանին հետ
բաղդատես նէ, եթէ տան կառավարու-
թիւնը, եթէ ապրելու եղանակը, և եթէ
մարդկային կենաց գործողութիւնները, շատ
փոխուած կը տեսնես: Թէ որ մեր ուտե-
լիքն երբեմն ժուժկալութեամբ կը չափա-
ւորենք, աս բանս չէ թէ պարզապէս բնու-
թեան պիտոյքը լեցընելու համար կընենք,
հապա բերնէ կը կտրենք որ կենանք ուրիշ
բաններու մէջ մեր շոայլութիւնն ու փառա-
սիրութիւնն՝ի գործ գնել:

Կը պատմեն թէ մէկն ատենօք իր առանձ
նական կենացը մէջ հացէն զատ ուրիշ բան
չէր ուտեր . և ջրէն զատ ուրիշ բան չէր խը-
մեր . և սովոր էր միշտ աս կերակրոյն վրայ
իր շինած ոտանաւորն ըսել ,

« Ինձ հաց և ջրիկ

Ե կեանք երջանիկ » :

Ատեն եկաւ , բախտը բացուեցաւ աս մար-
դուն , հասաւ մեծ և երեելի իշխանութեան
մը և աստիճանի . ինչպէս որ վիճակը փո-
խուեցաւ , ասանկ ալ սովորութիւնը փո-
խեց . չէր ուզեր անկեց ետե ան իրեն հա-
սարակ կերակուրն ուտել . պատճառ կը բե-
րէր և կըսէր , փոխելով իր ոտանաւորն
այսպէս ,

« Միշտ հաց և միշտ ջուր

Ե շան կերակուր » :

Ջրհեղեղէն առաջ ջուրն որ հասարա-
կաց խմելիք էր մարդուս խառնուածքին ա-
ւելի յարմար , հիմայ կը խմեն ամմէն տե-
սակ ոգելից խմելիքներ . որ եթէ մէկն առնե-
անցնի , ով կրնայ պատմել թէ որչափ վնա-
սակար՝ որչափ մահաբեր են ասոնք մար-
դուս կենացը : Ասոնք մեր բնական ջերմու-
թիւնը կաւրեն կապականեն , ձայնը կը փո-
խեն , մարմնոյն կազմուածքը կայլայլէն , և
մասանց տրամադրութիւնը կը խանգարեն ,
ուսկից առաջ կուգայ նիհարութիւնը , հա-
լիւ մաշիլը , ջղաց տկարութիւնը , անդամնե-
րու դողդղալը , որ կը պատճառի անկանոն
շարժմունքներէ մեր կենսական ոգիքնե-
րուն՝ որ իրենց բնութեան դէմ բոնութը

կը ցնցին ան ոգելից խմելիքներուն շարժ-
մունքէն։ Չենք ուրանար թէ զինին պա-
տուական խմելիք մի է։ որ եթէ չափաւո-
րապէս խմուխինէ, կենդանութիւն և զօրու-
թիւն կուտայ ուժաթափ ծերերու ալ դի-
տենք աղէկ՝ որ ուժ կուտայ ստամբուխն,
բնական ջերմութիւնը կաւեցընէ, մարսո-
ղութեան կօգնէ, կերած կերակուրն ու սը-
նունդն ասդիս անդին մարմնոյն ամմէն մա-
սանց մէջ կառնէ կը տանի, սիրաը կուրա-
խացընէ, և մասնաւոր կերապով մը ոգիքնե-
րը կը զարթեցընէ և ոտք կը հանէ։ Բայց աս
ալ դիտենք՝ թէ աս ամմէն օդտակար և շա-
հաւոր պառողները չափաւոր խմողը միայն
կըզգայ։

Բան մը չիկայ որ այնչափ աւելի վտան-
գաւոր ըլլայ մարդուս ամմէն կողմաննէ, որ-
չափ գինւոյն հանապազօրեայ և չափազանց
գործածութիւնը։

Խելքն և խմաստութիւնը, կըսէ առակը,
իր բնակութիւնը ցամաք երկերներն ունի,
և ոչ թաց տեղեր։ Խնչպէս որ վիլխսովային
մէկը կըսէր։ « Խմաստութիւնն բնակի յան-
ջըրդոջ, և ոչ՝ի ճահիճս և՝ի լիճս »։

Երակլիսոս իմաստասէրն աս առածս մեզի
թողուց։ Լոյս անջուր՝ անջն ամենի մասու։ Մտաց
լոյսն որ չոր է, շատ խելացի կընէ զհոգին։
բայց գինւոյն ոգիքը դանի կը թրջէ և ա-
պուշ և անխելք կը դարձընէ։

Ուժն ու գեղեցկութիւնը մարմնոյն բա-
րիքն են և օրէ օր կը պակսին։ բայց ժուժ-
կալութիւնն ու չափ և խոհեմութիւնը՝ ծե-

բութեան ժամանակն զմարդը կը պսակեն, անատենը կիմանայ մարդս ասոնց յարդը:

Խտալացիք առակ մը ունին, կըսեն թէ « Երբոր գինին ղեկ (տիւմէն) չունի, ալ անկեց եաւ խելքը մարդուն նաւապետը չէ. և բանականութեան լոյսն որ պէտք էր ըլլալ իբրև բնեռական աստղ մը որ ապահովանի զնաւը, իրմէ շատ հեռացած է » :

Գինին իրեք ներգործութիւն ունի, առաջին ախորժանիքը, երկրորդ արբեցութիւնը, երրորդ ապաշաւը:

Հրէից ռաբբիները բան հասկըցընելով կըսեն թէ Մովսէս առաջին որթն (ասման) որ անկեց, իրեք բանով ջուր տուաւ անոր. մէկ մը՝ բուին (պայզուշին) արիւնը. մէկ մը՝ կապիկին արիւնը. և մէկ մըն ալ առիւծին արիւնը: Ուստի և երբոր մարդիկ կը գինով նան, ոմանիք կըլլան իբրև բու՝ որ բոլոր գիշերն արթուն կը կենայ, բան կորսայ կը խածնէ կուտէ. ոմանիք իբրև կապիկ՝ խենթութիւններ և խեղկատակութիւններ կը նեն. ոմանիք ալ կատաղի գաղան մը կըլլան իբրև առիւծ :

Հեղինակին մէկը շատ խմելուն վրայ խօսելով՝ աս բանս կը զուրցէ. « Թէ որ դիպուած եղաւ կամացդ դէմ ու չափազանց գինի խմեցիր, անատենը դուն Սատուրնեան ըսուած դպրոցին կանոնը պահէ, որ կը պատուիրէ այսպէս. Երբոր կը աեսնես որ դիշերային շատ դինի խմելդ մնասեց .քեզի, դուն դարձեալ երբոր առաւօտ կըլլայ, քիչ մը դինի խմէ. աս է ապահով դեզը » :

Ճառժկալութիւնն ամմէն տեսակ հիւանը դութեանց դէմ կը պաշտպանէ զքեզ, և քու կեանքդ քեզի ուրախ զուարթ անցընել կուտայ: Տեսակ տեսակ հիւանդութեանց մեծ մասը անժուժկալուն միայն առաջ կուդայ:

Չափաւոր ուսելը կը պատճառէ կատարեալ մարսողութիւն մը: Եւ ուսելիքը թէ որ աղէկ մը եփած են ինչպէս որ պէտք է նէ, կըլան իբրև ամուր հիմ մը առ ՚ի պահել մարմնոյն առողջութիւնը: արիւնը մաքուր կըլայ, և մարմնոյն հիւթերը կունենան իրենց ամմէն յատկութիւններն այնպէս՝ ինչպէս որ բնութիւնը կը պահանջէ: Բայց թէ որ մարմնոյն ամմէն մասունքը տակնուվըայ կըլան անժուժկալութեան պատճառաւը, թէ որ մնունդ տուող հիւթերն իրենց մաքրութենէն կը փոխուին կաւրին, անատենը բոլոր արիւնն ալ և հիւթերը կապականին, և բոլոր մարմնոյն կազմաձքն անկարգութեան մէջ կըլայ:

Ուսելեաց խմելեաց կողմանէ զգուշաւոր և չափաւոր ըլլալը՝ հիւանդութեանց պատճառն իբրև արմատէն կը կտրէ: և բնական խառնուածքին կուտայ կարգաւորեալ և կանոնաւոր վիճակ մը:

Ճառժկալութենէ կըլայ որ մարդիկ վերջան իրենց կենացն ինչպէս մէկ ճրագ մը մէկ կանթեղ մը՝ որուն եղը պակախ, այսինքն կը մեռնին, վասն զի արմատական թացութիւնը կը հատնի, առանց մէկ ցաւ մը և վեշտ մը զգալու:

Թէ որ աս աշխարքս ալ կեցեր է կը դի-

մանայ ան դեղեցիկ և սքանչելի կարգին պատճառաւ որ ած ամենաբարին իրեն տըւեր է, և թէ որ մեր կեանիքն ալ կախումն ունի ան աղէկ կարգաւորութենէն որ պէտք է մեր մարմնոյն հիւթերուն մէջն ըլլայ, ուրեմն զարմանալ պէտքը չէ՝ թէ ինչպէս կարգը ամմէն բան կը պահէնէ, ասանկ ալ ան կարգութիւնն ամմէն բան կաւրէ կը ձգէ: Մարմնոյն խելքով կառավարութիւնը և չափաւոր սիունողը շատ կօգնէ մարդուս կեանիքն երկրնեցընելու:

Օգոստոս մեծ կայսրը 76 տարուան մեռաւ. և աս բոլոր միջոցին մէջ կըսեն թէ՝ անգամ մըն ալ մաքրողական մը չառաւ, և ոչ արիւն առաւ, և ոչ երևելի դեղ մը առաւ: Բայց ամմէն տարի քանի մը օր ջուր կը մտնէր, և շարթուն մէջն օր մը բան չէր ուտեր, և ամմէն օր ժամ մը քալելու կելքը: Թէ որ կատարեալ առողջութիւն մը վայելէլ կուզեսնէ, ժուժկալ և չափաւոր եղիր:

Հրեաներուն մէջն ատենօք Յէսսէան+ ըսուածներն որ երևելի ընկերութիւն մի էր, հասարակօրէն հարուր տարի կապրէին՝ իրենց ժուժկալութեանն ու չափաւոր ուտելուն պատճառաւ:

‘Ամանապէս, ինչպէս Լայերտիոս հին հեղինակը կը պատմէ, Ստոյիկեան և Կինիկեան ըսուած փիլիսոփաներն ալ շատ երկան կապրէին:

Կը պատմեն թէ ատենօք Եւրոպա քահանայ մը իր հանապազօրեայ սակաւակերութեանն ու ժուժկալութեանը պատճառաւ

Հասաւ ինչուան 186 տարի : Ուստի և մեռնելէն ետև իրեն տասլանագիր մը գրեցին՝ այսպէս . « Հոս է Եղենսուլոս աւագերէցը . ասիկայ կրկին անգամ ակռայ հանեց , և կրկին անգամ մազերը բուսան . և հիմայ հոս կը հանգչի » :

Պրավ անունով ալ մէկ իուլանտացի մուրացկան մը՝ իրեն ժուժկալութեանը պատճառաւ շատ երկան ժամանակ ապրեցաւ . ուստի և մեռնելէն ետև պատուեցին աս մուրացկանը՝ ասանկ տասլանագիր դնելով գերեզմանին վրայ . « Հոս պառկեր է Պրավ ամենուն ծանօթ երևելի մուրացկանը . ասիկայ կըսէր՝ թէ տեսեր եմ հարուր քսան ձմեռ և տւելի » :

Եւ իրաւ՝ թէ որ մարդիկ ապրէին այնպէս՝ ինչպէս որ բնութիւնը կը պահանջէ , և կատարեալ պահէին առողջութեան կանոնները , շատ երկան ժամանակ կապրէին :

Թէ որ մարմնոյն արմատական թացութիւնն ու բնական ջերմութիւնը սպահուին , ինչպէս որ պէտք է և ինչպէս որ դիւրաւ կրնայ պահուիլ , ալ անկէց ետև պէտք է որ շատ տարիներ տեսնէ մարդս :

Կըսէր ատենօք ժուժկալ մարդուն մէկը . « Իմ ապրէլուս եղանակը կարծես թէ ինծի մշտնջենաւոր գարունք մը կը պատճառէ . ես աշունք չեմ տեսներ վրաս՝ այսինքն տերևները թափելու ժամանակ . ուժս և խելքս լման իբրև արև մը որ ամմէն օր նոյնպէս աշխըրքիս վրայ կը ծագի՝ իրենց տեղն են և ամմէն օր նոյնպէս ինծի կօդնեն . և ես մէկ

պարզ կերակուր մը ուտելէս ետև՝ բոլոր գիշերը հանգիստ կը քնանամ։ առաւօտ ըլլալուն պէս՝ կարթըննամ կելլեմ այնպէս զուարթ այնպէս նորոգեալ ինչպէս նոյն իսկ առաւօտեան ժամանակը » :

Գրեթէ մեր ամմէն հիւանդութեանց և կենաց կարճութեան պատճառն ուրիշ բանէ այնչափ առաջ չի գար, որչափ աւելորդ ուտելէն և աւելորդ խմելէն :

ԴԱՍ ԺԹ.

Դասի վայ, (ո՞ւ է պահանջ) :

Յէ որ կուզես երջանիկ և հանգիստ կեանք ունենալ, և ստակդ ալ ոչ միայն պահել այլև աւելցընել, խորհուրդ կուտամբ քեզի որ ամմէն տեսակ դատէ՝ որչափ որ կարելի է՝ ետ կենաս փախչիս։ Յէպէտ և մէկ դատի մըն ալ ձեռք զարնես, միտքդ դիր թէ բոլոր հանգստութիւնդ կորսընցընելէն ետև, և շատ քրտինք թափելէն ետև, շատ մնաս ալ ոլիսի հասցընես քու քսակիդ։

Երբոր դատ մը վաստըկեցար, կը տեսնես որ ոմանք կուգան կը մօտիկնան քեզի, շատ ուրախակցութիւներ ընելով շատ ալ գովելով բարձրացընելով քու յաղթութիւնդ։ յայտնի է մոքերնին։ Բայց դուն անատենը յիշեցուր իրենց որ քիչ մըն ալ մոքերնին դարձընեն մտածեն, թէ ինչ վտանդներու մէջ ձգեցիր քու ունեցած-

ներդ, քու տունդ տեղդ, և այլն, առ դա-
տին համար :

Թէ որ դիպուած ըլլայ որ կամացդ դէմ
բնադատիս դատ մը բանալ, աղէկ նայէ որ
չըլլայ թէ ոսոխդ անխելք հարուստ մը ըլ-
լայ: Քանի զան չար բան չիկայ, երբոր մէկն
այսպիսի անձանց ձեռք իյնայ. նոյն էր թէ
շատ զօրաւոր գաղանի մը ձեռք իյնար: Գա-
ղան է՝ վասն զի անխելք է. և զօրաւոր է՝
վասն զի հարուստ է:

Ասկէց 'ի զատ աղէկ դիտէ նաև փաստա-
բոնին ինչ ըլլալը. նայէ թէ ձեռքը քանի
դատ ունի, նայէ թէ անոնցմէ վաստըկած-
ներն ինչ կընէ, նայէ թէ արդեօք խաբեբայ
մարդ է. թէ որ ասանկ է՝ գիտնաս որ քեզի
շատ մնաս, շատ ձուն գլուխդ կը բերէ:

Ատենօք երկու վարպետ փաստաբանիք
օր մը երկու մարդկանց դատը մէկմէկու դէմ
կը խօսէին կը պաշտպանէին շատ տաքու-
թեամբ, և այնպիսի ջանքով որ երկու ո-
սոխն ալ շատ գոհ էին իրենց փաստաբան-
ներէն: Իսկ երբոր դատը կարեցին լմնցու-
ցին դատաւորները, առ երկու փաստաբանիք
դուրս ելլելուն պէս դատաստանէն, տես-
նես որ մէկէն սկսան մէկմէկու հետ գրկուիլ:
Գատ ունեցով մարդիկն աս որ տեսան՝ զար-
մացան՝ ափշեցան կեցան. ելաւ մէկը հար-
ցուց փաստաբաններուն մէկին, ի՞նչ է աս
ըրածնիդ. ասանկ շուտով մէկմէկու հետ
հաշտուիլ բարեկամանալ: Աս հարցմանս
միայ սրդողելով փաստաբանին մէկն՝ ըսաւ
անոր. ի՞նչ կարծեցիր, ըսաւ. գիտցար թէ

մենք մէկմէկու թշնամի ենք. գլտե՞ս մենք ի՞նչ
ենք. մենք փաստաբանքս ամենեին նման ենք
մկրատին, որ բանալու գոցելու ատենը կար
ծես թէ երկաթները մէկզմէկ պիտօր կըտ-
րեն. բայց անոնք ուրիշ բան չեն ըներ՝ բայց
եթէ իրենց մէջի գտնուած բանը կտրել:

Յիշէ միաբդ բեր առիւծին և անգեղին ա-
ռակը: Անգղը ծառի մը վրայ նստեր էր, և
անգիէն առիւծն ու արջը աս տեսնելով մէկ-
մէկու հետ կը կուռեին ան որսին համար՝
թէ որուն ճանկը պիտօր իյնայ ատ թռչու-
նը: Յիշէ և զգուշացիր՝ ըըլայ թէ քեզի ալ
յարմար դայ ատ առակը:

Այսպիսի գիպուածներու մէջ դուն ա-
ռետարանին խրատը բոնէ որ ապահովը ըլ-
լաս. թէ որ մէկը կուզէ հետդ կուռետիլ որ
զգեստ առնէ քեզմէ, դուն առանց կոիւ
բանալու հետը՝ թող իրեն նաև վրայի հա-
դած լաթդ: Գիտնաս որ՝ թէ որ կոիւ բա-
նաս, և փաստաբաններ մէջ մանեն, ին-
չուան ներքին շապիկդ ալ քեզմէ կառնեն
կը վերցընեն և մերկ կը թողուն:

Երբոր դատ մը կը բացուի, այնպէս միաբդ
դիր թէ մէկը բախտի խաղ մը կը խաղայ,
(ինչպէս թավլու և այլն) . ուր թէ որ շատ
ջանքով և ատքութեամբ խաղը շարունա-
կուի նէ, հասարակօրէն կը տեսնես որ վար-
պեաններն աւելի կը վասարկին: Աս ըսելով
չէ թէ փաստաբանութեան արուեստին քար
կը զարնենք, այլ փաստաբաններուն շատ
տեսակ մատեր խաղցընելնին կը հասկըցը-
նենք, որ դուն դատ բանալէն զգուշանաս:

Գիտենք որ փաստաբաններուն մէջը կը գտնուին զարմանալի և շատ արդար մարդիկ ալ . և մէծ երջանկութիւն մըն է մարդուս՝ թէ որ այնպիսի փաստաբաններուն էլեռքն իյնայ :

Առենք վենետիկցոց տէրութեանը մէջ որ շատ զարմանալի և շատ խմաստուն կառավարութիւն էր աշխըրքիս վրայ , իրենց մէծ ատեանը փաստաբաններ իրեն ընտրեր որոշեր էր . ամմէնքն ալ աղնօւական մարդիկ քսանըչորս թուով : Ասոնց ամմէննուն՝ տէրութիւնը մասնաւոր տարուէ տարի եկամուտ կապեր էր և կը վճարէր . ուստի ամեննեին ալ թող չէր տար որ ուրիշներէն կամ մէկ ընծայ մը առնեն կամ թէ ստակ . որպէս զի առ ազնուականներն որ փաստաբանութեան արուեստը կը բանեցընէին՝ չըլլայ թէ կաշառքով կուրհան . և որպէս զի ամմէնքը ջանան եաևէ իյնան որ դատերն որ մը առաջ շուտով վերջանան :

Սաղմոսին ան խօսքն որ կըսէ , Անդին ՚ի վւրայ նոյա ուրդայթայթ . ուաբբին մէկը կը մեկնէ այսպէս . մարդկանց ուրդայթ . կըսէ , են այսչափ բազմութիւն փաստաբաններուն , ճարտասաններուն . ասոնք են , կըսէ , ցանց մը ուոկան մը որ ներս ձգեն բանեն զժողովուրդը :

Եւ իրաւ՝ անզգամ և անիրաւ փաստաբաններն ուրիշ բանի նման չեն , բայց եթէ ընութեան մըջումներուն որ ուրիշի անսպիտան՝ բանի մը չեն գար . միայն իրենց համար աղէկ են . բայց շատ ալ վնաս կուտան պարտէզներուն :

Թէ որ ասոնց քով վաղես ապաւինիս , ինչպէս որ ոչխարները կը վազեն կապաւինին վշալից թփուտ տեղերը փոթորկին ժամանակը՝ որ երթան հոն ապահով ծածկուելու տեղ մը դանեն իրենց , ստոյգ գիտցիր որ անկէց ոսքդ դուրս չես կրնար հանել խալքսիլ առանց կառչելու (իլիշմիշը լալու) և պատելու կամ հոն թողլու քու լաթերէդ մեծագոյն մասը :

Ամենեին քառօրեայ ջերմին ալ նման են այնպիսիները . ոչ երբէք կը թողլուն ձեռքէ կը հանեն զքեզ՝ քանի որ հիւթ մը (որ է ստակը), կը դանեն քու վրատ :

Չատ անգամ զարմացեր կեցեր են սլատ մութիւն կարդացողները , քանի որ կը մտածեն թէ արդեօք ի՞նչ ոգւոյ կը ծառայէր ատենք մէկ երևելի մարդ մը , որ իրեն զըւարձութիւն մը զբօսանիք մը ըրեր էր որ բոլոր աշխարքս չարչրկէ տակնուվրայ ընէ տեսակ տեսակ դատերով : Աս մարդուս վրայ լսեց Լուիֆի Ֆրանսզին թագաւորը , կանչեց օր մը իր քովք , ըսաւ իրեն . ես քու դատերէդ քեզ կը խալքսցընեմ՝ ես իմ անձամբս զանոնիք լսելով և կտրելով : Աս որ լսեց ան մարդը , մտմտուքն առաւ զինքը . բայց մէկէն խոնարհութեամբ մեծ շնորհակալութիւն մը ընելէն ետև թագաւորին առ շնորհացս համար , սկսաւ անկէց ետև շատ ալ խնդրել աղաչել զթագաւորն որ շնորհք ընէ իրեն և ան դատերէն եռուուն քառսուն մը առանց կտրելու թողլու իրեն , որով ինքը կարենայ միմիթարուկիլ և զբօսանքով անցընել իր ժամանակը :

Խորհուրդ կուտան քեզի խելացիները .
որ տէրութեան որ տակն ես , ան տէրու-
թեան օրէնիքները կանոնները քննես կար-
դաս ըստ կարի և սորվիս : Վասն զի օրէնիք-
ներուն վրայ առ ունեցած տեղեկութիւն-
ները քեզի շատ կօգնեն և շատ աչքդ կը բա-
նան՝ որ կարենաս դուն քեզ պաշտպանել
քու թշնամիներէդ , շատ անդամ առանց
կարօտ ըլլալու փաստաբաններուն ձեռքն
իյնալու :

Թէ որ աս խորհրդիս չուղենաս մաիկ ը-
նել , անատենը պէտք է որ դուն ունեցա-
ծիդ չունեցածիդ երրորդ մասը ծախես հատ-
չընես՝ որ կարենաս մէկալ երկու մասը
պաշտպանել պահել . և թէ որ աս ալ աչքդ
չառնես՝ անատենը քեզ բոլորովին կը կոր-
ծանես :

Առակով մը լմբնցընենիք աս դամն ալ :
Օր մը երկու ձեռքն սկսան մէծ վիճաբա-
նութիւն մէծ կոխւ մը ընել իրար հետ . ձախ
ձեռքն առաջ սկսաւ կոխւը . կըսէր կամ
բաստանէր աջ ձեռքին վրայօքը՝ թէ սա բըռ-
նութեամբ վրաս իրաւունիք մը բանեցընե-
լով՝ միշտ ինքը կառնէ : Աս ամբաստանու-
թիւնս լսելով դատաւորները՝ իրաւացի դա-
տեցան ձախ ձեռքին գանգատանիքն և անոր
կողմն ըլլալ կերենային : Սկսաւ անդիէն աջ
ձեռքն ալ խօսիլ և ըսել , թէ ես շատ հին և
անյիշատակ ժամանակէ 'ի վեր աս արտօ-
նութիւնս ունիմ , ուստի և արդարութիւն
չէ որ աս իրաւունիքէս զիս զրկէք : Աջ ձեռ-
քին պատճառն ալ լսելով դատաւորներն

ըսին ահատենը . ուրեմն մէնք ալ մեր գլխութիւնը մեր ողորմութիւնը ցցընելու համար , կը յանձնենք մեզմէ ետեւ եկողիներուն որ աս բանիս ճար մը գտնեն : Ուստի և անժամանակէն սկսեալ , դատաւորներուն , փաստաբաններուն , գործակալներուն և այլ ամմէնուն որոնց ձեռքն որ ստակ կիյնայ , միշտ աս սովորութիւնն եղաւ որ անխտիր երկու դիաց ալ բռնեն առնեն . և այսպէս երկու ձեռքն ալ , թէ աջը թէ ձախը հաւասարապէս գործածեն բանի բերեն :

ԴԱՍ Ի.

Խառն Վըայ :

Ինչպէս դատ բանալը կործանումն կը բերէ , ասանկ ալ ստըկով խաղ խաղալու չար սովորութիւնը : Ուստի ինչպէս դատէն , ասանկ ալ խաղէն պէտք է զգուշանալ և ամենեին փախչիլ : Խաղին մէջն ուրիշ հաճոյք մը ուրիշ ախորժ մը չի դանուիր , բայց եթէ մէկ ցած և անարդ բաղձանք մը ուրիշին ստըկին , կամ թէ մէկ անկարդ մսխել մը մեր ստըկին :

Մենծ խենթութիւն մըն է (որ բոլոր աշխըքիս գեղերոնց ալ չի կրնար բժշկուիլ) ան խենթութիւնն որ մէկը նարտ մը (զար մը) ձեռք առնէ նետէ գիտնալու համար՝ թէ արդեօք ինչ որ ստակ հիմիկուհիմա ինքը ձեռքն ունի կը վայելէ՝ իրենն է թէ չէ :

Թէ որ դուն խաղէն ետ չիկենաս ըլղգու-
շանաս, խելքով մարդ մը նաև առանց մար-
դարէական հոգւոյ մը՝ ստոյգ և անտարա-
կոյս թող գիտցընէ քեզի գլուխդ գալիք վե-
ճակն և ըսէ, թէ քու ունեցած ստըկիդ ահ-
բանը պիտի հանդիպի, ինչ որ ամմէն օր կը
տեսնես որ փոշիին և աւազին կը հանդիպի,
երբոր հովմը անոնց վրայ փչէ զարնէ, կառ-
նէ կը տանի կը ցրուէ մէկ վայրկեանի մը
մէջ, աներևոյթ կընէ որ տեղն ալ չես կըր-
նար գտնել ուր արդեօք դնացին։ Աս՝ ու-
նեցած ստըկիդ մարդարէութիւնն է։ Իսկ
խաղէն վաստըկած ստըկին վրան ալ ան-
տարակոյս գիտցիր որ ատ ճամբով վաս-
տըկած ստակն անանկ գիւրաւ և շուտով կը
հալի կը մաշի, ինչպէս ձունէ շինած բարձ-
րացած տուն մը, սիւն մը և այլն։ որ ան-
զգալի կերպով ետեւէ ետեւ կըսկսի կակըլ-
նալ մաշիլ հալիլ և վերջապէս ջուր կտրիլ։

Կըսէ հեղինակին մէկը։ « Հաւատա ին-
ծի, օր կուգայ որ խաղը կըլլայ քեզի այն-
չափ ինասակար, այնչափ վտանգաւոր որ-
չափ որ եօթը մահացու մեղքերը »։

Միաքդ գիր հաստատուն՝ թէ քեզի աւե-
լի պատիւ կընէ ծոցդ եղած մէկ դահեկանդ,
քան թէ տասը դահեկանն որ պէտքը չե-
ղած ժամանակը մախեցիր։

Ատենօք Պղատոն մէծ փիլիսոփան օր մը
տեսնելով մէկ երիտասարդ մը որ նստեր
նարա կը խաղար, սկսաւ յանդիմանել զնա-
դարձաւ երիտասարդը սկատասխան տուաւ
և ըսաց։ Ասոնք պէտի բանի հոմար ալ այսլան

Յան բարձրացնել յանդիմութել կայե՞՞ : Պատաս-
խան տուաւ Պղատոն . « Ունակութիւնը , չար
ուշը ութիւնը ուղարի բան չե՞ » :

ԴԱՍ Ի Ա.

Այսուհետեւան հետո :

Մարդս կեանքը գոհ և հանդիսատ անցը-
նելու համար և բախտը աջողութիւնն ա-
ւելցընելու համար կրնայ ուրիշ վլճակի
մըն ալ ձեռք զարնել , որ է՝ երբոր մէկը
բարեպէս կը պատրաստի ամուսնութեան
մը : Բարեպէս կըսեմ , վասն զի աս անանկ
գործողութիւն մըն է որ շատ մեծ ուշա-
դրութիւն և շատ արթնութիւն կը պահանջէ :

Զգոյշ կենալու է որ մէկն աս բանիս մէջ
չարտորայ , և մէկ երկու բան միայն մտա-
ծելով մէկէն ձեռք զարնելու չէ : Աս Ճամ-
բան վազելով սկսելու չէ . վասն զի կրնայ
ըլլալ որ ատ Ճամբուն վերջը համնելուն
պէս զղջայ ապաշտւէ թէ ինչու սկսայ :

Մէկն որ ամուսնանալ կուզէ , ընարելու
է պարկեշտ առաքինի կին մը : Վասն զի մի-
այն գեղեցիկ ըլլալը նման է մէկ տօնավա-
ճառի մը (բանայիրի մը) , որ ասդիէն ան-
զիէն ամմէն կողմանց կանչէ կը հրաւիրէ ի-
րեն վաճառորդներ (միւշակերիներ) :

Խորհուրդ չեն տար խելացի մարդիկ որ
միայն գեղեցկութեանը համար մէկը կին
առնէ : Վասն զի ատ բանդ աշնանային պը-

տուղներու նման է՝ որ երկարատև չեն, և
դիւրաւ կապականին :

Ամուսնանալու գլխաւոր վախճանն ըլ-
լայ մէկ պարկեշտ և առաքինի կեանիք մը ան-
ցընել, և այ ծառաները շատցընել։ Ամուս-
նութեան վախճանն ասանիկ մեծ և սքանչե-
լի ըլլալով, պէտք է ուրեմն յառաջ քան
զամենայն՝ առ ած ապաւինելով աղօթիւք՝
հանգերձ ծնողացն օրհնութեամբ ձեռք զար-
նել աս վիճակին :

Առանց օժիտի գեղեցիկ կինն ալ կահկա-
րասիքներէ զուրկ աղւոր տան մը կըլմանի-
իրաւ՝ կրնայ մէկն ատանկ տուն մը նայելով
զուարճանալ, բայց ներսը բան մը չի գըտ-
ներ որ կարենայ զինքը ցրաէն պաղէն պաշտ-
պանել :

Թէ որ մարդ մը առնէ իրեն այնպիսի կին՝
որ թէ աղգատոհմին և թէ ունեցածին կող-
մանէ իրմէ վեր ըլլայ, ալ անատենը բանը
ինքիրէն անանկ կուգայ որ ոչ այնչափ անոր
էրիկն ըլլայ՝ որչափ գերի անոր ամբարտա-
ւանութեանն ու հարստութեանը :

Սէրը դուսար է խենթութեան, և ամմէն
կըքերուն մէջն աս է տւելի զօրաւորը. և կը
տեսնես որ տկար ոգիներուն վրայ աս կիր-
քը աւելի կը տիրէ :

Երիտասարդ մարդիկը սիրող կըլլան. չա-
փահաս մարդիկը բարեկամ կըլլան. ծերա-
ցեալ մարդիկը տղայ կըլլան :

Մեծ տարբերութիւն կայ 'ի մէջ որպի-
սութեան կինկան և 'ի մէջ իրեն հարստու-
թեանը : Որչափ ալ շատ և երևելի ըլլայ իր

բերած օժիտը, թէ որ ինքն առաքինի չէ՝ գիտցիք որ դուն քու բախտդ չես դաած:

Ասենօք աղնուական հռովմայեցիի մը հարցուցին թէ ինչու ձգեց իր կնիկն որ այնչափ գեղեցիկ էր և հարուստ: Անատենը հռովմայեցին ծուցաւ հանեց ոտքէն հագած ոտնամանը ձեռքն առաւ ու դարձաւ հարցընողին աս բանս զուրցեց. « Աս ոտնամանս գեղեցիկ և վարպետաշէն ոտնաման չէ. և սակայն ինձմէ ՚ի զատ ուրիշ մարդ չիյաէ, թէ ոտքիս որ կողմը կը զարնէ կը ցաւցընէ »:

Ոչ փայլուն գեղեցիկ ոսկին, ոչ շողցողուն աղամանդները, ոչ մարդրիտը, ոչ զըմբուկսն և ոչ փառաւոր ծիրանին կընան զարդարել կամ վայելքացընել մէկ կնիկ մը: Իր ամմէն զարդարանքն է միայն իր ծանրութիւնը, իր տանտիկնութիւնը, իր խոնարհութիւնը, իր պարկեշտութիւնը և իր հնազանգութիւնն իրեն երկանը:

Ինչպէս որ բանի մը տեղ չենք դներ ան հայլին որ թէպէտ և վրան ոսկի զարդեր ունենայ և մեծագին քարերով լեցուած ըլլայ, բայց ինքն աղէկ չի ցցըներ մէջը նայած բանդ, ասանկ ալ բանի տեղ դնելու չէ կընկան բերած մեծ օժիտը, երբոր անոր որպիսութիւնը, բնաւորութիւնը, յարմար համաձայն չէ կամացն և յօժարութեան իր երկանը, և երբոր էրիկն իր ոգւոյն աղէկութիւններուն պատկերը կատարելապէս չի տեսներ իր հարսին աղէկութիւններուն մէջը:

Անանկ նայելու ընտրելու է կինն որ՝ երկանը ձախորդութեանց ժամանակը կարե-

նայ իր մտացն իր կամացը համաձայն ըլւլալ։ Վասն զի ամուսնութիւնը նման է ամենելին ծովու Ճամբորդութեան մը։ ով որ աս նաւուս մէջը մտնէ, անտարակոյս պէտք է որ կամ աս անգամ կամ մէկալ անգամ ալէկոծութիւներու և մըրբիկներու հանդիպի։

Ասենօք Փիդիա ըսուած երևելի քանդակագործն անգամ մը չաստուածուհիի մը արձան շինեց մէկ իշխանի մը, և ան արձանին մէկ ոսկեն առաւ կեցուց կրիայի մը (Թօսպաղըի) ամանին վրայ։ Ասով խելացի արուեստաւորն ուղեց իմացընել՝ թէ պարկեշտ առաքինի կնիկը պէտք է որ աս իր երկու մեծ պարաքն աղէկ նայի։ մէյմը որ տունը կենայ՝ երեսի վրայ չիձգէ։ և երկրորդ՝ ըստ տեղւոյն և ժամանակին լուռթիւն պահէ։

Թաղէս փիլիսոփիային մայրը օր մը որդւոյն հարցուց՝ թէ ինչ սպատճառի համար ինքը չի կարգուիր։ Պատասխան տուաւ մօրը՝ թէ Շապ շապ է։ Ուրիշ անգամ մըն ալ երբոր կը հարցընէր և կըստիպէր ալ՝ որ կին առնէ, պատասխան տուաւ փիլիսոփիան՝ թէ Շապ սաւ է։

Թէպէտ և ընդհանուր աշխըրքիս պէտք է ամուսնութիւնը, և մեծ օգնականութիւնն է մարդուս ամուսնական ընկերութիւնն ինչ պէս որ ած ըսաւ, բայց սակայն աս վիճակն ալ ամմէնմէկ ընտրողը պէտք է առաջուց աղէկ մտմտայ։ Օր մը փիլիսոփիային մէկն աշխըրքիս վրայ եղած տեսակ տեսակ վիճակներուն վրայօքը մտածելով՝ կըսէր։ «Եր-

բոր մէկ մը միտքս կը դարձընեմ, կը մտա-
ծեմ ամուսնութեան հոգեցն ու մտմտուքը,
պարտքեցն և անհամար զբաղանքը, երբեմն
բաղձանք մը կուգայ ինծի, որ քաշուիմ աշ-
խըքէս՝ երթամ կօւսակրօն ըլլամ. երբեմն
ալ միտքս բան մը կուգայ, ան թէ, կըսեմ,
բնութիւնը մարդկային ազգը շատցընելու
համար ուրիշ ճամբայ մը ունենար՝ առանց
կարօտ ըլլալու ամուսնութեան : Ահա այս-
չափ մէծ է ամուսնութեան պարտքը, մըտ-
մտուքն ու զբաղանքը » :

Մէծ են զաւկըներէն միայն եկածնեղու-
թիւն ու անհանգստութիւնը. իսկ անոնցմէ
ունեցած միսթարութիւնն ու օգնութիւնը
շատ պղտիկ են :

Ի վերայ այսր ամենայնի՝ ամուսնութիւնը
այմէ սահմանուած բան ըլլալով, սկզբ է
մարդկանց ազգը պահելու և այ ծառաները
շատցընելու համար. և որչափ մէծ է ամուս-
նացելոց նեղութիւնը շատ գիաց, այնչափ
ալ մէծ կըլլայ իրենց արդիւնքն ու հատուց-
մունքն առաջի այ, երբոր մէկմէկու եղած
պարտքն և առ զաւակս ունեցած պարտքեր-
նին ջանան կատարել որչափ կրնան :

Օր մը Պղատոն փիլիսոփան տեսնելով ե-
րիտասարդին մէկն որ չափազանց համար-
ձակութեամբ կը խօսէր կը վարուէր իր հօ-
րը հետ, զուրցեց իրեն. ինչո՞ւ բանի անու չէս
դունէր զանիկայ որ զանու չան զինուն ա-նէլի մէծ
ո-նէլու-դու-դու եղէր է :

Մարդս իր ծնողացն աւելի պարտըկան
է, քան թէ բոլոր աշխըքին : Վասն զի որ-

շամի ալ բարիք ուրիշներէն առնէ ունենայ, բայց իր ծնողացմէ ունի ինքը զինքը. ուստի թէ որ ուրիշ մարդկանց դէմ եղած ապերախտութիւնը շատ գանելի բան է նէ, ծնողաց դէմ եղածը խիստ սոսկալի և շատ նղովելի բան է:

Ան զաւկըներն որ իրենց ծնողացը չեն հնազանդիր, չեն պատուեր, չեն օգնութիւն հասնիր, ստոյդ և անտարակոյս գիտնան որ երբոր իրենք ալ մենծնան և իրենց ծնողաց ձեռաց տակէն ելլելով՝ իրենք ալ զաւակաց տէր ըլլան, անտաենն իրենց զաւակաց ձեռքէն քաշելիքնին պիտի չիմնայ:

Թէ որ չոր դլուխ ապրելու բաւական ըստակ ունիս, և ուրիշ դիաց ալ պարտք մը չունիս, և ուզեցիր կարգուիլ, զգոյշ կեցիր անտաենը չըլլայ թէ մեռնելուդ ժամանակը կնկանդ. չափազանց բան թողուս ապրելու մանաւանդ երբոր զաւկըներ ալ ունենաս: Աղէկ գիտնաս որ առ բանդ պարտքէն աւելի վտանգաւոր և կործանումն է քուտանդ:

Չափաւոր ապրուստ մը նայէ որ թողուս քու այրի կնկանդ՝ առանց աղքատցընելու քու յատուկ զաւկըներդ: Թէ որ ասանկ չընես՝ նոյն էր թէ դալար ծառ մը կտրեիր հանեիր, որպէս զի տեղը չորը տնկես:

Թէ որ զաւկըներ ունիս, գիտնաս որ շատ պարտքան կը մնաս առաջի այ, թէ որ իրենց չիսորվեցընես և չիկրթես նախ՝ թէ ինչ է իրենց պարտքն առ ած. երկրորդ թէ ինչ է իրենց պարտքն առ ընկերս. և երրորդ

ինչ է իրենց պարտքն իրենց անձանցը համար։ Ասոնցմէ ետեւ աւելի լաւ է որ իրենց վայելու բաւական ապրուստ մը ձգես հանգերձ մէկ արուեստ մը սորվեցրնելով, քան թէ մեծամեծ գանձեր հարսառութիւններ ձգեիր անոնց՝ առանց գործք մը արուեստ մը ունենալու ձեռքերնին։ Առջինովը միշտ խելք բանեցընելու և արդարութեամբ վաստըկելու վիճակի մը մէջ կը դնես զանոնք։ իսկ երկրորդովը զանոնք անսպիտան անսպատուղ ընելէն՝ ի զատ, ձեռքերնին ալ կը թողուս՝ խօսքի համար զուրցենք՝ որպէս թէ մէկ դի մը (լէշ,) որ ասդիէն անդիէն որսացող գաղան թռչունները կը կանչէ կը հրաւիրէ որ գան ուտեն։

Որ ծնողն որ բարեպէս կը սնուցանէ կը մեծցընէ իր զաւկըները, այնսպիսին թէպէտ և քիչ բան ալ անոնց թողու կամ թէ ոչինչ,՝ ի վերայ այսր ամենայնի մեծ ժառանցութիւն կը թողու իրենց։

Գիտուն աստուածաբանի մը գնա մօտեցիր խղճմտանքդ շիտկելու և մաքրելու համար, և զաւկըներուդ գէմքու պարտըկանութիւններդ աղէկ իմանալու։ բարի և խելացի դատաւորի մը մօտեցիր գործքերդ աղէկ մը կարգի դնելու համար։ իսկ պատուաւոր և առաքինի տան մը հետ ազգականութիւն կասկէ զքեզ աղէկ վիճակի մէջ պահելու համար։

Երիկ կնիկ սկէտք է որ մէկսիրտ մէկհոգի ամմէն բանի մէջ համաձայն երթան մէկմէկու հետ։ Ատենօք ան խելացի և երևելի Ա-

դիսէս և իր կնիկը Պենելոպէ այնչափ սաստիկ միացեր էին մէկմէկու հետ որ Ողիսէս (ինչպէս որ բանաստեղծները բան հասկցընելով կըսէն նէ) աւելի յանձն առաւ հրաժարել անմահութենէ՝ որ իրեն կուտար Կալիփսէ չաստուածուհին, քանի թէ իրեն սիրելի ամուսինը թողուլ ձգել Կարդա Տելեմաքին գիրքը :

Ատենօք Ռուբիոս անունով երեւլի մարդ մը հրամայեց որ իր գերեզմանին վրայ դնեն աս տապանագիրը . « Ենինիա անունով կընկանը հետ կեցեր ապրեր է աս մարդս քառառնւիրեք տարի և ութ ամիս՝ առանց պրդախ կախւ մըն ալ ընելու » :

Հին կուտապաշտները չաստուածուհւոյ մը արձան կը դնէին Հերմէս չաստուածոյն արձանին քովը : Կուղէին ասով իմացընել, թէ ամուսնութիւնը պէտք է հետն ունենալ միշտ անոյշ կենցաղավարութիւն մը : Հերմէս ըսածը մէկ անոյշ ճարտասան խօսող չաստուած մըն էր :

Հին ատենը հեթանոսներն որ զոհ կընէին Հերային՝ (որ ամուսնութեան չաստուածուհի կը սեպէին), զոհած կենդանւոյն լեզլին ոչ երբէք դիմացը կը հանէին ուրիշ կաորներու հետ, այլ ան կաորը կառնէին կը ձգէին սեղանին ետելը : Կուղէին իմացընել թէ բարկութիւն և կոխւ և լեզլի խօսքեր պէտք է որ հեռու ըլլան ամեննեին ան տնիէն, ուր որ ամուսնական բարեկամութիւնն ու սէրը կը բնակի :

Եռաքինի կինը մանաւանդ երբոր մինակ

է կամ էրիկն իրմէ տեղ մը հեռացեր դա-
ցեր է, անատենը մանաւանդ շատ պիտի ջա-
նայ որ աւելի գուրս ցաթկեցընէ իր ովզա-
խոհութիւնը, իր պարկեշտութիւնն ու հա-
ւատարիմ սէրը էրկանը վրայ :

Թէ որ երջանիկ կուզեն ըլլալ ամուսինք,
պէտք է որ մէկսիրտ մէկհոգի մէկմարմին
ըլլան մէկմէկու հետ : Եւ թէ որ ասանկ ըլլ-
ան, չիկայ աշխըրքիս վրայ այնչափ խեղճե-
այնչափ թշուառ վիճակ մը՝ որչափ այնպի-
սի ամուսնացելոց վիճակը :

Թէ որ երջանիկ կուզեն ըլլալ ամուսինք,
պէտք է որ ան վախճանին միայն ծառայեն՝
որ վախճանի համար որ անձ դրեր է ամուս-
նութիւնը. ապա թէ ոչ՝ ամմէն կողմանէ
թշուառ կըլլան :

ԴԱՍ Ի Բ.

Իր պապիւը և իր խօսուը պահող հասաքարին
հարդառա վրայ :

Երբոր բան մը ընելու ձեռք կը զարնես,
քու պատիւդ ուքու պարաքդ կը պահանջէ
որ ամմէնուն հետ անկեղծութեամբ և ա-
ռաքինի կերպով գործքդ աեսնես :

Առաքինի կերպով վարուիլը՝ մարդուս
բնութեան պատիւ է: Ուրիշ բան չատես,
այլ միայն որ բանն որ առաքինի չէ. ուրիշ
բաննէ չիվախնաս, միայն թէ որ բանն որ
ցած և անուանարկ է. և ուրիշ բան չիսի-

բես, միայն թէ որ բանն որ արդար և պիտուական է:

Մեծութեան հասնելու համար երբոր սկսիս այնչափ ցածնալ, ինչուանց ցած և անուանարկ գործքեր ընել, կը նմանիս անատենը ցինին (չայլախին) որ կելէ կը թռչի և օդուն մէջ կը բարձրանայ, որ վերջն ակընթարթի մը մէջ յանկարծակի իջնայ գարշելի բաներուն վսայ որ ուտէ:

Մարդու անիրաւութիւնն մը զրկանք մը նայէ որ ընես. և թէ որ ընելու ըլլաս, դուն ինքիրենդ ճամբայ կը բանաս ուրիշներուն որ զնոյնը քեզի ընեն:

Անմեղութիւնն ըլլայ քու առաջնորդդ. և անկեզծութիւնն ու հաւատարմութիւնն ըլլայ քու վահանդ:

Բարի խղճմանքը մեծամեծ գործքերու ձեռք զարնել կուտայ. և ով որ մաքուր սիրտ ունի՝ նման է այնպիսին ամուր բերդի մը որ չի կրնար առնուիլ:

Աւելի դիւրին և ապահով է արդար և առաքինի ըլլալը՝ քան թէ չըլլալը: Միտքդ դիր հաստատուն՝ թէ ով որ իր գործքերուն մէջը հաւատարմութիւնը մէկդի կը ձգէ, այնպիսին երբոր գործքն աջողեցաւնէ՝ ամմէն ամօթն ալ մէկդի կը ձգէ: Եւ իրաւ որ՝ չիկայ ուրիշ ախտ մը մարդուս այնչափ ամօթալի որչափ անիրաւութիւնն ու ստութիւնը. և միտքդ աս ալ դիր հաստատուն՝ թէ ամենաբարին թէպէտ և երբեմն ուշացընէ անիրաւ գործքերը պաժժել, բայց վերջը օր մը անտարակոյս կը պատժէ, և էվելքը ալ:

Դուն ամմէն քու գործողութիւնդ այն պէս սեալէ՝ որպէս թէ քու կենացդ վերջին գործողութիւններն ըլլային։ ուստի անատենը կը ջանաս կը նայիս որ միշտ արդար և կատարեալ ըլլան։

Ուրիշ բան մի մտածեր՝ բայց ներկայ կեանքդ առաքինութեամբ վարել, անցածը մոռցիր, իսկ գալիքն ամենայն խոնարհութեամբ բոլորովին աստուածային նախախնամութեանը յանձնէ։

Երբոր դուն քու պարաքդ կընես, ալ անկէց ետև միտքդ մի դարձներ մտածեր ինչ որ քեզի դէմ ուրիշներն ըսեն մտածեն և ընեն։

Բանէ մը մի վախնար, բանի մը մի ցանկար, երբոր մէկ մը միտքդ կը դարձնես կը նայիս որ ըրած գործքդ առաքինի և աղնուական գործքէ։ Բայց ո՛ւ իցէ աջողութեան մը համնելու համար՝ ամենելին յանձն մի առներ ցած և անուանարկ գործողութիւն մը ընել։ և թէ որ ընես՝ անատենը չես հաւտար թէ աստուածային նախախնամութիւնն զքեզ կը կառավարէ։

Պէտք է քեզի այնչափ գարշել զգուիլ մեղաց շոշորթ մը ունեցող բանէն որ թէպէտէ (որ անկարելի է) ած ալ չեղիտնայ քու չար գործքդ, ու մարդիկ զքեզ պատժելու տեղը բարի հատուցմունքներ ալ ընէին, չեկարենաս ընել ան չար բանը։

Պէտք է այնպէս ճշմարտութեամբ սիրադ մաքուր ըլլայ, որ միշտ ցանկաս՝ ուր էր թէ բնութիւնը կուրծքիդ վրայ ապակիէ պա-

տուհան մը բացած ըլլար, որպէս զի որոնք
որ հետդ գործք ունին՝ կարենային տեսնել
քու սրտիդ անկեղծութիւնն ու մաքրու-
թիւնը :

Թէ որ ջանաս պզտի բաներու մէջ տը-
ւած խօսքդ պահել, մեծ բաներու մէջ ալ
չես խաբեր : Խոստացած բանը պարտք մըն
է, որ պարտըկան էս կատարելապէս հա-
տուցանել . և անոր երաշխաւորքն են քու
անձիդ առաքինութիւնն ու պատիւը :

Բան մը խօսելէդ առաջ՝ մտածէ ժամ
մը, և բան մը խոստանալէն առաջ՝ մտածէ
օր մը : Արտորնօք եղած խոստումներէն ե-
տեւ հասարակօրէն անմիջապէս ապաշաւ մը
կուգայ :

Առենօք հին հռոմայեցիք իրենց մեծու-
թենէ ոգւոյն և առաքինութենէն յորդո-
րուեցան՝ ձեռք զարկին շինեցին մէծ և դե-
ղեցիկ տաճար մը հաւատարմութեան :

Քու անձիդ պատիւը չխպահելով կրնաս
քեզի ստակ ճարել գտնել, բայց կաթիլ մը
փառք ալ չես կրնար ճարել :

Ով որ տուած խոստմունքէն կը պակսի,
հաւատարմութեան առաքինութենէն ալ
կը պակսի՝ որ գլխաւոր պահապանն է խոստ-
մունքին :

Առենօք Գէորգ անունով գաղղիացի զօ-
րավար մը երբոր Սպանեօլներուն յաղթե-
լով անսնց անհամար եկեղեցիներն երեց
մրկեց, հարցուցին իրեն թէ ինչ պատճա-
ռի համար ըրաւ ատ բանը : Պատասխան
տուաւ, թէ Ուռնիք ու հաստիք յանդիւն չու-

Նին, այնողիսիներն եւ Եղեղեցու աւ կարօգութիւնը
լունին :

Մենծ չարութիւնն է խարել ան մարդն որ ամենելին ուրիշ գիաց մը պարտըկան չէ հաւատալ քեզի ։ իսկ շատ մենծ չարութիւնն է զրկանք ընել անոնց՝ որոնք որ գուն անգամ մը յուսացուցիր քու գեղեցիկ խոստամունքներովզ : Եւ ասավ գուն զքեզնման կը նես ան մարդուն որ մէկի մը խորհուրդ տալէն ետե որ զէնքը վար դնէ՝ ինքը վրան կելլէ անատենն ու կըսպաննե զանի :

Օր մը կատուն քաղցւոյ (շիրայի) մեծ կարասի մը մէջ իյնելով, և գրեթէ խղզուելու մօտ ըլլալով, որչափ որ ձան ուներ կը ճըլար օգնութիւն կը կանչէր : Աղիեն անդիէն մկներն ասոր ձանը լսելով մէկ կըլլան վաղեն կուգան, կը տեսնեն խեղճ կատունն աս վտանգը : Ասոնք որ կը տեսնի կատուն կսկսի աղաչել որ իրեն օգնութիւն մը ընեն . կաղաչէ կը պաղատի և հաստատ կը խոստանայ թէ « Օր կուգայ որ ես աւ յիշելով ձեր բարիքն որ ինծի կընեք՝ մենծ հատուց մունք ձեզի կրնամ ընել » : Աս լսելով մըկներն և հաստատ հաւատալով մէկ կըլլան կատուն վտանգէն կը խալքսեն : Կանցնի ժամանակ, օր կուգայ մկներուն ձախորդութեանն որ կատուն պէտք էր ան օրն իր խոստմունքը կատարել . մկներն ասոր իրենց աղերսագիրը (արզուհալը) կուտան, կաղաչեն որ հատուցմունքը գտնեն ինչ որ իրենց խոստացեր էր : Կատուն սկսաւ ուրանաւ իր խոստացմունքը . մկները թէպէտ և

շատ զօրաւոր յայտնի պատճառներով ալ
կը ցցընէին իրեն զուրցածը, բայց կատուն
միշտ հակառակը կը պնդէր կուրանար. վերջն
աս բանը զուրցեց իրենց. « Տէ, թէսպէտ և
զուրցածնիդ շխտակ ալ ըլլայ, և ես այսպէս
խոստացած ըլլամ՝ որ ամեննեին միտքս չի-
դար. պէտք է ուրեմն որ ես անտենն ան
կարասին մէջը շատ խմած ըլլամ. ուստի
աս խոստմունքը գինովցածի մը խոստմունք
սեպելու է » : Աս զուրցեց և բարկութեամբ
յարձըկեցաւ մկներուն վրայ. բարի հատուց-
մունք ընելուն աեղը, զամմէնքը հոն բռնեց
ջարդեց :

Ամմէն կարդացող թող աղէկ մը նայի
քննեէ աս առակը :

Մարդուս տուած խօսքն և ետևէն կա-
տարումը բանաւոր բաներու մէջ՝ այնպէս
մէկմէկու հետ աղէտք է կպած ըլլան, ինչ-
պէս կրակն և իր տաքութիւնը : Եւ ահա աս
բանս է որ հին խմաստունները մեզի կու-
զէին սորվեցընել մէկ պատկերքով մը. այս-
ինքն կը նկարէին մէկ լեզու մը ամեննեին
կպած մէկ սրախ մը հետ :

Ամօրուան օրս բաւական գիտեն ամմէնքը
թէ ինչ ըսել է տուած խօսքը պահելը : Կան
ալ որ կը պահեն. բայց այնպիսինները հի-
մակուանն նորելուք մարդկանցմէ չեն սե-
պուիր : Կըսէ փիլխոփիային մէկը . « Մէծե-
րը կը խոստանան, և ուամիկը կը պահէ : Ամ-
մէն մարդ խոստմունքներովը կընայ հա-
րուստ սեպուիլ » :

Անգամ մը հին ատենը հարցուցին Եւ-

կրատիդէս անունով խելացի մարդու մը , թէ ինչու համար լակեդեմոնացւոց խմաս տուն իշխաններն ամմէն օր կը նային որ խոստմունքի կամ դաշանց վրայօք եղած բաները մէկէն ստրկեն լմբնցընեն : Պատասխան տուաւ Եւկրատիդէս . « Որպէս զի սորվինք որ մենք ալ մեր թշնամեաց տուած խօսքերնիս կարենանք պահել » :

Հաստատուն գիր միտքդ՝ թէ հաւատարմութիւնն ու սրտի աղէկութիւնն առաջին սրբազան բարիք են մարդկանց մէջ : Ոչ հարկ մը կամ բռնութիւն մը պէտք է որ յաղթէ աս բաներուս , և ոչ ընծայ մը կամ կաշառք մը պէտք է որ աւրէ ձգէ :

Մէծ և առաքինի մարդուն փառքն աս է միշտ , անանկ ըլլայ ինքն որ՝ թէպէտ և հաւատարմութիւն ըսածնիս բոլորովին ալ աշխրքէս վերցած ըլլար , բայց իր սրտին մէջ միշտ անպակաս գտնուի :

Զանա միշտ այնպէս քաջասիրտ ըլլաս որ ամեննեին ձեռքէ չիձդես չիթողուս ո՛ր բանն որ արդար է , այլ իբրև քու բուն յասուկ բարին այնպէս սեպէ զանի :

Ուր են ասօրուան օրս ան մեր նախնիքներուն գեղեցիկ աղնուական մտածութիւններն ու գործքերը : Ուր է ան հոռմէական առաքինի մեծանձնութիւնը , որով Հռեդուղոս երևելի հոռմայեցին պարտաւորեց զինքը նորին դառնալ երթալ իրեն թշնամեացը քով : Թշնամիքը զինքը բռներ էին , ինքը խօսք տուաւ իրենց որ եթէ զինքն արձըկեն , կերթայ հոռվմայեցւոց հետը կը խօսի և վեր-

Ջը դարձեալ ինքիրեն, իրենց քովը կը դառնայ: Անոնիք արձըկեցին զինքը, եկաւ իրենց ներուն հետ խօսեցաւ խօսելիքը, և տուած խօսքը պահելով նորանց դարձաւ՝ զինքը թշնամեաց ձեռքը տուաւ որ չարաչար մահուամբ զինքն սպաննեցին: Աւելի ուղեց տուաքինութեան զոհ ըլլալ, քանի թէ թող տալ որ թշնամիք բերաննին բանան և թուքումուր տան հոռմայեցւոց հաւատարմութեանը:

Հաւատարմութիւնը հիմն է արդարութեան: իսկ արդարութիւնը խիստ ամուր և անյաղթելի բերդն է մէկ տէրութեան մը:

Պատուաւոր առաքինի մարդը միտքը պիտի գնէ թէ իր տուած խօսքն իրեն ունեցածներէն աւելի պատուական և աւելի յարգելի է, և իր խոստմոնիքը սրբազան բան է:

Ատենօք արդար և իմաստուն թագաւորին մէկը սովոր էր զուրցել աս բանս, թէ « Թէալէտ և տշխըզիս վրայէն հաւատարմութիւնը վերցած ալ ըլլար, սակայն իմ տուած խօսքիս մէջը զան կրնայիր գտնել » :

Կը տեսնենիք թագաւորներ որ՝ որոնիք աւելի լաւ են և երեւելի, միշտ իրենց խոստմունիքը կատարեալ պահեր են:

Ատենօք Օգոստոս կայսրը վարձք մը խոստացաւ ով որ բռնէ բերէ իրեն Կրոտոնոս անունով մարդը՝ կամ թէ անոր դըւխը. (աս Կրոտոնոս դատապարտեալ մարդ մի էր և շատ անուանի աւազակ): Կայսեր աս խոստմունիքը Կրոտոնոս լսեց նէ, ելաւ եւ կաւ ինքիրէն Օգոստոս կայսեր դիմացը կե-

ցաւ : Անատենը Օգոստոս խոստմունքը սկա-
հելով հրամայեց որ դատապարտութեան
վճիռը վերնայ ան մարդէն :

Արդար և հաւատարիմ թագաւորին մէկն
ալատենօք ուրիշ բանի վրայ չէր ուղեր խօ-
սիլ, բայց եթէ խաղաղութեան և հաւա-
տարմութեան վրայ, և կըսէր աս մէծ թա-
գաւորս . « Թէ որ ես աս երկու բանս չե-
պահէմ, կը կորմնցընեմ բոլոր իմ պատիւս
և իմ համարմունքս » :

Եւ իրաւ որ՝ բանմալ չիկայ որ այնչափ
գովելի և յարգելի ընէ զմարդը, որչափ ար-
ւած խօսքը սկահել և ըստ կանոնաց խոհե-
մութեան գործել : Եւ ամմէն մարդ մանա-
ւանդ իշխան մը և թագաւոր մը՝ որ մէկ մը
բարի անուն հաներ է իր հաւատարմու-
թեանն ու խոհեմութեանը համար, զասոնք
՚ի գործ դնելով միշտ՝ օրէ օր աւելի անուա-
նի և համբաւաւոր կըլլայ, քան թէ մեծա-
մեծ յաղթութիւններ ընելով և իր տէրու-
թիւնը մեծցընելով :

Թէ որ մարդու մը միտքը խոթես թէ դուն
զինքը հաւատարիմ և առաքինի մարդ կը
ճանչնաս, տառվ դուն զինքը դիւրաւ հա-
ւատարիմ կընես : Խակ ան մարդն որ կը կար-
ծէ կամ կը կասկածի թէ ես զինքը կուզեմ
խաբել, դիտես թէ խաբէութիւնն ընել կու-
տայ . և դիտես թէ կերպով մը իրաւունք
կուտայ ինձի որ զինքը խաբէմ :

Բան մը չիկայ այնչափ դիւրին, որչափ
հաւատարիմ և պատիւը պահող մարդու մը
բան յանձնել :

Ու որ ամենելին սուտ չի խօսիր , այնպի-
սին գիւրաւ ալ ուրիշին կը հաւասայ . և ու
որ չի խաբեր զուրիշը , ինքը բոլորովին վը-
աահ կըլայ ուրիշին : Խաբուփիը միշտ տկա-
րութենէ առաջ չի դար . Համն զի կը հան-
դիպի երբեմն որ մեր բարի ըլլալէն առաջ
գայ : Բայց գուն զգոյշ կեցիր , մի ըլլար այն-
չափ բարի , որ ինչուան ուրիշներին անկեց
առիթ առնեն չար ըլլալու . հապա միշտ ջա-
նա որ Քրիստոսի տեառն մերոյ խրատովը՝
Աղաւնոյ միամբ ունենալու հետն առնենաս օչին աւ-
ժամանակուն աւ :

ԴԱՍ ԻԳ .

Աւաբաց և գործ պեսնող մարդու վրայ :

Ջանա գործքերուդ մէջն ըլլաս ոչ միայն
աչքաբաց , այլ և ժիր (համարաթ) : Վասն
զի տեսեր ենք շատ աչքաբաց և յաջողակ
մարդիկ որ իրենց աջողակութեանը չափա-
զանց ապաւինելով և հասարակ միջոցներն
'ի գործ զնելու զանց առնելով . պատճառ
եղեր են որ իրենցմէ պակաս աչքաբացներն
աւելի ժիր գանուելով իրենցմէ վեր ան-
ցեր են :

Ժիր ըլլալը միայն՝ գեղեցիկ բախտ է . և
առաքինի աչքաբացութիւնն աղէկ ժառան-
դութիւնն մըն է : Ծուլութիւնը կամաց կա-
մաց առանց զգալու զմարդը կը կործանէ .
իսկ աչքաբացութեամբ ետեսէ իյնալը՝ մար-

դուս ունեցածը կաւելցընէ : Կրնաս դուն
բախտին ծառայ ըլլալ, բայց քու աչքաբա-
ցութիւնդ զքեղ իրեն ժառանգը կընէ :

Եզովազոս առակախօսը կըսէ թէ օր մը
ձկնորսին մէկը ձեռքն առաւ քնար մը՝ սկը-
սաւ չալել որ ձուկ որսայ . տեսաւ որ բան
չիկրցաւ ընել . մէկդի ձգեց քնարը, ձեռքն
առաւ ոււկանը, նետեց ծովն որ իր հացը
դտնէ : Դմացիր առակին զօրութիւնը, թէ
ինչպէս ամմէնմէկ արհեստաւորը պէտք է
իր արհեստին խելքը տայ, թէ որ անօթի
չուզեր մնալ:

Դիւրին բան մըն է նայիլ դիտել երկինքն
ու տեսնել թէ ինչպէս մոլորակ ըսուած քա-
լող աստղերը շատ երեելի են քան զան աստ-
ղերն որ հաստատուն կըսուին : Գործունեայ
և աչքաբաց մարդկանց վրայ միայն մի կե-
նար զարմանար . դուն ալ անանկ եղիր :

Գործք տեսնելն ազնուական բան մըն է :
Ամմէն օր կը տեսնենք որ ոչ միայն երկնայ-
ին մարմինքն արեն ու լուսին և այլն, միշտ ան-
պակաս շարժելու և բան տեսնելու հետ են,
այլ և նոյն ինքն բարձրեալն ած և ամենա-
կարող տէրը՝ է միշտ ամենակապարեալ գործո-
ւութիւն ճը : Վասն զի ինքն իր անհուն բա-
ցութիւնը միշտ նայելէն մտածելէն՝ ի զատ,
իր աստուածային նախախնամութիւնն ալ
գործքով կը ցցընէ միշտ ամմէն ստեղծուա-
ծոցը վրայ :

Ամմէն բան աս տիեզերքիս մէջ մշանչե-
նաւոր շարժման մը հետ են . և աս մեր եր-
կիրն ալ կը տեսնենք որ ամմէն ժամանակ

Հազարումէկ տեսակ բան բուսցընելով միշտ
անպակաս շարժելու գործելու հետ է . մի-
այն ծոյլ մարդն աշխըքիս վրայ մեռեալ
ծովին է :

Խոհեմութիւնը կը պահանջէ որ գործքի
մը ձեռք զարնելէն յառաջ աղէկ մը հա-
սուն խորհրդով մտածես : Վասն զի ետքը
դրեթէ անկարելի է ետ քաշուիլ առանց ա-
րատաւորելու քու պատիւդ : Նայէ խոր-
հուրդ հարցընես միշտ խոհեմ բարեկամի
մը . վասն զի ով որ իր անձին փաստաբանն
ինքը կուղէ ըլլալ նէ , այնպիսին դրեթէ
միշտ անխելք անձ մը ձեռք կառնէ պաշտ-
պանելու :

Որպէս զի մէկը կարենայ բարի համբաւ
բարի անուն հանել իր գործքերէն , աս չորս
առաքինութիւնները պէտք են . առաջին կա-
տարեալ անմեղութիւն մը . երկրորդ բա-
րակ խելք մը . երրորդ աղէկ փորձառու-
թիւն . մը . չորրորդ հաստատուն մտքով
գործքն որոշելը :

Մտքիդ մէջը չափելը չափըքիելը և որո-
րոշելը որպէս թէ ձեւ մը և կերակ մը կուտայ
ամմէն քու գործքերուդ . և շատ արտօրնոք
մտածուած դործքերը քիչ անգամ կը յա-
ջողին :

Երբոր հաստատուն մտքով մը որոշեցիր
ձեռք զարնելու գործքդ , ալ անկէց ետև
պէտքը չէ զղջալ , կամ թէ վախնալ դժուա-
րութենէ մը . ապա թէ ոչ՝ բոլորովին կը
տկարացընես քու սրտիդ քաջութիւնը : Եւ
թէպէտ և դիպուածով դժուարութիւններ

ալ գուրս ելլեն, բայց դուն միտքդ դիր թէ
ուրիշ որ և իցէ ձեռք զարնելու գործողու-
թիւն մը կրնայ ատ գժուարութիւններն ու-
նենալ, կամ թէ գուցէ աւելի մեծերը: Ի
վերայ այսօ ամենայնի՝ աւելի խոհեմու-
թեամբ մը կը գործես, թէ որ դէմդ ելած
գեղեցիկ բախտէ մը կառավարուիս՝ քան
թէ քու առաջին որոշմանիդ:

Սկսած գործքդ ջանաս ամենայն քաջու-
թեամբ ոգւոյ առաջ տանիլ. բայց քու խո-
հեմութիւնդ ալ ջանա աղէկ մը ցցընել ա-
ռաջուց ապահովընելով. քեզի սկսած գործ-
քէդ ետ քաշուելու կերպը երբոր այնպէս
կը պահանջէ տեղն ու ժամանակը: Վասն
զի աշխըրքի գործքերուն մէջն այնչափ շատ
անստուգութիւն կայ որ, կերենայ թէ լա-
ւագոյն և ապահով քալելու ճամբան ան է՝
ուր որ մէկդի քաշուելու ծակումուկ տեղեր
շատ կը գտնուին:

Քու գլխաւոր վախճանդ ամմէն քու գործ-
քերուդ մէջ հաւասարապէս պիտոր ըլլայ
հասարակաց բարին, ինչպէս որ քու մաս-
նաւոր բարիդ, և աւելի: Վասն զի թէ որ
միայն քու մասնաւորդ նայիս նէ, կրնայ որ
հասարակաց ինսա հասցընես. իսկ թէ որ
հասարակաց շահուն համար ձեռքէդ եկա-
ծին չափ աշխատիս քրանիս, թէպէտ և
ընդդէմ մասնաւոր շահուդ, անատենը քե-
զի ալ նոյնչափ օգուտ կընես:

Թէ որ կը տեսնես որ գործքերուդ աջո-
ղութիւնն այնպէս առաջ չերթար ինչպէս
որ կուզէիր կը յօւսայիր, ամենեին չխարրա-

միս՝ սիրտդ չիկոտրի։ Հասկա ուրիշ միջոցներու ալ նայէ որ ձեռք զարհես։ Վասն զի ով որ քաջութեամբ դէմ կը դնէ բախտին և դիպուածներու, այնալիսին միշտ յաղթող կելլէ, և վերջապէս գործքը փառաւորապէս կը լմբնցընէ։ Կատեր թուղթ կը խաղաս, պէտքը չէ մէկէն ձգես ելլէս, տեսնելով որ յաջող թղթեր քեզի չեն դար։

Զանաս միշտ աղէկ ուշադիր ըլլալ քու գործքերուդ։ Բայց զգոյշ կեցիր չըլլայ թէ չափազանց հոգով և կըքով անոնց սկատաղիս։ և ամեննեին ալ յանդգնաբար չիխոսանաս քեզի սկսած գործքերուդ յաջող կատարած մը։ Թէ որ աս ընես, անատենը գիտնաս որ համարձակութեամբ առանց արգելքի գործդ առաջ կը տանիս։ Իսկ թէ որ հանդիսի որ ուղածիդ պէս չիյաջողեցաւ, ատոր համար զգոյշ կեցիր՝ քեզ անհանդիստ մըներ։

Երբոր կը տեսնես որ ուղածիդ պէս բաները չեն յաջողիր, անատենը խոհեմութիւնը կուզէ որ ծանտր շարժիս՝ բանն ուշացընես՝ ժամանակ որսաս։ և ասով դուն կը վաստըկիս ան բոլոր ժամանակն որ կըրնայիր ունենալ բանդ որոշելէն առաջ։ Եւնոյն իսկ ժամանակը քեզի երբեմն առիթմը աջողութիւն մը դիմացդ կը հանէ որ կըրնաս վտանգներէ քեզ խալըսել։

Բայց երբոր կը տեսնես քու անձիդ շահը, անատենը բանն ուշացընելը վասնդաւոր է, մանաւանդ անատենը պիտի ջանաս որ գործքդ տեսնես։ մէկ մը ծածկաբար, և

Երկրորդ աւելի ժրութեամբ : Աս երկու բանս է որպէս թէ երկու ծխնիք՝ որոնց վրայ հաստատուն կը կենան ամմէն մեծ և երեւելի գործողութիւններ :

Մտքի մէջ չափած չափչորիած մեծ և երեւելի գործքերը գիտես ինչ բանի կը նմանի . նման է ամենելին ոսկւոյ կամ արծըթի հանգերուն, որ երբոր գուրս կելլէն կը յայտնուին, մէկէն անատենը կը յափշտակուին կը կորսուին :

Պարապ տեղ ժամանակ անցընելը տեսակ աեսակ գործքեր մտածելով միայն՝ առանց ձեռք զարնելու, ամենելին նման է նըւագարան չալողի մը, որ նստի բոլոր ժամանակը ծախէ իր նուագարանը համաձայնելու (աիւզէնի բերելու), առանց բան մը չալելու :

Ամմէն քու գործողութեանդ մէջը շրջահայեաց և ուշադիր եղիր . վասն զի ով որ ըրածին միայն ուշ կը գնէ, այնպիսին հասարակօրէն գործքը գլուխ կը հանէ :

Անխելք մարդիկ ձեռք զարկած գործքերնին որ չեն կրնար գլուխ հանել, մէկ հատիկ պատճառն ան է որ ուշադրութիւն չունին իրենց գործքին :

Ամմէն բանի մէջ միայն կէսն ընել բոլորն ալ ընելու տեղն՝ ամենելին բան մը չընելէն աւելի գէշ է . և ճամբուն կէսը միայն հարկաւորիլ ընել խիստ հարկ եղած դիպուածի մը համար, դիսկուած մըն է ասիկայ աւելի վատ քան զամմէն դիսկուած :

Ինչպէս որ աշխըքիս վրայ չիկայ գործք

մը՝ որ որչափ ալ դիւրին և ասպահով երեւնայ, չունենայ հետը մէկ արգելք մը կամ անպատշաճութիւն մը, այսպէս ալ քիչ անդամ կը հանդիսպի որ ճար մը չեղտնուե ան գործքերուն ալ որոնց վրայ գրեթէ յուսահատեր էիր :

Ո՞րչափ գեղեցիկ խրատ է որ կուտայ Տիւբերիոս կայսրը. Մի նորաւու, կըսէ, սկսած գործութ. և բանականութիւն է ունու մէնայիր : Բանականութիւնը քեզի առաջնորդ պիտոր ըլլայ՝ մանաւանդ ապահով երեցած գործքերուդ մէջը, քանի թէ ան գործքերուն՝ որոնք որ ամենենին պարզ դիսուածով մը աջողութիւն կը գտնեն :

Բայց և գործքեր ալ կան՝ որոնց պէտք է առաջնեառուիլ ձեռք զարնել թէպէտ և դժուարին ըլլան . կան ուրիշ գործքեր ալ որ մարդկային խոհեմութենէ վեր են, և կը տեսնենք որ շատ անդամ բախտը զանոնք կաջողէ հասարակաց մեծ բարւոյն համար :

Ճշմարիտ է թէ ով որ ամենենին չուզեր բախտին վատահիլ, և իրեն տարակուսական երեցած բանին ալ ամենենին ձեռք չի զարներ, այնպիսի մարդն իրաւ է որ ատ իրեն զգուշութեամբն անհամար վանդներէ զինքը ազատ կընէ. բայց կը հանդիսպի ալ որ աս իր չափազանց վախովը շատ անդամ աղէկ առիթներ ալ կորսընցընէ :

Խմաստուն մարդն իր ամմէն ընելու գործքը կը փորձէ խոհեմութեամը, կը շարունակէ յուսով, և կը տանի համբերութեամբ ինչ ճախորդութիւն ու դժուարութիւն որ հանդիսպին :

ՍԵծ խոհեմութիւն է առանց անտընալու մէկէն ձեռք առնել ինչ և իցէ պատուաւոր առիթը՝ որն որ ուշացընելու չի դար : Որոնք որ առջի բերանը մէկէն յոյսերնին կը կորանցընեն, այնպիսիները կը կարծեն թէ ինչ որ վերջն իրենց պիտի հանդիպինէ՝ աւելի օգտակար ըլլայ :

Գործքերնիս առաջ տանելու ժամանակը պէտքը չէ չափազանց կերպով պատիւնիս նայելու համար ետ կենանք անոնցմէ, այլ շարունակենք մեր սկսած ճամբան, և ջանանք հասնիլ ան վախճանին որ մէկ մը դիմացնիս դրինք առաքինի և պատուաւոր միջոցներով :

Չափազանց արտօրանք մը և չափազանց տաքնալ մը միշտ վտանգաւոր են ամմէն աեսակ գործողութեանց մէջ . խել չափաւուորեալ համբերութիւն մը՝ միանգամայն և խելքով զիջողութիւն մը շատ անգամ կը յաջողեն ան բանն որ բարկութիւնն ու յանդգնութիւնը կաւրէ կը ձգէ :

Որոնց հետն որ գործք մը պիտի տեսնես, նայէ ջանա որ անոնց բնաւորութիւնն աղէկ մը ճանչնաս . և զքեզ անոնց յարմարցընես որչափ որ խելքդ ու խոհեմութիւնդ քեզի կը սորվեցընէ : Չըլլայ թէ անոնց չուզելով լսել՝ խօսքերնին կարես, այլ մանաւանդ թող տուր որ իրենց կարծիքն ազատութեամբ զուրցեն . խնդրէ աղաչէ և ստիպէ ալ որ խօսին . վասն զի կրնայ ըլլալ որ անոնք իրենց տգիտութեանը համար կամ փորձառութիւն չունենալնուն համար լուեն

չիզուրցեն բան մը՝ ուսկից որ գուն քու
միտքդ դրած օգուաղ կրնայիր հանելքեղի։
Աղէկ խօսք տուր և գեղեցիկ խոստմանքներ
ըրէ անոնց ։ ասոնք են զօրաւոր միջոցներ
քու միտքդ դրածը գլուխ հանելու։

Քու կենցաղավարութիւնդ ըլլայ բարի և
խելացի մարդկանց հետ ։ բայց թէ անծա-
նօթ օտարականի մը հետ գործք մը տեսնե-
լու ունիսնէ, անատեներ մտքէդ անցուր՝ թէ
կրնայ ըլլալ որ ատ մարդն արդար ըլլայ ։
(իրաւ աս ըսածնիս քիչ մը ծանտր է, բայց
նկատմամբ քեղի շատ օգտակար է) ։ թէ որ
հանգիստի որ արդար ըլլայ, քեղի անատենն
ուրիշ ընելիք չի մնար՝ բայց միայն կարծիքդ
փոխել։ Կըսէր ատենօք աշխարք ճանցող
խելացի մարդուն մէկը ։ « Հաւատա ինձի
որ շատ անգամ փորձէն անցեր եմ իմ վա-
սովս ։ բան չիկայ որ այնչափ կարող ըլլայ
բոլորովին կործանել զմեզ, որչափ երբոր
անծանօթ օտարական մարդկանց առաքի-
նութեանը չափաղանց վստահ կըլլանիք » ։

Թէ որ կրնաս՝ անանկ տրամադրէ քու
բաներդ որ՝ որուն հետն որ գործք մը պի-
տի տեսնես, նայէ որ ան ըլլայ առաջին գոր-
ծողը։ Ասանկ ընելով թէ որ տեսնես որ
խաբուեր ես ան մարդն ընտրելով, դուն
քեղի շնորհակալ կըլլաս։

Կը հանգիստի երբեմն որ հարկադրիս ար-
տորնօք որոշել մէկ գործք մը ։ նայէ անա-
տենը խիստ արթուն կենաս ։ վասն զի խա-
բէութիւնն ու զրկանիքը միշտ արտորնօք կըլ-
լան։ Չիվստահիլ՝ խոհեմութեան աջ կողմի

աշքն է . Զգո-շանալով ապահով ենիր , իմաստ-նոց հին առաջն է :

Միշտ յիշէ Եսպիկարմոս վիլխսովիային
վճկուը . ՅԻՇԱ Թ ՀԱՊԱԿԻԼ :

Խաբէութեան դէմուրիշ լաւագոյն դեղ-
թափ չունինք՝ բաց ՚ի զգուշութենէ :

Ուր որ չափազանց դիւրաւ հաւատալ մը
կայ, հոն խաբուելու պատրաստութիւն ալ
կայ: Թէակէտ և դիւրաւ հաւատալը միշտ
նշան մըն է անմեղութեան, սակայն դու ջա-
նա միշտ զգուշաւոր ըլլաս, և զգուշութեղ
հետն ալ ունենաս քաջութեամբ քու ան-
ձիդ սպաշտապահութիւնն ու ապահովութիւ-
նը: Իրաւ է թէ շատ անգամ զրկանք անի-
րաւութիւնն ուրիշներուն անկատարութե-
նէ առաջ կուգայ. բայց քիչ անգամ մար-
դիկ ուրիշներէն կը խաբուին՝ թէ որ առաջ
իրենք զիրենք չեն խաբած չափազանց վըս-
տահութեամբ մը :

Միշտ յուսացընել զուրիշները խոհեմու-
թիւն է. բայց վստահիլ անոնց՝ անխոհե-
մութիւն է : Ի վերայ այսր ամենայնի՝
պէտքը չէ որ երկմտութիւն և կտսկած մը
ցցընես ան մարդուն՝ որուն հետին որ գործք
մը պիտի տեսնես. վասն զի աս կերպ վա-
րուիլն անքաղաքավարութենէն՝ ի զատ՝ ան
մարդուն ալ կը գալի. և թէ որ յանկարծ
անիկայ խմանայ ատ քու կասկածդ, դառ-
նայ քեզի թշնամի կրյսայ :

Մեծամեծ գործողութեանց մէջ թէ որ
պատշաճ կը տեսնես, շատ մարդ քեզի օդ-
նական ունեցիր. բայց քիչ մարդկանց վրա-

տահացիր . և Երբոր մէկու մը վստահացար ,
անսատենն ալ միտքդ դիր հաստատուն՝ թէ
միայն գու ինքդ ես ան մարդը որուն որ կըր-
նաս աւելի վստահ ըլլալ :

Երբոր պատրաստական շահ մը քու դի-
մացդ ելաւ , ետ մի քաշուիր անկէց՝ թէ
պէտ մարդ մը շատ ալ թախանձէ զքեզ . թէ
որ ետ քաշուիս , վերջը պիտի ցաւիս զղջաս :

Աս աշխըրքիս գործողութիւնները որսկէս
թէ չորս դիդ առած բոլորակդ են , իսկ
դուն անոնց կեդրոնն ես :

Երբոր կը տեսնես որ սովորականէն աւե-
լի քեզի մէծարանք և սէր և բարեկամու-
թիւն կը ցցընեն , աչքդ բաց և արթուն կե-
ցիր անսատենը . վասն զի ով որ այսպիսի
կերպով հետդ կը վարուի , գիտցիր որ դի-
տաւորութիւն մը ունի , և քեզմէ բան մը
կուզէ ձեռք ձգել :

Մէծ և Երևելի գործքերու մէջ մտիր քու
հաւասարներուդ հետ , և մի քեզմէ շատ մէ-
ծերու հետ . ապա թէ ոչ՝ անոնք կառնեն
ատ գործքիդ պատիւն ալ օգուտն ալ , և
քեզի հազարումէկ աշխատութիւններ տա-
լին ետեւ , պէտք է որ գոհ ալ ըլլաս թէ որ
քիչ բան մըն ալ քեզի անոնք ուզենան տալ ,
թէ որ ալ վատ բան մըն ալ քեզի չիհան-
դիպի նէ :

Եթէ առիւծ մը հանդիպի որ կովու մը
հետ կամ այծու կամ ոչխարի մը հետ որս
ելլէ , ինչ վերջ կունենայ այսպիսի ընկերու-
թիւնն՝ աղէկ կրնաս հասկընալ . ուրեմն քե-
զի օրինակ ըլլայ աս զուրցածնիս , և դուն
ալ զգուշանաս :

ՎՈՐ ԽՈՀԵԿՄՈՒԹԻՒՆԴ ՔԵՂԲ ԿԸ ՍՈՐԱԼԵԳՐԾՆԵ
ՈՐ ՊՈՅՆ ՊԵՐԻՉ ՄԱՐԴԿԱՄՆԾ ԱՆԿԱՐԳՈՒԹԻՒՆ
ՆԵՐԷՆ ՔԵՂԲ ՕԳՈՒՏ ՀԱՆՆԵՍ ՎԱՄՆ ՂԲ ՄԵԼ
ՄԱՐԴՈՒՆ ԽԵՆԾՈՒԹԻՒՆՆԵՐԸ ՄԵԿԱԼ ՄԱՐ-
ԴՈՒՆ ԲԱԽԱՄՆ Է : Եւ ՄԱՐԴՈՒՍ ՀԱւագոյն յա-
ջողութիւնը՝ ուրիշներուն ըրածը թողածը
դիտելէն քննելէն առաջ կուգայ :

Ինչ աջողութիւն որ կուզես՝ կրնաս ու-
նենալ, միայն թէ ջանաս ինչ առիթներ որ
մէկէն դիմացդ ելլեն՝ ձեռքէ չփախցընես,
քեղբ անոնցմէ օգուտ հաննես : Բախտ կամ
աջողութիւն ըսածդ՝ աշխըրքիս գործոց մէջը
հանդիպած փոփոխութեցը ուշագիր քըն-
նութիւն մըն է, և անոնցմէ առաջ եկած
տեսակ տեսակ առիթներու դիտողութիւն :

Ունեցիր քեղբ աղէկ հաշուէգիր մը քու
ամմէն գործողութեանցդ գարձեալ և հա-
շուէգիր մը երեւելի դիպուածներու ալ ինչ
որ կը լսես, և ինչ որ քեղբ կը հանդիպի :

Թէ որ ուրիշները քու գործքերուդ կար-
գաւորութեան մէջը քեզ խաբեցին, կամ
թէ դուն սխալմունք մը գործեցիր, խոհե-
մութիւնը քու կողմանէդ աս պիտոր ըլլայ
որ յիշես չիմոռնաս . միանգամայն ալ ինչ
որ քեղբ եղաւ ան բանէն, կամ կրնար ըլ-
լալ . որպէս զի աս ճամբով ետեկ եկած
գործքերուդ մէջն աւելի զգուշաւոր ըլլաս
և աւելի խոհեմ :

Ան մարդն է աւելի խմաստուն, որն որ
շատ անգամ խաբուած է : Եւ աւելի քու ը-
րած սխալմունքներդ թող սորալեցընեն քե-
ղբ գեղեցիկ խելացի կանոններ, քան թէ ու-

թիշներուն խելացի պատուիրանքներն ու
կենդանի օրինակները:

Հեթանոս փիլիսոփաները մեզի իմաս-
տուն առակախօսութեամբ մը բան հասկը-
ցուցին այսպէս: Օր մը, կըսեն, մեծ վիճա-
բանութիւն միծ կուր մը ելաւ խոհեմու-
թեան և խենթութեան մէջ. կուզէին գիտ-
նալ թէ ովէ իրենց մէջն առաջինն ու մեծը:
Այնչափ տաքցաւ ասոնց կուր որ՝ հարկ
եղաւ որ միայն չաստուածներուն մեծն Ա-
րամազդ աս բանս կտրէ՝ կուր գադրեցը-
նէ: Կատաւ Արամազդ գատաստան ընելու.
սկսան երկուքն ալ իրենց պատճառները
զուրցել: Երբոր երկու կոզմէն ալ աղէկ մը
անկած դրաւ, ետքը գատեց որոշեց, և հրա-
մայեց որ խենթութիւնն առաջ քալէ, և
խոհեմութիւնն ետեէն երթայ:

Կայէ որ ամմէն իրիկուն պառկելէն ա-
ռաջ առնես գրես համառօտ մը ինչ բան որ
ան օրը դիտեցիր քննեցիր. և այսպէս քիչ ժա-
մանակի մէջ կը տեսնես որ դուն քեզի շի-
ներ ես խոհեմութեան և փորձառութեան
բառդիրք մը:

Հիմակուան իմաստունները դոհ չեն որ
միայն աշխըրքիս վրայ բնակին, այլ և կու-
զեն ետեէ են որ զանի գիտեն քննեն և հաս-
կընան:

ԴԱՍ ԻԳ.

ԽՈՐՀՈՐԴԻ Ն ԽՈՐՀՈՐԴԱԿԱՆՆԵՐԸ ՀԱՅ :

**Ա. ՎԵԼԻ ՊԵԿՐԻՆ է ԽՈՐՀՈՐԴ ՄԱԼԾ , Քան
ԽՈՐՀՈՐԴ ԱռՆԵԼԾ :** Խմաստունները մտքեր-
նին դրած են թէ խորհրդի կարօտութիւն
մը չունին . իսկ անխելքները և ոչ մէկ խոր-
հրդի մըն ալ կուզեն մտիկ ընել :

Խորհուրդ առնելԾ՝ զմարդը չի պզտիկցը-
ներ , խելացի ըլլալը մեծ ըլլալը ամենեվն չի
պակսեցըներ : Երևելի և մեծ մարդկանց
փառքը պատիւն աւելի կը շատնայ քան թէ
կը քիչնայ երբոր կը տեսնես որ ելեր խոր-
հրդոյ աթոռը նստեր են :

Խմաստուն մարդկանց խորհուրդը պատ-
գամի մը պէս է կամ թէ գուշակութիւնն մը .
գալիք բաներն առաջուց կը տեսնէ , և դեռ
չեղած բաներուն կարդ կանոն կը դնէ :

Երևելի միանգամայն և առաքինի մարդ-
կանց խոհեմութիւնը կը պահանջէ որ իրենց
ընելիք գործքին մէջ ուրիշներուն խորհր-
դին մտիկ ընեն . բայց պէտքը չէ որ իրենց
դիտաւորութիւննին անոնց առաջ խմացը-
նեն . պէտք է իրենց խմաստուններուն խոր-
հուրդն առնել , և ըստ այնում իրենց ձեռք
զարնելու կողմը բռնել :

Ուրիշներուն խորհուրդ տալու յարմար
չեն ան մարդիկն որ ուրիշներէն աղէկ խոր-
հուրդներ չեն առած իրենց համար :

Օգոստոս կայսրը կուլար կողբար Վարոս
անունով իրեն իշխանին մահը, և լալուն
պատճառը կը զուրցէր թէ Վասն ո՞ւ չո՞ւնի՞յ
ալ ուշիւ հը իմ քեռո-նեանս մէ նո՞ւ ո՞ւ ինծի ճըն-
մաքոս-նեանը պարօնէ :

Օր մը Ելիոդաբաղոս անունով թագաւոր
մը խորհրդականի մը հարցուց իր վրայօք
ունեցած կարծիքը ։ Խորհրդականը պատաս-
խան տուաւ համարձակութեամբ թէ «Այն-
չափ գոհ չեմ» : Ըստ թագաւորը ։ «Ինչո՞ւ
դու այնչափ աղատութեամբ և քաջութք-
կը խօսիս» : Պատասխան տուաւ խորհրդա-
կանը ։ Վասն ո՞ի այնչափ ալ քաջութիւն ո՞ւնի՞յ
մէռնէլու համար :

Կըսէր ատենօք խմաստուն խորհրդակա-
նին մէկը ։ « Թէ որ ես անկեղծութեամբ շի-
տակին իմ մեծիս խօսող եմ նէ, ալ ուրիշ
բան չի մնար թերեւ ինծի՝ բայց եթէ մեռ-
նիլ ։ Խսկ թէ որ մարդահաճոյ եմ, ուղեմ
չուզեմ՝ զուրիշը կը մեռցընեմ» :

Խելացի խորհրդականը պէտք է որ մէկ
դործքին մանալըրտիկ պարագաներն ալ տե-
ղեկանայ ։ և աս Ճամբովս կունենայ ինքն ան-
կատարեալ տեղեկութիւնն իբրև անսխալ
առաջնորդ՝ որով կրնայ ուղղել շիտկել իր
տալիք խորհուրդները ։ Ո՛՛ Ն Է՛ Բանին ինչ-
ուլոււ՝ իւն իւնափ ուզոի իւսունէրն իւ հասիւ-
ցո՞ի ։ Ըստ անգամ իւնափ մէծ գործողանեն-
նէր՝ իւնափ ուզոի իւնէրն իւխուն անին :

Զգոյշ կեցիր, տարակուսական բաներու
մէջ խորհուրդդ չիտաս իշխանին ։ Թէ որ
ատ բաներն աղէկ յաջողին նէ, բոլոր ա-

նոնց փառքն իրեն կը քաշէ . խոկ թէ որ չե-
յաջողին , գիտնաս որ բոլոր անպատճռու-
թիւնը քու վրաստ կլիյնայ :

Իմաստուն հեղինակին մէկը՝ նկատմամբ
խորհրդականներու՝ իրեն կարծիքն ասանկ
կը ծանուցանէ . « Խոհեմութեան կանոն էր ,
կըսէ , հին ատենը՝ թէ խորհրդաւու ծերոյ ,
ուն + պատահեաց . այսինքն թէ ծերերը պէտք
են խորհրդի համար , և երիտասարդները
պէտք են 'ի գործ գնելու համար : Բայց իմ
կարծիքս , կըսէ , աս է . թէ (որովհետեւ հա-
սարակօրէն մարդկանց տարիքն ըստ սաղ-
մոսին եօթանասունէ , կամ թէ աւելի՝ ութ-
սուն) , արդ երբոր մարդիկ աս տարիքին
կէսը կը հասնին , անատենը խորհուրդ տա-
լու անոնք երբեմն աւելի յարմար են քան
զծերերը : Վասն զի որոնք տարիքնին առած
շատ ծերացեր են , թէպէտ աւելի փորձ ալ
ըլլան , այնավիսիները չափազանց տարակոյս
ներ և զիմագրութիւններ կը հանեն , չափա-
զանց ուշ են բան մը որոշելու , խիստ քիչ
անդամ կը համարձակին քաջութեամբ բա-
նի մը ձեռք զարնելու , և չափազանց շու-
տով կը զվաճն կը ցաւին » :

Խորհրդականին բուն պարտքն աս է որ
մանաւանդ ձեռք զարնելու գործքը գիտնայ
աղեկ մը հասկընայ , քան թէ իր իշխանին
բնաւորութիւնը խառնուածքը , և անատենը
կը տեսնես որ այնպիսի խորհրդականն իր
մէծին կընայ աւելի խորհուրդ տալ . քան թէ
զնա շողոքորթել :

Ատենք Կրեսոս թագաւորը շատ հրաւի-

բանքով կանչեց իր քոյլս ան երևելի փիլի-
սովան Սողոն : Սողոն շատ խելացի խոր-
հուրդներ տուաւ իրեն . թագաւորը զամ-
մէնը լսեց ու առաւ , ետ խրկեց զինքն ա-
ռանց պատուելու : Եղովազոս առակախօսն
աս ապերախտութեանս վրայ այնչափ սաս-
տիկ ցաւեցաւ որ համարձակեցաւ ըսել ա-
նոր , թէ «Ով Սողոն , թագաւորներու կամ
բան մը պէտքը չէ ըսել , կամ թէ մրայն ի-
րենց հաճոյական բանը զուրցել » : Պատաս-
խան տուաւ ասոր Սողոն խմաստունը . Մա-
նաւանդ Ան՝ իամ աղեկը պէտք է ըսել , իամ Ան
ամենենին բան մը ըսել :

Կը տեսնենք որ հասարակօրէն աւելի կու-
զենք (թէպէտ և պէտքը չէր այնպէս ըլ-
լալ) հաճոյական խօսքերով զբօսեցընել
իշխանաւոր մարդ մը , քան թէ աղէկ խոր-
հուրդներ տալ անոր : Անուշ և ախորժա-
կան և շողոքորթական խօսքերն աւելի երես
պէտքը չէր գտնել . շիտակ և պէտք եղած
խորհուրդ աալը՝ նեղութիւն պէտքը չէր
պատճառել . և սակայն կը տեսնենք որ շատ
անգամ բարի և շիտակ խօսող խորհրդա-
կաններուն ծառայութիւնները շատ աղէկ
հատուցմունք մը չեն ունենար :

Թագաւորներու կամ ո՛ և իցէ մենծերու
խորհրդականները պէտք են վարպետութք-
խօսիլ . պէտք են անանկ կերպով մը անոնց
բան զուրցել , որպէս թէ կուզեն իրենք յի-
շեցընել մտքերնին բան մը ձգել՝ որ թերես
անոնք մոռցած ըլլան . պէտքը չէ խօսիլ այն-
պիսի կերպով մը՝ որպէս թէ իրենց չիգիտ-
ցածնին գուն իրենց կը սորվեցընես :

Վիճաբաննութեան բաներու մէջ խորհրդակի ատենը շատ մենծ խոհեմութիւն է վերջին խօսողն ըլլալ. ասով դուն ուրիշներուն ուժը քեզ կառնես կը ձգեա՝ որ քու խօսքդ առաջ քալեցընես ցցընես :

Թէ որ մէկ իշխան մը զանազան ազգեր տակն ունի, խոհեմութիւն է որ իր խորհրդակին մէջն ամմէնմէկ ազգէն մարդ մը ունենայ: Աս բանս մէկհատիկ միջոց ալէ՝ որ գոհ ըլլայ ամմէնմէկ ազգը, որ բնականապէս ազնուական բարի նախանձով մը կը ջանայ ամմէնմէկը խելքի կողմանէ և խելացի խորհուրդ տալու կողմանէ մէկալէն վեր անցնիլ և ասով լաւագոյն խորհուրդներ դուրս կելլէն: Ասկէց՝ ի զատ՝ ազգ մը կտուավարելու նոյն ազգէն եղած խորհրդականն աւելի ազէկ խորհուրդ կուտայ՝ քան թէ օտարական խորհրդական մը: Ամմէն մարդ իր տունն ուրիշներէն աւելի գիտէ :

Երբոր մէկ իշխան մը կամ ո՛ և իցէ մէծ մը կուզէ մէկ երեելի բանի մը ձեռք զարնել, ապահով միջոցն աս է որ իր խորհրդականներուն ամմէնմէկին՝ ի մասնաւորի գլխաւորապէս իր միտքն առաջարկէ իմացընէ, հրամայելով անոնց որ զատ զատ գրեն իրենց կարծիքն իրենց պատճառներով և մէկմէկու ամենեկին չիցցընեն: Վասն զի երբոր այսպիսի կերպով խորհուրդ կը հարցընեն, ամմէնմէկը անատենն ինչ որ կարծիք ունին՝ աւելի ազատութեամբ և աւելի համարձակութեամբ կը զուրցեն: Իսկ թէ որ այսպէս ըրլայ, կը տեսնես որ խորհրդին

մէջը մենծը կամ թէ աւելի երես գտնողն երբոր անգամ մը իրեն կարծիքն իրեն խորհուրդը զուրցեց, բոլոր զուրիշներն ալ կառնէ ետևէն կը ձգէ առանց մէկ դիմադրութեան մը. և այսպէս՝ լաւագոյն կարծիքները կամ ինչպէս որ պէտք է նէ չեն բացատրուիր, կամ թէ բոլորովին խաւարի մէջ կը մնան: Իսկ թէ որ իշխանը ձեռք զարկած գործքին մէջն արգելք մը դանէ, պէտք է անատենը հրամայել անոնց որ գրով կարծիքնին տուին, որպէս զի դուրս հանեն և հրապարակաւ սկսին պաշտպանել. և պէտք է անոնց աս բանս պատուաւոր կերպով մը ընել, այսինքն՝ բոլորովին ազատութեամբ մը, ամենեւին կողմէ մը չկըաշելով, և ամենեւին ո՛ և իցէ մարգու մը նկատմունք չընելով: Ասիկայ է մէկհատիկ միջոցը՝ բոլոր բանը մէկէն աղէկ մը քննելու և աղէկ մը պըրպտելու:

Լաւագոյն և ձեռք զարնելու խորհուրդներն աւելի դիւրին է գլուխ հանել: Վասն զի անոնք աւելի հաստատուն են, և անոնց համար հասուն մաածութիւններ արդէն եղեր են, և անոնց վրայ բախտին անհաստատութիւնը քիչ տէրութիւն ունի: Իսկ ամ մէն արտորնօք և վերիվերանց եղած խորհուրդներն անհաստատ խորհուրդներ են. ուստի և հասարակօրէն յուսահատութիւնն և ձախորդութիւնն կուգայ անոնց ետևէն:

Չիկայ բան մը որ այնչափ վտանգաւոր ըլլայ մեծամեծ գործողութեանց մէջ, ինչպէս յանդդնական և արտորնօք եղած խոր-

Հուրդները։ Աս բանիս մէջ արտորանքն ու յանդգնութիւնը մրրիկներու պէս են, որ նաւագնացութիւնը կարդիլեն և առուտութի շատ վնաս կը հասցընեն։ բայց հանդարտութիւնը՝ նման ամեննեին յաջող քամիի մը՝ կառնէ ասլրանքը խաղաղութեամբ կը հասցընէ նաւահանդիսալը։

Խորհրդի մէջ հանդարտ և ծանր ըլլալը՝ հիները մեզի մէկ օրինակով մը ասանկ կը ցցընեն։ Խոհեմութեն կառքը, կըսեն, կառնէ կը քաշէ նաւակալ ըսուած ձուկը։ (վասն զի կը պատմեն՝ թէ աս ձուկը երբոր նաւուն կը փակչի, նաւը ծանտր կը քալէ)։ Խորհրդին տանը շէնքը՝ տախտըկի տեղ կրխային ամաններէն շինուած է։

Ատենօք Պրոկոպոս անունով զօրավարն երբոր օր մը պատերազմի ատեն հարցուց Դեմետրիոս թագաւորին, թէ ինչու համար պատերազմը մէկէն չըսկսիր Պտղոմէոս թագաւորին դէմ, որովհետեւ իր ուժն և իր զօրաց բազմութիւնը շատ են քան զանորը։ պատասխան տուաւ Դեմետրիոս, թէ «Մէկ անգամ մը եղած գործքը ալ չի կրնար չեղած ըլլալ, և թէ՝ երեւելի գործքեր ձեռք զարնելէն առաջ պէտք է երկար մտածել անոնց վրայ»։

Պլուտարքոս ան մէծանուն և իմաստուն պատմագիրը շատ կը դովի՛ Սերասորիոս անունով զօրավարը։ վասն զի խորհելու մտածելու ժամանակը, կըսէ. հանդարտ էր. բանի մը ձեռք զարնելու ծանտր էր. խոկ'ի գործ գնելու ժամանակը շուտ և արագ էր։

Մարդ միաքը գրած մեծամեծ բաները, օրինակով մը ըսենիք, աղէկ մը խարտացելէն՝ հէտտէի քաշելէն ու յղկելէն ետև, պէտք է ՚ի դործ գնել։ Առակէ, և Գիւնչուն նորհուրդն. կուզէ ըսել։ Աւելի լաւ է ընելու բանին վրայ պատկիլ քնանալ, քանի թէ արդէն եղած բանի մը պատճառաւ ելլել արթըննալ։

Ագեստղայոս ան խմաստուն զօրավարն ու սպարտացւոց թագաւորն օր մը երբոր կը յորդորէին կրստիպէին որ պատասխան մը տայ դեսպաններուն որ թեքայեցիք իրեն խրկեր էին, ասանկ ըստւ. « Ո՞չ գիտէք եթէ ՚ի խորհուրդ սահմանի պիտանեաց՝ յամրութիւնն է յոյժ աներկեան »։ Չէք գիտեր, ըստւ, որ ուշացընելն է մէկհատիկ սպահով միջոցը որով կրնանիք բարեպէս ու ըուել երևելի գործքերը։ Արտորնօք եղած որոշումները միշտ դրեթէ վտանգաւոր և մըսասակար եղեր են։

Լաւագոյն խորհուրդ ան կը սեղուի, երբոր մէկն իրեն շահուն դէմ կուտայ մեղի։

Ատենօք աթենացիներն երբոր Մոռայի պատերազմին մէջ յաղթող ելան, և գրեթէ բոլոր յունաստան տակերնին առին, կուզէին անատենոը Սիկիլիա կղզին ալ տակերնին առնել։ Աս բանիս վրայ սկսան խորհուրդի վրգի վրայ ընել խօսիլ մէկն այս պէս և մէկն այնպէս։ Աս խորհրդիս մէջն ըլլալով Նիկիաս անուռնով երևելի աթենացին և քաջ կտրիճ զօրավարն ալ խորհուրդ տուաւ իրենց որ ատ բանին ձեռք չիղար.

ՆԵՆ : Աթենացիք ասոր խորհրդին մտիկը ը-
նելու և մոքի գրածնին չընելու մէկհատիկ
պատճառն աս էր որ Նիկիասին տուած խոր-
հուրդն իրեն բուն յատուկ շահուն դէմն
էր . վասն զի թէ որ խաղաղութեան մէջ
մնային աթենացիք և պատերազմ չիբանայ-
ին , անատենն ուրիշ շատ երևելի աթենա-
ցիք՝ կամ իրենց խելքովը կամ իրենց ձար-
տասանութեամբը Նիկիասէն վեր կանցնէին
կը նստէին , և ժողովրդեան առջեւ աւելի փա-
ռօք կը փառաւորուէին . խսկ թէ որ պատե-
րազմ բանային , անատենը միայն Նիկիաս
երևելի զօրավարն իրեն քաջութեամբն ամ-
մէն աթենացիներէն վեր կանցնէր և աւելի
կը փառաւորուէր :

Խոհեմ և իմաստուն խորհրդականը պէտք
է որ իր խելքովը որպէս թէ ներս մտնէ թա-
փանցէ տեսնէ՝ չէ թէ ներկայ դիմացի եղած
բաները միայն , այլ և գալիք բաները . և մը-
տածէ բոլոր ան բանին ամմէն հետեանք-
ներն աղէկ մը մտածէ քննէ . նմանապէս ան-
կէց առաջ գալիք ամմէն անպատշաճութիւն-
ներն ու վասները : Վենետիկցոց ծերակու-
տին ժողովոյն խելքն ու խոհեմութիւնը մէ-
կը չի կրնար մեծամեծ գովասանքներով գո-
վել ինչպէս որ պէտք է . ասոնք որ ասօրս
ըսենք՝ խորհուրդ մը կընէին բանի մը հա-
մար , նոյնատենը կը մտածէին ալ՝ թէ քառ-
սուն տարիէն ետեւ ինչ հետեանքներ կընայ
առաջ գալ ան բանէն :

Խորհրդի մէջ պէտքը չէ նմանիլ փոփո-
դացի ըսուած ազգին : Ասոնք կը պատմէն

Թէ վիշտ մը ձախորդութիւն մը գլխընին եւ կածին պէս, անատենը կարթըննային կելչին ժողովքի, խորհուրդ կընէին թէ ինչ ճամբով կրնան առ ձախորդութեան առջևն առնել:

Խորհրդի մէջ չափազանց յանդգնութիւն պէտքը չէ որ ըլլայ, վասն զի կոյր է: Այդպիսի յանդգնութիւնը չի կրնար տեսնել վտանգներն ու անպատշաճութիւններն որ կրնան հետեւիլ: Վասն զի խորհուրդ ընելու ժամանակը լաւ է վտանգները տեսնել. բայց 'ի գործ գնելու ժամանակը պէտքը չէ անոնց ուշ գնել, թէ որ խիստ մենծ վտանգներ չեն:

Բանի մը վրայ խորհուրդ ընելու ժամանակը լաւու խելքով մտածութիւնն ան է որ բանը ներկայաբար ինչպէս է նէ՝ անանկ ճանչնամնք. և որովհետեւ արդէն եղած հանդիպած բանն անկարելի է որարգիլէս, պէտք է ուրեմն անատենը ներկայ եղած չարին ճարը մտածել զուրցել, և գալիք չարերուն առջեն առնել: Խոհեմ խորհրդականը մի և նոյն ատենը կը մտածէ ինչ բան լաւագոյն էր և պէտք էր անցած գացածին համար, միանդամայն ալ հիմա ինչ բան պէտք է և աւելի օգտակար ներկայ բանին համար:

Պէրիկղէս Յունաց երևելի և իմաստուն իշխանը սովոր էր զուրցել, թէ խիստ աղէն խորհրդականը ծամանակն է:

Մեծ օգուտ է մասնաւոր անձի մը՝ երբոր խելքով մարդիկ դէմը կելքն՝ որ կարող են իրենց խորհուրդը տալ անոր. և մեծ խոհե-

մութիւն է զինքը յարմարել անոնց կարծիքին : Բայց մենծերուն նկատմամբ հասարակօրէն աս բանս չի յաջողիր . վասն զի ասոնք ան մարդն աւելի կը սիրեն որ զիրենք կը շողոքորթէ և զիրենք իրենց կարծիքին մէջը կը պահէ :

Առենօք երբոր Քսերքսէս Պարսից թագաւորն անհուն անհամար զօրքով կը վազէր կուգար Յունաց դէմ, հարցուց իրեն խորհրդականներուն՝ թէ արդեօք ինչ կը խորհին ինչ կարծիք ունին իրեն աս գործքին վրայ : Ամմէնմէկը մէյմէկ բան ըստ մէկն ըստ թէ ամենենին չիկրնան պիտոր Յոյները մէկ կերպով մը իրեն դէմ պատերազմ ընել : Մէկալը դարձաւ ըստ թէ աս պատերազմին ժամանակը Քսերքսէս ուրիշ բան իր դիմացը պիտի չփանէ՝ բայց եթէ սլարապ քաղքըներ, գաւառներ . վասն զի Յոյները յանկարծակիի պիտի գան աս սլատերազմին մէջ : Միայն Դամորետոս անունով մէկ մը անոնց մէջէն աս խորհուրդը տուաւ թագաւորին և ըստ ։ « Մի այնչափ մեծ համարում մը ունենար, ով թագաւոր, այնչափ անհամար զօրացդ վրայ . վասն զի աւելի բեռ մը վրատ առեր կը տանիս, քան թէ շահ մը օգուտ մը : Վասն զի միայն իրեք հարիւր զօրք լեռներուն նեղ տեղուանիքը կենալով բաւական են ատ անհամար զօրացդ դէմ, և կարող են ատոնց բոլոր ուժը կոտրել ձգել » : Եւ իրաւ որ անանկ եղաւ, ինչ պէս որ ինքը նախատես ըլլալով զուրցեց : Վայ է իշխանին, վայ ան առաջնորդին եր-

բոր այնչափ հազարաւոր հպատակաց մէջ
չէն միայն մէկ հատիկ հպատակ ունենայ, որ
ճշմարտութիւնն իրեն համարձակի գուրցել:

Ազգոնսոս թագաւորը սովոր էր գուրցել
աս բանս, թէ « Իմ մեռած խորհրդականներս,
այսինքն իմ գլոբերս, ալ աւելի օդտակար են ինծի՝ քան զիենդանի խորհրդականներս : Վասն զի անոնք բաց ու շնորակ ճըշմարտութիւնը կը զուրցեն ինծի առանց շղոքորթութեան, առանց վախի և առանց ամրջնալու » :

Բայց ինչ և իցէ, մէկ իշխանի մը մէկ թագաւորի մը ապահովութիւնն ան է որ իրեն ծածուկ ներքին խորհրդականները չեփոխուին, մանաւանդ անոնք որ իրեն մասնաւոր խորհրդականներն եղան իրեն վերջի խորհրդին որոշմունքներուն ատենը ապաթէ ոչ այսպիսի անձինքն անատենը կորսուած բալլիքի պէս են . ծածուկ դանձիդ բալլիքն որ կորուսիր, ալ ուրիշ ճար՝ ուրիշ ապահովութիւն չիկայ քեզի, բայց եթէ կզպաքը փոխես :

Մենծերուն խորհրդականները սկզբք է որ այնպիսի խորհուրդներ տան, որ իրենց տիրուբաննց մեծութեանը և պատուոյն վայելէ և յարմարի, չէ թէ այնպիսի խորհուրդներ՝ որ իրենց կարծիքին և իրենց բախտին վայելէ :

Աղեքսանդր կայսեր իշխանը Պարմենիոն անունով երբոր լեց թէ ան մեծամեծ ընծաններն որ Պարսից Դարեհ թագաւորը իրկեր էր Աղեքսանդրի, և Աղեքսանդր չէ

ընդունած ետ է խրկեր, դարձաւ զուրցեց
Աղեքսանդրին այսպէս. Թէ ո՞ր էս Աղեքսանդր
ըլլայի, անպարակոյս առ շնծաները կընդունէի :
Աղեքսանդր ալ ասանկ ըսաւ. Ես ալ անպա-
րակոյս այնպէ. կընէի, թէ ո՞ր Պարմենիոն ըլլայի :

Բան մը խորհրդի մէջ առաջարկուելէն
քննուելէն ետև, թէ որ մէկէն որոշումն ալ
չլուան, գիտնաս որ շատ անդամ քան զան
աւելի միասակար բան չիկայ :

Ինչպէս որ խորհրդի ժողովքին մէջ մեն-
ծին բարի և խելացի խորհուրդ տալէն գե-
ղեցիկ բան չիկայ, ասանկ ալ իր առած
բարի խորհուրդն՝ 'ի գործ դնելէն՝ փառք
պատիւ :

Խոհեմութեան առաջին ուժ թափելն է
բարի խորհուրդներ տալ երկրորդը՝ զանոնք
'ի գործ դնել :

Աս պատճառիս համար հին իմաստուն
եղիստացիներն իրենց թագաւոր ընտրեցին
Դիոդորոս անունով մէկ մը : Վասն զի աս
անձս այնչափ վարպետ էր խորհուրդ տա-
լու, այնչափ ալ վարպետ էր խորհուրդ առ-
նելու, և այնչափ ալ վարպետ էր խելքով
զանոնք փոխելու երբոր հարկաւոր էր, որ
ինչուան աս խօսքս իր վրայ կը զուրցէին .
« Աս մարդն ինչ ձե ինչ կերպարանք որ
կուղէ, կրնայ առնել » :

Այնչափ միաս չի տար հասարակապէ-
տութեան մը երբոր անպիտան մէծաւոր մը
ունենայ՝ բայց աղէկ խորհրդականներ, որ-
չափ որ միասակար է՝ երբոր աղէկ մէծա-
ւոր մը ունենայ՝ բայց անպիտան խորհր-
դականներու ձեռքն իյնելով խաբուի :

Չիկայ բան մը որ այնչափ չխվայելէ մէկ իմաստուն իշխանի մը, որչափ երբոր մտիկ ընէ և հետեւի ան մարդկանց տուած խորհրդին՝ որոնք որ իրեն նոյն խառնուածքն ու նոյն բնաւորութիւնն ունին :

Պէտք է որ իմաստուն խորհրդականնը միայն այնպիսի բան առաջարկէ որ կրնայ ըլլալ : Ո և իցէ խոհեմութեան հակառակ մը տածմունք մը խենթութեան տեսակ մըն է . և աս բանս քաղաքական նիւթի մէջ թագաւորութեանց կործանման պատճառ կը ըլլայ : Թէպէտ և առջի բերան ատ մտածմունքը գովելի զարմանալի մըն ալ կարծուի , սակայն իրօք խաբէութիւն է . և իր զարմանալի ըլլալը կը կորսընցընէ՝ երբոր մէկէն 'ի գործ դնելու ժամանակը կիմացուի թէ ինչ պարապ ինչ անպիտան մտածմունք է եղեր :

Ատենօք երբոր սպարտացւոց իշխաններն օր մը խորհրդի մէջ էին, ելան ոմանք բան մը առաջարկեցին, որ բոլոր յունաստանը հարկատուութիւններէն ազատ ընեն : Անատենը Աղիս անունով իրենց թագաւորն աս բանս զուրցեց . « Ահաւասիկ առաջարկութիւն մը՝ իրաւ շատ գեղեցիկ 'ի գործ դնելու, և շատ ալ դժուարին դլուխ հանելու . բայց աս ալ տէտք է նայիլ, ով բարեկամք, որ ատ ձեր առաջարկութեան համար զօրաց բանակ մը պէտք է և ոսկւոյ դանձ մը » :

Չափազանց բարակ և չափազանց խորը մտնով խորհուրդներու շատ անկաճ մի կախեր և շատ միտքդ մի հոգնեցըներ . վասն զի

քիչ կը հանդիպի որ բարի կատարած մը
ունենան : Ասոր համար սպարտացիք աս
կողմանէ աւելի յաջողութիւն ունէին ա-
թենացիներէն :

Այնպիսի խորհուրդները չափազանց
բարակութեամը մանուած թելի մը պէս
դիւրաւ կը կարին : Չափէ դուրս խորը մըտ-
նելն ու չափէ դուրս տուած բարակ կանոն-
ները՝ ժողովրդին բնաւորութեանը յարմար
չի գար : Ժողովուրդը միշտ աւելի մեծ և ա-
ւելի դիւցազնական բան կը սեպէ կարձու-
թեամբ ըրած գործքը . իսկ ծանտր և ուշ
ըրած գործքերը՝ թէպէտ և աւելի ապահով-
ալ ըլլան՝ այնպէս կը սեպէ թէ տկար խել-
քէ և վախկոտ մարդէ առաջ կուդան :

ԴԱՍ ԻԵ.

Ի՞նչո՞ւ մասնաւութիւն և ինչ ի՞նչ պահանջ-
ման եղընել վասնաւութիւն մէջ :

Ով որ աւրուած և ապականեալ դարու
մը մէջ կը ջանայ իր պարտըկանութիւններն
ընել բայց առանց պէտք եղած խոհեմու-
թեան և աչքաբացութեան, և ետեւ կիյնայ
միշտ առաքինի և արդար կեանք մը վարել
(որ շատ ցանկալի բան է ամմէնուս համար
և միշտ պարտըկան ենք ամմէնքս), բայց ա-
սոնք կընէ՝ որպէս թէ գոյ աչքով մը ա-
ռանց չորս դին նայելու և առանց այմէ ա-
ռած խելքը բանեցընելու, դիտնաս որ այն-

պլիսի մարդը վտանգի մէջ կիյնայ կորսընցընելու միանդամայն թէ իր ազատութիւնը և թէ իր բախտը :

Գիտնաս որ շատ անմեղ և բարի մարդիկ ալ ըստ տեղւոյն խելքերնին չիբանեցընենելով կործաներ են : Միշտ յիշէ , թէ ժամանակ կը լսայ որ կարծես թէ երկընքէն ազուէճներ կը թափին : Բարի մարդը չար մարդուն ձեռքէն միշտ վտանգի մէջ է . ուստի պէտք է աչքը չորս բանալ :

Բայց դոհութիւն այ ամենաբարւոյն , այնպիսի ժամանակ մեզ աշխարք բերեր է որ ճշմարիտ առաքինի մարդը վախ չունի , ապահով է . իր արդար կեանքն իր ձախորդութեան և նեղութեան պատճառ ըրլար . և խոհեմութեամբ վարուելով ոչ երբէք համարմունքը կը կորսընցընէ :

Ատենօք աթենացւոց ժողովքին մէջ մէկ հասարակ մարդ մը առաջարկութիւն մը ըրաւ՝ որ Արիստիդէս անունով ան երևելի բարի մարդը քշեն հանեն քաղքէն : Երբոր հարցուցին աս մարդուն՝ թէ ի՞նչ չար բան ըրեր է քեզի Արիստիդէսը . պատասխան տուաւ՝ թէ « Չար բան մը չեմ գիտեր որ ինծի ըրած ըլլայ . բայց ինծի փուշ մը եղեր է , անկըճիս ալ միշտ կը զալնէ՝ քանի որ անդադար ամմէն գիաց կը լսեմ թէ բարի և արդար մարդ է ատ մարդը » :

Գէշ և աւրուած ժամանակները բարի և անմեղ մարդիկ ծալքելի կը լսային այնպիսի ատենի մարդկանց : Թէ որ բարի անմեղ էին , միամիտ է կը սէին . թէ որ զգուշաւոր

Էլին և աշխարհավարի մարդկանց երեսը չէին
նայեր, անխոհեմ՝ է կըսէլին. խղճմտանկնին
ծալլող մարդկանց խրատ մը յանդիմանու-
թիւն մը տային, ինչ կոսկիտ ինչ անքաղա-
քավար մարդ է կըսէլին :

Առաքինի և համեստ կեանք վարելը հան-
գերձ խոհեմութեամբ և շրջահայեցութե՛,
ճշմարիտ և բարի քաղաքականութիւնն է որ
ժօլիտիւա կըսէլին. և այսպիսի քաղաքակա-
նութեամբ վարուվիլը միշտ խոհեմութիւնը
հետն ունենալով նոյն ինքն խիստ գեղեցիկ
առաքինի կեանքն է :

Ըսենիք թէ ծովով ճամբայ ելեր ես. կը
տեսնես որ օդը խառնակեցաւ, մրրիկն ա-
ռաւ զքեզ, և վտանգաւոր կերենայ քեզի
ժամանակը. պէտք է անատենը խելացինա-
ւասկետի մը պէս ալիքներու հետ վարպե-
տութեամբ խաղաս. անոնց տեղիք տալով
կրնաս քեզ վտանգէն խալըսել. անանկ որ
մրրիկն ուրիշ բան չիկարենայ ընել, բայց
եթէ քու նաւդ առնէ ասդին անդին տանի
քերէ, բայց առագաստներդ չի պատըստէ,
և նաւը ցամաք չիզարնէ :

Ճամբորդութեան ելեր ես. վտանգաւոր
անտառէ մը պիտոր անցնիս, ուր որ տեսակ
տեսակ կատաղի գաղաններ կը բնակին. դուն
որպէս զի ապահովութեամբ կարենաս անց-
նիլ երթալ, պէտք կը լլայ երբեմն նոյն գա-
ղաններուն մորթը վլատ առնես հագնիս
երթաս: Ծիտակ հասկըցիր աս խօսքը. կու-
զենք ըսել թէ ուր որ պէտք է և կարելի է
առանց մեղքի մը ուրիշի յարմարել զքեզ

խելք բանեցընելով, ետ մի կենար+ ասով
թէ քեզի օգուտ կընես, թէ ուրիշներու+
Աս ան խելք բանեցընելն է Պօղոս առաքե+
լոյն, որ կըսէ թէ « Խորագէտ էի, խելք
կալայ զձեզ » + և թէ « Հրեաներուն հետ
հրէի պէս եղայ+ անօրէններու հետ անօրէ+
նի պէս եղայ+ բայց ես անօրէն չէի » :

Աւազակներուն մէջէն անցնելնինի, թէ
որ մուրացկան աղքըտի մը պէս ճամբայ ը+
նես՝ աւազակները քեզ չիմանչնալու հա+
մար, դուն աս բանովս մուրացկան չես ըլլար:

Ճանա որ ուրիշներուն մէջէն զքեզիքներն
մասնաւոր մարդ մը դուրս չիցաթկեցընես+
հապա ուր որ կարելի է՝ անմեղութեամբ և
արդարութեամբ քու ժամանակիդ եղած
անտարբեր սովորութիւնները պահես:

Քաղքի մէջ բնակեր ես, կը տեսնես հոն
տեսակ տեսակ կողմնակցութիւններ (թա+
րաֆ քաշելներ) + դուն ամեննին մէկ կողմն
ալ մըլլար: Վասն զի խելացի մարդը միշտ
ազատ է + և ամմէն կողմնակցութեանց մէջ
ալ ջանա խոհեմութեամբ մը չափ պահել:

Աս ճամբով ատենօք ան իմաստուն հոռ
մայեցին Պոմազոնիոս Ատտիկոս անունով եր+
ջանիկ եղաւ ամմէն կողմնակցութեան ժա+
մանակը՝ որ իր քաղքին մէջը կար + և ամ+
մէնքն ալ կուգային՝ իր հետը միայն կը միա+
բանէին, և ինքն անոնց մէջը կեանիք մը կը
վարէր երջանիկ և հանգիստ:

Գիտնաս որ տէրութեան մը մէջ եղած
կողմնակցութիւններն երկան չեն դիմանար+
վասն զի թէպէտ և ատ տէրութիւնը դա+

նոնք իր իշխանութեամբը չիջնջէ վերցընէ ալ, անոնք իրենք իրենցմէ կը վերնան, իրենց մէջէն բուսած տեսակ տեսակ կուիւներէն կը տկարանան կոչընչանան :

Ճողովոդեան մէջ բնակեր ես, կը տեսնես որ բոլոր ժողովուրդը միաբերան բան մը կուզէ. թէ որ դուն անատենն ամեննախն անտարբեր մնաս, գիանաս որ քեզ նոյն վըտանդին մէջ կը ձգես, ինչ որ հանդիպեցաւ սէկէմուկին (կէճէ զուշիին), որուն վրայ թռչուններն եկան կտցեցին, և միները վրան վագելով խածեցին » :

Առենօք խելացի մարդուն մէկը բան հաս կըցընելով նկատմամբ քաղաքական բաներու, ասանկ կը զուրցէր. « Այնչափ սիրտ այնչափ քաջութիւն չունիմ ես, կըսէր, որ յանձն առնեմ որ զիս մանաւանդ առիւծմը բռնել պատուէ ուտէ, քան թէ բոլոր կենացս մէջը ճանձերուն ձեռքէն նեղութիւն քաշեմ » :

Ասկէց 'ի զատ, իմաստուն և առաքինի մարդիկ չեն ալ կրնար ան մարդկանց խելքին հետեւող ըլլալ, որ իրենց անձին մասնաւոր շահուն համար միայն կաշխատին : Եւ նման են այսպիսիներն ան երկակենցաղ, այսինքն թէ ծովութէ ցամաքի վրայ կեցող թռչունին, որուն վրայ խելացի առակ մը ունի Աչոն Ափրիկանոս անունով մէկը. կըսէ թէ աս թռչունն այնչափ խորամանկ այնչափ խարդախ էր որ երբոր թռչուններուն թագաւորն իր իշխանութեամբն ասկէց ալ տուրք կը պահանջէր, ասիկայ միշտ

Ես յիներուն կարգեն էմ կըսէր : Իսկ երբոր ձկներուն թագաւորն ասկէց իր իրաւունքը կը պահանջէր կամ թէ մէկ ծառայութիւն մը ասոր կը հրամայէր նէ , ասիկայ միշտ Ես նուշուն էմ՝ նուշունն էրուն կարգեն էմ կըսէր :

Երբոր քեզի մասնաւոր երևելի ձախորդութիւն մը հանդիսվի , մէկհատիկ դեղի անատենը քեզի աս է . այսինքն ջանա որ գործք տեսնես բան տեսնես . նայէ որ ամենենին պարագ չիկենաս : Վասն զի քանի որ պարագ կենաս և գործք մը չընես , միշտ նոյնակէս կը կենան կը մնան նոյն դիպուածներն որ առ ձախորդութիւնը դլուխդ բերին . բայց թէ որ ոտք ելլես շարժում մը ընես , կրնաս թերես անկէց քեզ խալրսել : Անկէց ետե բանն ինչպէս որ ըլլայ , ինչ կողմն որ դառնայ նէ , դուն հանդիսա կեցիր՝ քու կողմանէդ ընելիքդ ըրիր , քաջասրտութիւնդ ցոյց տուիր , և հասկըցուցիր թէ բաւական անվախութիւն ունիս եղէր բանի ձեռք զարնելու և քեզ առ վտանգէն առ ձախորդութենէն խալրսել ուզելու :

Բայց ամմէնէն եւելի նայէ որ կարողութենէդ վեր գլխեդ վեր գործքի ամենենին ձեռք չիզարնես . այլ լաւ և ընտիր խորհուրդն ան ըլլայ քեզի որ աշխարքս կառավարելու հոգը թողուս միայն այ՝ ինչպէս որ ինքը կուզէ և կը կարգադրէ իր անհուն իմաստութեամբը :

Ճար չիկայ . անհամար վտանգներով և հաղարումէկ հանդիպելիքներով լեցուն է աս մեր կեանքը : Թէ որ ամենենին գոհ և

Հանգիստ կեանքը մը անցընել կուզես նէ ,
գունքու կողմանէդ պարաբդ ըրէ և այլ ամ-
մէն բանը յանձնէ աստուածային նախախ-
նամութեան ձեռքը . և թող տուր մարդ-
կանց որ խաղաղութեամբ վայելեն իրենց
յատուկ եղած բաները :

ԴԱՍ Ի Զ.

Սիրելի ըւլաւու և «իրա շահեւու վրայ :

Խոհեմութիւնն ու խելքը կը սորվեցընէ
որ քանի որ աշխըքիս մէջ ենք՝ ջանանք
մարդավարութեամբ սիրելի ըլլալ : Եւ իրաւ
որ ուրիշ մեր գործքերուն մէջ աս ալ պի-
տոր ըլլայ մեզի շատ օգտակար արուեստ մը :
Ծեր ըլլաս , երիտասարդ ըլլաս , զգոյշ
կեցիր ըլլայ թէ դէմ կենաս վար զարնես
քու ատենիդ քու ժամանակիդ եղած ան-
տարբեր սովորութիւնները . սիրելի ըլլա-
լու ճամբան աս է : Ապա թէ ոչ՝ անունդ
կաւրես և քու տունդ տեղդ վտանդի մէջ
կը ձգես . որ մանաւանդ ջանաս պիտի թէ
քու անունդ և թէ քու տունդ ապահովը-
նել , մարդավարութեամբ սիրելի ըլլալով
և ուրիշներուն սիրտը շահելով : Վասն զի
մարդ մարդու կարօտ է :

Պղատոն մեծ փիլիսոփիան խելացի մարդը
կը նմանցընէ վարպետ խաղողի մը , որ նար-
տը (զարը) կառնէ կը ձգէ , և ինչպէս որ
կուդայ նէ , ինքն ալ անանկ իր խաղը կը

յարմարցընէ խելքովը : « Ամանապէս խելացի և խոհեմ մարդը պէտք է որ իր կեանքը վարմունքը յարմարցընէ զանազան գիւղուածներու և պարագաներու , որոնց մշջը շատ անգամ պէտք է որ մասնաւոր խելք մը բանեցընենք :

Պէտք է քեզի որ նմանիս կատոն փիլիսոփային , որ իր բնաւորութիւնը կը յարմարցընէր ամմէն դիպուածներու , և ամենախն մէկ այլայլութիւն մը մէկ խռովութիւն մը երեսանց չէր ցցըներ :

Պէտք է մեզի որ մեր քաղաքական կենացը մէջ մեզ նմանցընենք մեր բնակած տեղոյն ատենին սովորութեանցը :

Խոհեմ խելացի ծերը թէպէտ և անցած գացած ժամանակն իրեն լաւ ալ երենայ , պէտք է որ խոհեմութենով զի՞քը յարմարցընէ ներկայ ժամանակին սովորութեանց երբոր անտարբեր բաներ են :

Երբոր մէկը քեզմէ մէկ խնդիրք մը մէկ շնորք մը կը խնդիրէ , որ դուն չես ուզեր տալ իրեն , կամ թէ չես կարող , զգոյշ կեցիր մէկէն՝ չէ չեմ տար՝ մըսեր . հապա միշտ յուսով մը յուսացուր զի՞նքը . ասով չիտալուդ լեզուութիւնը որպէս թէ կանուշընես : Անանկ եղանակաւ մը վարուէ որ քումարդավարութիւնդ՝ որպէս թէ խնդիրքն ըրածի պէս ըլլայ . քու անուշ խօսքերդ քու գործքիդ սկակսութիւնը նայէ որ լեցընէ : Ու երբոր գործքով դուն մարդիկ գոհ չես կրնար ընել նէ , գոնէ քու բարի սիրտգցուր անոնց :

Թէ որ մարդ ճանչնաս՝ աշխարք ճանչնաս ինչպէս որ պէտք է, և միանդամայն մարդավարութիւն ալ ունենաս, անատենը կը շահիս ժողովրդին սիրաը։ Եւ թէ որ ինչ խելք որ ած տուեր է քեզի, ինչպէս որ պէտք է նէ բանեցընես, անատենը շատ օդտակար և մեծ պտուղներ կը գտնես։

Ընորհալի և մարդավարական վարմունք մը՝ գիտես թէ բոլորովին կը տիրէ մարդուս սրտին վրայ և իշխանութիւն կունենայ։ Ուէհ անունով ատենօք մեծ իշխան մը իրեն մարդավարական կերպերովը շատ մեծ դովեստներու արժանի եղաւ։ Դիւրաւ ամմէն մարդ կրնար միշտ մօտիկնալ աս մարդուս։ Իր բարքը բնաւորութիւնը միշտ զուարթ էր, իր վարմունքը միշտ անուշ և հանդարտ։ և երբոր մամնաւոր պատճառ մը կունենար որ իրմէ խնդրած շնորքը չխտայ մէկին, անատենը այնպիսի անուշ կերպ մը կը բանեցընէր կը զուրցէր, որ իրմէ խնդրովները՝ թէ պէտ և պարապ ձեռքով՝ գոհ ըլլալով ետ կը դառնային։

Ճշմարտութիւն ըսած բանդ շատ ուժ ունի, խելք և պատճառ ըսած բանդ շատ հեղինակութիւն ունի, և արդարութիւն ըսած բանդ ալ շատ կարողութիւն ունի։ բայց աս իրեք բանն ալ ամենևին գեղեցկութիւն մը, շնորք մը չեն ունենար, թէ որ մարդավարական վարմունք մը և մէկ չնորհալի կերպ մըն ալ հետերնին չունենան։

Վարպետ և խելացի նաւապետը միշտ իր առագաստները՝ հովերն ինչպէս կը փչեն նէ՝ անանկ կը դարձընէ կը յարմարցընէ։

Քու կողմանէդ շատ մեծ խոհեմութիւն կընես, թէ որ քու ամմէն լաւ և հաւնելու գործողութիւններդ, քու ամմէն գեղեցիկ բնաւորութիւններդ, քու ամմէն վարպետութիւններդ նախ ճշմարիտ խոնարհութեամբ սրտիդ մէջ այ ընծայես. և երկրորդ՝ լեզուովդ ալ զանց չառնես ըսելու ըստ տեղոյն, թէ այ տուրքն են ասոնք. ես ասոնց մէջ արդիւնք չունիմ: Գիտնաս որ շատ նախանձու կայ աշխըրքիս վրայ. աս Ճամբով դուն աղէկ մը առջելը կառնես չար նախանձին, որ միշտ կրնայ քեզի դպչել և կործանել. ասկէց 'ի զատ շատերն ալ կը գրգռէ՝ քեզի դէմ կը հանէ, և թշնամիններդ կը շատ ցընէ:

Երբոր կենցաղավարութեան կամ գործքի մը մէջ սլիտի մանես, նայէ անատենն որ ամմէն տիսուր և գէշ բնաւորութիւնն ու մելամաղձու խառնուածքը քեզմէ հեռացընես մէկդի գնես, և մարդավար անուշ կերպեր բանեցընես: Աս է մէկհատիկ Ճամբան սիրելի ըլլալու. և ասով աղէկ մը քու վախճանիդ և բարի գիտաւորութիւններուդ կը բնաս համնիլ:

Քսենոկրատէս փիլիսոփիային խառնուածքը թէսկէտ շատ խխատ և տիսուր և մաղձու էր, սակայն զուրցելու խօսակցելու ատենը շատ մարդավար և անուշ էր: Աս բանիս վրայ երբոր օր մը Պղատոն փիլիսոփիային աշկերտները զարմանք ցցուցին, պատասխան տուաւ Քսենոկրատէսու ըստւ. «Ի՞նչ կը զարմանաք. ձեզի զարմանք կը բերէ եր-

բոր կը տեսնեք որ վարդն ու շուշանը փշե-
րու մէջ կը բուսնին » :

Նմանաւպէս դուն ալ, թէպէտ տխուր և
մելամաղձոտ խառնուածք մըն ալ ունենաս,
ջանաս սլիտոր կենցաղավարութեան մէջ
ուրիշե զքեզ յարմարցընես, ուրիշներուն
ըսածը վար չիպարնես, հակառակասիրու-
թեան ոգի ամենեւին չունենաս : Բայց թէ
որ հանդիպի կենցաղավարութեանդ մէջ ար-
տառոց խօսք մը կամ կարծիք մը լսել ու-
րիշէն, անատենը կամ մարդավարութեամք
մը քու կարծիքդ զուրցէ, կամ թէ բանը
կատակի մը դարձուր : Դնենք թէ՝ Անաք-
սագորաս փիլիսոփային ան արտառոց կար-
ծիքն ալ լսես մէկէ մը կենցաղավարութեան
մէջ՝ որ ըսէ և պնդէ թէ՝ ձունը ճերմակ չէ՝
սե է, դուն առանց հակառակասիրութեան
կատակի կրնաս դարձընել ըսել, թէ ուրեմն
ձութն ալ սե չէ, ճերմակ է. և գիշերը մութ
չէ, լոյս է : Կամ թէ ինչպէս ատենօք Փա-
քորինոս փիլիսոփան կըսէր կը պնդէր, թէ
քառօրեայ ջերմը՝ հիւանդութիւն չէ, աղէկ
բան մըն է : Ասանկ արտառոց խօսքեր կար-
ծիքներ կենցաղավարութեան մէջ հանդի-
պին նէ, ալէտք է տռանց կռուասիրութեան
ներհական շխտակ կարծիքը շնորքով ըսել
հաստատել, կամ թէ ինչպէս ըսինք, կա-
տակի դարձնել. վերջապէս պիտի նայիս որ
կենցաղավարութեան անուշութեանը՝ կը-
ռուասէր վարմունքով կամ անշնորք կեր-
պէրով լեղուութիւն մը չիտաս :

Բայց աս ալ պիտի ջանաս որ չըլլայ թէ

սիրելի ըլլամ ըսելով, քու ատենիդ չար սովորութեանցն զքեզ յարմարցընես : Վասն զի այնպիսի պարագաներու մէջ պիտի նայիս որ աւելի այ և բարի մարդկանց սիրելի ըլլաս, քան թէ չարերու : Փիլիսոփայ մը ատենօք կըսէր, թէ « Աւելի յանձն կառնեմ՝ թող կուտամ որ գլուխս կարեն, քան թէ ես գլուխս ծուեմ ատենիս չար և մնասակար սովորութեանցը » : Ուստի դուն ալ կըտեսնես որ չար սովորութիւններ շատցեր են եղած տեղերդ, ալ աղէկ է որ քաշուած նըստիս, քան թէ կենցաղավարութեան մէջ մտնես :

« Մանապէս երբոր կը տեսնես որ վրատ այնչափ տխուը և մեշամաղձուա խառնուածք մը տիրեր է, որ ընկերութեան մէջ և ոչ ատենիս անտարբեր սովորութեանց պիտոր կընաս քեզ յարմարցընել, և անով վրատ խօսել պիտի տաս, շատ լաւ է որ առանձնութեան կեանքը սիրես, և մինակ նստիս զբօնուա, քան թէ զքեզ վտանգներու մէջ ձգես՝ ընկերութեան մէջ մանելով :

Իսկ որովհետեւ մինակութիւն ալ անկարելի է որ ունենաս քանի որ պաշտօն մը և գործք մը ձեռք ձգելու և բաներու մէջ մըտնելու ետևէ ես ընկեր, պէտք է ուրեմն հասարակ կեանքը սիրես՝ որով մինակութիւն ալ կընաս դանել :

Իսկ թէ որչափ մեծ արուեստ և խոհեմութիւն է սիրել հասարակ կեանք մը և անով ապրիլ աս ցաւալի և վտանգալից կենացս մէջ, որչափ զուարձալի, որչափ մեղ-

քերէ ազատ, և որչափ մեծ մեծ օգուտներ
և պառւղներ կը բերէ մարդուս, կարդա ու-
շադրութեամբ ասկէց ետեւի Դասը :

ԴԱՍ Ի Ե.

Առանձին պաշտամ և հասարակ իշան + վարելու-
վայ :

Քաշուած առանձին կեանք ըսելով հոս
տեղս՝ մի իմանար թէ աշխըրքէ քաշուէ կրօ-
նաւոր եղիր կուզենք ըսել. հապա աշխըրքի
մէջ ալ մնալով, մեծամեծ սկաշտօններուն
և մեծ բաներու մէջ ինքիրենդ քեզ չիսո-
թես, ետեւէ չիյնաս. առանձնական և հա-
սարակ կեանքը սիրես, զքեզ և տունդ տեղդ
և զաւկըներդ խաղաղութք նայիս հոգաս :

Այսպիսի հասարակ առանձնական կեանքը
վարելը շատ զուարժալի, շատ օգտակար
բան է, և շատ հանգիստ և խաղաղ, և շատ
անմեղ : Եւ կրնանք նմանցընել այսպիսի
կեանքը՝ որպէս թէ մէկը քաշուած առան-
ձին նստած ըլլար գեղեցիկ զուարժալի ան-
տառի մը մէջ, մօտիկ մէկ վազուկ իստակ
ջրի մը քով. անտեղը կը վայելէ իր առանձ-
նութեան պառւղը, և կը վայելէ իրաւ որ
երջանկութիւն մը, հանգիստ մը, ախորժ
մը, որ աշխըրքիս թագաւորութիւնն ալ ի-
րեն չէր կրնար տալ ան հանգիստն ան եր-
ջանկութիւնը : Հոն կը տեսնէ կը դիտէ ինքն
զբնութիւնը՝ զայն գեղեցիկ մայրը, որ միշտ

նորէնոր զգեստներով կը ծածկէ կը զարդարէ զհողը, հազար գոյնզգոյն ծաղկըներ բուսցընելով։ Անտեղն անոր անանի կերևնայ թէ վազուկ ջրերն ալ իրենց անուշ ձանովը դիմացէն անցնելնինի՝ իրենց ախորժանքնին իրեն կիմացընեն, որ զինքը հոն հանդարտ հանդիստ այնպէս նստած կը տեսնեն. ան քաղցր և անուշ հովերն ալ իրեն զովութիւն կուտան։ Եւ վերջապէս հոն ան մարդն անանի սաստիկ ախորժանք մը կը վայելէ որ ալ չուզեր չի նախանձիր աշխըրքի գեղեցիկ պարտէզներուն, աղուոր ծաղկոցներուն ինչպէս որ կը պատմեն թէ էին ատենօք ան երևելի մարդկանց՝ Աղկինոսին, Ազովինին, և Լուկուլէսին պարտէզները։ Ահա այսչափ և աւելի է նմանութիւնը հասարակ կենաց վայելմունքին և հանգստութեանը նկատմամբ մեծամեծ բաներու մէջ մանող և զբաղալից մարդու մը։

Իշխանութեան մը հասնելու համար՝ աշխըրքիս ան քրտինք թափելով ետեւէ իյնալները, ան թագաւորաց պալատն եղողներուն գերութիւնը, ան խոռվալից կողմնակցութիւնները, ան ողետանիջ նախանձն ուրիշն վիճակին վրայ, ուրիշն ստըկին վրայ, ուրիշն աւելի երես գտնելուն վրայ, և մարդկանց իրենց ագահութիւնն ու փառասիրութիւնը լեցընելու համար քաշածնին, ասոնք ամմէնը հեռու են ամենենին մարդուս առանձնական հասարակ վիճակէն, և իր հանդիստ խաղաղ բնակարանէն, ուր որ ինքը կը վայելէ հանդիստ սրտով այ տուած բարիքը հան-

Դիստ բարի խղճմտանկքով մը՝ առանց վախի, առանց նախանձի և առանց ուրիշ բանի մը փափաքելու . և անոր միայն կը փափաքի՝ ինչ որ զինքը սիրելի և մեծ կրնայ ընել այ առջեւ, այսինքն չափաւոր զբաղանքով իր համարակ վիճակին պարագերը չանալ կատարել:

Թէ որ անկողին երթայ պառկելու, այ պաշտպանութիւնն իր վրան է . իրեն աղքատիկ առւնն աւելի ասպահով բնակարան է քան թէ փառաւոր պալատները . հոն իր պարկեշտ աղքատութեանը մէջ աւելի մեծ ախորժ մը կը վայելէ , քան թէ մէկը հազարումէկ հարատութեանց մէջ . հոն իր անուշիկ քունը չի միջահատիր ամեննելին . հոն կունենայ անխռով հանգիստ մը . հոն գիշերը կանցընէ առանց վատանալու առանց հառաչելու . հոն ցորեկը կանցընէ առանց վախի առանց կասկածանիքի :

Անմեղութիւնն է իր ասպահովութիւնը , իր պաշտպանն ու պահապանը , ուստի և դատաւորի ատեաններու հոն վախ չիկայ . հոն տեսակ տեսակ գոհարներու՝ լայն ու փառաւոր հագուստներու փառասիրութիչ չիկայ . վերջապէս հոն բան մը չիկայ որ զինքը ցոփութեան շուայլութեան մէջ ձգէ :

Ասանկ սիրաը հանգիստ մարդուն գիտես թէ գեղեցիկ պայծառ երկինքը փառաւոր ծածք մըն է իր վրան . և իրեն բոլոր փառքը զարդարանիքն ու տեսնելու զուարձանալու միանգամայն և դիտելու մասնելու բանները բոլոր տիեզերքին շարժմունիքն է , ասազերուն

և մոլորակներուն միակերպ անդադար զարմանալի պտոյտքը, և այ նախախնամութեանը գրած ան գեղեցիկ սբանչելի կարգը:

Թէպէտ և շատ ալ պզտիկ ըլլայ այսպիսւոյն բնակարաննը, բայց իր հանգիստ և գոհ սրախն պատճառաւը հոն ինքն ուրախ կը նատի. վասն զի ապահով կը նստի, որովհետեւ շատ և աւելորդ բաներու ալ բաղձանք չունի պահելու և զգուշանալու. ուստի և շատ փորձանքէ ալ՝ շատ վախէ ալ ազատ է:

Հասարակ կենաց վիճակն ազատ է բոլորովին զուրիշներն անհանգիստ ընող և մեր հանգստութիւննը խուզվող աշխըրքիս ամմէն զբաղանքներէն ալ:

Այսպիսի վիճակիս մէջ մարդս դիւրաւ կը գտնէ երկընքին ճամբան ալ, զոր իրեն կը բանայ կը ցցընէ ասանիկ անխոռով և անզբաղ կեանքը. և չէ թէ միայն զայն սիրելի կընէ իրեն, այլ և ապահով: Հեռու է աս ազնուական և երջանիկ վիճակէն ծառայից բազմութեան կարօտութիւննը. հեռու է ցուցամոլութիւննը. հեռու է շատ սարկի պէտքը, մենծ աւուտուրի զբաղանքնու վաճառականներուն տեսակ տեսակ հոգն ու մտմտուքը:

Սիմիլէս անունով Ագրիանոս կայսեր մեծ զօրապետը շատ աշխատալի և զբաղալից կեանք մը անցընելէն ետեւ, եօթը տարի քաշուեցաւ առանձնացաւ մէկ գեղ մը: Ասանկ առանձնութեամբ եօթը տարի ապրելէն ետեւ, ինքը բերնովը կը խոստովանէր՝ թէ միայն եօթը տարի ապրեցաւ աշխըրքիս վրայ.

և ուզեց որ մեանելէն ետև իր գերեզմանին
վրայ գրեն այսպէս . հու թաշուած է ՍԻՄԱՆ .
իւն կեանին իրաւ շափ պարիներ պեսա- , բայց
ինչը եօնը պարի մայն ապրեցաւ :

Թերևս իշխանաց և թագաւորաց պալա-
տին մէջ մէկը շատ աւելի բարեկամներ ու-
նենայ քան զքեզ . բազմութիւն սպասաւոր-
ներու իր տանը մէջ աւելի քան զքուկդ .
ունեցած ստակը շատ աւելի ըլլայ քան ըզ-
քուկինդ , և պատիւ և փառք և պատոյ ա-
նուններ աւելի ունենայ քան զքեզ : Բայց
հոգդ ըլլայ ամեննեին թէ ուրիշներն աս պա-
րապ և չմնայուն բաներուն մէջ քան զքեզ
վեր ըլլան . միայն թէ նայիս որ դուն առա-
քինութեամբդ վեր ըլլաս , և անովլ միշտ
յաղթող երենաս , ոտքի տակ առնես աշ-
խրբիս խաբէութիւններն ու երազները :

ԶԵՆՈՆ փիլիսոփան օր մը լաելով որ թէոփ-
րաստէս փիլիսոփան կը գովէին թէ շատ ա-
շակերտներ ունի , ըսաւ . « Դրաւ որ թէոփ-
րաստէսին սիրտն աւելի մէծ է քան զիմս ,
բայց իմ սիրտն աւելի անուշ ձայն ունի » :
« Մանապէս » թէովէտ և ուրիշներն աւելի
փառաւոր պատուանուններ ունենան քան
զքեզ , աւելի ստակ , աւելի երկիրներ , բայց
քու կեանիքդ միշտ աւելի դեղեցիկ է , վասն
զի քաշուած և անզբաղ , առանձնական և
անխոռով կեանիք է , և չափաւոր ապրուս-
տով գոհ :

ԱՅՍՊԻՍԻ վիճակի մէջ դիտես թէ բան
մը պակաս չէ . մանաւանդ կարծէս թէ ամ-
մէն բան քու ուզածիդ սլէս կըլլան : Աս վի-

Ճակիս մէջ տժգոհութիւն մը չեկայ բախ-
տին վրայօքը , քիչ անդամ դիպուած կը
սպատահի որ զքեղ խռովէ : Ամմէն քեզի
հանդիպածներն ալ ոյ ձեռքէն եկածին պէս
սիրով և ուրախութեամբ կընդունիս . և կը
նայիս կը ջանաս որ վիշտ մըն ալ կայ նէ՝
համբերութեամբ քաշես :

Առենօք խելացի մարդուն մէկն այսպիսի
վիճակի մէջ ըլլալով , ասանել կը զուրցէր .
« Թող չեղարմանան անխելք մարդիկ , թէ
ես աս վիճակիս մէջ իբր թէ բանի մը պի-
տանաւորութիւն չունիմ : Վասն զի բոլորո-
վին գոհ եմ ամմէն ունեցած բանովս , չունե-
ցածիս ալ հոգ մը և ետեւէ ըլլալ մը չի գար
ինծի . և որովհետեւ բաւական է ինծի ունե-
ցած բանս , ամմէն բանն ալ ինծի մեծ կե-
րենայ » :

Ով որ աս մեր ըստած առանձնական հա-
սարակ կեանիքը կը վարէ , հանդիսատ կեանք
կը վարէ , բանէ մը չի վախնար , ուսկից որ
ուրիշ վիճակի մէջ ըլլալով կընար վախնալ :
Որոնք որ տանը վարի դստիկոնը (խաթը)
կը բնակին նէ , աւելի ասկահով են . վերէն
վար լիյնելու վախը չունին :

Աշխըքիս ամմէն փառքն ու մեծութիւնն
ամմէն ոսկին և ամմէն բարիքը գիտես թէ
բան մը չեն երենար այնպիսի մարդուն , եր-
բոր գոհ և հանդիսատ սրտով կը վայելէ ան
վիճակը : Աշխըքիս վրայ եղած ամմէն բա-
նը կէտ մը միայն կերենայ իրեն . և սակայն
մարդիկ աս մէկ կէտը կառնեն կը բաժնեն
ու կը բաժնեն մենծ մենծ դաւառներ և իշ-

խանութիւններ, թագաւորութիւններ, կայսերութիւններ, և այլն :

Փիլիպպոս մեծ թագաւորն օր մը պատերազմի մէջ գետինն ընկաւ. երբոր ոտք ելաւ, դարձաւ տեսաւ իր ընկած մարմնոյն ձեր չափն որ ելած էր հողուն վրայ, հառաջանք մը հանեց սրտէն և ըսաւ. « ԱՇ, որչափ պզտիկ է աս գետնիս չափն որ մեզե համար բնութիւնը տուեր է, և սակայն մենք կուզենք բոլոր աշխարք ձեռք ձգել » :

Կան ոմանք աշխարքիս վրայ որ այնչափ տժգոհ են իրենց հարուստ վիճակին և այնչափ ալ աղահ, որ գիտես թէ կրասոս մեծ հարուստ թագաւորին ոսկիններն ալ՝ մանաւանդ թէ աշխարքիս բոլոր ոսկին արծաթն ալ չի կրնար իրենց սիրտը լեցընել, զիրենք գոհ ընել: Բայց չափաւոր և գոհ կեանքի մը մէջ առաքինի և խելացի մարդը գիտես թէ ուրիշ բանի համար չի կրնար ցանկալ ունենալ շատ ոսկիններ՝ բայց եթէ երթալ կամ կարօտելոց բաշխել զանոնք և կամ թէ հասարակաց տեսակ տեսակ հարկաւոր և պիտուական բաններու: Ոսկւոյն արդար ճամբով շատնալուն յաջողովն ած է, և շատցընելուն վախճանն աս իրեք բանս է. մէկ մը որ հարուստն իր տունը չափաւորապէս հոգայ, երկրորդ որ աղքատաց խեղճութիւնը թեթևընէ. և երրորդ որ իր ազգը և հայրենիքը պիտանի և օգտակար բաններով զարդարէ և փառաւորէ: Աս իրեք բանն որ ըլլայ, ոսկին իր վախճանին կը հասնի. իսկ ասոնցմէ գուրս՝ հարուստաը ճշմարտապէս հարուստ

չէ, այլ իրօք անխելք ադահ մըն է. և թէ որ
ալ ճշմարիտը լսէլ կուղես նէ, ամեննեին Ա
բուլէս հարուստ թագաւորին էշն է, որուն
կոնակը միշտ ոսկեով լեցուն կը տեսնէին
մարդիկ, բայց շահ մը օգուտ մը անկէց չէին
տեսներ: Իրաւ է՝ թէ դուն որ հիմա հա-
րուստ ես, հարստնալուդ համար (ինչպէս
որ միշտ կը զուրցես) շատ մտմտացեր ես,
շատ խելք ես բանեցուցեր (միայն թէ անի-
րաւութեան ճամբով չըլայ), շատ քըր-
տինք ալ թափեր ես, և շատ վտանգներու
ալ մէջ զքեղ ձգեր ես. ասոնք ամմէնն ի-
րաւ են. բայց մեր զուրցածը հիմա ոսկին
շատցընելուն վրայ չէ, այլ շատցածը խել-
քով աղէկ բաներու համար բանեցընելուն:
Աղէկ գիտնաս որ ոչ այնչափ խելացի կը
ցցընես զքեղ աշխըրքիս ոսկիներդ շատցը-
նելով, որչափ շատցած ոսկիդ աղէկ բա-
ներու ծառայեցընելով: Առջինին վրայ կըր-
նան զուրցել մարդիկ և կը զուրցեն ալ. ատ
մարդը հարստացաւ, և ասանկ շուտ, ով գի-
տէ ինչ անիրաւութիւններ, ինչ խարէու-
թիւններ բանեցուցեր է. իսկ երկրորդին
վրայ՝ ուրիշ բան կարող չեն ամեննեին զուր-
ցել, բայց զարմանալ և գովել միայն:

Հասարակ և առանձնական վիճակի մէջ
մարդս միշտ տէրն է իր անձին. մարդ չիկայ
որ իրեն հրամայէ, միայն իմաստութեան և
խելքին կը ջանայ ինքը ծառան ըլլալ. ուս-
տի և կը վայելէ ան ազատութիւնը, որուն
վրայ օր մը կը սրարծէր Դիտողինէս առանձ-
նակեաց փիլիսոփիան ու կըսէր. Եւ չէ սպառէն

ան մեծ գիշեսով առ Առաջաւորական պալատին յէջն է, իւ հայն անապէնը իւսպէ երբու Փիւրու առ Առաջաւորը ուղիւ իւսպէ Դիմուգին էու անապէնը իւսպէ երբու իւսպէ :

Իրաւ որ մենծ խենթութիւն է երբոր մարդս միաքը դնէ թէ՝ ապահով անվախ և հանգիստ չի կրնար ըլլալ, թէ որ մեծ մարդ մը չըլլայ: Քանի քանի ազատութիւններ կրնանք ունենալ միջակ և հասարակ վիճակի մը մէջ, որոնք որ մեզի վտանգաւոր կը ռային ըլլալ իշխանութեան մեծութեան վեճակի մէջ:

Դուն ատ հասարակ վիճակիդ մէջ կը նաս ապահով քայել ժուռ գալ մինակ ուր որ ուզես՝ առանց սուր մը զէնք մը ունենալու վրատ, առանց վախի, առանց ընկերի, առանց սպասաւորներու: Կրնաս երթալ դաւ նստիլ ուտել ինչպէս կուզես, երբոր կուզես, և մարդ մը վրատ տիրութիւն չի կրնար ընել:

Աս ալ պէտքը չէ մոռնանք, թէ որչափ աւելի մեծնանք, որչափ աւելի բարձրանանք, այնչափ ալ աւելի դուրս կը ցածրէն կերենան մեր սպակսութիւններն ու մեր տկարութիւնները. ինչպէս որ բարձր տեղ նստողն ամմէնուն կերենայ: Աս է Քրիստոսի տեառն մերոյ ըսածը, թէ « Առան վրայ եղած քաղաքը չի կրնար ծածկուիլ »:

Երեւելի և մեծամեծ գործքերու մէջ մըտնողներուն գրեթէ չիկայ օր մը, չիկայ ամենենին ժամ մը, որ իրենցն ըլլայ: ուրեմն ինչպէս կրնանք յուսալ հանգիստ և խա-

զաղութիւն գտնել ան զբաղալից մեծերուն վիճակին մէջ, որուն ամմէն բանը մեզմէ առաջ միշտ գրեթէ անհամար վտանգներու մէջ եղեր է, աեսակ աեսակ փորձանքներու, և գուցէ ցաւալի մահուան ալ:

Աղէկ նայէ դիակ, երբոր դուն մեծ փառքի և մեծ իշխանութեան որ հասեր ես, շատ անգամ որոնք որ քու վրատ կըզմայլին կը զարմանան և երեսիդ կը խնտան, անոնք ծածուկ սրտերնուն մէջը քու վրատ կը նախանձին :

Հասարակօրէն կը տեսնենք որ փառաց և իշխանութեան հասնողները կը կործանին ան մարդիկներուն ձեռքէն, փորձանքներու կը հանդիպէն ան մարդիկներէն, որոնց վրայ որ աւելի ասլահով էին, և որոնցմէքիչ կը վախնային : Պէտքը չէր այսպէս ըլլալ, և սակայն կը տեսնենք որ ասանկ կըլլայ աշխըրքիս մէջ : Մենք ամենեին ասլահով չենք, ոչ մեր յայտնի թշնամիներուն կողմանէ, և ոչ մեր ծածուկ բարեկամներուն կողմանէ . մեր բարեկամները, մեր ծառաները, մեր տղգականները, անոնք կելլէն կը մատնեն զմեղ :

Առաջին բանն որ մեզ կը դիմաւորէ երբոր կուզենք պալատ մը մանել, մեծի մը տուն մտնել, է ծառայ ըլլալը : Եւ որչափ որ աւելի վերնանք և մեծաւորութիւն մը ուրիշներու վրայ ունենանք, այնչափ աւելի անոնց տակը կիյնանք, անոնց գերին կըլլանք :

Անմեղութիւնը տեղ չունի ան փառաւոր

Թագաւորական պալատներու մէջ, ուր որ փառասիրութիւնը պատուասիրութիւնը միշտ կը կուուի կը պատերազմի սուաքինութեան հետ :

Դարձիր մէկ մը մտածէ ան ամբոխը շփոթը, ան մարդկանց բազմութիւնն որ մեծերու պալատներուն չորս դին կը պտըտին . մտածէ անոնց տեսակ տեսակ անարդանկըը, թուքումուրն որ անոնք յանձն կառնենքանի որ ներս չեն մտած . և նայէ թէ ներս մտնելէն ետե ինչ բաներ ալ անկէց ետե կը քաշեն : Երջանկութեան և հանգստութեան ճամբան զիւրին բան է . իսկ ան ճամբան որ դէպ 'ի մեծութիւնը դէպ 'ի փառքը կը տանի, գահավէժներով լեցուն և շատ սահուկ ճամբայ է : Եւ թէպէտ և իշխանութեան մեծութեան մէջ կարծես թէ պէտք եինք աւելի խաղաղ և հանգիստ կեանք մը ունենալ, բայց կը տեսնենք որ բանն ասանկ չեր թար, հակառակն է :

Ոսկի գաւաղանները՝ գոհարներով զարդարուած թագերն ուրիշ բան չեն, բայց եթէ ոսկիէ մէկ շղթայ մը և փառաւոր խեղձութիւն մը : Եւ թէ որ մարդիկ աղէկ մը ճանչնալ հասկընալ ուղէին աս բանս, անատենը կը տեսնէիր որ աշխըրքիս վրայ թագաւորութիւններ աւելի կըլլային, քանի թէ թագաւորներ աշխաըք կառավարելու : Բայց պէտք է որ թագաւորներ ալ ըլլան՝ որոնք որ ած իր տեղը կառավարիչ դրեր է : Բայց դուն աչքդ մի տնկեր նայիր միայն թագին փառաւորութիւնը . միտքդ դարձուր մտածէ

ան հաղարումէկ հոգն ու մամառքն ալ որ
ան թագին հետ կիստ են։ Աչքդ մի դարձը-
ներ մինակ գեղեցիկ կարմիր ծիրանին վրայ։
Ներս մտիր մտքովզ ինչուան թագաւորաց
սիրտը, և կը տեսնես որ շատ անդամ սըր-
տերնին գիտես թէ արիւնով լեցուած՝ ծի-
րանիէն աւելի կարմրցած է։ Ինչպէս թա-
գը գլխուն չորս դին առեր պատեր է, ա-
սանկ ալ հոգն ու մամառքը, անհանգը-
տութիւնն ու հառաջանքն իրեն հոգին ա-
ռեր պաշարեր են։ Եւ երբոր կը նայիս կը
տեսնես իրեն զարգարուած փառաւոր պա-
հապաններուն խումբը, մէկ մը աչքդ դար-
ձուր նայէ իրեն հաղարումէկ վիշտն ու աա-
ռապանքն ալ որ պահապաններէն աւելի
անպակաս միշտ իր հետն են ուր որ կերթայ։

Մտածէ ներքին վիճակն ան մեծ և երեե-
լի մարդիկներուն, որոնց վրայ ժողովուրդը
կը նայի կը զարմանայ։ կարծէս թէ մէյմէկ
մեծամեծ լուսաւոր գիսաւոր աստղեր են,
և ուրիշներէն աւելի շատ երջանիկ մարդիկ-
ներ կը սեպուին։ Բայց դուն խելքով մտա-
ծելուդ ժամանակը կը տեսնես կիմանաս որ
ան իրենց զբաղանքը, մամառքը, նեղար-
տութիւնը, վախը, հոգը գաղանի մը պէս
անդադար իրենց սիրտը կըծելու ուտելու
հետ է։

Մտածէ ան ամմէն երեելի մարդիկներին
որ աշխըլքիս վրայ եկեր գացեր են, և ի-
րենց մեծ մեծ արդեանցը համար վեր ելեր
բարձրացեր են խիստ վերին փառաց և իշ-
խանութեան աստիճանը, և կը տեսնես որ

նոյն ան իրենց արդիւնքը վերջապէս անմեղ պատճառ մը եղեր է իրենց կործանմանը : Կը տեսնես որ անոնցմէ կէսը քշեր աքսորեր են մարդիկ, վասն զի չէին կրնար ինչ պէս որ պէտք էր անոնց բարի հատուցումն ընել . կէսն ալ առեր փոխեր են՝ չէ թէ չար մը ընելնուն համար, հապա վախէն՝ չըլլայ թէ իրենց իշխանութեամբը չար մը ընեն :

Թէալէտ և հռոմայեցիք իրաւ որ շատ պարտը կան էին Ռուդիլիոս անունով իրենց մեծ իշխանին և կամիլոս անունով իրենց մեծ զօրապետին, սակայն երկուքն ալ իրենց փառաւոր անուանն ու մեծութեան պատճառովը անողօրմաբար քշուեցան :

Ամենացիք ալ ատենօք քշեցին գուրս հանեցին իրենց երկրէն չէ թէ միայն անուանի մեծ զօրապետնին Միլտիադէսն ու Թէմիստոկլէսը, հապա նաև նոյն պատիժը տըւին ան բարի մարդիկներուն՝ Փոկիոնին և Արիստիդէսին, որոնց վարքն որ կարդալու ըլլաս Պլուտարքոսին մէջ, կըսես թէ ասոնք մեր գիւցած մարդիկներէն չեն . այնչափ մեծ բարի օրինակ էին միշտ բարեգործութեան և առաքինութեան իրենց քաղաքացիներուն :

Կը տեսնենք աշխըրքիս վրայ և կը ցաւինք մեծապէս որ բարի բանը համեստ բանը միշտ սիրելի չըլլար : Աշխըրքիս բաները գիտես թէ տարւոյն չորս եղանակին պէս իրենց ժամանակին ունին . և որչափ աւելի բարձր և գերազանց ըլլայ բան մը աշխըրքիս վրայ, այնչափ ալ աւելի ուրիշներուն սատանութիւնը չարութիւնը կը կռուի անոնց դէմ :

Աս բանս միշտ միտքդ պահէ, թէ աղէկ կեանք մը անցընելու տեղը բարեխառն գօտի ըսուած տեղերն է. այսինքն ուր որ ոչ սաստիկ ցուրտ կըլլայ, և ոչ սաստիկ տաք, այլ միջակ :

Թէ որ ած քեզի ազատութիւն մը տուեր է որ քու տանդ մէջ գոհ և երջանիկ կեանք մը տնցընես, անատենը դուն աս աշխըրքիս ամմէն երևելի իշխանութիւնները խելքով մտածելով կըսես թէ անոնք իբրև թէ մէյմէկ ցանց (թօռ) են երկրիս վրայ ձգած որ թոչուններն որսան . և դուն ատ կեցած պղտի բնակարանիդ մէջ կրնաս զքեզ այնչափ մէծ տյնչափ երջանիկ սեպէլ, որչափ որ մէծն Աղէքսանդր միտքն անանկ դրեր էր թէ բոլոր աշխարքս իբրև թէ մէկ մէծ քաղաք մըն է, և իր զօրքերուն բանակը իբրև թէ անոր չորս դին առած բերդն է :

Կըսէր ատենօք փիլիսոփային մէկը . « Թէ պէտ և խիստ վերի աստիճանն ալ համնիմ աս աշխըրքիս պատույ և փառաց, անատենն ալ ես ուրիշ բան մը չեմ, բայց թէ մէկ բեռնակիր մը՝ աշխըրքիս բեռը վերցընելու : Բացարեմ քեզի իմ ըսածս : Մարդուս ազնուական մասը՝ որ է միտքը, քանի որ երկլնքին անսահման տարածութիւր վեր կելլէ կը քաշէ, քանի որ հոն կեցած կը նայի կը մտածէ բոլոր տիեզերքը, ան գեղեցիկ մէկմէկու հետ ամմէն բաններուն կապակցութիւնը, անոնց պատճառները, և աստուածային ամենակարողութեան իմաստուն և զարմանալի գործքերը, ասոնք ամմէնը ես աղէկ մը նայելով

մտածելով, ալ անկէց ետև շատ դիւրին բան
է որ աս խեղճ՝ ոլորմելի աշխըրքիս աքաց
(թէքմէ) մը զարնելով բանի մը տեղ ամե-
նեին չիսեպեմ» :

Փորձն ու պատմութիւնը յայտնապէս
մեղի կը սորվեցընէ թէ աշխըրքիս վրայ հա-
սարակ և միջակ կեանք մը չէ թէ միայն բաղ-
ձալի է, հապա իշխաններու և թագաւոր-
ներու վիճակէն ալ վեր է:

Դիոկղետիանոս ան մեծ կայսրը՝ իր կայ-
սերութիւնը ձգելէն եաւ աւելի ախորժանք
աւելի հանգստութիւն ունէր սրտին մէջը,
երբոր գնաց քաշուեցաւ Սոլոնա անունով
քաղաքը և հոն պարտիզապանի մը պէս եր-
կիր կը բանէր, հող կը փորէր, բոյսեր կը
տնկէր, քան թէ երբոր հռոմայեցւոց վրայ
մենծ կայսր էր : Վասն զի երբոր Մաքսիմի-
լիանոս Հերքուլէոսը թուղթ մը գրեց իրեն
որ գառնայ նորէն ձեռք առնէ իրեն կայ-
սերութիւնն որ քսանուերկու տարի փա-
ռօք և պատուով ինքն առաջուց կառավա-
րեր էր, ասանկ պատասխան մը գրեց անոր
Դիոկղետիանոս . « Թէ որ գուն Սոլոնա քա-
ղաքը գալ կուզես, և հոն դիտել նայիլ թէ
ինչ գեղեցիկ զարմանալի կերպով բնութիւ-
նը հողուն տակէն տեսակ տեսակ բերքը կը
բուսցընէ, և հոն տեսնես թէ ինչպէս իմ
ձեռքէս տնկած կաղամբներն ալ առաջ կու-
գան կը մեծնան, քեզի անատենը կարծեմ
բաղձանք մը չէր գար որ գլխուդ վրայ թագ
մը ունենայիր, և ձեռքդ թագաւորական
դաւազան մը » :

Նմանապէս Դիոնեսիոս Սիրակուսայի թագաւորը թէ որ խելքով մտածէր, աւելի հանգիստ աւելի ապահով կեանք պէտք էր սեպել երբոր քաշուեցաւ Կորնթոս քաղաքը դնաց, և հոն վարժապետի մը պէս աշկերտներ ժողվէր կարդացընէր կը սորվեցընէր, քան թէ երբոր առաջ բռնաւոր թագաւոր ըլլալով Սիրակուսայ քաղաքը կը կառավարէր:

Ահաւասիկ աս բանս է որ յորդորեց ստիպեց ան Շիպիոն մեծ զօրապետ իշխանը, որ ինքնիրեն իր կամքն երթայ քաշուի՝ մէկ առանձին տուն մը նստի անտառի մը մէջ Լիթերնոս քաղքին մօտ, որ հոն հանդիստ անցընէ իրեն փառաւոր կենաց մնացորդը:

Որչափ աւելի բարձր են ծառերն, այնչափ ալ աւելի իրենց ծարերը մատղաշ և տկար են. և եկուր նայէ որ նախանձն ալ միշտ բարձր տեղերն աչքը տնկէր՝ զանոնք կուզէ ոտքի տակ առնել:

Թէ որ հասարակ և միջակ վիճակի մէջ մարդուն ոտքը սահի, ձախորդութիւն մը հանդիպի, վնաս մը քաշէ, կարծես թէ միշտ տեղաց մը օգնականութիւն մըն ալ դանելով, դարձեալ ոտքի վրայ դիւրաւ կելլէ: Այսպէս չէ բարձր տեղէն իյնողներուն:

Աս իրաւ է որ երեելի իշխանութեանց մէջ ոչ ապահովութիւն կայ և ոչ միսիթարութիւն, ոչ հանգիստ և ոչ գոհ ըլլալ մը: Աս է որ ատենօք մեծ մարդու մը ըսել տըւաւ, եթէ՝ խնդրէի հաւգիստ և ու դահի. բայց նէ յանիւան սուրեա՝ գիշու 'ի յէսին. Հանգիստ

կենաց մը , կըսէ , ետևէ ընկայ + բայց տեղ
մըն ալ չիգատայ , ինչուան որ առանձին տեղ
մը չիքաշուեցայ , գիրք մըն ալ ունենալով
ինծի միսիթարանիք :

Կըսէ մէկ իմաստուն մը . Կեաջ առանձին ,
և 'ի մէծանուն համբառ դախիր . Քաշուած
կեանք մը սիրէ , կըսէ , և մեծ մեծ անուն
ներէ հեռու կեցիր : Նայէ մտածէ իմաստու
թեամբ . քանի մարդիկ արդեօք աս մեծ ա
նուններով կրնան ձեռք ձգել ան քաղցրու
թիւնը , ան միսիթարութիւնն որ դուն ու
նիս անատենը՝ երբոր աշխարքիս զբաղանք
ներէ և տեսակ տեսակ մտամուքներէն քա
շուած հեռու ես կեցեր :

« Սոր փիլսոփիային մէկը մարդուս միջակ
վիճակին լաւութիւնը գովելով ասանկ կը
դրէ . « Զբաղալց աշխարքս ինծի համար
քանտ մըն է . խակ իմանխուով առանձնու
թիւնս հասարակ վիճակիս մէջ՝ ինծի մեռ
նելէս առաջ ալ՝ իբրև թէ արքայութիւն է » :

Աշխարքիս ամմէն փայլվուն փառքն ու
պատիւն որ մարդկանց աչքն իրեն կը քաշէ
կը խաբէ , ուրիշ բան չէ , բայց թէ մէկ նկա
րուած քաշուած գեղեցիկ ամազ մը : Կամ
թէ մէկ արևու ժամացոյց մը , որուն աչքեր
նիս տնկեր կը նայինք , երբոր պատուոյ փա
ռաց արեւը հոն իրեն ճառագայթները զար
կեր է , մէկ մըն ալ տեսնես որ կը քալէ կեր
թայ կանցնի : Կամ թէ մէկ թատրոնի մը
խաղ է , որ շուտով վերջ կառնէ կը լմըննայ :

Աս ալ հաստատուն գիտանք որ երևելի
վիճակ մը և փառաւոր կեանք ունենալն այն-

պէս չէ որ Երկան կեանք և հանգիստ մահ մըն ալ բերէ մեղի, թէ որ բարի վարքը և առաքինութիւնն ու արդարութիւնն ան պատուաւոր վիճակին հետը միշտ մէկտեղ ըբլան։ Ծողոքորթութիւնն ու նախանձն որ Երկու հին դահիճներ են փառաւոր մարդկանց՝ միշտ ետևնին պահուըտած կեցեր են որ մեր աջոզութեանն ու Երևելի վիճակին հիմունքը զարնեն և տակնուվոյ ընեն։

Ուրեմն ասդիս անդին նայելու հոգալու չէ, ոչ պատիւ, ոչ փառք, ոչ Երևելի վիճակ, դուն միջակ և հասարակ կեանքովդ որ ած քեզի տուեր է, ուրախ կեցիր։ Հերիք է որ խղճմտանքդ քու պարտքերուդ մէջը մաքուր ըլլայ, մտածմունքդ և խորհուրդներդ բարի ըլլան, և գործքերդ առաքինի, ալ անկէց ետե դուն զքեղ աւելի Երջանիկ կրնաս սեպել քան զաշլսըրքիս մեծ թագաւորները, ինչպէս էին ատենօք Աղեքսանդր կայսրը և Յուլիոս կեսարը։

ԴԱՍ Ի Ը.

Ի՞նչ վարդեպութիւն ունափառ է մարդուն որ իր իր բախութիւն մէջ ճամանակ է ։

Ամմէն մարդ կարող է ըստ բաւականին իրեն բախստ մը գտնել ճարել։ բայց շատ մարդիկ կան որ զան ճարելու ժամանակը զիրենք կաւրեն։

Թէ որ աս աշխըրքիս մէջ առաջ Երթալ

կուզես նէ , առաջ նայիս պիտօր թէ արդեօք ինչ խելք որ ած քեզի տուեր է , արդարութեա կը բանեցընես ինչպէս որ պէտք է նէ . աս է առաջին հարկաւորը : Իսկ երկրորդ՝ ինչպէս որ առակախօմները կըսեն նէ , նայէ որ՝ Արքան իշտ մէջ Արամացն աւ Գըտնուի : (Արամազգը չաստուած հարստութեան , ոսկի ըսել է) : Բայց ասիկայ խելքով և բարի անունով կը վաստըկուի : Թէ որ խելք բանեցընել չունիս նէ , գիտնաս որ աշխըրքիս վրայքու առաջ երթալդ շատ կուշանայ , և ուզած մեծութեանդ ու բախտին ոչ երբէք կընաս հասնիլ :

Նայէ ետևէ ընկիր որ մէկ երեելի մարդու մը աչքը մտնես սիրելի ըլլաս . և քան զքու ուժդ աս բանս շատ աւելի զօրաւոր բան մը սեպէ քեզի : Արանց աս բանիս գիտես ուրուն կը նմանիս . նման ես ան մարդուն որ՝ առանց ձեռքը ամուր և երկան գաւազան մը ունենալու կուզէ մէկ լայն ու խոր փոսէ մը անցնիլ երթալ : Խելք ունեցող մարդիկ աղէկ գիտեն որ շատ անգամ արդիւնաւոր մարդ մը մեծութեան մը համելու համար՝ կը պարտաւորի ելլել պտըտիլ երկան ճամբաներ ընել , երբոր մեծ երեելի մարդ մը իրեն կընաակ չունի նէ :

Կուզես մէնծ մարդիկներուն պաշտպանութիւնն ունենաալ՝ կընակ մը գտնել , օրինակով մը զուրցեմ . պէտք է քեզի սրախազութեան արուեստին մէջ շատ վարպետ ըլլալ : Վասն զի ան մարդն անոնց սիրտը կը շահի և անոնց աչքը կը մտնէ որն որ աչքա-

բացութե՛ դիտելով գիտնալով անոնց բար-
քը բնաւորութիւնը՝ ատեն կը լայ որ անոնց
աջ կողմը կը շարժէ, և ատեն կը լայ որ ձախ
կողմը կը շարժէ. իսկ ով որ միայն մէկ կող-
մը շարժելը գիտէ՝ թէպէտ և շուտ և յաջո-
ղակութեամբ ալ շարժէ՝ այնպիսին պարապ
կելէ :

Թէ որ պիտանաւորութիւն ունիս մեն-
ծերուն աչքը մտնելու որ չնորք մը գտնես,
պէտք է որ անձամբդ երենալէն առաջ՝ ձայն
մը համբաւ մը ելէ քու արժանաւորու-
թեանցդ և արդեանցդ վրայ : Աս Ճամբովս
գուն զքեղ ցոյց տալէն առաջ սիրելի և ցան-
կալի կընես, ու մեծ օգուտ ալ կընես քե-
զի. վասն զի վերջը անձամբդ զքեղ երեցը-
նելով մէկէնիմէկ անատենը բաւականա-
պէս շնորք և հատուցմունք մը կը գտնես ա-
նոնցմէ :

Բախտդ գտնելու միանգամայն և մենծցը-
նելու համար գիտնաս որ աս խոհեմութիւն-
ները պիտոր բանեցընես՝ որ պզաի բաներ
չեն. այսինքն՝ նախ զուրցելու բաներդ կար-
գի մէջ դնես, և արտաքին կերպով մըն ալ
զարդարես սիրելի ընես. երկրորդ ամմէն-
մէկ մարդուն խառնուածքն աղէկ մը զատես
ճանչնաս. երրորդ մարդկանց անտարբեր
բարքին և բնաւորութեանն զքեղ յարմար-
ցընես. չորրորդ աղէկ դիտես նայիս և դի-
պուկ ժամանակը ձեռքէ չիփախցընես. հին-
գերորդ խոհեմութեամբ աչքաբացութեամբ
քու կողմանէդ ալ առիթներ գտնես տաս :
Ամմէն ըսածնիս գեղեցիկ միջոցներ են, ո-

բով գրեթէ քու ամմէն ուղածիդ ծարը կը ընաս հասնիլ :

Կան մարդիկ որ ետևէ ընկած իրենց բախ-
տը ճարելու ատենը՝ իրաւ է թէ աղէկ կը
դիտեն կը ճանչնան մարդկանց ինչ ըլլալը ,
բայց գործքերուն ինչ ըլլալը չեն դիտեր :
Կան մարդիկ ալ որ շատ վարպետութեամբ
կը ճանչնան դիտեն կանոններն և սկզբունք-
ներն աղէկ դաս առեր են , բայց չեն դիտեր
ժամանակը՝ որ ատեն զանոնք պէտք է գոր-
ծածել որ ձեռք զարկած գործքերնին կա-
րենան առաջ տանել , և գեղեցիկ առիթներ
ճարեն դուրս հանեն :

Կան ուրիշներ ալ որ իրենց մարդահա-
ճութեամբն ու շողոքորթութեամբը՝ (որ
դիտես թէ հիմա շատ գործածելի նորելուք
արուեստ մը եղեր է), բարձրացեր մեն-
ծութեան հասեր են , և ամմէն ուղածնին
առաջ տարեր են առանց մէկ վտանգի մը
մէջ իյնելու : Բայց դիտենք ճշմարիտ , և դու
դիտնաս հաստատուն որ մարդահաճոյ շո-
ղոքորթները մարդուս ընկերութեան ժան-
տախան են , և բոլոր մարդկային ազգի մեծ
ձախորդութիւն , միանգամայն և մեծ անար-
դութիւն են :

Մեր առաջ երթալուն և մեծնալուն մեծա-
մեծ օգուտներ կընէ մեր վարմունքին մէջ
հեզ և խոնարհ և անուշ ըլլալը , բայց միան-
դամայն և մեր վիճակին պատիւը պահելը :
Հռոմայեցւոց մեծ ճարտասանին խօսքն է՝
որ կըսէ . Խոհեմասնեան յագուանի է աս բանս , որ
հարդա շանաւ մարդիանց սիրաց շահնշան իշեն +ա-

ՀԵԼ, և իր պատմութեանցը հայաց ըստ ժամանակին գործածէլ:

Որչափ հարկաւոր է վարպետութիւն բանեցընելց որ քու գործքերդ կատարեալ և ճշմարիտ գովելի ընես, այնչափ ալ հարկաւոր է քեզի որ վարպետ ըլլաս քու անկատարութիւններդ և պակսութիւններդ շիտկելու վերցընելու:

Մարդուս բախտին բալլեքը իր ձեռքն է:

Ով որ կուզէ իրեն բախտ գտնել Ճարել, պէտք է աչքը բանալ՝ խելքը բանեցընել, որ աղէկ և շիտակ Ճանչնայ բուն ան բաներն որ կրնան զինքն իր ուզած վախճանին հասցընել: Վասն զի կան ոմանք որ գործք տեսնելու ժամանակը միայն դրսուանց գեղեցիկ երեցած բաները կը վերադասեն քան զան բաներն որ բուն աղէկ և հաստատուն բաներն են:

Անանկ մը կարգի և չափու մէջ դիր քու բաներդ որ չըլլայ թէ զքեղ նենգաւոր և խորամանկ մարդու մը տեղ գնեն: Կամ չար և կամ անխելք մարդկանց զուրցածն է, թէ Առանց ասանկ ըլլալու մանաւանդ ասօրուան օրս՝ մարդս չի կրնար իր հացը գտնել: Սուտ է. վասն զի ոչ երբեք տեսնուեր է որ խաբէութիւն չընող մարդն անօթութենէ մեռած ըլլայ:

Չատ լաւ է քեզի և աւելի դիւրաւ բախտդ կը գտնես, թէ որ զքեղ աչքաբաց և խորագէտ մարդ մը Ճանչնան՝ որ բարի է, քան թէ խորամանկ և խաբեբայ, որ չար է: Վասն զի խաբեբան՝ թէ որ անգամ մը կամ եր-

կու խաբեց և բան մը ձեռք ձգեց, վերջը շատ չանցնիր շուտով կը խայտառակի և բոլորովին զինքը կը կործանէ. իսկ արդար և աչքաբաց մարդը՝ միշտ հաստատուն կը մնայ:

Գործքի մը վրայ՝ պաշտօնի մը վրայ դրին զքեզ, գիտնաս որ քու առջի անգամի աղէկ բռնած ճամբար կարող է ցոյց տալ քու արդիւնքդ, և քու համարմունքդ ու քու ինչ ըլլալդ իմացընել բոլոր աշխարքի: Ալ անկէց ետև ինչ բան որ ջանաս ընելու, առջի ընդունած հատուցումէդ աւելի մէծ վարձքի մի սպասեր :

Ամմէն ատեն ամմէն առիթներու մէջ որ ուղենաս քու բախտդ աճեցընել և կատարելագործել աւելի շահաւոր կերպով մը որ չափ որ կարելի է, պէտք է քեզի որ բարի և առաքինի կեանքիդ հետը միշտ մէկ վարպետութիւն մը մէկ ճարպիկութիւն մըն ալ բանեցընես: Վասն զի առաքինութիւնն որ ծածուկ մնացեր է և չէ յայտնուած, նման է ամենելին ան բանին որ դեռ մարդիկ չեն գտեր՝ ուստի և չեն ալ գիտեր:

Երբոր կը տեսնես որ յաջող է քեզի հովը, ատեն մանցըներ, մէկէն բաց առագաստդ. և երբոր կը տեսնես որ ջուրը շատցեր է կը վազէ, մի կենար՝ դուն ալ ետևէն գնա: Վասն զի թէ որ բախտին կենաս սպասես, ինչպէս մեզմէ առջիններն որ զան կորուսին, այսպէս մենք ալ նոյն վտանգի մէջ կիյնանք:

Ըսենք թէ ծովու ճամբան ես, թէ որ ջրերուն ալիքներուն բռնութեանը դէմ գնե-

լու վարպետութիւն չունիս , հազիւ մէկ ա-
սլահով նաւահանդիստ մը կրնաս հասնիլ:
Աղէկ գիտնաս որ մէծութեան հասցընելու
ճամբուն մէջը անպակաս դժուարութիւն-
ներ գէմդ պիտոր ելլեն : Ետ մի կենար , նայէ
ջանա որ դուն ամմէն թելին դպչիս զարնես՝
որն որ անուշ երաժշտութիւն մը (մուզիքա
մը) կրնայ ձևացընել . և աս ճամբով քու
անձիդ շահը դիւրացընել և առաջ տանիլ:

Պէտք է քեզի որ արթուն և զգաստ միտք
մը ունենաս և խորը մտնող խելք մը . վասն
զի խորը մտնող խելքը որպէս թէ պատգամ
մը վճիռ մը կուտայ տարակուսական բանե-
րու մէջ . և որպէս թէ մէ՛ սսի՞ նէւ յը է լո-
բի-ըն: մէջ : Լաբիւրինթոս ըսածնիս ,
ծուռումուռ հազարումէկ ճամբաներով շե-
նած կլոր տեղ մըն է , որ մէջը մանովը թէ
որ ճամբաները չիգիանայ , կը մոլորի կը կոր-
սուի . ուստի ատենօք մէկը նէւ յը նշան կա-
պելով ճամբաներուն՝ անկէց դուրս ելաւ
խալքսեցաւ . և աս բանս վերջը առակ մը
եղաւ :

Գործքի մէջ ճարպիկ և շուտ ըլլալը՝ մար-
դուս առաջ երթալուն շատ օգուտ կընէ :
Խշանները և մէծաւորները՝ մանաւանդ ան
մարդիկները ձեռք կուղեն առնել՝ որ աւե-
լի ճարպիկ են և շուտ , քան թէ որոնիք շատ
խոր մտածող են կամ շատ փորձ մարդիկ :

Մէկ մարդուն խենթութիւնը մէկալ մար-
դուն բախտն է . և մարդ չիկայ որ այնպէս
շուտով երջանիկ և բախտաւոր ըլլայ , ինչ-
պէս երբոր նայի դիտէ ուրիշներուն սխալ-
մունքը պակսութիւնը :

Հասարակօրէն խօսելով կը տեսնենք որ
մէկին բախտը մէկալին աւերակներուն վրայ
կը շինուի . և երբոր ծառ մը իյնելու վրայ
է , կը տեսնես որ անատենը ասդիէն անդիէն
ամմէնքը հոն կը թափին կը վաղեն որ ան-
կէց իրենց շահ մը քաշեն :

Կը նայիս կը դիտես աս աշխըրքիս բնա-
կան կարգը , որ միշտ բան մը կաւրուի և ե-
տևէն ալ բան մը կը ծնանի : Եւ շատ մար-
դիկ կան որ իրենց բախտը շիներ են ուրիշ-
ներուն կործանման ժամանակը . բայց թէ
որ ասոնք ետեւէ ընկեր են զուրիշները կոր-
ծանել որ զիրենք կանգնեն , փորձիւ գի-
տենք ամմէնքս ալ որ անանկները ոտքի
վրայ երկան չեն կրնար կենալ . այլ թէ այ
դատաստանէն և թէ մարդու դատաստա-
նէն հատուցումնին շուտով կը գտնեն , և
անանկ չարաչար կը կործանին որ անկէց ե-
տեւ ալ ոտք ելլելիք չունին : Ուրեմն մեր ը-
սելիքն աս է որ դուն ուրիշներուն կործա-
նուելին խրատ առնես , աչքդ բանաս որ ու-
նեցած բախտդ խելքով պահես , կամ թէ
չունեցածդ ձեռք ձգես , աղէկի խելքդ բա-
նեցընելով առանց ուրիշի վնասելու :

Աշխըրքիս վրայ առաջ երթալ կուզես
նէ , պէտքը չէ որ բաւական սեպես քեղի՝
որ երթաս միայն բախտին դրան դիմացը կե-
նաս սպասես՝ ինչուան որ բացուի : Աս եր-
կու բանս հարկաւոր միջոցներ են մեծու-
թեան հասնելու . մէկ գեղեցիկ յանդգնու-
թեամբ առաջ նետուիլ մը , և աչքաբացու-
թը ու վարպետութը առաքինի կեանիք մը :

Բաւական չէ մարդուս արդիւնք ունենալն և առաքինի ըլլալը, հապա հարկաւորէն նաև դիտնալ՝ թէ ինչպէս պէտք է խոհեմութեամբ շարժիլ կառավարուիլ ըստ տեղւոյն :

Քիչ անգամ կը տեսնես որ փառք պատիւնու պաշտօններու հասնիլը՝ հատուցումն ըլլայ առաքինութեան. և շատ անգամ կը հանդիպի որ առ բաները կըքէ մը և շահէ մը առաջ կուգան :

Թէպէտ և առաքինութիւնը պէտք էր իբրև հաստատուն Աստվածան գիւ հը ըլլալ մեր ձեռքը՝ պատուաւոր աստիճաններու և վեճակի հասնելու, և խելքով բանեցուցած պաշտօննիս օրէ օր պէտք էր մեր արդիւնքը իրաւամբք շատցընել և մեզ արդիւնաւոր ընել, բայց սակայն աշխըրքիս վրայ շատ անգամ կը տեսնենք որ աւելի խելք աւելի արդիւնք ունեցողները դիտմամբ և կամքք կը նուաճին տակ կառնուին : Եւ այսպէս աւելի առաքինի և աւելի կատարեալ մարդկանց ան բանիը կը հանդիպի՝ ինչ որ առակը կը պատմէ Պլուտարքոսեան ըսած թուչունին վրայ, թէ աս թուչունը միշտ կտցէր կը ծեծէր կաղին ուտող մէկ թուչուն մը, վախնաւով չըլլայ թէ ատեն գայ՝ անիկայ մէծնայ արծիւ ըլլայ :

Թէ որ աս աշխըրքիս վրայ կը բաղձաս բանի մը հասնելու, քեզի խորհուրդ չեն տար խելացիներն որ երթաս չափազանց գերազանց կատարելութեան մը ետևէ իյնաս, և ոչ աշխատիս ջանաս զքեզ չափա-

զանց իմաստուն մը՝ կամ չափազանց կարդացող մը երևցընես։ Վասն զի գիտեր նայեր են իմաստուններն որ չափազանց կարդացողութին երբեմն արգելք կը լայ միտքը դրած բանին հասնելու և փորձիւ ալ տեսեր ենք որ հասարակ խելք մը և հասարակ յաջողակութիւն մը ունեցողները՝ քիչ մը խելքերնին բանեցընելով և կարգի չափու մէջ դնելով բաներնին, զարմանալի կերպով առաջացմունք ունեցեր են աշխըրքիս վրայ։

Գիտնաս որ աշխարքս առաքինութիւնն ու արդիւնքը այնչափ բանի մը տեղ կը սեպէ, որչափ որ անոնց ինքը պիտանաւորութիւն ունի։ Բայց 'ի վերայ այսր ամենայնի՛ աս ճշմարտութիւնն ալ գիտցիր հաստատուն, որ մէկ տէրութեան մէջ չիկայ այնչափ աւելի վտանգաւոր բան մը՝ ինչպէս տգիտութիւն մը, որ միանգամայն ձեռքը սուր մը և իշխանութիւն մը ունենայ։

Հասարակ խելք ունեցողներն և մեծ մեծ պաշտօններու քիչ յարմարութիւն ունեցող մարդիկները գիտես որուն նման են. նման են կարծ ու պղտիկ արձաններու՝ որ մեծ և բարձր խարիսխներու վրայ մէկը դրած ըլլայ, որպէս զի տեսնողներուն աչքէն քիչ մը կարենայ խաբիսըել անոնց պղտիկութիւնը։ Բայց ընդ հակառակն կը տեսնես որ իմաստուն մարդ մը որ մեծ պաշտօնի մը վրայ դրած ըլլայ՝ նման մէկ մեծ գեղեցիկ մոլորակ ասաղի մը երկնքի վրայ կեցած, գիտես թէ իր առաքինութեան և իր խելացութեան ճառագայթը լուսաւորութիւնը բո-

Ըստ Թագաւորութեանը կը տարածէ կուտայ :

Բայց հանգիստ կեցիր, մի խռովիր . թէ որ դուն գիտնական կարդացող ես, ապահով կեցիր որ թէ շուտ թէ ուշ՝ միշտ օր մը պիտոր ձանչցուիս, և քեզ բանի պիտոր բերեն : Բախտը շատ առատաձեռնութեամբ մը երբեմն հատուցմունք կընէ համբերութեամբ իրեն սպասող մարդկանց :

Թէ որ համբաւ մը անուն մը ելեր է վրատ թէ առաքինի ես՝ խմաստուն ես, զգոյշ կեցիր՝ միշտ մի երենար . քաշուէ որ ագէտ մարդկանց նախանձէն խալլսիս : Խոյս ապահովագունն 'ի իշնականնենէ խոածանին . խելացի մարդը, կըսէ, պէտք է որ հասարակ ժողովրդին հետ ստէսկ վարուելէն փախչի :

Թէ որ մէկն ամմէն օր իր գեղեցիկ կատարելութիւններն ուղէ երևցընել, գիտնայ որ իր արդիւնքը կը կորանցընէ : Ուստի խմաստուն մարդը պէտք է որ մէկ պատուաւոր տեղ մը քաշուի նստի, և միտքը հաստատուն դնէ՝ թէ ատանկ քաշուիլն իրեն այնչափ փառք կը բերէ, որչափ որ երբոր կտրիճ զօրավար մը դուրս ելելով զինքն աշխըքի ցցընելով՝ մէծ քաջութիւններ ընկը պատերազմի մէջ :

ԴԱՍ Ի Թ.

Առաջարկի վեպ :

Երբոր բանի մը ձեռք պիտի զարնես, նայէ
առաջ մտածէ քու ուժդ և կարողութիւնդ.
Ետքը դիտէ քննէ ձեռք զարնելու բանդ.
Խակ վերջը նայէ ճանցիր ան անձն որ հետը
բան պիտի տեսնես : Ձեռք զարնելու բանդ
առ դիր կշեռքի մէջ քու կարողութեանդ
հետ մէկտեղ, և տես թէ երկուքը մէկմէկու
հետ ինչպէս են . արդեօք կատարեալ կեր-
պով մը հաւասար կուգան . և 'ի վեր քան
զամենայն մտածէ նայէ ինչպիսի վախճան
կրնայ ունենալ ատ բանդ . և թէ՝ ատ վախ-
ճանիդ հասնելու որ միջոցներն են աւելի
յարմար և պատշաճաւոր :

Մէծ անխոհեմութիւն է թէ որ մէկը
պատրաստուի արծիւի պէս թուչիլ մը թըռ-
չիլ, երբոր կը տեսնէ որ իր ունեցած թևե-
րը պզաի թուչունի թևերէն վար չեն մնար :

Մտածէ ան խելացի խօսքը . Առ Բնշ Պ-
րէսոյն սսակ, և պԲնշ բառնաւ հրաժարէսոյին :
Գեղեցիկ առած մըն է . կուզէ ըսել . Նայէ
թէ կռնակդ որ բանը կրնայ վերցընել, և որ
բանը վերցընելէն ետ կը քաշուի :

Նայէ զդոյշ կեցիր, քեզմէ վեր բաներու
ձեռք չիզարնես . վախցիր՝ ըըլլայ թէ թաղէս
փիլիսոփիային դիպուածը քեզ ալ հանդի-
պի . աս փիլիսոփիան օր մը երթալնինի՝ ա-

չուըները վեր վերցընելով գէակ 'ի Երկինքը՝
Երբոր աստղերը կուզէր նայիլ դիտել, ըն-
կաւ չարաչար և զինքը փոսի մը մէջ գտաւ:

Երբոր բանի մը ձեռք զարնելէն առաջ
վերի գրածները չխպահենք, Ետևանց մէկէն
մեր վրայ նախատինք ու թուքումուր լսելու
պատրաստ սպասենք պիտոր: Աս է Քրիս-
տոսի աեառն մերոյ ըսածը: « Երբոր պա-
տերազմը կուզես բանալ, առաջ քու ուժդ
չափէ: Երբոր տուն մը կուզես շինել, առաջ
քու ծախքդ համրէ որ ըըլլայ թէ ամմէն
տեսնողներն սկսին վրատ խնտալ և ըսել:
Այս այս սիստ շինել, և ու կարաց կապահել:

Երբոր պատրաստուեր ես Երևելի գործքի
մը ձեռք զարնել, նայէ որ ուրիշ մարդ մըն
ալ քեզի ընկեր առնես: աս ընկերդ քեզ
կարող է պահել պաշտպանել ան չարիքնե-
րէն ու ձախորդութիւններէն՝ որ բոլորը
մէկէն կրնար քու վրատ իյնալ. և դուն ա-
սաննկով միայն մէկ մասն ան վնասներուն կը
քաշես: Միշտ կը տեսնես որ վարպետ բը-
ժիշկ մը Երբոր իր հիւանդը չի կրնար ը-
ռաջնոցընել, կը նայի որ ուրիշ բժիշկ մըն
ալ իրեն օգնութիւն կանչէ: ասոր + ծնոռուլո
անուն կուտան, այսինքն խորհուրդ: բայց
ինքն աս անուանս շքովը կը խալըսէ զինքը
հիւանդին ազգականներուն ձեռքէն և վրան
խօսելէն: Ով որ մինակ Երևելի գործք մը իր
վրան կառնէ նէ, գիտնայ որ բոլոր նախանձն
ալ բոլոր խօսիլներն ալ մինակ քաշել յանձն
պիտոր առնէ:

Թէ որ ձեռք զարկած գործքդ կուզես

գլուխ հանել, պէտք է որ միայն բանականութիւնն ու խելքը վերակացու ըլլան քու ամմէն գործողութեանդ մէջը : Գործքերուն մէջն ըրած սխալմունկքները՝ մարդուս անխելքութեանը նշանն են : Խենթերն ինչու խեղջ ողորմելի են . վասն զի ամենելին մըտմաալ մը չունին : Մարդիկ իրենց անխելքութեամբը՝ դիպուածն ու ձախորդութիւնն եղածէն աւելի կը մեծցընեն , և անոնց ուժը կարողութիւնն աւելի կը շատցընեն : ‘Սախազգուշութիւնն ու հեռուանց տեսնելը խոհեմութեան աջ կողմի աչքն է :

Խենթերուն առաջնորդը կարծիքն է . խեկիմաստուններուն առաջնորդը բանականութիւնն է : Աս բանականութիւնն աս խելք բանեցընելը՝ գործողութեանց մէջ հանդիպելու ձախորդութիւններն առաջուց կը տեսնէ կըզգուշանայ . և իր թևերովին իբր թէ գրկէ կը պահէ խմաստունները , որոնք իր ետևէն երթալում կըսկսին փնտըռել առձախորդութեանց յարմտիւ և պատշաճաւոր դեղերն ու միջոցները :

Երբոր բանի մը ձեռք զարկիր նախատեսութեամբ , նայէ որ սրտի քաջութեամբ առ բանին պարապիս : Վասն զի տարրակուսին ու կասկածոտութիւնը վախ կը բերէ . և վախը բանին առահօվութիւնը կը կորսընցընէ :

Մաքիդ մէջը բան մը ողջաձև ընելուդ ժամանակը մի չափազանց արտորար . մեծ ողջաձևներու համար մեծ ուշադրութիւնն ալ պէտք է . և թող տուր որ վրան ժամանակ

անցնի՝ որ աղէկ մը անոնք հասուննան։ թէ որ ասանկ չընես, գիտնաս որ պտուղ մը չեն բերեր : Օր մը աղուէսը կը յանդիմաննէր՝ երեսը կուտար էք առիւծի մը՝ թէ աս ի՞նչ տնտեսալ է, ի՞նչ ատանկ ուշ կը ծնանիս : Պատասխան տուաւ առիւծը . Եւս է ըստծու . բայց իմ ծնածու առիւծ է :

Դժուարին գործողութեանց մէջ պէտքը չէ որ ցանելուդ պէս կենաս սպասես որ պըտուղն ալ մէկէն քաղես . պէտք է զանոնք առաջուց աղէկ մը կարգի մէջ դնել պատրաստել, և վերջն անոնց հասուն պտուղները վայելել :

Երբոր երեկէլի գործքի մը կուզես ձեռք զարնել, զգոյշ կեցիր՝ իբրև թէ ձեռքդ փող մը (պօռու մը) առած մի չալեր մի ձայն տար որ ուրիշներն ալ գիտնան ատ գործքդ :

Որ բանն որ կը հռչակուի գուրս կելլէ, գիտնաս որ շատ դատաստաններու շատ խօսելիներու տակ կիյնայ . և թէ որ չիյաջողի գլուխ չելլէ, ծիծաղելի կը լսայ : Ծածուկ պահելը գեղեցիկ միջոց մըն է բանը գլուխ հանելու, ոչ միայն մէծ բաներու մէջ, այլ և միջակ բաներու : Աս ծածուկ պահելը կախ կը բռնէ զմարդիկ, աղէկ ուշագրութեամբ մը սպասել կուտայ բանին, կարծել կուտայ անոնց՝ թէ արդեօք ի՞նչ խորին խորհուրդ կայ ատ բանին մէջ, համարմունք կուտայ բանին, և փառք կը բերէ անմարդուն որ ուզեց և կրցաւ ծածուկ պահել և անանկ գլուխ հանել :

Կայէ ամեննեին բանի մը ձեռք չի զարնես՝

թէ որ արդար բան չէ, և գլուխ հանելու
աչքդ չի կտրեր : Վասն զի անիրաւ բանը
գլուխ հանելով վերջը որչափ որ պիտոր ցա-
ւիս նէ, այնչափ ալ աչքդ չիկտրած բանէն
պարապ ելլելով պիտոր ամըշնաս :

Կան մարդիկ որ խաղի թուղթը խառնել
շատ աղէկ գիտեն, բայց թուղթ խաղալ չեն
գիտեր : Կան մարդիկ ալ որ գործք մը տես-
նելու շատ վարպետ են, բայց խորհուրդ
տալու յարմար չեն : Կան ալ որ վարպետ են
խորհուրդ տալու, բայց 'ի գործ դնել չեն
գիտեր : Պէտք է ուրեմն որ յարմար անձինք
ընտրէ մարդս իր գործքերն առաջ տանե-
լու համար :

Գիտնաս որ աղէկ չէ գործք մը ընելու
ժամանակդ միշտ մի և նոյն մարդը ձեռք առ-
նես, կամ թէ մի և նոյն կերպը, որպէս զի
հետերնին որ բան պիտի տեսնես՝ չիդիտեն
չիմանան բռնած ճամբագ . չըլլայ թէ ար-
գելք մը դնեն քու գործքերուդ : Թուչուն
մը որ ասդիս անդին անկանոն կերպով կը
թուչուի, աւելի դժուար է զարնելը քան
զան թուչունն որ միակերպ մէկ դժի վրայ
կը թուչի :

Իմաստուն մարդը միշտ մի և նոյն Ճամ-
բռն վրայ չի քալէր, միշտ մի և նոյն կեր-
պով չի վարուիր . հապա ինչպէս որ գործ-
քին դիպուածները կը պահանջէ նէ՝ ինքն
ալ անանկ կը շարժի, և կը փոխէ խոհեմու-
թեամբ ըստ ժամանակին և ըստ տեղեոյն
ուր որ կը գանուի :

Աղէկ գիտնաս որ մէծ խոհեմութիւն է

յարմար ժամանակը դիտել ձեռք առնել
գործքերդ առաջ տանելու համար։ Վասն
զի առ գործքերը շատ պարագաներէ կա-
խումն ունին։ և նոյն բանն որ աս ժամա-
նակիս մէջ կրնայ աղէկ կերպով գլուխ ել-
լել, կը տեսնես որ մէկալ ժամանակին մէջ
անպիտան վերջ մը կունենայ։

Ինչպէս պատերազմն առաջ տանողն ու
պատերազմին չափը ստակն է, ասանկ ալ
գործքն առաջ տանողն ու գործքին չափ ար-
ւողը ժամանակն է։ Երբոր պէտք եղած ա-
տենը զանի ձեռք չես առներ, քիչ անգամ
գործքերդ գլուխ կելլեն։ և դիտնաս որ գէմդ
ելած յարմար առիթներն ուշացընել ըռլար։

Ժամանակն է որ իր հետը կը բերէ յար-
մար ժամը և գործքերուդ գեղեցիկ առիթ-
ները։ Ուէ որ զանոնիք ձեռքէ փախցընես,
անկէց ետև ամմէն ողջաձևներդ ու մտած-
մունքներդ պարապ կելլեն կոչընչանան։

Երբոր մարդու մը կը մօտիկնաս բանդ
տեսնելու համար, առաջ պէտք է որ անոր
ինչ բնութեան տէր ըլլալը ճանչնաս, վերջը
անոր երակը բռնես նայիս, անկէց ետև նայէ
որ կիրքն աւելի կը տիրէ իրեն, այսինքն
է՝ նայէ որ խոհեմութեամբ և արդարու-
թեամբ իր տկար կողմէն բռնես։ և կրնաս
անատենն ուղած բանդ տեսնել։

Մէծ տարբերութիւն կայ մարդ ճանչնա-
լու և բան մը ճանչնալու մէջը։ Մէծ օգուտ
է դիտել զանազաննել մարդկանց ինչ խելքի
և ինչ բնաւորութեան տէր ըլլալը։ Խիստ
աղէկ ճամբան զանոնիք ճանչնալու ան է որ

նայիս դիտես նախ իրենց բնական խառնուածքը , և երկրորդ իրենց դիտաւորութիւնը վախճաննը : Առջինովը կը ճանչցուին որոնք որ տկար են . իսկ երկրորդովը կը ճանաս խելքդ բանեցընել անոնց վրայ՝ որոնք որ իմաստուն են :

Խելքով զուրցած խօսք է . Բանն է դա պահանջ . այսինքն է՝ խօսիլը սրտին թարգմանն է , մարդուս սրտին ինչ ըլլալը կիմացընէ : Աս է Քրիստոսի տեառն մերոյ զուրցածը . Ի շահ-նշանածոյ սրբի խօսի բերան :

Թէակտ և բերնէ ելած խօսքը դիտես թէ երբեմն բժիշկներէն տուած պարապ ջրերու պէս բան մըն է , այսինքն շողոքորթութեամբ լեցուն է և անստոյգ բան մը , սակայն բերնէ ելած խօսքը զանց առնել պէտքը չէ . այլ դիտել՝ երբոր կը տեսնես որ առ խօսքերը մասնաւոր կերպով մը և կրքով մը մարդուս բերնէն դուրս կելլէն :

Երբոր բանի մը համար մարդու մը կը մօտիկնաս , նայէ որ անհատենը շատ խոհեմ և շատ զգոյշ ըլլաս : Ասիկայ անհանկ բալլեք մըն է որ կը բանաս կը մանես ներս՝ ծածուկները կրնաս իմանալ : Թէ որ ասանկ չըլլաս , առուտուր մը մարդու հետ՝ ինչպէս որ պէտք է՝ չես կրնար ընել :

Երբոր մարդէ մը շնորք մը պիտի խընդրես , ինդրելուդ ժամանակը նայէ աղէկ զննէ անոր երեսը , և թէ ինչ կերպով շարժմունք կընէ : Աս ճամբով գուն անոր սրտին մէջի եղածը կրնաս հասկընալ , և ասիկայ քեզ առաջնորդ կառավար կը լլայքու գործքերուդ մէջ :

Խելացիութեա մեծ նշան է Երբեմն տգետ
Երեցընել զինքը : Ճամանակ կայ, դիպուած
կայ, որուն մէջը մեծ և կատարեալ դիտու-
թիւնն ան է՝ Երբօր մէկը զինքն անանկ կը
ցցընէ թէ ամենելին բան մը չե դիտեր :

ԴԱՍ Լ.

Չար + աղաւականութեան (այսինքն սուսպ փօլի-
դիտայի) եպեւե ընկնող ճարդան ինչ ըլլաււ
իւրեանայ :

Աշխարքս դիտես թէ ամմէն օր տարբեր
տարբեր լաթեր վրան կառնէ կը հագնի . և
այնչափ տեսակ տեսակ դիմակներ (մասխա-
րաներ) կառնէ կը գործածէ օր զինքը ճանչ-
նալու իմանալու համար պէտք է մարդուս
մենծ խելք և խոհեմութիւն ունենալ, և
շատ խորագէտ ըլլալ :

Ասօրուան օրս աշխարքիս վրայ աւելի աչ-
քաբացութիւն, աւելի զգուշութիւն, աւե-
լի խելք պէտք է մէկն իմաստուն ըլլալու հա-
մար, օր հին ատեննն այնչափ պէտքը չէր
եօթն իմաստուն ըլլալու համար : Ատենօք
բոլոր Յունաց աշխարքին մէջ միայն եօթն
իմաստուն կը գտնուէին, խակ հիմակուան
ատենս հազիւ թէ այնչափ թուով միամիտ
ներ կրնաս գտնել բոլոր մէկ աղքի մը մէջ :

Ճշմարիտ և բարի քաղաքական (փոլի-
լիգիք) մարդուն պէտք է օր Սամիստնին
նմանի . աս երեւելի մարդուն ուժը՝ ինչպէս

որ աստուածաշունչը կըսէ՝ իր ձեռքին իր բազուկներուն վրայ չէր, հապա բոլոր ուժը գլխուն վրան էր :

Գանք հիմա սուտ և չար փոլիդիքա ունեցող մարդուն բուն պատկերը քեզի քաշել ցցընել որ իմանաս և զգուշանաս : Այսպիսի մարդս շատ դիւրին կերպով մը և մէկէնիմէկ առանց դժուարութեան պղտի ըընորքներ և պղտի ծառայութիւններ կընէ ուրիշի, և բոլորովին պատրաստ է որ քաղաքավարական խօսքերով և յարգութեամբ վարուի ուրիշի հետ ասոնք ընելով միանգամայն ետեւէ կիյնայ կը ջանայ որ իր վրայ վստահութիւն ունենան : Աս ամմէն ըրածին վախճանն ինչ է արդեօք աս է որ վերջը պէտք եղած ժամանակը կարենայ դիւրին կերպով զուրիշը խաբել կամ թէ կործանել :

Այսպէս կը ցցընէ զինքը, թէ իր ամմէն գործողութեանց մէջը զինքը գլխաւոր շարժողը խղճմտանքն է . բայց ինքը՝ ինչպէս և որ տեղաց որ հովը կը փչէ նէ՝ իր խղճմտանքն ալ անանկ կը դարձընէ՝ միշտ իր շահուն համար :

Մեծ և երևելի մարդկանց քովը շատ մտիկ կենալն իրեն աղէկ բան չի սեպեր . կը վախնայ՝ ըըլլայ թէ անոնց կործանուելու ժամանակն ինքն ալ տակն իյնայ : Կմանապէս անոնցմէ շատ հեռու կենալն ալ աղէկ չի սեպեր, որ ըըլլայ թէ անոնց կործանուելու ժամանակը չիկարենայ անկէց իրեն շահմը փրցընել :

Ասանկ մարդը անդադար մտքին մէջը մէկ
նպատակ մը՝ մէկ սատանութիւն մը իրեն
դիմացն ունի. վասն զի կը մտածէ թէ միշտ
կրնայ հանդիպիլ անանկ բան մը որ ինքը
չը կարծեր և անոր ինքը չը սպասեր :

Թէ որ քսակը հանէ մէկին բան մը տա-
լու ըլլայ նէ, ամենելին նոյն բանը կընէ՝ ինչ
որ ձկնորսները կընեն. կարթը կառնեն՝
խայծը (եէմը) կանցընեն, կը ձգեն ծովին
որ ձկները խաբուին մօտիկնան՝ բերաննին
առնեն կարթն ու բռնուին :

Իր առաջին կանոնն ու միտքը դրած ա-
ռաջին գեղեցիկ սկզբունքը, (որ է ըսել իր
տուաջին և բուն մոլորութիւնն) աս է՝ թէ
մարդուս մեծամեծ պատիւներու և փառաց
համնելու ճամբայ բացող բաները՝ առաքի-
նութեան և բարի վարուց ճամբէն ամենելին
դուրս բան չեն :

Այսպիսի մարդս վար կը զարնէ կը դա-
տապարտէ անդադանին ըսուած բժիշկները,
որ կըսեն՝ թէ մարդուս անդամներուն կազ-
մուածքին մէջ կապ մը կայ որ մարդուս լե-
զուն սրտին հետը կը կապէ կը միացընէ :
Դարձեալ վար կը զարնէ՝ բանի տեղ չի
դներ՝ երեսն ալ չի նայիր մեզմէ հեռու օ-
տարազգի մարդկանց, որոնք դեռ չիբա-
րակցած՝ բնական օրէնքով և բոլորովին ան-
կեղծութեամբ և անմեղութեամբ վարուե-
լով, ինչ որ կը մտածեն և աղէկ կը սեպեն,
ան կը զուրցեն. և դիտես թէ ասոնց լեզուն
խիստ շատ մօտիկ է իրենց սրտին. սրտեր-
նին ինչ է, լեզունին ալ ան է : Բայց տա

մեր բաած մարդն ասանկներուն երեսը չի
նայիր կարհամարհէ . վասն զի ինքը կուզէ
և միշտ կը ջանայ որ աս երկու անդամներս
չէւ- և «իր մէկմէկէ հեռու ըլլան . մէկմէ-
կու հետ ամենևին առուտուր չունենան .
ուրիշ բան ըլլայ սիրաը , ուրիշ բան ըլլայ
լեզուն : Ահաւասիկ քեզի մարդկային ընկե-
րութեան սոսկալի ժանտախտը : Եւ կերե-
նայ թէ՝ ասանկ մարդուն հետը մէկը վա-
րուելով , թէ որ անոր աւ ըսածը ճէրմակ հաս-
կընայ , և ճէրմակ ըսածը աւ , ճէրմակ ըս-
անէ , և ճէրմակ ըսածը չընէ , քիչ կը սխալի : Ա-
սանկ մարդն առաքինութիւն ու բարեգոր-
ծութիւն միայն իրեն շահուն համար կընէ :

Ուրիշ բանի այնչափ աւելի չի ցանկար ,
որչափ որ իր վրայ բարի կարծիք և համար-
մունք ունենան մարդիկ . որպէս զի աս Ճամ-
բով ուրիշներն իրեն հաւտալով վրան վրա-
փահութիւն ունենալու՝ ինքն աղէկ մը զա-
նոնք խաբէ , և իր ձեռք զարկած գործքերն
առաջ տանի գլուխ հանէ : Այսպիսի մար-
դուն դիմացը խղճմտանքն ու պատիւը և բա-
րի անունը պարապ բաներ են :

Ասիկայ երբոր մեծ ողջաձե մը ըրեր է
մտքին մէջ , որպէս զի կարենայ աղէկ մը իր
վախճանին իր դիտաւորութեանը հասնիլ ,
կը նայի կը ջանայ որ զինքը բոլորովին բա-
րեալաշտ և սուրբ մարդ մը ձեւացընէ . իր
ընաւորութենէն դուրս անուշ մարդավարի
կերպեր կը բանեցընէ . և կըսէ թէ աս Ճամ-
բան և այսպիսի վարմունքն է որ փիլիսոփա-
ները մագնիսեան հօրութիւն կըսեն : Ասով ա-

Նիկայ ամմէն բան մէկտեղ կը բերէ կը խառնէ կուժութիւնները կարենայ գլուխ հանել:

Չատ վարպետ է աս մարդս ըստ տեղւոյն և ըստ ժամանակին և ըստ անձանց՝ անմեռան ճերմակ լաթն առնել վրան հագնիլ, որպէս զի կարենայ աղէկ մը ծածկել գոցել իր մտքին մէջ դրած չար և սատանայական դիտաւորութիւնները : Կման է ամենելին ան առակաւոր մարդուն՝ որուն բանաստեղծները Պրոթէոս անուն կուտան, որ ամմէն ժամանակ ըստ տեղւոյն ամմէն տեսակ կը փոխուէր . նմանապէս աս մարդս ալ ուզած ձեն ուզած դէմքն իր վրան կառնէ, որ կարենայ ուզածներն առաջ տանիլ:

Կեղծաւորութիւնն է հիմն և հաստատութիւնն իր ամմէն կերպերուն՝ իր ամմէն վարմունքներուն : Չատ խորամանկ է և շատ սատանութիւններ կը դանէ կը բանեցընէ՝ նորելուք բաներ դուրս հանելու և տարածելու համար, մանաւանդ ան բաներն որ ինքը յարմար կը տեսնէ մտքին դրածները գլուխ հանելու : Մեծ չար և նիսասակար բան մալ առաջ տանիլ կուզէ նէ, կամ թէ (հեռու ըլլայ) բարի վարուց և աստուածպաշտութեան և հաւատքի մէջ ալ փոփոխութիւն մը խառնելու ետեւէ է նէ, ճշմարիտ և բուն աշկերտն ըլլալով սատանային, առաջ խիստ պզտիկ և խիստ անտարբեր բաներէն կըսկսի, կամաց կամաց կը քալէ, ինչուան որ մարդը սորվեցընէ բան փոխելու՝ նորութիւն սիրելու, և վերցն ետեւէ ետեւ կը մեծցընէ :

Կերևնայ թէ առ սուտ փօլիգիքներուն բուն պատկերքը բաւական համառօտ ցոյց տուինք . և քիչ շատ իմացուցինք իրենց գլւխաւոր սկզբունքն ու բռնած ճամբանին՝ որով որ կը շարժին իրենց ամմէն գործողութեանցը մէջ . որպէս զի ամմէն մեր կարդացողներն աչքաբացութեամբ զգուշանան անոնց սատանութենէն , և որչափ որ կարելի է ետ կենան և փախչին անոնցմէ :

ԴԱՍ ԼԱ.

Մէծերուն աշխը մանող և իրենց սիրելի եղանակ
մարդուն վլայ :

Երբոր բախտ բացուեցաւ , և կը տեսնէս որ մէծ և երևելի մարդու մը աչքը մտեր սիրելի ես եղեր , ջանա տնատենն ամենելին պարապ չիկենաս անհոգութեամբ . միշտ անմոռաց պահելով մաքիդ մէջ , և գործքով ալ ցցընելով ան խելացի խօսքն որ կըսէ թէ Մարդուն առաջ երթաւուն ճամբան իրեն արդիւնն է :

Աղէկ գիտնաս որ շատ տեսակ դռներ կան աշխըրքիս վլայ՝ որ ներս կը խոթեն՝ ճամբայ կը բանան քեզի առաջ երթալու և մէծութեան հասնելու . բայց աս ալ գիտցիր որ բալլիքներն իշխաններուն և մէծերուն ձեռքն է :

Մէծերը հասարակօրէն իմաստուն մարդու տեղ կը դնեն զանոնք՝ որոնք որ իրենց

խառնուածքին և բնաւորութեանը աղէկ գիտեն զիրենիք յարմարցընել։ Ուրեմն աս բանս ալ պէտք է որ գիտնաս, թէ ինչպէս մեծերը և իշխանները կերպ մը ունին աշխարք կառավարելու, այսպէս ալ անոնց աչքը մըտնող և սիրելի եղողը՝ պէտք է որ իրեն կողմանէ ինքն ալ կերպ մը ունենայ մեծերը կառավարելու :

Ով որ ետեէ է իշխանին մասնաւոր առանձնական շահը աջողել տալ առաջ տանիլ, այնպիսին կը տեսնես որ երբեմն մեծութեան կը հասնի և առ ժամանակ մի մեծէ։ Բայց ով որ հասարակաց շահը և բարին կը ջանայ առաջացընելու, այնպիսին միշտ մեծ է։

‘Այէ որ միշտ ամենեին պատրաստ ըլլաս քու կողմանէդ՝ համար տալ քու ամմէն գործողութեանցդ, երբոր քեզմէ կուզեն նէ։ Վասն զի ցած և խառնած ոսկիի նման է ան մարդն որ փորձաքարէն (մէհէնիկ թաշը) վախ ունի։’

Որչափ աւելի սիրելի էս և մեծերուն աչքն ես, այնչափ ալ աւելի նայէ որ անուշ ըլլայ բարքդ ամմէնուն հետ, և այնպիսի վարմունիք մը ունենաս որ դիւրաւ քեզի մտենան ուզողները։ Մեծի մը աչքը մտնող սիրելի մարդը՝ որպէս թէ մէկ դրամ՝ մընէ, որուն վրայ կընայ տապուիլ առաքինութիւնը։ Բայց գիտնաս որ ան դրամին արժողութ տուողը միայն խոնարհութիւնն է։ Մեծութեան և բարձրութե համնող բախտ մը գիտես ինչ բանի նման է. նման է մէկ

մեծ բարձր շինուածքի մը՝ որ շատ հաստատուն և խորունկ հիմ մը պէտք է ունենայ:

Հպարտութիւնը և ամբարտաւանութիւնը կը տեսնենք որ միշտ վիաս մը կամ ամօթմը հետևանք ունեցեր են իրենց: Մարդուս իրեն գիտութեանը վրայ հպարտանալը՝ լուսոյ մէջ ըլլալով կուրնալ մըն է. նմանապէս իր առաքինութեանը վրայ հպարտանալը՝ նոյն իսկ հետն ունեցած գեղթափովը (փանգէ հիր) զինքը թունաւորել է:

Մարդուս իր մեծաւորաց հնազանդիլը պարտք է. իր հաւասարներուն խոնարհիլը մարդավարութիւն է. իսկ իրմէ վարիններուն ազնուականութիւն: Բախտը մարդուս մեծութիւնը կրնայ սկզբնաւորել, բայց անոր առաջ տաննողն ու շարունակողն առաքինութիւնն է:

Զգոյշ կեցիր, աջողութեանդ ժամանակն ամենենին չընես այնսկիսի բան մը որ վերջը ձախորդութեանդ ժամանակը քեզի ցաւ և ապաշաւ կրնայ բերել:

Միշտ ասիկայ միտքդ հաստատուն դիր և հաւտա, թէ քու աջողութեանդ քու մեծութեանդ խիստ գեղեցիկ մասը՝ բարի ըլլալ և բարի սիրտ ունենալն է: Կ'նչ գեղեցիկ ի՞նչ աղուոր տեսիլք է, երբոր կը տեսնես որ մէկը նոյն ժամանակն որ պատույ և փառաց մէջ է՝ միանգամայն առաքինութեամբ ալ զարդարուած է:

Ծողոքորթող մարդը գիտնաս որ որչափ դրսուանց անուշ կերենայ, այնչափ ալ իրօք ընկերութեան մը կամ տէրութեան մը

շատ վտանգաւոր և միասակար դաղանն է : Եւ սակայն կը տեսնենք որ ասանելներն աշխարքիս վրայ երես դտեր են :

Վտանգաւոր դործողութեանց մէջ նայէ որ միշտ քեզի մարդ մը ընտրես որ քու առջեւդ երթայ , և պէտք եղած ատենը քեզ պաշտպանէ :

Իսկ տարակուսական դործողութեանց մէջ պէտք է որ միշտ աչքաբացութիւնդ և վարպետութիւնդ պակաս չըլլայ , որ թշնամիներուդ սատանութիւնը պարապ ելլէ , և զքեզ որոգայթի մէջ չիձգեն . և դուն ոչ միայն զքեզ ասպահովցընես , այլ և քեզի համախոհ եղած մարդիկները :

Երբոր կը տեսնես որ քու խոհեմութիւնդ և խմաստութիւնդ բաւական չըլլար մարդ մը համոզելու՝ որ միտքդ դրած բարի բանն առաջ երթայ , նայէ անսատենը խոհեմութեամբ և արդարութեամբ անոր տկար կողմէն բռնես , և ասպահով եղիր բարի բանդ առաջ տանելու :

Փիլիսոփային մէկը կըսէ թէ « Ինչպէս մարդիկ ձեռքերնին փորձաքար մը ունին ոսկին փորձելու , այսպէս ալ՝ կըսէ՝ ոսկին փորձաքար մըն է զմարդը փորձելու » : Շիտակ հասկցիր աս խօսքը . կուզէ ըսել թէ ոսկին առւողն ալ՝ անիրաւութիւն մը առաջ տանելու , և ոսկին առնողն ալ՝ անիրաւ դատաստան մը կտրելու , երկուքն ալիրենց ինչ ցած և անարդ ոգւոյ տէր ըլլալնին կը ցցընեն . և երկուքն ալմանգամայն աս դործքով բոլոր աշխարքիս դիմացն անուանարկ են :

Մարդուս խելքը մէկ զինարան մըն է ,
ուր որ շատ առատութեամբ կը գտնուին
տեսակ տեսակ գործիքներ և զէնքեր , որ
կըսուին պաշտպանողական , ինչպէս են վա-
հան , սաղաւարտ և այլն , իւր անձը պահե-
լու պաշտպանելու համար : Աշխարք է .
թշնամիք անպակաս կընան գտնուիլ , ան-
համար դիպուածներ , հազարումէկ վտանդ-
ներ կընան հանդիպիլ . խելքն ու խոհեմու-
թիւնը քեզմէ կը պահանջէ որ որչափ կա-
րելի է՝ առանց ձեռքդ առնելու ան զէնքերն
որ ժառանդական կըսուին , ինչպէս են սուր ,
տէգ , և այլն , և առանց ուրիշի մսաս հաս-
ցընելու , քու անձդ պահես պաշտպանողա-
կան ըսուած զէնքերով : Ամմէն կենդանի-
ներու , ամմէն գազաններու՝ որ խելք չէ
առւած ած , մսասողական զէնք մը տուեր
է : Մարդս միայն մսասելու զէնք չունի . իր
զէնքն իր խելքն է . ուստի և իր խելքին և
խոհեմութեանը համար այ պատկերն ըլլա-
լով , պէտք է որ՝ որչափ կապրի՝ նմանի այ
բարերարին , իր խելքն ու խոհեմութիւնը
միշտ աղէկի բանեցընելով :

ՎԵՐՋԻՆ ԴԱՍ

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐ , ԻՔՐԵ ԿԱԺՄԱԹՈՎԱՐԻ ԻՆԱԿ
ՀԸՆԴՀԱՆՈՒՐ ԱՆ ԳՐՔԻՆ :

**Կարծեմ բաւական խօսեցանք աս գրքիս
մէջ ինչ որ պէտք են մարդուս՝ խելքն ա-
ղեկի բանեցընելու և կատարեալ մարդ ըլ-
լալու համար : Հիմա դուն աս ըսելիք կա-
նոններովս՝ իբրև վերջին դաս՝ համառօտէ
մտքիդ մէջն առջի բոլոր լսածներդ :**

**Ա . Թէ որ պատուաւոր աստիճան մը ե-
լար բարձրացար աշխըրքիս վրայ , աղէկ գիտ-
նաս որ խիստ պզտի սիսալ ոտք կսխել մըն
ալ կրնայ զքեղ բոլորովին ձգել կործանել :**

**Բ . Դիպուած եղաւ , մեծութենէդ վար
ընկար կորուսիր , գնա դարձիր քու առանձ-
նութիւն և քու առաջին հասարակ վիճակդ ,
և հոն դուն զքեղ կրնաս գտնել :**

**Գ . Այնպէս շարժէ այնպէս վարուէ որ
ու և լիցէ վիճակ մըն ալ քեղ չիկարենայ յան-
կարծակիի բերել՝ այլայլել և խռովել . և ան-
ատենը հանդիստ կը լսաս ամմէն վիճակի մէջ :**

**Դ . Զախորդութիւններն առջի բերանը
միշտ կը չարչարեն . բայց երբոր կը տեսնես
որ համբերութենէ ՚ի զատ ուրիշ ճար չի-
կայ , սովորութիւնը զանոնիք կը թեթևացընէ ,
և հարկը մեզի սիրտ կուտայ :**

**Ե . Երբոր մէկը քու ունեցածդ քեզմէ
կառնէ կը վերցընէ , մտածէ անատենը՝ թէ**

ած ան մարդը ձեռք առեր է որ աս քեզի
իր փոխ տուած բանը քեզմէ ետ առնե :

Զ. Թէ որ բան մը հանդիսպեցաւ որ դուն
արդէն նախատես եղած էիր, ի՞նչ պէտք է
ուրեմն որ յանկարծակիթ գաս և այդչափ
զքեզ խռովես :

Է. Աս աշխըրքիս վրայ ամմէն բան փոփո-
խութեան ենթակայ է. պէտքը չէ ուրեմն
զարմանալ կամ թէ ցաւիլ հանդիպելիք բա-
նին վրայ :

Ը. Մարդուս աւելի մեծ փառքն է ձա-
խորդութեանց յաղթել. և Երբոր մարդս
քաջութեամբ սրտի կը կը է կը համբերէ,
ցոյց կուտայ թէ բոլոր առաքինութեանց
գումարն ինքն ունի :

Թ. Հալածանկըն ու ձախորդութիւնները
քաջասիրտ մարդուն ինքը զենքը միշտ կը-
թելու փորձ մըն են և առիթ :

Ժ. Երբոր Արիստիգէս արդար և աւա-
քինի Յունաց իշխանը դատապարտուեցաւ
որ պասոր երթայ, ուրիշ խօսք մը բերնէն
չիհանեց՝ բայց աս միայն. Ուրիշ լար բան հը-
չեմ ոտնկար իմ հայրենեաց, բայց աս միայն որ
իմ գաղատացիւս ամենեին կարօդ լըլլան Աւե-
տիդէսի :

ԺԱ. Անցած դացած ձախորդութիւնը
կամ թէ գալիքն զքեզ պէտքը չէ չարչարել.
Հիմակու հիմա դանուած բանը միայն աս
ներկայ չարն է : Ուրեմն կարելի չէ որ վայր-
կեան մը համբերես :

ԺԲ. Թէ որ մէկ մը մոքովդ դառնասնայիս
թէ մարդ էս, և աս աշխըրքիս վրան ես,

Հանդիպած ձախորդութիւնները նոր բանի մը տեղ չես դներ . և թէ որ ուրիշներուն ձախորդութիւնները մտածես , քուկիններդ քեզի միշտ պզտիկ կերևնան :

ԺԴ . Թէ որ այնչափ երջանիկ չես՝ որչափ որ կը բաղձաս , ալէտք է որ գոհ ըլլաս՝ որ այնչափ ապերջանիկ և թշուառ չես՝ որչափ որ թերևս արժանի էիր :

ԺԴ . Բան չիկայ որ աս մեր կեանքը մեզի տանելի և համբերելի ընէ , որչափ մեր մտածութիւնը հանդերձեալ կենացը վխայ : «Ես իմ կողմանէս , կըսէ նոր վիլխոփային մէկը , վայրկեան մըն ալ չէի բաղձար ապրիլ , թէ որ սաոյգ չեպիտնայի որ աս ժամանակաւոր և այսչափ թշուառ կենացս ետեւէն յաւիտենական կեանքը պիտի գայ » :

ԺԵ . Թէպէտ և բոլոր կեանքերնիս ալզանազան թշուառութիւններով և ցաւերով լեցուած ըլլայ , փոյթ չէ . վասն զի ժամանակաւոր և անցուառ է աս կեանքս : Երջանիկ են ան թշուառութիւնները՝ որոնց կատարածն ուրախութիւն է . երջանիկ է ան ուրախութիւնն որ կատարած չունի . և շատ աւելի երջանիկ է ան կատարածն որ անկատարած յաւիտենականութեամբ կը պատկուի անմահական փառօք :




ՑԱՆԿ

ԴԱՍ

Ա.	Ուսման վրայ	11
Բ.	Կըօնդի վրայ	22
Գ.	Անկեղծութեան և հաւաքարմութեան վրայ	37
Դ.	Կէնցազալաբութե վրայ, Ան արդեօտ մարդու հետ ինչպէս պէսպէս է նսպիւ ելլել	43
Ե.	Խօսելու վրայ	57
Զ.	Լառութե և խորհուրդ պահելու վրայ .	65
Է.	Համարմանդի և բարի անուան վրայ .	73
Ը.	Պարծենիպութե և ցուցամոլութեան վրայ	80
Թ.	Դապողութեան վրայ («Ի ժամիդիքա իշխութի»), և պըպարպութեան և բայ բասանդի վրայ	88
Ժ.	Բարիւթեան վրայ	104
ԺԱ.	Անիբաւութեան և վընթինդրութեան վրայ	118
ԺԲ.	Աստափինութեան վրայ	131
ԺԳ.	Բարեկամութե և բարեկամներու վրայ .	143
ԺԴ.	Չափաւոր ապրուսպի և մախելու վրայ .	156
ԺԵ.	Հարսպութեան և արծաթեկրութեան վրայ, և Ան հարսպութեան վախճանը որն ըլլալու է	164

ԺԶ.	Փառապիրութեան և մէծամեծ պաշ.	
	Գօններու վրայ	182
ԺԷ.	Ի՞նչ ճամբար է իւսանակ երջանի ըլլաւ	
	աշխարհիս վրայ	200
ԺԸ.	Ժաւծիալութեան վրայ	216
ԺԹ.	Դաստի վրայ, (որ է պավայ)	230
Ի.	Խսաղի վրայ	236
ԻԱ.	Ամուսնութեան վրայ	238
ԻԲ.	Իր պատիւը և իր խօսքը պահազ հաւաքարիմ մարդու վրայ	246
ԻԳ.	Ալտաբաց և գործի պէսնող մարդու	
	վրայ	255
ԻԴ.	Խսուհրդի և խորհրդախաներու վրայ	268
ԻԵ.	Ինչողիսի խոհեմութիւն և ինչ ինչ	
	ոլեստ և բանեցընել վասնգներու մէջ	282
ԻԶ.	Սիրելի ըլլաւու և սիրո շահելու վրայ	288
ԻԸ.	Աստիճին աղջուած և հասարակ իւսանա	
	կարելու վրայ	294
ԻԾ.	Ի՞նչ վարուեպութիւն ոլեստ և մարդու որ իրեն բախտ մը ճարել	311
ԻԹ.	Աստուածուի վրայ	322
Լ.	Չար ժաղափականութե (այսինքն սոսապ ժօլիտիւայի) էպատէ ընինող մարդուն ինչ ըլլաւը իւրեւայ	329
ԼԱ.	Մէծերուն ացէց մահազ և իրենց սիրելի եղաղ մարդուն վրայ	334
ՎԵՐՁԱՆ ԴԱՍ.	Ընդհանուր իւսանուներ, իբր ըւ համառաօքութիւն մը բոլոր առ գրին	339



1593

2013

00258888

